



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format


**Adapt** — remix, transform, and build upon the material



2728  
2729  
2730  
2731  
2732

380





2019



ՃԻՉՎԵԹԵ

ԳՐՈՒ \* \* \* ԱՐԲՈՅԻ

ՀԵՂԻՆԱԿ

ԱՌԵՎԵԱԼՆ ԵՒ ՄԻԱԽԱԾԱՀԻՆ ԱՆՈՒՆ

ԳՐՅԵՐԻՆ

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻԶ

ԳՐԻԳՈՐ Ն. ՍՈՒՐԷՆՆԵԱՆ

ՀԱՏՈՐ Ա.



Կ. ՊՈԼԻԱ

ՏՊԵԳՐՈՒԹԻՒՆ Ո. Յ. Յ. ՔԻՒՐՔՅԱՆ

— 1870 —




ԱՐ

**ՃԻԶՎԼԻԹՆ****ԳՈՐԾ \* \* \* ԱԲԲԱՅԻ****ՀԵՂԻՆԱԿ**

ԱՆԻՇԵԱԼՆ ԵՒ ՄԻԱՆՉՆՈՒԴԻՆ ԱՆՋԻՆ


ԳՐՔԵՐՈՒԻ



ԹԱՐԳՄԱՆԵԱՑ Ի ԳԱՂՂԻԱԿԱՆԵ

**ՅԱԿՈԲ Յ. ԱԹԹԱՐԵԱՆ**

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻԶ


**ԳՐԻԳՈՐ Ն. ՍՈՒՐԵՆԵԱՆ****ՀԱՏՈՐ Ա.****Կ. ՊՈԼԻՍ**

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ռ. Յ. ՔԻՒՐՔՃԵԱՆ

**— 1870 —**

832

2288-57 9




Ի Ց Ի Շ Ա Տ Ա Կ

ԲԱՐԵՊԱՇՏ ՀՕՐ ԻՄՈՅ

ՀԱՆԳՈՒՑԵԱԼ

1867 ՀՈԿՏԵՄԲԵՐ 31

ՆԻԿՈՂՈՍ Կ. ՍՈՒՐԵՆԵԱՆԻ




ԵՒ ՀԱՐԱԶԱՍ ՄՕՐ ԻՄՈՅ


ՀԱՆԳՈՒՑԵԱԼ

1855 ՅՈՒՆՎԱՐ 5

ՎԵՐՈՆԻԿ Ա. ՀԵԳԻՄԵԱՆԻ



# ՅԱՌԱՋԱԲՈՆ ԹՄՐԴՄԱՆՉԻՆ



Իսնեւտամներորդ դարը՝ մարդկային մտաց  
վեեմ ճիգերու գեղեցիկ տեսարան մը կընծայէ  
մեզ այսօր . այս ճիգերը բանական էտկին նա-  
խասահմանեալ կատարելութիւնն իրենց նպա-  
տակ ունին : Ի՞նչ է մարդս եւ սորա վախճանը,  
հարց մ'է կարի կնճռալի՝ որ ներհուն իմաստա-  
սիրաց ամենօրեայ մտածութեանց առատ նիւթ-  
կը մտակարարէ : Մարդկութիւնը՝ միջին դա-  
րու խաւար մթնոլորտին մէջ, 'ի շնորհս մանեւ-  
ներու, ընդ երկար գեգերելէ յետոյ, ուր ու-  
րեմն 'ի բաց վանեց եւ փարատեց սրտի եւ  
մտաց վրայ թանձրացած մոայլը, խղեց իւր  
բանականութեան թոփչներն արգիլող եւ զայն  
կաշկանդող ու պրկող հանգոյցներն, եւ լոյսն  
իւր բոլոր պայծառութեամբ երեւան եկաւ .  
բայց դարերով տղիտութեան խաւարին մէջ  
ապրող մարդկութիւնն՝ որոյ աչերը նորա մը-  
թընշաղ եւ ազօտ լուսոյն յաւէտ վարժուած  
էին, նորածին լուսոյն առաջին ճաճանչներու  
չէր կարող զիմանալ առանց վտանգի : Ընդուա-  
յարութիւն առաւ անշարժութեան դատապար-  
տեալ մարդկութիւնը, թօթափեց իւր թմբրու-  
թիւնը, եւ ուզեց ընթանալ յառաջ դէպ իւր  
ապագան : Բայց իւր յախուռն շտապման մէջ

չկարաց չափել իւր քայլափոխերն եւ անկաւ :  
 Միջնադարեան խաւարը բուծանող սեւազգեստ  
 մարդերու զոհման որ կրօնական Բարեկարգու-  
 թեան դէմ զինեցաւ սորա յառաջագէմ ընթաց-  
 քը կասեցնելու խորհրդով, որ կատէր լոյսը  
 իւր հոդւոյ բոլոր կարողութիւններով, որ կը-  
 րօնքն իրեն գործիք ըրած կուղէր առաջնորդ  
 կանգնիլ մարդկութեան, դարաննեցաւ մութին  
 մէջ լարեց իւր բազմազան ծուղակները, նիւ-  
 թեց ազգի ազգի մեքենաններն եւ ուղեց խեղ-  
 դել մարդկութիւնն իւր խանձարրոյն մէջ: Վա-  
 հան եւ ջահ հաւատոյ համբաւեց ինքզինքը,  
 ուսաւ գիտութիւնը՝ մարելու համար, իմաս-  
 տասիրութիւնն՝ սպաննելու համար, մարդերու  
 պիտոյքը եւ թշուառութիւններն՝ անսնցմով  
 խաղ առնելու համար, «համարձակեցաւ ընել  
 ամեն բան, մինչեւ խկ բարիք, միմիայն յա-  
 ջողելու համար»: Լուսոյ բարեկամներու եւ  
 ախոյեաններու դէմ ոգւով չափ մարտնչելու,  
 նա միանգամայն մարդկութիւնն աստուածակե-  
 տութեան եւ իշխանապետութեան լուծոյն տակ  
 պահելու համար, դիմեց ընտանեաց մայրերու  
 եւ մանկտոյն. գերեց մայրերու միտքն եւ հո-  
 գին, եւ զանոնք ծառայեցուց իրեն: Իւր շա-  
 հերուն եւ թաքուն դիտումներուն գործիք ըրաւ  
 կանանց իւրեանց ամուսիններու վրայ ունեցած  
 մեծ ազդեցութիւնը: Խլեց մանկտոյն դաստի-  
 արակութիւնն եւ կրթութիւնը, եւ իւր վատ-  
 թար դատի պաշտպանութեան զինուոր գրել

ուզեց զայն . լուսոյ փողիիւնով շատող մարդերու բազմութիւնն իւր կողմը ձգեց , եւ իւր հարաւոր նպատակն ապահովել ջանաց : Այս ջանքերու մէջ զօրավիզ գտաւ իրեն աշխարհական իշխանութիւնն՝ որ գեռ եւս ինք աւ հզօր նեցուկի մը կարօտ ըլլալը կիմանար :

Ճիզվիթաց ընկերութիւնը թիկունք եւ պաշտպանութիւն խոստացաւ անոր , եւ սա կամովին դիմեց իւր բազուկներու մէջ : Մեծ էր վրտանդն եւ անխուսափելի . Մարդկութեան ճշշմարիտ բարեկամներն զգացին զայն , եւ ճարտար զրիչներ ձեռնարկեցին ոգի 'ի բոխն մաքառիլ այս խաւար մարդերու դէմ , Վոլթէր , Տալամպէր , Բասքալ Պէվ , Էօժէն Սիւ եւ այլք ջանացին խզել եւ վար առնուլ առնաբար այս սեւհոգի մարդերու դիմակը , ցրել սոցա պատրանքը , լուծել եւ 'ի դերեւ հանել սոցա դաւերը , ցոյց տալ մարդկութեան սոցա մահառիթ ազգեցութիւնն եւ մարդկային միտքը սոցա դարբնած մեքենայներէն եւ սոցա պրկոցներէ ազատել : Վաեմ ջանք՝ որ մեծ եւ ուժգին հարուածով հարուածեց ճիզվիթութիւնը : Բայց սա չկըաւ իւր պարտութիւններու մէջ , ձեռք առաւ մարդուս կիրքերը , գործիք ըրաւ կրօնքը՝ հոգւոյն մնունքը , հասարակային կըրթութիւնը , մտքին մնունդն եւ քաղաքականութիւնը ձեռքէ չկորուսանելու համար իւր բացարձակ տիրապետութիւնն հոգւոց եւ մարմնոց վրայ :

Դեռ եւս այսօր քաղակրթութեամբ պահածացող զուարթ Ֆրանսան անարգել թողած է այս երեւիչներու եւ ջորեակներու, որ մահու չափ կրծեն Ֆրանսիական ազատ եւ վեհ սիրար, ցամքեցնեն նորա ազիւս աւիւնը, եւ օտարախորթ տարիքներ ներմուծեն Ֆրանսիական անխառն արեան մէջ։ Վերջին վիճակագրութիւն մը կիմացնէ մեզ, թէ դեռեւս կարծուածին չափ ջղակոտոր չ'են եղած ճիղվիթաց զօրութիւնը. թէ Ֆրանսայի նախնական վարժոցներու մէջ կրթութիւն առնող 110000 մանուկներէ 48000ը ճիղվիթաց եւ այլ վանական միաբանութեանց վարժոցներու մէջ կրթութիւն կառնուն։ Եւ այն ալ ի՞նչ կրթութիւն եւ ի՞նչ բարոյական, բարոյական մ' որ կուսուցանէ ըստ պարագային չմրտչիլ գողութենէ. Երդմնազանցութեան եւ դաշտնապահութեան գէմ մեղանչելէ, օրինազանցութեան եւ այլ վատթար արարքներէ, բաւական է որ նալատակը չար եղած չըլլայ<sup>(1)</sup>։

Մեր ազգին մէջ ճիղվիթութիւնն յաջողած

(1) Ընթերցող բարեկամ, մի՛ զարմանար այս ըսուածներու վրայ. կարդա՛ Օրինիօն Նասիօնալ լրագրի շարադիքներէ Պ. Շարլ Սովէսմըրի նորոգ հրատարակած «Եկեղեցւոյ ծնդաց վրայ» անուն հետաքրքրական տետրը և տե՛ս թէ Ժ.Ֆ. դարու մէջ խաւարին զաւակներն ինչպէս կը մեկնեն յառաջադիմութիւնը, իմաստասիրութիւնը, պատմութիւնն և ճշմարիտ բարոյականը։

չէ ցարդ խոր արմատներ արձակել ժողովրդ-  
 եան կարգերսւ մէջ, եւ իւր ջանքերը միշտ ա-  
 պարդիւն եղած են. քանզի մեր աղջը բնադ-  
 դումով մը կը պժդայ եւ կը խորշի անոր մե-  
 քենայութիւններէն. չ'է եղած ժամանակ մ'ուր  
 մեր կղերն, Հիլտիպրանտի, Լօյօլայի երեւա-  
 կայած կրօնական եւ քաղաքական աղդեցու-  
 թիւնը բանեցուցած ըլլայ իւր հովուած ժողո-  
 վրդեան վրայ: Բայց եւ այնպէս, ԺԹ. դարու  
 մէջ ալ, մեր բարձրաստիճան կղերականաց՝  
 Պապական սկզբանց յարելու միտումն ինչ նը-  
 շանակութիւն կրնայ ունենալ: Ի՞նչ նշանա-  
 կութիւն կրնայ ունենալ Մատթէոս կաթուղի-  
 կոսի՝ «Դաշանց թուղթ» մականուանեալ ու-  
 նինչներու մտաց ժայթքումն հրապարակաւ  
 պաշտպանելը: Ի՞նչ նշանակութիւն կրնայ ու-  
 նենալ վերջապէս, Վեհափառ Գէորգ կաթու-  
 ղիկոսի՝ հայ Ճիզվիթին «Խրաւախոհ» գրքի հա-  
 ւանութիւն տալը (Կթէ ստուգիւ տուած է):  
 Ի՞նչ նշանակութիւն կրնան ունենալ ամեն  
 ասոնք, եթէ ոչ կ'ապացուցանեն, թէ հայ  
 կղերն հայրենաւանդ սուրբ կրօնն պաշտ-  
 պանելու համար ինչ ընելը չգիտէ: Բարձ-  
 րաստիճան եկեղեցական մը Ճիզվիթաց եւ սո-  
 ցա հայ արբանեկաց դաւանած կրօնը ուղ-  
 ղափառ կոչելու կը ժալրհի, մինչդեռ անոնք  
 դժոխոց բոցերուն կը մատնեն զհայերն ամեն օր:  
 Ուրիշները գառնուկի հանդերձ կղգենուն, Ճիզ-  
 վիթութեան դէմ մաքառիւ ցոյց կը տան, բայց


պապական սկզբունքներ կուզեն տարածել եւ  
աստուածակետութիւն կը քարողեն եւ տիրել  
կուզեն Հայաստանեայց եկեղեցւոյ մէջ:

Ազգային եկեղեցականաց ներկայ թոյլ եւ  
վաղվազիոտ կացութեան մէջ, ճիզվիթութեան  
ամենօրեայ դաւերու դարման եւ նորա՝ եւ  
դարձեալ նորա արբանեկաց թունալից հրա-  
տարակութեանց դեղթափ իրնան ըլլալ, ոչ Հա-  
ւատաքննութեան գաղտնիքը, Թափառական  
Հրեայն եւ Ճիզվիթը» որոնք մարդկութեան ան-  
ման բարեկամաց, առ Ֆէրէալի, Խօժէն Սիւի  
և Արքայի երկասիրութիւններն են:

### ՅԱԿՈԲ Յ. ԱԹԹԱՐԵԱՆ



# ՅԱՌԱՋԱԲԱՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ



ԱՆԻԾԵՍԼՆ Եւ ՄԻԱՆՉՆՈՒՀԻ անունով հը-  
րատարակած երկու գիրքերս վէպերու շրջա-  
նէն դուրս են : Խոնարհաբար կը խոստովանիս  
թէ գրագիտութեան այս սեռին մէջ , որ մեր  
ժամանակ ամենէն հաճոյալին է , կարի համ-  
բակ կը դտնուիմ . բայց եւ այնպէս յիշեալ  
գիրքերու վիպական ձեւ տալ ուզեցի , որպէս  
զի կարենան ժողովրդային գործի ըլլալ այն-  
պիսի լուրջ գաղափարներու որո՞ք մեր քա-  
ղաքակրթութեան պինդ մեծ շահերու կը վեր-  
սերին : Իմ վէպերս խուն ինչ վերծանողը դիւ-  
րաւ կընայ գուշակել թէ այս գաղափարները  
ինձ ընտանիւ են . ուստի եւ իմ հետազօտու-  
թեանցս եւ ուսանելեացս առարկոյ եղած են  
երկար ատենէ 'ի վեր : Ես կարծեմ թէ յաւէտ  
խորհող մ'եմ քան թէ վիպասան մը իմ վէպե-  
րուս մէջ : Եւ եթէ հրատարակչի գծնեայ պատ-  
կերը թողլով մատենագիրս , սախպուած եմ  
ժողովրդեան սիրելի պատկերը առնուլ , յան-  
ձանքը իմս չէ . ժողովուրդը հոն կը դիմէ միշտ  
սփոփիանք եւ կըթութիւն գանելու մտօք : ինձ  
համար լաւ էր թէ , Աօնթէնի եւ Աօնթէսքի-  
էօյի նման , երեւելի կոթողներ կանգնէի եւ  
անոնց վրայ պանծանօք գրէի իմ անունս քան

թէ իմ մտածումներս եւ միանգամայն իմ ա-  
նունս կեղծիքի եւ անանունութեան կրկնակի  
քողոյն տակ ծածկէի երբէք . ստոյգ է թէ  
անոնց օրինակին հետեւելով առաւել մեծ կը լ-  
լար իմ փառքս , բայց ասով զրիչս այնպէս  
իմն զգուշաւոր ըլլալ պիտի ստիպուէր որ իմ  
գիրքներս գրեթէ ապարդիւն պիտի ըլլային ,  
այնու զի ժողովրդեան ծոցը իջնելու անկա-  
րող պիտի ըլլային : Երբեւ վիպասան , յաւիտ-  
եան աննշան մնալու կը դատապարտիմ , բայց  
նման այն լծակին որ կարի մեծ կոճղներ վեր  
կը վերցնէ , նման այն խմբին որ մննդարար  
հաց ըլլալու յատուկ զանգուածը կ'ուռէ , ո-  
րոշ եւ անմիջական արդիւնք մը ձեռք կը ձը-  
գեմ : Երկու աշխարհներու մէջ բանիբուն բազ-  
մութեան մէջ կը մտնեմ , յառաջադիմութեան  
ջերմ համակիր եւ մարդկութեան նոր ճա-  
կատագիրերու անյագ ըղձագին եղող ամեն  
բանի մէջ կը խառնուիմ : Բառին հին իմաս-  
տովը ոչ այնչափ իբրեւ մատենագիր որքան  
իբրեւ մարդ կ'երեւիմ . ասով ժողովրդային  
մարմին կ'զգենում եւ կ'ըլլամ ժողովուրդ :

Այսօր իմ աշխատալի գործը կը շարունակեմ  
Անչեւալին հակայ յաջողութենէ վերջը , Մէ-  
անջառանչին տասը տպագրութիւններու քանի  
մը ամսոյ մէջ սպառիլը պալացոյց եղաւ ինձ  
թէ ժողովուրդը իմ միտքս հասկցած էր , եւ  
որ աւելին է , հասու եղայ թէ ես իւր խոր-  
հուրդներու , իւր ակնկալութեանց կենդանի

Նկարագիրն էի եղած, այն անհամաչափ կրօնական խնդրոյն առջեւ, որու հետ ամեն բան կապուած է մարդկութեան մէջ, զոր օրինակ կեանքը կապուած է արեան հետ, լինչպէս բոյսերը՝ բուծանող հիւթոյն հետ:

Ժողովուրդին հետ ես ալ իմացայ թէ մարդկային հոգին անկրօն չ'ապրիր, եւ նա ինձի հետ գտաւ այն առեղծուածի բացատրութիւնը եւ լուծումը, որ քրիստոնէութեան պաշտօնապէս աւանդապահն եղող Եկեղեցւոյն մը դիմացը կը տանչէր զինքը. այն Եկեղեցւոյն որ ազատութեան հետ անմիաբան աստուածակետութեան մը լուծին տակ ծառայեցնելու պայմանաւ գոգցես զինքը առաջնորդել կ'ուզէր սորա հոգեկան ճակատագրին մէջ, Քրիստոնեայն առանց ազատութեան որ մարդուն էութիւնն իսկ է, մարդն առանց կրօնի որ բովանդակ քրիստոնէութիւնը կը պարունակէիւր մէջ, ասոնք ահոելի անհամածայնութիւն մը կը յայտնէին: Ժողովուրդք որ իւրեանց հըզօր բարձրումներով կապրին, իրաւունք ունէին տիմրելու այն ցաւալի խնդրոյն վրայ զոր ծթ. դարը իբր նախադասութիւն իւրեանց կը ներկայէր. այսինքն կամ ընկերութեան քայքայումը աւանդական հաւատալիքներով, եւ կամ ընկերական մեծութիւնները եւ յառաջադիմութիւնը տեսակ մը անաստուածութենով:

Ժողովուրդներու մէջ իմ մեծ պաշտօնս, իմ խաղաղաւէտ առաքելութիւնս է կրօնականա-

ոեղծուածը բացատրել : Խոնարհ առաջնորդս ,  
որ գիտեմ թէ բարձրաբերձ սարը տանող շա-  
ւիղը որն է , կը գամ առ աշխարհ եւ կը սեմ .  
« Մի անշարժ կայք այն տիտանեան ժայռերու  
ստորոտը ուր արծուին եւ եթ կը դադարի .  
այլ հետեւեցէք ինձ . գիտեմ թէ ուստի մատ-  
չելի են այս երկնաբերձ դադաթները : Այս է  
աւասիկ իմ աշխատութիւնը ժԹ . դարու մէջ » :  
Տարակոյսին անսփոփելի եւ վշտուլի խոր-  
հուրդներու գէմ հաստատութիւնը մը կը բե-  
րեմ ինձ հետ . հաւատոյ եւ փիլիսոփայութեան  
մէջ տեղի ունեցած երեք հարիւր տարւոյ կը-  
րօնական պատերազմներէ վերջը , խաղաղու-  
թեան խօսք մը կը բերեմ ինձ հետ : — Ի՞նչ  
բանի հաւատալ պարտ է , ըստ բանականու-  
թիւնը : Եւ ժողովուրդք այս ժխտական խօս-  
քը լսելով հեռացան եւ արձագանք տուին . —  
Ի՞նչ բանի հաւատալ պարտ է : — Լոել տուր  
բանականութիւնդ , ըստ քահանայն , մինչեւ  
իսկ քեզ անմտացի եւ անհեթեթ երեւցած բա-  
նին առջեւ . « Կատարու այնմ որ անհենեն է ի՞նչ » .  
(Քրէտօ քուիամ ապսուրտում) : Եւ մի քանի  
ահաբեկ միտքեր , անձնասպան ըլլալ յանձնա-  
ռու ըլլալով , կրկնեցին . — Լոել տամք բա-  
նականութիւնը :

Ոչ բանականութեան դահիճ տարակոյսը  
ոչ ալ քահանային յուսահատական խօսքը մեզ  
հարկաւոր է :

Ճշմարտութիւնը մարդկային հոգւոյն մէջ

է , նա չպիտի մեռնի : Կրօնը հոն կայ , ճիշդ  
ինչպէս կան նիւթական աշխարհի օրէնքները  
եւ չափաբերութեան անհերքելի առածները .  
ապա ուրեմն կրօնը չի կարեր կորնչիլ :

Բայց թէ կրօնը տիրաբար միեւնոյն ձեւե-  
րը պիտի պահը միշտ : Թէ հանապազ միեւնոյն  
պաշտամունքով պիտի երեւան դայ արդեօք :  
Քրիստոնէութեան պատամութիւնը միայն ինձ  
պատասխան պիտի տայ այս հարցումին : Աստ-  
ուած , Սողոմոնի կառուցած տաճարին մէջ ,  
ցուլերու , խոյերու կամ աղաւնիներու ողջա-  
կեզով մը կընդունէր հաւատացելոց երկրպա-  
գութիւնը , զոր օրինակ կընդունի կարի չուառ  
կնոջ մը երկրպագութիւնը , որ գիւղական խեղ-  
ճուկ եկեղեցւոյ մը մէջ , աստուածային պաշ-  
տաման ներկայ կը գտնուի : Արդ , ինչպէս կը  
տեսնուի , պաշտամունքը փոփոխելի է , այլ  
երկրպագութիւնը ոչ :

— Ուրեմն քաթօլիք պաշտամունքը ջնջել  
կուզէք :

Քաւ երբէք : Ես ոչինչ բան ջնջելու միտք  
չունիմ այլ ի՞ց դատումս է ուսուցանել ձեզ թէ  
պաշտամունքները կ'այլակերպին . ոչ ասկէ ա-  
ւելի , ոչ ալ ասկէ անդին բան մ'է իմ ու-  
սուցածս : Ես եւ ոչ մեր օրհնեալ ջրոյն ձեռք  
կը դպցնեմ , որ ինչպէս Եկեղեցւոյ , այնպէս  
եւ բազմաստուածութեան յատուկ դոլով ,  
հանգանակ է սրբացուցման , որոյ նշանակու-  
թիւնը չէ զանխուլ ինչ , քանի որ մարդկային

հոգին խորհրդաւոր նշանակը կը սիրէ . Բայց  
եթէ գայ օր մը ուր մարդկային հոգին ան-  
տարբեր ըլլայ ամենայն խորհրդաւոր հանդա-  
նտկի , եւ այսու իսկ օրհնեալ ջրոյն , ես կը-  
ռեմ ձեզ թէ ասովի երկրպագութիւնը չպիտի  
դաղարի երբէք . ընդհակառակն , որչափ խոր-  
հրդաւոր պատկերը մերկանալու ըլլայ այնչափ  
եւս հոգւով պիտի կատարի այն , եւ որչափ  
հոգւով կատարելու ըլլայ այն , այնչափ եւս  
ծշմարիտ , աստուածային եւ հետեւաբար քը-  
րիստոնէական պիտի ըլլայ : Կիմանմք արդ-  
եօք ըսածու :

Ահաւասիկ այս հորիզոնը բանալու մտա-  
դիր եմ , եւ այս հատորիկ մի ծշմարտութիւնը  
առ աշխարհ կը բերեմ : Կրօնական յամը յեղա-  
հրջում մը կը կատարի այսօր հոգիներու մէջ ,  
ինչպէս ծովերու մէջ , ցամաք երկիրներ յան-  
կարծ վեր կը գան , թէ եւ իւրաքանչիւր դար  
չի դիտեր այս ծովացամաքներու յարութեան  
արժէքը . այս յեղաշրջումը կ'այլածեւէ այսօր  
քրիստոնէութիւնը , (կարի անթերի բացատրու-  
թիւն կրօնական ծշմարտութեան) որում մարդ-  
կութիւնը իրազեկ եղած է միայն , որպէս զի  
երկրագնտիս վրայ , մարդկային ցեղերու յա-  
տուկ՝ ապրելու նոր պայմանի մը մօտեցնէ  
զայն : Այս կեանքը անցելոյն մէջ ոչ ումեքէ  
հաւատալի էր . բայց արդ , ամենուս առջին ,  
այս կեանքը կը պատրաստի , քաղաքակրթու-  
թեան հիանալի յառաջադիմութիւններով ու-

րոյ դեանւս արշալոյսը կը նշաբեմք մեք այ-  
սօր : Կիմաննաք արդեօք սորա եւս նշանակու-  
թիւնը :

Այս կրօնական այլակերպութիւնը 'ի հար-  
կէ նոր Եկեղեցի մը պիտի յառաջ բերէ .  
այս նորութիւնը չ'ենթագրեր սակայն , թէ  
Եկեղեցին , իւր արդէն ուսուցած վարդապե-  
տութիւնները ժխտող այլազգ վարդապետու-  
թիւններ պիտի ուսուցանէ . քաւ երբէք , ըստ  
որում կրօնական չափաբերութիւնք եւս , գի-  
տութեան չափաբերութեանց նման իրար չեն  
ժխտեր , այլ այս Եկեղեցին նոր է , փոխանակ  
զի նոր պէտքերու վերբերութեամք , անմահ  
եւ անփոփոխ ճշմարտութիւնը , տարբեր կի-  
րառութեամք պիտի 'ի գործ ածէ . ինչպէս  
բացայայտ կը խօսիմ արդեօք :

Այս յեղաշրջումը , որ թէեւ յամիր , բայց  
եւ անդիմազըրելի է իւր արդիւնքներու մէջ ,  
ուղիղ տեսութեամք 'ի բաց պիտի վանէ պաշ-  
տօնական քահանայութիւնը որ իրբեւ բացար-  
ձակ ճշմարտութիւն պիտի համարի յամառու-  
թեամք այն ձեւը՝ որու տակ տեսաւ քրիստո-  
նէութիւնը եւ խելամուտ եղաւ անոր . բայց  
եւ այնպէս այս յեղաշրջումը չպիտի աւերէ  
քահանայութիւնը որ , նոր Եկեղեցւոյ ծոցին  
մէջ իրբեւ պաշտօն՝ իւր գեղեցիկ տեղը պի-  
տի բռնէ :

Ուրեմն լուծաւ այն ահարկու խնդիրը՝ որ  
այս ժամուս ժողովուրդներու առջեւ կարձա-

տական եւ ձեւապաշտ , անդրալեռնեան գլուխըրոցը , որու հետ աննենդութեամբ կը մարարնչիմ իմ գիրքերուս մէջ , քիչ մը նոյն աննենդութեամբ ինձ պատասխանէր :

Այս գպրոցներու , լրագիրներու եւ հանդէսներու մէջ՝ ի զուր վնտուեցի բսոր մը հանդարտ եւ լուրջ վիճաբանութիւն : Այս գպրոցը , Անիշեալը՝ ի լոյս ելաւ , կրօնական հասարակութեան մէջ փոքրիկ գիրք մը առատ առատ ցրուեց , աշխարհի արարատի սա իմաց տալու ժաքով որ ես արգիլեալ քահանայ մը եւ Բարիղի երիցատուններու ողորմութեամբը ապրուստ դանող մէկն ըլլալէս դատ , վայծիծին ալ մէկն էի . թէ Բարիղի համբաւաւոր սեղանաւոր մը որոյ ատենով դատարաններու հետ դործ ունենալը , եւ քանի ստիլ տէր ըլլալը ամեն մարդ գիտէր , չնչին դումարով մը ձեռադիրս գներ էր . որպէս զի ասկէց օգուտ քաղելով իւր դրամական վիճակը բարեկարգէր : Այս գիւտը վարպետի չէր , եւ ասոր հաւտացող գիւրահաւան խիստ քիչ դանուեցաւ :

Միանչունին ի լոյս ընծայուած ատեն , այս գպրոցը լեզուն փոխեց : Իւր խօսքով , ալ ես մուրացիկ քահանայ մը , արգիլեալ քահանայ մը չեմ : Լը Մօնաք (այս անունը տուած եմ անդրալեռնեայ գպրոցին) այն մեծ դործին , լաւ քան այս գիւտ մը ըրաւ : Իւր թատերական եւ գրական ժամանակագրութեան խմբագիր Պէտէի գրիչով Լը Մօնաք կիմացնէր թէ Միանչ-

նունին, Բարիզի լրագրաց նշանաւոր տրամակօններէ մէկուն, այսինքն Էնոքէբանդան «Պէլչ լրագրի հոյակապ ժամանակագիր՝ Ֆարէզի գործէր»: Այսպէս համբաւաւոր սեղանաւորին խելակիցը կըլլայ ճառածին աբբայ ճը, եւ Պ. կը սըրտմտի թէ լնչու պատկառելի քահանայից վրայօք կասկածներ տեղի կունենան: «Պարզմտութեամբ կերթայինք, կըսէ, ուր որ մեր ձեռքէն բռնած կը տանէին»: Եւ իրաւ ալ, պարզամիաը հինգ տաս սուտանուն աբբաններու վրայ հարցփորձ ընելէ ձանձրացած, Պ. Լուի Խւլպախը բերան տալու որոշում է ըրեր: Այս այսէ արամախօս Պ. Վէնի կարծիքը տրամախօս Պ. Խւլպախի վրայ: Պ. Լուի Խւլպախիւր սեղական վէպին վրայ տաք տաք գովինեստ խօսած ըլլայ, Էնոքէբանդան «Պէլչէն եւ Թանի էջերուն մէջ ինք իւր անձին պսակ հիւսած ըլլայ, գըրքին վրայ խօսած ըլլայ, զոր օրինակ օրէն է խօսիլ զլխաւոր գործի մը վրայով»:

Մատենագիրը իւր աչքին խորհող մը, վսեմ հանձար մը երեւցած, եւ ինքը, Պ. Խւլպախ, այս դեղեցիկ գիրքին հեղինակը, անոր գաղափարը յղացող արժանաւոր մատենագիրն եղած ըլլայ: Ասի մարտուելու բան չէ: Արեւդ սիրես, ըսէ, Պ. Սէնի, դու եւ Լը Մօնտի միւս դասընկերդ, միթէ կարելի ինչ է որ մատենագիր մը ինքդինք այն աստիճան մոռնայ, որ անպատկառ ելնէ, անձը գովաբանելու: Արդեօք Պ. Վէնի, երբ գիրքեր շարագրէ, ինք

անձմամբ Պ. իւր փառքը կերգէ :

Այսպէս՝ Պ. Վէսէ կը հրաւիրէ ժամանակագիրը, որ եթէ Միանցնուհին հեղինակը չէ, ամեղապարտին անունը, քառասուն եւ ութ ժամումէջ մատնէ, եթէ ոչ, - կըսէ - ճշմարտիւ պիտի ըսեն քեզ համար թէ անենգաւոր մէկը չես եղեր» : Եւ ինչպէս կըլլայ որ այս անունը գրագէտ պարոններէ զանխուլ կը մնայ, մինչդեռ ամենքն ալ իրերաց համերաշխ են : « Դեսպանագիտութեան եւ քաղաքականութեան ամեն ծածուկները գիտնան, եւ չը կարենան դնտել անհատի մը անունը, որ իրենց քթին տակ, ստուար գիրք մը կը գրէ, որ վեց շաբաթ անընդհատ, փորձերը կը կարդայ ամեն օր, իւր գաղանկիքը տպագրատան գործաւորներուն, գրագիրներուն, գրասենեկի ծառաներուն կը հաղորդէ . այս հաշուին մէջ չեն տակաւին այն ընկեր ընկերոջ յարաբերութիւնները զորս, գրիչը ձեռք առնող մարդ մը, անշուշտ կունենայ » :

Հերձուածին գրոց աշակերտ ոստիկանին այս կանոնաւոր հրաւերէն ետքը, Պ. Լուի Խլպախի կը մնար, քառասուն եւ ութ ժամումէջ, կամ իւր անունը եւ կամ իրեքաստղեան աբբային անունը մատնել :

Բայց աւասիկ սա եղաւ իւր պատասխանը Թանի բանասիրականին մէջ :

Կը հրաւիրեմ, զիս Եկեղեցւոյ կատաղութեանցը մատնող կրօնական եղբայրներուն,

դարձեալ զիս դատաւորաց ատենին մատնող լուսարարները, որ այսուհետեւ ուրիշ զոհ մը ընարեն իրենց, քանզի ճշմարտութիւնը կսփառէ զիս որ, ինձ ընծայուած փոքրիկ մարդասիրութեան հեշտին փառքը մերժեմ:

«Ես երեք աստվեան արբան չեմ, Անէնեալ ին մէկ տողն անդամ ես չեմ գրած, մինչեւ իսկ աւարտած չեմ տակաւին Միանչունին ընթերցումը, որոյ առաջին տողն անդամ չէի գիտեր դեռ չհրատարակուած. եւ եթէ շիտակը կուզէք, հեղինակին անձին նկատմամք, ես ալ չուարեր մնացեր եմ: Սակայն ստուգիւ կը հաւատամ թէ քահանայ է, եւ կը յարգեած զինքը իւր սրտոտութեան եւ անկեղծութեան համար: Իսկ իւր անունը՝ եւ ոչ իսկ կը փընտում այն, նորա անունը Խղճմտանք եւ Արդարութիւն է: »

Այս վերջին խօսքը միայն որ, իրր ներշնչութիւն մը, Պ. Լուի Խւլպախի աննենգ սիրտէն գուրս կը թռի, բաւական է հերձուածին թշնամալի յարձակմանց դէմ ինձ փոխարինութիւն մ'ըլլալու: Թէ այս երեւելի մատենագրին համար եւ թէ դրական քննադատութեան միւս այլ գործիներուն համար որք բարեսրտութեամբ լնդունելութիւն ըրին գործոյս, քաղցրիկ եւ ջերմ երախտագիտութեան յիշատակ մը պիտի տածեմ իմ սրտիս մէջ.

Որովհետեւ չեմ կրնար անոնց իւրաքանչիւրին, իմ անկեղծ չնորհակալիքս գրով յայտ-

նել, կաղաչեմ ընդունին այս տողերը իբրեւ սրտագին երախտագիտութեան բառ մը՝ որ իմ կողմանէ իրենց կը յուղարկեմ.

Անոնք, իւր յանդգնութիւնները անսանունութեան քօղոյն տակ ծածկելու ստիպուող քահանայի մը անունը, ճանչնալ չուզելով հերձուածին մարդոցը ամօթալի սրբաքնութեան ապաստան չեղան երբէք. այլ ողջունեցին զայն իբրեւ համոզումի եւ սրտի տէր մարդ մը, եւ իւր անունը ծածկող աստղանիշերուն տեղ, քնքուշ մտադրութեամբ մը, որ իրենց պատիւ կը բերէ, կրկնակի անուն մը գրոշմեցին այսինքն խղճմտանք եւ՝ Արդարութիւն։

Այս կրկնակի անունը նորա միակ փառքն է այժմ։

Ենորհակազութիւն առ ամենեսին առ հասարակ։ Սոքա քաջ տեսին թէ, ըստ որում ես հաստատապէս համոզուած էի որ կախերես հերոսներ անդունդի մը մէջ գլորել կը ջանան եկեղեցին, այս համոզումս էր որ դրդեց զիս այս յանդուգն զիրքերուն ձեռնարկելու, եւ անոնցմով նշաւակելու այս մարդերու վտանգալի դրութիւնը որք աւելի դժբաղդ են քան մեղապարտ իրենց մոլի եռանդին մէջ եւ Պ. Լուի Խւպախ . . . հասարակային կարծեաց մը տացի թարգմանն եղաւ, երբ ըստ այս հերոսներուն վրայութ, «Յայտնի է թէ ինչու համար քահանայ մը, միայն զիրենք կը շփոթէ. քանդի նա, հեղիկ իմն եւ ցաւագին սրտիւ եւ

քեւան կը հանէ Եկեղեցւոյ աղէաները»։

Ընթերցողներս պիտի կարծեն գուցէ թէ, Միանցնուհի ին որու ծնունդ ըլլալուն վրայով, Պ. Լուի Խւլտախի այս անկեղծ եւ անխարդախ ժխտումը լսելով, Կը Մօնտ քաղաքավարաբար պիտի խմաց տար թէ գոհ կըլլար այս պատասխանով, Բնաւ երբէք : Պ. Վէնէ կելնէ վայրերան վայրերան խծբծելու . կըսէ թէ ինքը գոհ չէր ըլլար այս ժխտումով եւ թէ աւելի դիւրին է ժխտելը քան թէ փաստեր ցոյց աալը :

Գործը գրական փոքրիկ պայքարի մը արժանաւոր երեւոյթն ստացաւ, ուր հերձուածը, որպէս ընդ միշտ թշնամանք, խոշոր լուտանքներ, իւր յոսի ոճը, եւ կրնամ իսկ ըսել, կատարեալ խարդախամտութիւն մը 'ի հանդէս բերաւ : Թոզ իւր ըրածին վրայով վճիռ տան մարդիկ :

Ես հզօրագոյն եւ գլխաւոր պատճառ մ'ունիմ անշուշտ որ անանունութիւնը յանձն առի : Թէեւ, երեք դարէ 'ի վեր, ճիզվիթները զորս հերոսութիւնը կը գովաբանէ, իրենց վիճաբանութեան գիրքերը, յաճախակի, սա անուամբ միայն կը հրատարակեն, «Յօրինեաց հայրուն 'ի Յիսուսեան ընկերութենէ», եւ մէկուն միտքէն իսկ չ'անցնիր որ զանոնք, իբրեւ վատեւ կեղծաւոր ամբաստանէ եւ մեղաղքէ, իմ պատճառս զոր ամենն համեստ հոգի կը հասկընայ, այն իսկ էր որ սրտագին կը փափա-

Կ Վկայութիւն բերեմ:

«Կըսեն թէ անուանին Քիւլիէ անասունի մը բրածոյ ոսկրով մը միայն, անոր բնութիւնն ու համեմատութիւնները կը գուշակէր: Հոս այս հատոքներուն մէջ ( մոռցայ, այս ծրաբներուն մէջ պիտօսէի ) որո՞ք աչերուս առջին են, ոչ թէ միայն մարդասէր վիլխառփայի մը առանձինն մէկ նշանը կը գտնեմ, այլ նորա որոշ եւ յատուկ հանգամանքները, վիլխառփայի մը որ դադաւանի վիտասանի մ'ալ կերպարանքն առած է, եւ ինձ կերեւի թէ, եթէ փոքր ինչ կամք ընելու ըլլամ, եւ միանգամայն, վիլխառփայ - գուսան - յառաջագէմ - մարդասիրական խումբի ցանկին վրայ ունեցած կատարեալ հըմտութենէս օդուա քաղել ուզեմ, պիտի կարենամ վար առնուլ դիւրաւ այն հաստուկոտչ դիմակը որու տակ կը ջանայ պահուըաիլ ճշմարիտ հեղինակը, եւ եթէ անունը չեմ տար, տալու ալ գրեթէ բան մը չի մնար կրնամըսել»:

Տեսէք ինչ վարպետորդի է սա Պ. Շօվըլօն: Այս գրագէտ Քիւլիւէն, ոսկորներս զնելով պիտի հաստատէ թէ ես քահանայ չեմ, այլ մասօնական ազատ խորհող մ'եմ: - «Մէանցնուանին հեղինակը ազատ մտածութեան բոլոր սահանքները անկասկած կը բանայ մեր առջին: - Եթ գիրքերուն մէջ, թէեւ հեղինակը քանի մը երկդիմի խօսքեր խառնած է՝ որոց մարդ չի խաբուիր, բայց եւ այնպէս յայտնի համարձակ

ուրացած է ամենեւին, թէ Յիսուս Քրիստոսի  
Աստուծութիւնը, թէ գործը, թէ վարդապե-  
տութիւնները եւ թէ Եկեղեցին » : -Վերջա-  
պէս, դարձեալ Պ. Շօվլոյին խօսքին նայելով,  
որ փիլիսոփայ-գուսան-լուսաւորեալ-մարդա-  
սիրական խմբին ցանկը ձեռքը բռնած է միշտ,  
և Անոնց մէջ կը գտնուի Պ. Բիէռ Լըռուի շըր-  
ջանածումը (սիրքիւլիւս), Անֆանթէն հօր հո-  
գեփոխութիւնը, Պ. Պ. Թէնի եւ Միշէի բնա-  
պաշտութիւնը, եւ ամեն տեղ կը վխտայ ան-  
միտ մտապաշտութիւն մը » :

Յայտնի է որ Քիւվիւէ-Շօվլոյի կարծիքին  
նայելով, ասոնք քահանայի մը գործ չեն կրնար  
Ըլլալ, այլ մասօնի մը :

Այս արտառոց զրպարտութիւններուն բը-  
նաւ պատասխան չունիմ, եւ բացէ ՚ի բաց կը  
հերքեմ զանոնք : Միայն հարկ կըլլայ որ իմա-  
ցընեմ թէ անոնք նպատակ մը ունին, այսինքն  
նաթօլիք աշխարհի կարծիքը բոլորովին դար-  
ձընել այն գաղափարէն թէ Անձեւալը եւ Մէ-  
անչնուանին քահանայի մը գործը եղած Ըլլան :  
Ասի օրուան վարպետութիւնն, միանգամայն  
կուսակցութեան բառօշն է :

Ես աղէկ գիտեմ թէ հերձուածը կարեվէր  
խոցեցի, որով կատղած չգիտէ թէ որուն դըլ-  
խուն վրայ թափէ իւր բոլոր բարկութիւնը,  
եւ վարպետութիւն կուզէ բանեցնել որպէս  
զի խարէ իրենները՝ իմ գրածներուս բարոյա-  
կան արժէքին եւ իմաստին վրայով : Բայց այս

ամենը պարապը ելած է, մանաւանդ թէ 'ի  
հեծուկս իւր, այս գրուածները ամենէն աւելի  
երիցատուները մտած են. Հերձու ածին տեղե-  
կագիրները, որ ամեն թեմերէն կու գան կը հառ-  
նին, կը հաստատեն թէ հրատարակուած երկու  
հիղինակութիւնները ազդու ներգործութիւն  
ըրած են ոչ թէ միայն գեղերու կղերականաց  
վայ, որոնք կը մեղադրուի թէ կարդալու այն-  
քան սէր չունին, այլ քաղաքներու կղերակա-  
նաց եւ նոյն խակ եպիսկոպոսական պալատ-  
ներու շուրջը գտնուողներուն վրայ:

Յուսամ թէ այս նոր գիրքս, Ճիշտին ալ  
ոչ նուազ ազդեցութիւն պիտի ընէ: Անօգուտ  
է ըսելը թէ 'ի հանդէս բերած անձերս շինծու  
եւ բուն վէպը հնարածոյ է: Սակայն եղելու-  
թիւնները եւ գաղափարները որ այս հեղինա-  
կութեան հոգին են, բայրն ալ Ճշմարիտ են:

Ասաուծոյ առջեւ յայտարարութիւն կընեմ  
թէ Ճիշտիթաց ընկերութեան ո եւ է մէկ ան-  
գամին գէմ ատելութեան զգացում մը չեմ  
կրեր սրտիս մէջ: Ոյն անդամները որ ես ճան-  
չած եմ, անհատապէս պատուոյ արժանի ե-  
րեւցած են ինծի: անոնց մէջ բանդէտ մարդիկ  
կը գանուին, եւ իրաւ է որ անոնցմէ չատերը  
առաքինութենէ զուրկ չեն: Ոչ մասնաւորա-  
պէս Ճիշտիթէ մը եւ ոչ խակ Միաբանութե-  
նէն գանգատելու տոիթ ունեցեր եմ: Անոր  
համար, այս գիրքը անդրդուելի ոգւով գրած  
եմ. ըստ որում, ոչ թէ իմ գատիս, այլ Եկե-

զեցւոյն, ստորին կղերին, ազատութեան եւ  
յառաջադիմութեան արդի ողւոյն վրէժը լու-  
ծեցի. իրենց բացարձակ տիրապետութեանց  
եւ կլանող աստուածակետութեան ողւոյն դէմ:

Միայն թէ ինձ համար ստոյգ է որ իրենց  
ընկերակցութիւնը, որ աշխարհական կղերին  
եւ վանականին այլախառն միաւորութիւնն է,  
իւր՝ զինուորեալ միաբանական սահմանագրու-  
թեամբը, ուսանող Եկեղեցւոյն մեծ միութեան  
եւ պապութեան հետ մէկանդ Եկեղեցականաց  
նուիրապետական դասերուն անձամբ շարժուա  
բաշխելու դիտաւորութեամբ, Եկեղեցւոյ կեղ-  
րանը ըլլալու համար իրենց ունեցած փառա-  
սէր պահանջումովը, արդի աշխարհիս մէջ  
կազմուած ամենէն վտանգաւոր ընկերու-  
թիւնն է:

Գիտեմ դարձեալ թէ այս ընկերութիւնը,  
իւր դրութիւնով, իւր բուռն եռանգով, եւ  
մինչեւ իսկ իւր անդամներու տաղանդովը եւ  
առաքինութեամբը մեծ չարիք կը հասցնէ Ե-  
կեղեցւոյն, սորա ուժերը կը բաժանէ եւ մարդ-  
կային շահավաճառ գործառնութեան մը կը  
փոխէ զայն: Իմ համոզումս այն է թէ Եկե-  
ղեցւոյ շահը կը պահանջէ, եւ հարկ անհրա-  
ժեշտ է, որ լուծուի այսպիսի միաբանութիւն  
մը որ, իբրեւ լայնածաւալ գործակատարու-  
թիւն մը, երկրագնախ մակերեւոյթին վրան-  
ցիր եւ ցան տարածուած, Եկեղեցին կը շեղէ  
իւր խաղաղական ճանապարհներէն եւ զայն

պատերազմող հաստատութեան մը կը դարձնէ  
որոյ նպատակն է ամեն ժողովուրդներու խա-  
ղաղութիւնը խոռվել վասն ամենամեծ փա-  
ռացն Աստուծոյ : Դարձեալ իմ համոզումն է  
որ ամեն քաղաքակիրթ ազգեր , ամեն օրինա-  
ւոր միջոցներով ձեռք առնուն իրենք զբրենք  
պաշտպանելու համար ընդդէմ միաբանութեան  
մը՝ որոյ բուն ուսուցանելու առարկան է , ա-  
մեն մարդկային ազատութիւն տապալող վայ-  
րագ աստուածպետութիւն մը . այս աստուած-  
պետութիւնը կը խորհի քիչ ատենէն աշխարհի  
վրայ ըստ երեւոյթին մէկ թաղաւոր մը այ-  
սինքն Պապը , կամ յաւէտ այս մեծարոյ ան-  
ուան ներքեւ , ձիզուիթաց Ընկերութիւնը թա-  
գաւորել տալ :

Նէապօլսոյ վերջին թագաւորը , Ֆրանչիս-  
կոս Նրկրորդի հայրը ու բիշ կերպ չէր . մտա-  
ծեր : Երբոր քանի մը տարի առաջ , ձիզուիթ-  
ները սկսան իրենց Զիվելու համելքի անուն  
աստուածպետական հրատարակութիւնը ընել ,  
թագաւորը փութաց վերապատուելի հայրե-  
րուն իմաց տալու որ այս տեսակ տեսական  
վարդապետութիւններ քարոզելէ ևտ կենան ,  
քանզի ասոնք ըստ իւր կարծեաց չէին կրնար  
պատշաճիլ իւր թագին ապահովութեանը հետ :  
ձիզուիթները ստիպուեցան իրենց հրատարա-  
կութիւնը Հռովմ փոխադրել . շատ չանցաւ ,  
իսեղճ կրօնական մը ձիզուիթաց լրադրոյն մէկ  
թիւը կարդալուն եւ քանի մը օր իւր խցիկին

մէջ պահելուն համար անգթարար աքսորեցաւ : Խանիվեր լրազիրը պատմած է մեղ այս եղելութիւնը :

Ֆրանսայի մէջ, հարկ չկայ որ Նէապօլսոյ թագաւորին չափազանց եւ զգուելի կերպով ինքնակամ զգուշութիւնները ձեռք առնումք : Տէ վելու գոնիւթէնայէ պէս հանդիսի մը հրատարակութենէն բնաւ չեմք վախնար մեր ուժին վըրայ վստահ ըլլալով ; բայց բերանս վրայ չերթար որ բաեմ թէ մեր ազատական օրէնսդրութիւնները այնքան ամուր են որ կամաց կամաց վեր 'ի վայր չպիտի ըլլան , քարոզելու ուխտ ըրած եւ կարգէ դուրս գործունեայ ընկերութեան մը մահաբեր ազգեցու թեամբ , որոյ վերջին նպատակն է բոլոր ընկերական ուժերը , հոռվագմէական քահանայապետներու հոգեւոր եւ աշխարհական թագաւորութեան ամենակարութեան մէջ ընկղմել :

Կարծեմ թէ այս գիրքիս մէջ չօշափելի կերպով ցոյց տուի թէ ձիզուիթի Ընկերութիւնը որ աստիճան անսլիտանութիւն մ'ըրաւերը , Պապերուն ձեռքով վերահաստուելէ վերջը վերահասու չեղաւ թէ նոր կարգ մը կը նուիրագործուէր աշխարհի մէջ , թէ իր մնայունութեան առաջին պայմանը , ինչպէս նաև այն գործին մեծութիւնը եւ սրբութիւնը զոր կրնար կատարել նոր խարիսխներու վրայ հիմնուած այս ընկերութեան մէջ նոր սկզբունքները իւրացնելու , գարուն հետ յառաջ քալե-

աշխարհ արարատ իրաւամբ պիտի հարցնէր  
իրեն թէ ինչ պատճառաւ կելնես Եկեղեցւոյ  
ծոցին մէջ խաղաղասէր բարեկարգիչ մը , վե-  
րանորոգիչ մ'եմ կըսես , քանի որ նորա թշնա-  
մին ես : Այն ատեն Վէօյեօյի(1) , Վէնէի , Շօվ-  
լօյի եւ համախոհներու բերանը վրաս բանալ  
պիտի տայի . բայց հիմայ բուն այս խիստ ուղ-  
ղափառութիւնս է որ իրենց աչք բանալ չի  
տար : Կրնան բռնկիլ , մանչել , թշնամանքներ  
արձակել գլխուս , աւելի խոչոր նախատինք-  
ներ բարդել մէկմէկու վրայ : Կրնան պնդել որ  
Քրիստոսի . իւր օրէնքին , իւր Եկեղեցւոյն վր-  
բայ կըյարձակիմ , եւ խաբել հերձուածին ա-  
պուշները որոնք , ինչ որ ալ ըսես իրենց ,  
դիւրահաւանութեամբ հաւատալու պատրաստ  
են . բայց եւ այնպէս , իրենց ըսածը հաստա-  
տելու համար , որոշակի եւ դիտմամբ վարդա-  
պետական մեծ մոլորութիւն մը քարոզող հատ-  
ուած մը չեն կրնար ցուցնել գիրքերուս մէջ :

Յող աղէկ բանան իրենց աչքերը , եթէ  
քրիստոնէութիւնը ասաուածային է , օր մը ,  
անկասկած մարդկութեան մեծ կրօնը պիտի  
ըլլայ : Կը հարցնեմ , յառաջաղիմութեան դա-  
տին ծառայելու համար ո՞ր ճամբան բռնել

(1) Պ. Վէօյեօյ , Խանէվրի համբաւաւոր եւ անդ-  
րալեռնեսյ շարագիրը և Պ. Զամարձեանի հոգեհարա-  
զարուշ , մեծ անուն ստացած է 'ի վաղուց մեր աղդի  
մէջ , Հայաստանեսց Եկեղեցւոյ գէմ ըրած յարձակում  
ներսից :

լաւագոյն է . ապացուցութեան ուժը չունեցող ժխտումներով վարդապետութիւնը ուրանամլը , թէ ապագային մէջ ազատ մտածութեան եւ հաւատոյ հաշտութիւնը հիմայէն պատրաստելը :

Թէ որ իմ գիրքերէս մնայուն բան մը կըրնայ հետեւիլ , սա միայն կընայ ըլլալ այն , մանաւանդ որ ես մեր դարուն՝ քրիստոնէական հաւատոյ հանգանակը ուրանալը քաջութեամբ կը մերժեմ , եւ միանգամայն ազդու . կերպով կը հաստատեմ թէ , հարկ է որ Եկեղեցին գիրը չարաչար մեկնելը մէկզի թողու , որպէս զի իւր կողմը շահի այն վեհ միտքերը որ , մարդուն հարկաւոր եղած հաւատալիքները աւելի ընդարձակ եւ աւելի հոգեկան կերպով կիմանան :

Հոս , ազատ մտածութեան ասպարէզին մէջ , անկեղծ մարդերը իմ միտքս սլիտի հասկընան . ըստ որում , եթէ ասոնք պաշտօնական քահանայութեան օրինակին հետեւելու ըլլան , քանի որ իրաւամբ կը մեղադրեն դայն թէ հաշտութիւնը կը մերժէ միշտ , հակասութեան մէջ սլիտի լինան անշուշտ : Եւ ոչ ապաքէն այսպէս ըրած կըլլան , եթէ մերժելու ըլլան ուղղափառութիւն դաւանող մարդերը , որոնք կուզեն անկեղծաբար իրենց ձեռքը կարկառել , բայց եւ այնպէս չեն ուզեր ուրանալինչ որ անմահ եւ աստուածային կը համարին իրենց հանգանակին մէջ :



# ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՀՐԱՊՈՅՐՔ ՄՏԱՑ

Ա.

ՈՉ ԴՐՈՒԺԱՆ ՈՉ ԹՇՆԱՄԻ

Կենացս յիսուներորդ տարին թեւակոխեցի,  
եւ գրեթէ երեսուն տարի ծիզուիթաց ընկե-  
րութեան մէջ անցուցեր եմ։ Այրեցի այս միա-  
բանութիւնը, լաւ եւս ըսեմ, սիրահար եղայ  
իրեն։ Տաճնեւութ տարեկան սրտի մը խանդով  
անոր մէջ մտայ, սիրտ մը որ էտէալը կը փնտռէ  
եւ կարծէ թէ գտած է զայն։ Եխտակը խոս-  
տովանիմ։ Նոյն իսկ այսօր, սա գիրքս գրած  
ատենս, երբ անոր մէջ ամենայն ազատու-  
թեամբ սիրտս պիտի բանամ, երբ շատ մը բա-  
ներ երեւան պիտի հանեմ անոնց մէջ, այնպի-  
սի բաներ՝ որոնք թէ ինձ եւ թէ այս հոչա-  
կաւոր միաբանութեան համար, որոյ անդամ  
եղայ ես, դժողակ են։ Երբ, կըսեմ, ամեն բան  
խոստովանելու եւ իմ ինքնասիրութեանս եւ  
ժամանակաւ իմ եղբայրներս եղող մարդերու  
ինքնասիրութեանը ծանրկէկ դպչող բաներն  
իսկ ըսելու համար պէտք է որ հոգւոյն արի-

ութիւնը չկորուսնեմ, ես որ ծշմարտին պաշտօն մատուցանելէ դադարած չեմ. եւ դարձեալ, մինչդեռ այսօր 'ի սպառ խզեցի այն կապը որ զիս իրենց հետ կը կապէք, եւ ամբաւ նուիրումի մը եւ իմ յօժարակամ իրենց թողած ահագին հարստութեան փոխարէն մի միայն սա անգութ արհամարհամաց խօսքն ընդունեցի. «Պոակն անկաւ 'ի դլխոյ նորա ». կզգամ հոգւոյս մէջ որ տակաւին կը սիրեմ զիրենք. թէ նա եղաւ իմ հայրագրած ընտանիքս, այն հայրենիքն՝ որոյ մէջ իմ սիրտս աւելի եռանդով ապրեցաւ, այն բեղմնաւոր դաշտը՝ ուր իմ իմացականութիւնս իւր քըրտանց կայլակները աւելի խնդութեամբ թորել առւաւ :

Ես այն մարդերու թշնամին չեմ ուրեմն, եւ խիղճս կըսէ ինձ թէ ես տիրագրուժ չեմ: Եւ սակայն՝ մինչդեռ բովանդակ կեանքս հրապարակ հանելու վրայ եմ, մինչդեռ, իւր ամենէն մեծ բաղձանքներուն մէջ յաղթահարուած եւ անողոքելի ինքնիշխանութեան մը հարուածներուն տակ խչիկ խչիկ եղող հոգւոյ մը այս երկար եւ ցաւադին գիւցազներգութիւնը զրելու վրայ եմ, կզգամ թէ իմ գրիչս տող մը բան գրելն, եւ համբաւաւոր ընկերութեան վերաբերող եղելութիւն մը սա գիրքիս մէջ դնելս ընդ հուպ, (ըստ որում իմ կենսագրութիւնս ալ ուրիշ բան չէ բայց եթէ դարուս մէջ նոյն իսկ ընկերութեան պատմու-

թիւնը) այս մարդիկը պիտի ըսեն ինձ « Դրուժան » . եւ իրենց առաջնորդութեան տակ եղող եւ ատելութիւն չնչող վայրագ կուսակցութիւնն ալ պիտի աղաղակէ ետեւէս . « Թըշնամի մ'է սա » :

Ինչ որ ալ ըլլայ , այս դժնդակ կացութիւնը պէտք է որ ընդունիմ : Կը մրրկի հոգիս եւ աւելի եւս պիտի մրրկի երբ այս անկեղծ եւ խօնարհ գիրերս 'ի լոյս ելնեն , զիս մերժուներուն անիրաւութեան խստութիւններու եւ թշնամութիւններու երեսէն : Անոնցմէ անդուլ հալածարք եւ անխնայ վրէժխնդրութիւն միայն կրնամ ակնկալել . այն՝ իրենց պաշտօննէ . իսկ իմ պաշտօնս է ներել իրենց , եւ ցաւիլ իրենց վրայ :

Վայրկեան մը վախցայ որ չըլլայ թէ Ընկերութիւնը թողած ատենս հոգւոյս զգացած վերջին տպաւորութիւնները եւ այն վսեմ պատերազմին կարի դառն յիշատակները՝ որումէջ զիրենք ազատելու համար խելակորոյս եղայն իմ պատմութեանս վրայ յանչափս սաստիկ ներգործութիւն ընեն : Այս մտածումը ժամանակ մը զիս կանգ առնուլ տուաւ : Թէ եւ վըստահ էի սրտիս անկողմնակալութեան վրայ , սակայն վստահ չէի երեւակայութեանս հանդարտութեան եւ ոճոյս միօրինակութեան վրայ : Երջանկարար , ծանօթութեանց տետրերնուս վրայ , ասդիս անդին թթերու վրայ եւ նոյն իսկ սիրական գրքերուս լուսանցքներու

վրայ դիպուածով գրուած խել մը ծանօթութիւններ խղճմտանքաւոր հաւատարմութեամբ մը պահեր եմ։ Ասկից զատ անգին նամակներ եւ ժէղչի մէջ եղած ատենս Միաբանութեան արձան ագրութեանց տօմարներէն ըրած քաղւածներս արդ իսկ քովս են։ Բոլոր այս վկայարանները այնպիսի թուականներով գրուած են, որ իմ միտքէս անգամ չէր անցներ թէ օր մը անոնք ինձ պիտանի պիտի ըլլային։ Ասոնք ահաւասիկ կերաշխաւորեն ինձ համար, եւ նոյն իսկ ինծի գէմ ալ թէ անկողմնակալութեամբ գրած եմ, քանզի առանց այս անկողմնակալութեան այս յիշատակարանները կրնային ամբաստանութեան փուրսիշ մը կամ թշնամալց գէշ գիրք մը ըլլալ։

Որքան որ ալ եռանգով մտածելս գիտեմ, սակայն եւ այնպէս կը սոսկամ այն ոճի չափազանցութիւններէն որոնք, կարծ ըսեմ, զրպարտութեան կը մօտենան թէեւ, Աստուած մի արասցէ, այս մեծ միաբանութեան եւ ոչ մէկ անհատին վրայ մուր քսելու չեմ։ սակայն անոր գէմ անիրաւ երեւնալէ սաստիկ կը խորշիմ, արդէն բաւական ճշմարտութիւն ունիմ իրեն գէմ։


Ի վերջոյ, պէտք չէ մոռնամ որ, եթէ միաբանութեան տուած արքայական պսակը գըլխէս ինկած է, սակայն իմ քահանայութեանս աւելի համեստ պսակը պահած եմդեռ։ Ես այլ եւս Եկեղեցւոյ մեծամեծներուն մէջը չեմ, այլ

եւս քաթօլիկութեան փառաւոր յառաջապահէն չեմ : Ես , խոնարհներուն եւ փոքրերուն հետ , որոնք դարուս մէջ կը ծեծկուին , եւ ինչպէս կըսեն , տաքութեան եւ լուսոյ ծառութիւնը կը բերեն հոն : Շատ հանգիստ վլճակի մէջ եմ : Ժէ չեն միայն կոկիծներս եւ յիշատակներս առաւ վար դրաւ իրեն . ես սուտզրոյց ևն կըսեմ անոնց՝ որ կըսեն թէ քահանան երբ ծիզութիթ չէ , նուազ քահանայ է :

Առանձնութեան եւ մոռսցութեան մէջ նոր եղբայրներուս հետ կը մխիթարիմ : Այս զիրերը գրելուս պատճառն այն է՝ որ՝ նախ ասոնք պատմութեան մէջ պիտի մտնեն , եւ դարձեալ , տնոր համար՝ որ Միաբանութիւնը ուրիշ անդամ մը չպիտի կարենար գրել զանոնք : Ես ասով իմ դարուս պարտք մը կը հատուցանեմ : Զօր օրինակ բորբի զործ մը գործելով պիտի փառաւորուէի , այնպէս ալ մեղապարտ կը դատէի զիս , եթէ լոելու ըլլայի :

Մեր ժամանակը , կրօնական եւ ընկերական մեծ խնգիրներ կը յուզուին ամեն օր : Անկարելի է որ մարդ չգիտնայ թէ ծիզութաց ընկերութիւնը , որ իւր անդամներու սակաւութեամբ համեմատաբար թէ եւ փոքր , բայց իւր օրըստօրէ ձեռք ձգած կատաղի ազգութեամբ ահագին մեծ է , ժԹ . դարու մէջ չարութեան խմոր մը կամ արդի ը կերտութիւնը քշող տանող շարժման մէջ զօրտւոր նեցուկ մը չէ :

Ես մեծ դործ մը կատարած պիտի ըլլամ, եւ իմ դարու շատ մարդերու համար զրեթէ տակաւին խնդիր մ'եղած բանը լուծած պիտի ըլլամ, եթէ քիչ մը լոյս սփռելու ըլլամ ձիգութաց ընկերութեան միտումներու, անոր կարգաւորութեան և այն շարժիչին վրայով, որով ամեն վոյրկեան իւր անդամներու դործունէութիւն կաղղէ. եթէ երեւան հանելու ըլլամ որ աշխարհիկ լեզով բառաւով կոչուող բանը ծածուկ ընկերութիւններու գաղափիքին նման գաղտնիք մը չէ ինչպէս կը կարծուի, այլ ուղմական սկզբունք մ'է, ճշշդ այնպէս, ինչպէս ֆապիոս մը, Նաբօլէոն մը պատերազմի արուեստին մէջ կը հարեն. վերջուպէս եթէ ցուցնելու ըլլամ այն անդունու ուր արագ արագ կը դիմէ այս աշխոյժ մարդերու ընկերութիւնը, որո՞ք վասն ամենամեծ փառացն Աստուծոյ, աշխարհի տիրապետութեանը ձեռնարկած են:



### Բ.

**ԸՆՏԱՆԵԱՅՍ ՄԷՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՒԻՔ**

Մէնթ - Մօրինք բուաթուցի ըլլալով այս նահանգին ասպետական վազեմի գերդաստաններէն եմ: Թէեւ ձիգվիթներուն մէջ ընտանեացս ազնուականութեան մուրհակները մեծ

բանի տեղ դրուած էին , թէ եւ Տամայենց : Առավինեանենց եւայլն եւայլն եւ ուրիշ մէկ քանի մասնիկաւոր հայրերուն հետ ընկերութեան մեծանուն անձերու կարգը դասուած էի , բայց եւ այնպէս , այսօր , ազնուականի մեծ մեծ պահանջումներ չատ հեռու են ինչ : Ծնողացս կրտսեր որդին ըլլալով , երբ կը մտածէի թէ ես գերակոմն՝ եւ անդրանիկ երայրս կոմս ըլլալէն զատ Սէն—Լուիի կարգին մեծ խաչով պատռեալ , եւ Ն. Վ. Կահավառութեան Լուի ֆլ. սենեկապանն եղող Սէնթ—Մորենց մարդիկին զաւակն էի , այս մտածութեամբ անձնասիրութիւնս կը փայփայէի . Եւ չափազանցօրէն խօսած չեմ ըլլար երբ ըսեմ թէ , այն օր , որ ճիղուիթներու նորընծայտրանը մանելու համար աշխարհ թողելու որոշում ըրի , ազնուական տիտղոսներէս հրաժարիլու խմ ըրած զոհողութիւններուս պինդ փոքրը չէր :

Հայրս գաղթականութեան ժամանակ չատ տարեց չէր . Պուրպօններուն հետ ինք ալ գաղթեց Յրանսայէն : Բրօվանսի դուքսը , թագաւորին եղբարը որ յետոյ Լուի ֆլ. եղաւ , քովը առաւ հայրս , եւ գրեթէ իւր բարեկամութեամբը պատռեց զինքը :

Անգղիոյ մէջ , Սմնթ—Մորենց մարդիկը , իւր պաշտպան իշխանը , երկրին քաղաքական սկզբունքներուն սաստիկ սիրահարեցան : Ուստի երբ Պուրպօնները վերահաստատեցան ֆրանսայի մէջ , հայրս այն աղատաւէր թաղաւ

ւորականներու փաղանգին մէջ մտաւ , որոյ  
մէջ ուրիշ նշանաւոր անձերէ զատ , կային Շա-  
թօպրիան , Հիտէ տը Նէօվլ , Մարթինեադ եւ  
Ռուայեիգ — Քօլար : Գիտեմ որ այս բանը խեղճ  
մօրս սիրտը խշիկ խշիկ կընէր : Ճիզուիթ հայր  
մը , գաղթականութեան ատեն , անոր հոգեւոր  
առաջնորդը եղեր , առաջին հաղորդութիւնը  
տուեր եւ զինքը ամուսնացուցեր էր : Այս  
մարդը մօրս մտքին վրայ այնպէս տիրացեր էր  
որ , մայրս , թէ եւ խելացի էր , սակայն անոր  
խորհրդավը կը մտածէր եւ անոր ձեռքովը միւ-  
այն կը շարժէր : Դեռ տղայ եղած ատենս տե-  
սեր եմ զինքը որ ծանրաբարոյ , հեղ եւ բարձ-  
րահասակ ծերունի մ'էր : Մօրս քով ծածկա-  
բար կը մտնէր կելնէր , իրբեւ աւ ծանօթ էակ  
մը իմ վրայ ըրած խարուսիկ ազդեցութիւնը  
եւ միանգամայն իրբեւ աքսորի մէջ վշտ կրող  
մարդ մը , հոգւոյս ազգած սրտադրաւ զգա-  
ցումը զինքը աչերուս մեծ կը ցուցնէին : Այս  
ծերունւոյն հետ մայրս մեծ յարդանօք կը վար-  
ուէր , եւ հայրս , երբ դիպուածով մօրս քով  
անոր հանդիպէր , ընտիր բայց ցուրա քաղա-  
քավարութիւն մը ցոյց կուտար , այնպէս զի  
ծածուկ հակակրութիւն մ'ունենալը էր կը-  
նար պարտկել . բայց եւ այնպէս , Սէնթ Մօրի  
ապարանքին մէջ , այս ծերունին էր բուն տա-  
նուտէրը :

Մանկութեան ազգի ազգի տպաւորութիւն-  
ներու չնորհիւ , երկար ատեն այս մարդը ին-

ծի համար առեղծուած մը եղաւ : Հայրս , թէ  
 եւ ներքին մտածումը դրսէն չէր ցուցներ ,  
 բայց դիտէի որ շատ չէր սլրեր զայն . եւ այս  
 պատճառաւ , գաղտնի բնաղդումով մը ճիզուի-  
 թէն կը խորշէի : Սակայն մայրս այնպիսի խոր  
 յարգանօք կը պատուէր զայն , եւ իմ առջիս  
 խօսած ասեն , այնպիսի մեծ բարուց եւ կա-  
 տարեալ սրբութեան տէր մարդու մը պէս կը  
 ներկայէր զայն ինձի , որ իմ ատելութիւններս  
 խկոյն անհետ եղան , եւ այնուհետեւ մօրս  
 վստահ եւ յափշտակեալ բարեպաշտութեամբը  
 անոր ճակտին վրայ դրուած սրբոց պսակը մի-  
 այն տեսանելի էր ինձի : « Որպիսի գեղանի է  
 սա սուրբ մարդը , կըսէր երբեմն ինձի : Յիրա-  
 ւի ալ այս ծերունին գեղանի էր : Եղաւ ժա-  
 մանակ մը որ ալ մարդու մը պատկերով չէր ե-  
 րեւար իմ աչերուս , այլ այս մարմննդէն երե-  
 ւոյթին տակ , տարիքէն եւ երկար տարագրու-  
 թեան մը վիշտերէն արդէն ջախջախուած այս  
 մեծ մարմնոյն մէջ , միմրայն Աստուծոյ մէկ հր-  
 թշտակը , քահանայութեան մէջ ու բիշները գե-  
 րազանցող քահանայ մը կը տեսնէի . վերջապէս  
 քահանայական իշխան մը որ հովուական գա-  
 ւազանին եւ եպիսկոպոսական ուկեճամուկ խոյ-  
 րին արհամարհու աչերով կը նայէր : Կը հաւա-  
 տամ թէ պինդ ճշմարիտ , պինդ անկեղծ զգա-  
 ցում մը , զիս քահանայական կեանքին հրա-  
 պուրեց : Այնպէս երեւցած է ինձի որ՝ մեր կո-  
 չում ըստ բանը՝ ներքին սաստիկ ձգովութեան

մը արդիւնքն եղած է միշտ ինչի համար : Եւ  
սուկայն , այսօր իսկ , սիրտ չեմ ըներ պնդելու  
որ այս ծերունւոյն ներկայութիւնը մասն չու-  
նեցաւ այն հրապոյրին մէջ՝ որ զիս քահանայու-  
թեան առաջնորդեց . այն ծերունւոյն զոր գը-  
րեթէ գաղտնաբար մօրս քով կը մտցնէին , որ  
իւր չորչուկ մատերով ձեռքը ճակտիս վրայ  
գրած՝ կօրհնէր՝ եւ , « Որդեանկ իմ , պէտք է  
սիրել զԱստուած » կըսէր այնպիսի ձայնով մը  
որու նմանը լսած չեմ աշխարհի վրայ : Բայց ե-  
թէ այս հրապոյրը զիս քահանայութեան ա-  
ռաջնորդեց , եւ մայրա ընդ այն մեւ ապէս հըրծ-  
ուեցաւ , բայց եւ այնու այս հրապոյրը ճիզ-  
ուիթաց ընծացարսոնի մը մէջ նաևեց զիս , որ  
մեծ տհաճութիւն պատճառեց մօրս : Այս ամեւ-  
նը յետոյ պիտի բացասրի :

Սուաջին մանկութիւնս Անկլիոյ մէջ ան-  
ցաւ , եւ Պուրագններուն հետ մեր Ֆրանսա  
մանելէն առաջ սնցուցած չորեքամեսյ կենացս  
վրայ ընաւ յիշտակ մը չեմ ունեցած : Անկլի-  
արէն ինչպէս նաև Ֆրանսերէնը իմ մայրենի  
բարբառներս էին , եղբօրմէս աւելի , երկար  
ատեն խիստ հնչում մը մնաց քովս եւ այս  
ունակութեանս մեծ դժուարութեամբ յաղթե-  
ցի : Յետոյ կը յիշեմ որ , Անգլի բմ ն արուար-  
ձանին մէջ տեղը , Վարէնի փողոցին մէջի  
Սէնթ-Մօր ապարանքը եղած առենս , փոքրիկ  
բարեկամներս երբ իրարսւ պատճակու ըլլա-  
յինք կամ իրենց մօրը առնը եւ կամ իմ մօրու

տունը , զիս Խաչել կանուանէին , այս մականունը մնաց վաս , եւ անգրանիկ եղբայրակրթ իրարու հետ սղայական կռւուի մը բռնըւելու ըլլայինք , իրբեւ թշնամանք , այս մականունը կռւտար ինծի :

Ժամանակ մը ետքը մեզ գաստիարակ մը որոշել հարկ եղաւ : Ըստանեաց մէջ միայն երկու եղբայր էինք մեք , եւ քոյր չունէինք : Եթիշեմ որ սյս գաստիարակին ընտրութեանը պատճառաւ , երկարատեւ կռիւ մը ծագեցաւ հօրս եւ մօրս մէջ :

Հայրս իւր ժամանակին մարդն էր : Տարագրութեան մէջ անցուցած կեանքը մեծապէս օգուտ ըրեր էր իրեն . հոն , այս վիճակի մէջ քիչ մը բան ուսեր էր : Բայց , ամեն ընդդիմութեան հակառակորդ , եւ բուռն ընաւորութեան տէր մէկն ըլլալուն , մօրս հետ ըրած կըսիւը սոսկալի եղաւ : Պարագ տեղը , եղբայրս ու դիսհեռացուցին , որպէս զի այս ըտանեկան կռիւներուն ականատես չըլլալք , մեք ամենն բան խմացանք , եւ իմ Անկիլայի դայեակս , որ չդիտեմ ինչու , վերապատուելի հօր համակիր չէր , պատմեց ինծի թէ Պ. Մարդիզը աշխարհական զասատու մը մեզ բռնել կռւզէր , այնպիսի մարդ մը՝ որ համալարանի մէջ փորձ եւ վարժութիւն ստացած պինդ նշանաւոր վարժապետ մ'էր , եւ հայրս գրամական մեծ զոհողութիւններ ընելու պատրաստ էր իրեն համար , որպէս զի կարենար իւր տունը բերել զայն

մինչեւ եղարյոս եւ ես մեծնայինք եւ չափահաս ըլլայինք :

Այս ընտրութեան պատճառը այն է՝ որ հայրս բարի եւ քաջազն, բայց կարեւոր կրթութեանէ ամենեւին զորկ մնացած մեր Ֆրանսացի ազնուականները տեսնելէ վերջը, դեռահաս Լօրտեր տեսեր էր, որ երկար ատեն ուժաման պարապելէ եւ խել մը ճամբորդութիւններ ընելէ վերջը, հասարակային կենաց ասպարիդին մէջ կը մտնէին, այնպիսի հասուն տրամախութեան հետ կրնոր մրցիլ։ Այս բանը զինքը հըրապուրելով, միտքը դրեր էր որ, իւր զաւակներուն, այս տեսակ, պիհդ ընդարձակ եւ պինդ խիստ դաստիարակութիւն մը տայ, մըտածելով որ առով օր մը պիտի կարենային պատրաստել այն փառաւոր ասպարէզներու զորս վերահուստատեալ միապետութիւնը իրենց առջեւ պիտի բանար :

Ընտանեացս միակ շառաւխին ես մնացած ըլլալով, այս դաստիարակութեան ծրագիրը անոր թուզթերուն մէջ, Լօնտրայէն Ֆրանսա ճամբայ ելած տարինիս հօրս ձեռօք զրուած կը գտնեմ։ Խեղճ հայրս, անդրանիկ եղբայրս քաղաքագէտ, եւ դիս զօրապետ ընել կը բաղձայ եղեր :

Մայրս, Անկլիան, ուր ամուսնացեր էր, իբրեւ տարագրութեան երկիր մը կընկատէր։ Բաց ՚ի անդրանկութեան իրաւունքը նուիրա-

դործող օրէնադրութիւններէն, այս երկրին  
 բոլոր մնացած օրէնքները եւ Անկլիացւոց ա-  
 զատ սովորութիւնները, քաղաքական հերե-  
 ռութիւններ կը թուեին իրեն, եւ Անկլիան  
 կրօնքը . Նախասահմանութեամբ գատապարտ-  
 եալիներու կրօնք մը կը համարէր : Վերապատ-  
 ուելի հայրն այս տրամադրութիւններու մէջ  
 պահեր էր վիճակը : Այս մէկ զարդուածէ մար-  
 դը, Աթէլիեի քաղաքականութեան հետեւող  
 էր . իոկ կրօնական մասին գալազ, եթէ ձեռ-  
 քէն գար, բոլոր Յանակեանները, ուրախու-  
 թեամբ, խորցիկ վրայ կը կռնծեցնէր : Ամեն  
 աղատական գաղափար իրեն համար, յեզաշր-  
 ջումի, գահերու կործաննան, անիշխանութեան  
 կառափառի առի նշանակութիւն ունէին . մարդուն  
 իրաւունքները դժոխոց դիւտ էին, եւ Առևի  
 ՓՂ.ի տուած խեղճուկրակ սահմանադրութիւնը  
 դարուս փիլիսոփայական ոգւոյն եզած վտան-  
 դաւոր չ'որհ մ'էր որ, ուշ թէ կանուխ, սուրբ  
 Խուիի յաջորդներուն կործանմանը պատճառ  
 պիտի ըլլար : Մայրս, իր սուրբ առաջնորդին  
 գաղափարները միայն կը դաւանէր, եւ Աստ-  
 ուած դիտէ թէ ինչ սիրուն բաներ լսեր եմ,  
 տղայութեանս ատեն, այն աղատականներուն  
 վրայ որմնք իրրու թէ, միաօկեաութեան կո-  
 րրատեանը պատճառ պիտի ըլլային : Ասկից կը  
 հասկցուի թէ ինչ ատրօրինակ քաղաքական  
 տուն էր մեր առւնը : Հայրս երբեմն կը կատ-  
 ղէր . կը լսէի որ ատեն ատեն մօրս երեսն ՚ի

վեր կը պօռար . — ի՞նչ խեւութիւնն է այդ , ձեր  
զաւակները ապուշներու պիտի դարձնէք այդ  
եղանակաւ : — Ես զանոնք բարի գալթօվիքներ  
եւ բարի թագաւորականներ ընել կուղեմ , —  
կը պատասխանէր այս սիրեցեալ մայրը որ ,  
որչափ հայրս կատղելու ըլլար , ինք իւր անձին  
տէր կը մնար :

Պատերազմը երկար տեւեց : Երբեմն հայրս  
կը կարծէր թէ մայրս համոզուելու վրայ է , եւ  
ահա անողոքելի կինը , ոս սոսկալի խօսքը կը  
դարներ երեսին . — ի՞նչ փոյթս է ձեր արդի  
դիտութիւնը . ես իմ զաւակներս փրկել կու-  
զեմ — : Երբեմն , տան մէջ խօսք կը լլար թէ  
Համալսարանի դաստառն դալու մօտ էր . ալ  
այս օրերը որ մայրս խր օթեւանէն գուրս չէր  
ելներ եւ սեղանը չէր երեւեր , սրամութեան  
օրեր էին մեզ համար : Եղբայրս եւ ես կը ու-  
խնք իրարու . — Հայրիկը չար է . — խոլոր մո-  
լոր աչերով երեսը կը նայէինք որով իմաց կու-  
տայինք իրեն թէ , իւր կողմէն , ինք մինակ  
մնացեր էր :

Երբեմն , կարծես , մայրս յաղթելու վրայ  
էր . այն ատեն , մեր ծառայութեան մէջ զըս-  
նուած մարդերէն կը լսէինք թէ մեր դաստի-  
արակութեան համար , ինչպէս այն ատեն սո-  
վորութիւն էր ըսել , ալինդ պարկեշտ եւ պինդ  
բարի աբրաց մը որոշուեր էր , որ մեր վրայ  
չատ աշխատութիւն չպիտի դնէ եղեր : Աեւ  
ծառաները այնպէս կը կարծէին թէ , մարդ ,

երբ հարուստ , կոմս եւ դերակոմսէ , գիտութեան այնչափ պէտք չունենար : Մեք ալ շխոկէ շխառկ մեր ծառաներուն կարծիքէն էինք :

Այս ամենը փուճումուն խօսքեր էին , եւ թէեւ առանց տանուաէրին կամացը , բարի եւ պարկեցտ արբան , ով ոք ալ ըլլար , չէր կըրնար ապարանքը դալ նստիլ , բայց եւ այնպէս տանուաէրը իւր բարկութեան հետ , անողոքելի ըլլալն ալ խմաց կուտար : Այս առեն մայրս որոշեց կտրուկ ճամբայ մը բռնել :

Կյա գիրքս սկսած առեն , ընթերցողէս ներում կը խնդրեմ , այս ընտանեկան մանր մունըր պարագաներն իրեն պատմելուս համար : Ասոնք իմ կենացս հետ կապակցութիւն ունին : Ամկից զատ իմ ապագաս այս երկու անծանօթներու , այսինքն Համալսարանի գասատուին եւ վերապատուելի հօր մեղ համար պահեստի պահած արբային մէջ տեղը խաղալիկ եղած կը տաստանէր : Տանը մէջ երթեւեկութիւնը շատցաւ . վերապատուելի հայրը իւել մը անգամ մօրս խուցը մտաւ ելաւ ծածկաբար . վերջապէս մայրս խուցին մէջ փակուեցաւ գիր գըրելու համար : Յետոյ իմացայ որ մայրս Պ. Մարգիլին նամակ մը յուղարկելով մայրենի վերջնագիրը ծանուցեր էր անոր : Այս նամակը մեր ընտանեկան թղթերուն մէջէն որոնելով գտայ . նա ինքն վճռակի որոշեց իմ ապագաս այն առեն : Վերապատուելի հօր վրայով պինդ մեծ կասկածներ ունիմ որ այս նամակիս խմբագ-

բութեան մէջ անպատճառ մաս ունեցած է :  
Հոս այն նամակը կընդօրինակեմ իբրեւ կե-  
նացս մէկ ահոելի թուականը, ինչու որ այս  
նամակը, զէթ ինձի վերաբերութեամբ, խոր-  
տակեց հօրս ընդդիմութիւնները :

«Պարոն .

«Ալ ամեն բան լմնալու է : Պատերազմը հե-  
րիք տիրեց մեր մէջը : Կարելի է որ ասպէսով  
մեր զաւակները ելնեն մեզ դատեն, եւ իրենց  
առ մեզ ունեցած սէրը, նաեւ յարգանքը կո-  
րումնեն : Երբէք հաւասութիւն չպիտի տամ որ  
հոս, մեր զաւակներուն համար, աշխարհական  
դաստիարակ մ'ընդունուի : Խմ միտքս գիտէք  
արդէն՝ որ վնասուածս յաւէտ իրենց հոգին է քան  
թէ այդ աշխարհականէն ուսանելիք բովանդակ  
գիտութիւնները : Հարկ է որ, ամեն բանէ յա-  
ռաջ, անոնք Աստուծոյ գիտութիւնը ստանան :  
Եւ մի միայն քահանան կընայ ուսուցանել այս  
գիտութիւնը : Ես, այդ Համալսարանի մարդե-  
տուն տուած վատթար դաստիարակութեան շատ  
եւ շատ օրինակները կը տեսնեմ ամեն օր չորս  
գիս, եւ իմ զաւակներս անոնց յանձնել չեմ  
ուզեր : Ասոնք ամենքն ալ փիլիսոփայական եւ  
յեղափոխական վարդապետութիւններով թըր-  
ծուած են : Դուք կոյր էք, պարոն, եւ ան-  
հարինս կոյր : Միթէ դուք այդ մարդերը  
չեք ճանչնար : Զեր Քուզէնները, Փուֆըրու-  
ները, Վիլմէնները, մի միայն անհաւատութեան

վարդապետներ են : Երբ Պ. Քուղէն կը քարո-  
զէ թէ բանակառանելեալ ճարդի հայէն աղբէ Ասպառածն  
է . Երբ Պ. Ժուֆրուա կուսուցանէ թէ Արտաշոյդ  
և Յիսոս , Երիտուն ալ , ճշմարդունեան Երկրութելք  
Երիտուն Երեսներն են , զի Ան հիմայ , այլ ժամանակա-  
երբ Պ. Վիլէն կը վարդապետէ թէ , Յիսոս Քը-  
րիստոսի Ասպառածունեալ աղջոյ վարդապետունեան ճը ,  
սիօնանելուիս նոորի ճարդուրամունեան Ճ'է , միթէ  
ասմաք պիտի ըլլան ձեր զաւակներուն գաստի-  
արակները : Եւ միթէ յուսամլիէ որ իրենց դա-  
դաւանի աշակերտները իրենց վարպետներէն  
աւելի մեր սուրբ հաւատքը մեծարեն : Դուք ,  
մօր մը սրտին վրայ վստահ եղիք : Ես լաւա-  
գոյն կը համարի որ իմ երկու սիրասուն զա-  
ւակներուս , ոտքերուս տակ կայծակնար մեռ-  
նիլք տեսնեմ , քան թէ անոնց , ամբարիշտնե-  
րու եւ փիլիսոփայներու ձեռքն ըլլալը մտարե-  
րեմ :

Վերապատուելի հայր Ռօմանէ , 'ի չնորհս  
մեր , բարեպաշտ եւ արդոյ եկեղեցական մը  
ընտրած է մեզ , որու ինք երաշխաւոր կըլլայ :  
Վաղը այս պարոնը վերապատուելի հօր մէկ  
նամակուը ձեզ պիտի ներկայանայ կէս օրին :  
Գիտցած ըլլաք ուրեմն , որ եթէ գուք զինքը  
մերժելու ըլլաք , այն ատեն ինչ ընելիքս հաս-  
տատապէս որոշած եմ հիմայէն : Գիտեմ որ ի-  
րաւունք չունիմ , որ զաւակներուս ձեռքէն բըռ-  
նեմ եւ զանոնք մոլորութեան թոյնէն զգուշա-  
ցընեմ . սակայն խիղճս կը պատուիրէ ինձ որ

այս բարոյական թունաւորութեան գործակից չըլլամ : Անմիջապէս պիտի մեկնիմ ձեր տունէն , եւ բորեպաշտական միանձնարան մը պիտի քաշուիմ , որպէս զի ձեր կուրութիւնը ողբամ հոն , եւ լաց կարդամ իմ փոքրիկ սիրասուն գաւակներուս կորստեան վրայ , զորոնք ես Աստուծոյ նուիրած էի : Այն ատեն , զիս իմ միայնարանէս դուրս հանելու համար , հարկ պիտի ըլլայ որ միծ աղմուկ հանէք , եւ աերկրայ եմ որ այդ աղմուկն հանելէ պիտի զգուշանաք : Ես լաւ խորհրդածեր եմ ընելիքներուս վրայ . կարծեմ թէ խռոտմասպահ ըլլալս աղէկ դիտէք » :

### ԷԼԵՈՆՈՐ

Այս միջոցին ինչ որ անցաւ , ես չիմացայ բայց այս նամակը սոսկալի ազգեցութիւն ըրաւ հօրս վրայ : Բոլոր օրը տրտում ախուր ժամանակ անցուց . մօրս լուր խրկեց որ իր օթեւանէն դուրս չպիտի ելնէ եւ ճաշի չպիտի իջնէ : Մայրս յուզման մէջ էր եւ պարապ տեղը կաշխատէր պարտկել զայն :


Հետեւեալ օր մայրս տոմսակ մը ընդունեցաւ զոր դարձեալ կընդօրինակեմ հոս :

«Ելէսնոս , ձեր մայրենի դորովը կը մոլորեցընէ զձեզ : Ես ալ ձեզի չափ ամբարիչտներէն կը սոսկամ . բայց երբէք չեմ կընար ըսել որ ամեն աշխարհական դասատու անպատճառ անաստուած կամ աստուածեան ըլլալու է : Դուք

Ճեր վերջնագիրը յուղարկեցիք ինձ, ահաւասիկ իմս ալ: Իժ անդրանիկս գեսպանագիտական ասովարէզի կը վերապահեմ, եւ կուզեմ որ իբր այն, իւր ապագան պատրաստող դաստիարակոթիւն մ'ընգունի: Գիտեմ որ դուք միւս սին համար եպիտակոսութեան աստիճանները կերաղէք: Եթէ այս տղուն կռչումը այս մասին հետզհետէ երեւան ելնելու ըլլայ, այդ կոչմանը դէմ չեմ դառնար: Կառաջարկեւմ ուրեմն որ Սովորմոնին դատաստանին պէս բան չը որոշեմք մեր մէջը: Մեր կրտուեր որդին վերապատուելի հայրերուն կը յանձնէք դուք: Ես ալ անդրանիկը Փարփառի մեր ընտիր վարժարաններէն մէկուն մէջ կը դնեմ: Թէեւ կը բաղձայի որ մեր զաւակերը մեր աչերուն առջեւ մեծցրնէինք, սակայն ձեր յամոռութիւնը այս երջանկութենէն պիտի զրկէ զիս: Գմնդակ շընորհ մ'է որ կընեմ ձեզ ասով եւ հաշտութեան առաջարկութիւն կընեմ: կը իմնդրեմ չմերժէք դայն: Դուք ալ կը ճանչէք զիս ։

### ՍԵՆԹ-ՄՈՒ

Աւթ օր եաքը ճամրայ ելայ ճիզուիթներուն Սէնթ-Աշէօլի դպրոցը երթալու: Անդրանիկ եղբայրս Նարլը մանել դպրոցը դրուեցաւ:



## ԱՅՆԹ-ԱՇԽՈԼ

Տաս տարու չկայի՝ երբ Աէնթ-Աշէօլի դըպրոցը մտայւ Թէեւ կենացս այս շրջանին մէջ իմացականութեանս եւ մարմնոյս կորովը հոն դարգացաւ, սակայն անոր վրայ կարճառօտ պիտի խօսիմ հոս :

Մեր գաստիարակները մեզ սիրելի ըլլալու ձիգ կընէին : Արտաքուստ ընաւ խստութիւն չբանեցնելով մեծապէս ճարպիկ էին մեզ դըպրոցի կանոններուն հպատակնեցնելու : Պատիժ հազիւ ուրեք կը գործածուէր, մասնաւորապէս խիստ եւ նուռաստացուցիչ պատիժներ չկային հոն . զոր օրինակ խարազանի պատիժը որ, թէ եւ Համալսարանի դպրոցներէն երկար ատենէ 'ի վեր արտաքսուած է, բայց Միաբանութեան դպրոցներուն մէջ, զուցէ նախնի օրէնքին աւանդութիւններէն չխոտորելու դիտումով, անմտութեամբ պահուած է զեռ :

Ժամանակ անցնելով աւելի խստութեամբ դատեցի ես այն միջոցը՝ զոր ձիզուիթք երիտասարդութեան համար 'ի գործ կը գնեն միշտ : Կը խոստովանիմ թէ այս միջոցը իմ վրաս մեծ աղղեցութիւն ըրաւ : Վերջը իմացայ այս միջոցին վտանգաւոր զէնք մ'ըլլալը, եւ հասուեղայ որ մեր կիրքերուն դէմ ուրիշ կիրքով մը կը պատերազմէին, այսինքն պատիւը ձեռք

կառնութին որմէ կիրքերուն պինդ սոսկալիին  
այսինքն հպարտութեան մէջ , քչ կ մը կը գըտ-  
նուի : Հայրերը զիս դիւրաւ կը զապէին երբ ինչ  
կըսէին :

—Սէնթ-Մոռի մը կը վայլ՝ այդ բանը . —  
այս ըստ ինքնան պարզ միջոցը որ կերպով մը  
ճշմարիտ է , երբ մարդուն՝ իւր անձին եւ ի-  
րեններան վրայ ունեցած յարգանքը իւրեն յի-  
շել կը տայ , դաստիարակութեան մէջ անհնա-  
րինս վտանգաւոր է : Աարդուս համար պատի-  
ւէն աւելի վսկէմ բան մը կայ , այն է խղճմը-  
տանքը , եւ կիրքերուն աւելի տիրաբար հրամա-  
յող բան մը կայ , այն է պարտաւորութիւնը :  
Թշնամն ոյն դիմացը պահորդութիւն ընող խեղճ  
զինուորը ոչ թէ իւրնախնիքները յ/շելով անշարժ  
կը մնայ կիցած աեզը : Հարկ չէ որ իրեն ը-  
սեմք . — Դու Քոիւօնի կամ տիւ Կոսրէնի զա-  
ւակն ես , քաջացիր ու րեմն : — Զինուորը հոն  
կը մնայ պարտաւորութեամբ ոլոյն . եւ պար-  
տաւորութեամբ է որ մահուան առ եւ ան-  
դրդուելի կը մնայ իւր տ'զը : Ճամանակ անց-  
նելով , միարանութեան խորհուրդներուն մէջ ,  
ընկերութեան դպրոցներու դաստիարակութեա-  
նը արուած այս դիւրաբեկ խարի խը դեանէ  
գեախն զարկի : Այն ատեն ստուգեցի որ , թէ  
եւ այս ճամբան բանելը ներքին հրանդաց  
համար օղուտ մ'ոնի , այսինքն թէ եւ ապնը-  
ւական աշակերտը կը սովորի անով իւր աշա-  
կերտակից երու առջին զգուշանալ իւր կրած

նը այլ եւս ճշմարիտ չի կրնար ըլլալ, երբ իմացական կառավարութեան եւ գաստիարակութեան կը ձեռնարկուի : Կրօնական բարոյականութեան ներկայացուցիչներուն եւ խղճմտանաց մէջ եղած այս աղետալի իրաւախո՛ռութիւնը, որ պատճառ կուտայ լոելեայն ըսելու : « Կը փափաքէինք որ ձեր սրտին աղբիւրը ջինջ եւ մաքուր ըլլար, բայց ինչ ընեմք, բաւականէ որ ձեր արտաքին արարքները եպերելի չըլլան, մենք մնացածին համար ներողական կըլլոմք եւ աչք կը խփեմք » . այսպէսի իրաւախոհութիւն մը, գերազանցապէս անբարոյականէ, եւ եթէ զայն հնարողները օր ո՞ր մարդկութեան կրօնական առաջնորդները ըլլալու յաջողին, շոտ չանցած տիեզերական աւերման պատճառ կրնայ ըլլալ այն :

Ուստի այս օր, արդար խստութեամբ կը դատեմ ճիզուիթներու ընդունած կառավարելու դրութիւնը . եւ թէ եւ ծանր կու գայ ինձ ճշմարտութիւնը խստովանիլ, ևս կը պնդեմ թէ այս դրութիւնը, պնդ գզուելի մոլութիւն մը որ է կեղծաւորութիւնը, բուծանելու կըրնայ առաջնորդ ըլլալ միայն : Սակայն իրերը ինքնին լեզու ելան, երբ ճիզուիթներուն դըպրոցները Ֆրանսայի մէջ խափանեցան, հոն յաճախող տղայոց ուանց ծնողքը չուղեցին իրենց զաւակները օտար երկիր յուղարկել . ահա այն ատեն եպիսկոպոսաց ձեռաց տակ եղող միւս հաստատութիւնները մեծապէս զարմացան, երբ

այն տղայները իրենց մէջ հիւրընկալելէ վերջը  
տեսան այն ընդհանութը անբարոյականութիւնը  
որ այս երիտասարդ երու մէջ տիրած էր : Ա-  
սոնք այն գալրոցի մէջ ուր գացին , իրենց նոր  
ընկերներուն չար օրինակներ եղան : Աէնթ-Ա-  
շէօլի աշակերանները , Ամինսի թէ՛րին եւ մեր-  
ձակայ թէ մերուն եկեղեցական տուներուն մէջ  
ցիր եւ ցանըածնուեցան : Բուաթուի մէջ Մօնթ-  
մօրիցեօնի աշակերանները , Ա . . . ի փոքրիկ կղե-  
րանոցը մտան որ բառական հոչտկ հանած էր  
այն ատեն : Միաբանութեան դիւանին մէջ զը-  
տած մէկ փեայաղիրս այս խնդրոյն վրայ կատա-  
րեալ լոյս կաւայ : Ասի Ա . . . ի մեծաւոր Պ . . . ի .  
Մօնթմօրիցեօն նախկին կառավարիչ հայր . . . ի  
դրած մէկ նամակն է :

### « Սիրելի Հայր իմ .

« Նամակից ուշացայ պատասխան տալու ,  
գիտէք անշուշտ թէ որչափ ծանր են զբա-  
ղումներս : Բայց հիմայ պատասխանս աւելի  
ուշացնելս մեղք կը սեպեմ :

Զեր նախկին աշակերաններու Պ. Պ . . . ի եւ  
. . . ի վրայօք կը փախաքէի ձեղ այնպիսի տե-  
ղեկութիւն եր հաղորդել որ թէ ձեղ եւ թէ  
իրենց ընտանեաց հաճոյալի ըլլային : Դժբաղ-  
դաբար անոնցմէ բնաւ գոհ չեմ : Հոս ձեղի հետ  
մտերմաբար պիտի խօսիմ , զորօրինակ Աստու-  
ծոյ ներկայութեա՞լ պիտի խօսէի , որի՞ի հայր  
իմ : Մօնթմօրիցեօնէն մեղի եկող ութառն եւ

քիասսալոդներուն մեծ մասին բարուց վրայ ա-  
չալուրջ հսկելու պարտաւորուած եմք : Խնչքն  
է այս : Արդեօք ձեր պինդ խելօք աշակերտ-  
ները ձեր հետ թասաժ եւ Ֆրիպմերկ տարիք,  
եւ ձեր դպրոցներու պինդ վարնոց մասը մի-  
այն մեղ թողիք . այդ բանը մոքէս անդամ չեմ  
համարձակիր անցնել :

Ես նախ , դպրոցի գասատուներու կողմէն  
անհեթեթ չափազանցութիւն մը կարծեցի երբ  
այս ամենը լսեցի , անոնց մեղքն առի որ գէշ  
կարծիքներ ունեցեր են ձեր Միաբանութեան  
դէմ , եւ դիաէք որ ես միշտ մեծ յարգանք  
ցոյց տուած եմ ձեր Միաբանութեան . սակայն  
հարկ եւզաւ որ աչքս բանամ : Ուղեցի անձամք  
տեմնել եւ համոզու եցայ : Խօսքը մէջերնիս ,  
ճշմարիտն ըսմէմ , աղնիւ հայր իմ , պատշար խաբ-  
առած եօ եղեց : Պիտի ստիպուիմք վերջապէս ա-  
նոնցմէ մէկ քանին դպրոցէն արտաքսել . վախ-  
նամ թէ Պ . Պ . . . եւ . . . վոնտուելիքներուն  
կարգին մէջ պիտի դանուին : Ո' հայր իմ , ինչ-  
պէս կը ցաւի հոգիս , երբ կը մտածեմ թէ մեր  
տունը եղծ բարքով ատզականեցաւ հիմայ , մեր  
տունը՝ ուր բարքերը յառաջագոյն այնքան  
անմեր էին :

Գիտեմ , զիաեմ , որ դարը գէշ դար է , պի-  
տի բաէք : Դուք ձեր աշակերտները այն ընտա-  
նիքներու մէջէն հաւաքած էք , ուր ժամանա-  
կին զեղսութիւններէն՝ մեղկութիւնը մուտ  
գտած է եւ այսպէս ձեր դպրոցներուն մէջ

գէշ տարերքներ խառնուած են : Մինչեւ հիւ  
մայ Ս . . . իւր աշկերտները տեղւոյն պատուա-  
ւոր եւ համեստ ընտանիքներուն մէջէն կառ-  
նէր : Մեր աշակերտներէն ոմանք իրենց հօր-  
մէն մասնաւոր կրթութիւն տոած էին, եւ ա-  
մենեւին մաքուր էին յառաջ : Մօնթմօրիյեօնի  
աղաքը եկան թէ չէ, նոր հոդի մը մտաւ մեր  
աշակերտներուն մէջ : Որսորդութիւններ, սովորական  
խօսակցութիւններու նիւթ եղան աղայոց մէջ,  
՚ի բաց առեալ առելի անպարկեշտ եւ ամշնա-  
լու բաները : Քաղաքականութիւնը զոր դրենե դուրքէն  
իշերանոցն արդաւուել էին +, մեր վըսայ պատեհաց նէմայ :  
Թէեւ մեր աղաքները լու խորհող ընտանիքներէ  
են, բայց մեք մտածեր էինք որ այս նիւթե-  
րու վրայ խօսակցութիւնները ուսմանց ար-  
դելք կրնային ըլլալ . ուստի զանոնք գպրոցէն  
արտաքսեր էինք : Որպիսի մեծ եղաւ մեր դար-  
մանքը երբ ձեր աշակերտները մեղ ըսին թէ  
Մօնթմօրիյեօնի մէջ ասկէ զատ ուրիշ բանի  
վրայով չէր խօսուեր, եւ մեզ ապուշներու եւ  
յետադէմներու տեղ դրին :

Բայց կը տեսնեմ որ նամակս շատ երկրն-  
ցաւ . վախնամ թէ ձեղ ձանձրոյթ պատճա-  
ռեմ : Այս կը հայր, այս ամենեւին մտերմա-  
կան նամակս ուրիշներու մի հազորդէք . չարը  
ձանցընելք զայն բուժելու օդուտ չ'ըներ : Վա-  
քանակէն ետքը հաւանական է որ ամէնց մէկանց  
հաղե ոչիոք ոնցոնքնէ՞ :

հէք միշտ այս ցաւալի պարագաներու վրայ  
զոր ձեղ պատմեցի:

Մնամ մնջու յարդանօք և անձնուէք  
'ի Ք իսասոս Յիսուս  
• • • ԹԵՇԱՆՈՒ

### Ս . . . 45 Մարտ 1829

Որպիսի ահռելի յայնութիւն։ Աւալ, ես  
խել Աէ թ-Աշէօլի մէջ շատ զէշտթիւններու  
ականատես եղած էի։

Յետոյ խմացոյ թէ աշխարհիկ քահանանեւ-  
ուու բայած դպրոցները, նոյն խել համալսա-  
րանի դպրոցները՝ որոց վրայ ընդհանրապէս  
կատկած եղած է միշտ, բարուց նկատմամբ  
գրեթէ անբաժիր էին ամենքնալ։ Խնչպէս ե-  
ղաւ ուրեմն որ մեր ծիզութաց տու երը չը  
կրցան այս կարեւոր բարեկարգութիւնը ձեռք  
ձուել։ Խնչպէս եղաւ որ, ալինդ արթուր դաս-  
տիւրակներ ունենալով, կրօնական կրթու-  
թեան առած բոլոր արդեցու իւնն եւո յրենց  
զօրաւիգ ոնենալէ վերը, հասարակաց հաս-  
տատութիւններու ամօթ բերով մոլութիւնը  
չկրցան տակաւին արմատաքը խլւլ։ Ես կար-  
ծեմ թէ ասուը պատհասը գտած եմ. զրու-  
թիւնը 'ի համանց սխալէ։ Հն փարիսեցական  
վարդապետութիւնը 'ի գործ զրուլու, ահօ-  
թին զորուը կը մաքրեն, բայց ալզծութիւնը  
մէջը կը թուլուն։ Պարտաւորութեան անաչառ  
ծանօթութիւնը, երկասարդութեան հոգւոյն

մէջ չեն տպաւորեր, առաքինութիւնը, իւր տուած հաճոյից եւ երջանկութեան համար սիրելի չէ եղած: Ահա ասկէ կը ծնանի առերեւոյթ բարոյական մը, որոյ հետեւութիւնը կըլլայ բարուց կատարեալ թուլութիւն մը:

1848 ի յեղաշրջումն վերջը, ձիգուիթներուն դպրոցները Ֆրանսայի մէջ վերահաստատուելէն 'ի վեր, Միաբանութեան մէջ նորոգ մանող բազմաթիւ անդամները ուսուցչութեան միջոցները տասնապատկեցին անոր մէջ. ուստի կը կարծէի թէ անկէ 'ի վեր իմ խակ աչօք երբեմն տեսած խայտառակութիւններս անհետ եղած էին անոր մէջէն, եւ կը յուսայի թէ պատկառանաց սուրբ օրէնքները, Ընկերութեան դպրոցներուն մէջ ընդհանրապէս կը պահուէին: Դժբաղգաբար պէտք է խոստովանիլ որ բարեկարգութիւնը այնքան գգալի չէ յառաջացած անոր մէջ. այն անկատար դրութիւնը որոյ դէմ բողոքեցի, ինչպէս յառաջ, նոյնպէս ալ հիմայ նոյն ցաւալի արդիւնքները յառաջ կը բերէ ամեն օր: Տակաւին վերջի ատեններս այս կրօնական սկզբունքներով պարծենցող, եւ իբր այն համբաւ հանող քաղաքի մը (որոյ անունը կը լոեմ հոս) ձիգուիթաց դպրոցին մէջ, երբ ամբողջ դասի մը աշակերտները անառակութեամբ կը շուայտէին, տեսուչը վրայ հասաւ յանկարծ:

Եւ հիմայ որ ալ այն աշխատութեանց եւ գործերու մրրկին մէջ չեմ որ ատենով կեանքս

դէպ 'ի Միաբանութիւն կը քշէր կը տանէք  
երբ կելնեմ մեղկ եւ թոյլ բարքէ , եւ բարե-  
պաշտական արտաքին սովորութիւններէ խառն  
սա արտառոց խորհուրդին վրայ կը մտածեմ ,  
այն բարուց եւ այն սովորութեանց վրայ՝ ո-  
րոցմով այս դպրոցներու ներքին հրահանգաց  
ընդհանուր տարրը բաղկացած է , եւ երբ կը-  
ուեմ իւրովի . «Թէ այս անառակութեան աշա-  
կերտեալները գրեթէ ամենքն ալ Մարեմայ տա-  
պերներ են . թէ , ինչպէս մայրապետներու նո-  
րընծայարանի մը մէջ կը լինեն , ճիշդ նոյնովէս ալ  
Միաբանութիւնը այս տաղեանները կրօնական  
հրահանգներով կը թիսմէ կը լիու ամեն օր »:  
Երբ այսպէս կը տեսնեմ թէ Միաբանութիւնը  
բոլորովին անկար է 'ի գլուխ հանել այն գոր-  
ծը՝ որոյ մէջ գիտեմ թէ ժամանակաւ անժըխ-  
տելի առաւելութիւն մը ստացած էր , սիրաս  
կը գթայ եւ կը խշխայ իւր վրայ , ես որ զին-  
քը ժամանակաւ այնքան սիրեր եմ :

Աերը ցոյց տուած յուի զրութեանս ընա-  
կան հետեւութիւնն եղաւ լրտեսութիւնը : Ուր  
խիղճը , առաքինութեան անկաշառ պահնորդը  
չէ , հոն ծածուկ պահապանութիւնը իւր ամօ-  
թալի հսարքներովը պէտք մը կըլլայ : Երբ կը  
մտածեմ թէ անոնք գործի ըրած էին իմ ման-  
կական անմեղութիւնս , զիս իմ ընկերներուս  
լրտեսը ընել տալու համար , ամօթէս գետինը  
կանցնիմ : Այս զիրքիս մէջ , ինձ այնքան ծանր  
չի թուիր խոստովանիլ տղայութեանս մէջ գոր-

ծած այս ինչ կամ այն ինչ յանցանքս՝ որ թերեւս աշխուժութեանս տրուելով ըստ ինքեան ներելի ալ ըլլայ, քան թէ խոստովանիլ այն անարդ պաշտօնը որու զիս տակաւ վարժեցուացին, այն անարդ պաշտօնը՝ որու համար համազեցին զիս թէ պինդ արքանաւոր գործ մը ըլլալէ զատ, բարի Հայրելը սիրելու առհաւատչեայ մ'էր այն:


Եւ արդարեւ ասովի միայն մեզադրանքէ կրնամ ազատիլ, որովհետեւ կը սիրէի զիրենք։ Մայրս ուրիշ նպատակ մ'ունէր՝ որոյ վրայ քիչ մը ետքը պիտի խօսիմ, վասնորոյ հաճութեամբ կը նկատէր այս ամենը, եւ իմ ժառանգած պատուաւոր անուանս նախատինք չէր համարեր զայն։ Բայց սա եւս յաւելուլ պարտէ ինձ, որ կենացս մէջ ժամանակ մ'եկաւ որ միտքս սակաւ ինչ լուսաւորուեցաւ, ըստ ուրում Աստուած, բարւոյն եւ ճշմարտին կրակուրոց սէրը դրեր էր անոր մէջ։ Տակաւ առտակաւ լրտեսի պաշտօնս մէկզի թողի. եւ քանզի Միաբանութիւնը մեծ յոյսեր կը տաձէր իմ վրաս, չհամարձակեցաւ զիս առ այն բռնադատել։ Այն ատեն, երկար ատենէ ՚ի վեր ճնշուած դապանսակի մը նման, իմ ուղղութիւնս եւ բնաւորութեանս անկախութիւնը կրկին ձեռք ձգեցի.

Սէնթ Աշէօլի մէջ մեզ մատակարարուած դաստիարակութեան մէկ ուրիշ վատթար կողմնալ սա էր որ, դպրոցին մէջ, չողոքորթութիւ-

նը մեղ ունակութեան փոխուելով , ինչ որ ու-  
զէինք , կրնայինք ստանալ այս մարդերէն , բա-  
ւական էր որ վարպետորդի վաղաքուշ ըլլա-  
լու սովորէինք : Տղայք քիչ ատենի մէջ կը սո-  
վորէին այս վարպետութեան որ դէպ ուղիղ  
կեղծաւորութեան կը տանի մարդը : Որպիսի  
վատութիւններու , որպիսի անարդ չնթութիւն-  
ներու , եւ որպիսի բարուց գձձութեան ակա-  
նատես եղայ ես հոն : Քանի որ կը մեծնայի ,  
կիմանայի թէ , որ աստիճան զզուելի էին այս  
չնթութիւնները , որոց մէջ , կը տեսնէի որ ,  
մեր բարի հայրերը , սոսնձապատ ծուղակին մէջ  
բռնուող թռչուններուն նման դիւրաւ կը բըռ-  
նուէին ամեն օր : Սակայն եւ այնպէս կը խոս-  
տովանիմ թէ այս տան մէջ , անհատապէս ար-  
ժանեաց տէր մարդեր կային . բայց ինչ օգուտ.  
Միաբանութեան ընդհանուր մոլութիւնն եղող  
ցուցամոլութիւնը չէին թողուր անոնց որ տես-  
նէին իրենց աչերու առջին տղայոց ձեռօք լար-  
սւած այն ծուղակը որու մէջ կը բռնուէին , թէ  
եւ այն ծուղակը պինդ նրբահիւս ալ եղած  
չըլլար : Ապաքէն նվ ունայնամառութիւն մարդ-  
կան : Դալրոցին մէջ հետեւակ բառ մ'ունէինք ,  
որով ուղիղ բարուց տէր մնացող տղայք , շըն-  
թողները կը ծանակէին միշտ : Այդ բառը հոռ  
յիշատակելու կամչնամ : Բայց կարծեմ թէ այս  
յիշատակը ինքնին , իմ երկար ատեն վարած  
լրտեսութեան արուեստիս նախատինքը կը թե-  
թեւցնէ ինձ համար :

Կը յուսամ թէ ընթերցողներո , երբ տեսանելու ըլլան այս տկարամտութիւնս միամտութեամբ խոստովանիլս եւ դեռ այս ժամուս անոր վրայ զգացած կսկիծս , պիտի ցաւակցին ինծի որ գժրաղղութեամբ մը , այսպիսի ունակութեան մը վարժուելու վիճակեցայ տղայ հասակիս մէջ , ունակութիւն մը՝ որու մէջ կարելի էր առաւել եւս նուաստանայի :

Այսպէսով աւարտեցի ի՞մ սոստիւդու :



## Դ.

Պ. ՏԻՒԲԵՆ Ի ՍԵՆԹ-ԱՇԵՈԼ.

Սէնթ-Աշէօլի տան մեծաւորը եւ հիմնադիրն էր Հայր Լորիքէ : Այս անունը բաւական համբաւ հանած է : Ցայտնի է որ ընկերութիւնը այս մարդուն յանձնեց որ աշակերտաց գործածութեան համար պատմութեան դասագիրք մը յօրինէ : Այս դասագրքին վրայ , հեղինակին անուանը տեղ , չորս գլխագիր կաք Ա . Փ . Ա . (վասն ամենամեծ փառացն Աստուծոյ) : Հեղինակը , խելքով մը , խել մը եղելութիւն խիտ առ խիտ խճողեր էր , փոքրիկ գրքի մը մէջ , որ իւր միակ արժանաւորութիւնն եղած էր :

Նիտակն ըսելու է որ այս մանր մունի դիր-

քերուն պատմական աղասութեանց վրայ չափազանցօրէն խօսուած է : Ըստզ եղաւ որ Հայր Լորիքէ զրիչին ծայրովը , կայսրութիւնը բնաջինջ ըրեր , եւ Նարոլէոն Ա.ն ալ , Նորին Վեհափառութեան Լուի ֆլ.ի բանակներու ընդհանուր հրամանատար Մարգի Տը Պօնաբարթ անունով մկրտեր է եղեր : Ճիղուիթները այնչափ սատանայ են՝ որ այս տեսակ խենդ ու խելառ բաներ գրելէ կզգուշանան : Հայր Լորիքէ լաւ քան զայս ըրաւ . այսինքն եղելութիւնները պահեց , բայց զանոնք այլայլեց եւ խեղաթիւրեց : Իւր գրքերուն մէջ Նարոլէոն Ա.ը ժխտած չէր , միայն թէ իրրեւ եկեղեցւոյ պինդ զզուելի հալածիչը ներկայացուցած էր մեզի : « Իւր կառավարութիւնը , բոնութեան տեղ աղուեսութիւնը փոխանակեր էր , եւ իրաւ է որ իւր գրութիւնը , քրիստոնէութիւնը խողխողել կամ ջախջախել չէր , այլ ծածկաբար մաշել զայն եւ խեղդել : (Դասագիրք Պատմութեան Վ. Ա. Փ. Ա. Եկեղեցական Պատմութիւն , երես 404 : )

Մինչդեռ , Պետութեան դպրոցներուն մէջ խոհեմութիւն ընելով , քաղաքական խնդիրներու չէին մօտեր , այս մասին կատարեալ դասախոսութիւն կը լլար մեզ՝ ձիգուիթներունքով . եւ մարդ չկար որ չգիտնար թէ Քօրսէ+ացէ Պայը 1815 ին Բարիդ մտաւ , « Կեցցէ դժոխք » աղաղակներով :

Ա.սկից զատ , Պատմութեան դպրոցներուն մա

հետեւեալ հատուածը հոս դնելով, պինդ ան-  
հաւաններն ալ կրնամ համոզել եւ գաղափար  
մը տալ անոնց թէ ինչ քաղաքական ուղղու-  
թիւն կը տրուէր մեր ուսումներու, ձիզուիթ-  
ներու քով:

«Այսպէս վերջացաւ Պրիւմէր 48 անու-  
նով օրը<sup>(1)</sup>: Փարիզցիք որ երկար ատենէ ի վեր  
յեղափոխութիւններու վարժ էին, հանդարտ  
հանդիսատես եղան 48 Պրիւմէրի յեղափոխու-  
թեան . կերեւի թէ ասոնք մոռցեր էին որ  
նորա՝ իրենց տուած զլուխը նոյն այն անձն էր  
որ մայրաքաղաքին գոինեներուն մէջ իրենց եղ-  
բարքը խողխողեր էր . դոնէ չէին դիտեր, կը-  
սեմք, թէ իւր երկարատեւ իշխանապետու-  
թիւնը որչափ արցունք եւ արիւն հեղուլ պի-  
տի տար ֆրանսայի մէջ . սակայն նախախնա-  
մութեան գիտումն է եղեր որ անոնց զլխուն  
վրայ անկէ այս մարդը, զոր Եւրոպայի պա-  
տուհասը եւ յեղափոխութեան ամեն ոճիրնե-  
րով ծանրաբեռնեալ ժողովուրդի մը դէմ ար-  
դարութեան զործին ընել կուզէր»: (Պատ-  
մութիւն Ֆրանսայի. հատոր Բ. եր. 283. 1816ի  
տոլագրութիւն: )

(1) Նարուէնն Ա. այսօր վերջին հարուածը տուա-  
հանրապետութեան 1804ին, և կայսերութիւնը հրա-  
աբակեց : Այս նշանաւոր օրը «48 Պրիւմէր Առաջին  
Պետական հարուած» անուններով կը յիշատակին պատ-  
մութեան մէջ :

Տես աւասիկ ի՞նչ խորհրդածութիւններ կը-  
նէ Հայր Լօրիքէ Ծուսիոյ աղետալի պատե-  
րազմին նկատմամբ :

«Ահա այս եղաւ պինդ անմիտ, միանգա-  
մայն պինդ աղետաւոր ձեռնարկութեան վախ-  
ճանը, որոյ նմանը աշխարհի տարեգիրներու  
մէջ երբէք յիշատակուած չկայ : Հին եւ նոր  
պատմութիւնները աչքէ անցուելով տեսնուի  
թէ, թէ թուով թէ քաջութեամբ եւ թէ զին-  
ուորական հրահանգօք այնքան ահաւոր եղող  
մարդերու ու եւ է բազմութիւն մը երբէք  
այսպիսի քսաննելի ձախորդութեան մը են-  
թակայ եղած չէ : Ասոր հետ համեմատելի ա-  
ղետաւոր պատահար մը գտնելու համար պէտք  
է ենել մինչեւ Փարաւոն եւ վեց հարիւր հա-  
զար Եգիպտացիները՝ որոնք ծովամոյն կորան  
կարմիր ծովուն մէջ :

«Եթէ Նախախնամութեան խորհուրդնե-  
րուն մտադիր ըլլալու փափաքիմք, պիտի տես-  
նեմք թէ Ֆրանսացւոց այս աղէտը, Ֆրանսա-  
կան բանակին քսան տարիէ 'ի վեր դործած՝ ա-  
ւերածութեանց, սրածութեանց, սրբապղծու-  
թեանց եւ ազգի ազգի վայրագութեանց պա-  
տիմն էր միայն . այն բանակը որ միշտ յեղա-  
փոխութեան զաւկներուն մէջ զօրաժողով կըլ-  
լար, որ առաւել ունակութեամբ եւ ճաշակով  
քան թէ արուեստով, ամեն տեսակ ոճիրներու  
եւ եղեռներու նուիրեալ էր : Աստուածային  
արդարութիւնը զինքը ձեռք էր առեր որպէս

զի սարսափ եւ տառապանք սկսէ բովանդակ  
Երոպայի վրայ : Այս ահաւոր պատուհամը ,  
իւր պաշտօնը լրացուց թէ չէ , Ամենակարին  
չնչովը խորտակեցաւ եւ անհետ եղաւ երկ-  
րէս(1) : (Պատմութիւն Ֆրանսայի , Հատ . Բ. Եր .  
331 , տպագրութիւն 1816 ի) :

Յայտնի է թէ , հինդ տարի միօրինակ , այս  
պատմական ուսումնով թխմուելէս եւ ասոր  
սինդ մանր նշանախեցն անդամ ընդունելէս  
վերջը բնական էր որ բաւական մոլեռանդ ըլ-  
լայի : Վաքանսի ժամանակները , չորս դիս շը-  
շունչներ կը լսէի , իբրու թէ հայրս աղատա-  
կան գաղափարներու տէր եղած ըլլար . եւ  
քանդի աղատամտութեան գաղափարը ամբա-  
րձառութեան գաղափարէն չէի կարող խորել ,  
ուստի իւր վրկութեանը վրայօք ծանր եւ ցա-  
ւադին հնհնուքներու մէջ էի :

Գիտէի սակայն որ հայրս իւր կրօնական  
պարտաւորութիւնները ճշգիւ կը կատարէր :  
Ճշմարիտը խօսելով , 'ի ցոյցս մարդկան չէր ը-  
ներ զանոնք , մանաւանդ թէ՝ այլոց բարի օ-  
րինակ ըլլալու կեղծ պատճառանքը մերժելով ,

(1) Պ. Փրէթէնսօ—Ժոլի . Ճիղուիթներուն չատագո-  
վը , յիշեալ հատուածը մէջ բեբելէն յիտոյ (Պատմու-  
թիւն Շեղուիթաց Ընկերութեան հատ . Զ . Եր . 155 )  
կըսէ թէ . « եպերելի կը համարի սյս գատումները ո-  
քոնք հուշե լոր իկոր են » : Ահաւասիկ սիրուն հուշե մը :  
Ծ . Հ .

բնաւ չէր կարծեր թէ մարդ առերեւոյթ բա-  
 րեպաշտութեան հրապարակացին ցոյցեր ընե-  
 լու պարտաւոր եղած ըլլայ . վասնորոյ կը խոր-  
 շէր անոնցմէ , փոխանակ զի այն ժամանակ-  
 ները պինդ մեծարոյ էին այն ցոյցերը : Ժողո-  
 վուրդը բնաւ չէր հաւատար այս մարդերու  
 անկեղծութեան , որոնք հին օրինաց փարիսե-  
 ցիներուն նման , թմբուեկ զարնել կը տային ի-  
 րենց առջեւէն : Բայց ևս տասն եւ չորս տարե-  
 կան հասակիս մէջ , ամեն օր նոր նոր կրօնա-  
 կան արարողութիւններ հնարող մարդերու մէջ  
 կեանք վարելով , այս բարեպաշտական ցոյ-  
 ցերն յանձն չառնող մարդերը ամրարիշտ կամ  
 յանսէնեան կը համարէի . մանաւանդ թէ յան-  
 սէնեաններէն սուրբ սոսկումով մը կը գարշէ-  
 ինք : Բայց ևւ այսակէս ձիգուիթները կալի-  
 քաններուն հետ խելօք կը վարուէին : Պետու-  
 թիւնը կալիքան էր : Եպիսկոպոսները իրենց  
 կղերանոցներուն մէջ չորս յօդուածները ու-  
 սուցաննել կը տային . բաւական էր որ մեզ ալ  
 պապին անսխալութիւնը ուսուցանէին եւ կալ-  
 լիքանութիւնը կասկածելի ցոյց տային : Այս  
 բանին համար հերիք էր որ խօսք մը զլորէին .  
 « Բոլոր յանսէնեանները կալիքան ևն » : Եթէ  
 այս կերպով , Ֆրանսայի Եկեղեցւոյն նախնի  
 վարդապետութիւնը իւր գատավճիոը չընդու-  
 նէր ալ նէ , գէթ ինչ ըլլալը իմացուած կըլլար:  
 Ահա ճիշդ այս ատենները ոչ բոլոր աստուած-  
 պետական գաղափարները մաքիս մէջ շարուե-

լով, զիս կը համազէին թէ, վերապատռելի Հայրերուն գծած գիծէն դուրս քալուր, ով ոք ալ ըլլար, մոլորութեան շաւզին մէջ էր. Սէնթ-Աշէօլի մէջ Պ. Տիւբէնի նշանաւոր այցելութիւնը տեղի ունեցաւ, որու վրայ զանազան կուսակցութիւնները այնքան խօսեցան :

Պ. Տիւբէն, քաղաքական կարծեաց դաւանութեան վերաբերեալ դատի մը մէջ Փանովինիւսէնէլ լրադիրը պաշտպանելու ատեն, ձիգուիթներուն դէմ սաստիկ յարձակում ըրեր էր իւր ծաղրածու մտքին բոլոր ճարտարութիւնը հոն 'ի գործ դնելէն վերջը, սա յիշատակութեան արժանաւոր խօսքն ալ ըսկը էր. «Լօյօլայի միաբանութիւնը սուր մ'է՝ որոյ երախակալը Հռովմ, իսկ սայրը ամենուրեք է»:

Արդ, որպիսի մեծ եղաւ ամենուն զարմանքը՝ երբ լսեցին թէ Պ. Տիւբէն այս թունալիր յարձակումէն քիչ ժամանակ վերջը Սէնթ-Աշէօլ գացեր, Հայրերէն պինդ սկրալիր ընդունելութիւն գտեր, անոնց հետ ճաշեր եւ եկեղեցական թափորին մէջ ամպհովանիին ժապաւէններէն մին ալ բռներ էր, ուրիշներուն բարի օրինակ ըլլալու եղանակաւ, ճիշդ ինչպէս թեմտկան եկեղեցւոյ վերակացու մը կընէ:

Այն ատեն, յառաջադէմ ազատականներու միանգամայն ձիգուիթաց բարեկամներու բանակներէն կատակներն սկսան տեղալ : ձիգուիթաց բարեկամները տարածայնութիւն հա-

նեցին թէ Պ. Տիւբէն Լոյօլայի դաւակներուն  
դէմ խօսած ճառէն 'ի վեր, համազուեր է եղեր  
որ անոնք իւր կորուսար երդուընցած ըլլա-  
լով, օր մը չէ նէ օր մը պատեղ մը օրհնած աղ ի-  
րեն պիտի կերցնեն եղեր: Աւստի Պ. Տիւբէն  
անակնկալ ազգումով մը որ միայն յուսահատ  
պարագաներու մէջ տեղի կունինայ, միտքը  
զրեր է եղեր որ թշնամւոյն լնդառաջ երթայ,  
զի թերեւս իւր ճարտարխօսութեան հրապոյ-  
րով զայն կարենայ ամոքել եւ յետս կոչել  
տալ անոր այս մահու վճիռը, որ Գամոկղէսի  
սուրին նման իւր գլխին վրայ առկախեալ կը  
մնայ եղեր. վասնորոյ ելեր Սէնթ-Աչէօլ գա-  
ցեր, եւ Հայրերուն իրեն ընծայած հացկերոյ-  
թը լնդուներ է եղեր, որով կը հաստատոի  
եղեր թէ, թէ եւ օրհնած աղէն կը վախնայ, բայց  
եւ այնպէս չի կարծեր եղեր որ ձիզուիթները  
ասպնջականութեան օրինաց դէմ դրժելու կա-  
րող եղած ըլլան:

Ես այս այցելութեան, աւելի բնակմն մեկ-  
նութիւն մը կրնամ տալ որ հետեւեալն է,

Պ. Տիւբէն Ամիէնս կը դանուէր որ Սէնթ-  
Աչէօլի մօտ է: Հօրս բարեկամն ըլլալուն հա-  
մար, դպրոց գալով ինծի այցելութիւն մ'ընել  
ուզեց անոր սիրուն:

Վ. Երապատուելի Հայրերը այնչափ ծաղր ու  
ծանակ ընելէն վերջը, իւր այս այցելութեան  
մէջ, եթէ քիչ մը հետաքրքրութիւն կար, շատ  
մ'ալ յանդգնութիւն կար, կրնամ ըսել,

Երբ հոչակաւոր փաստաբանը Աէնթ-Մօրէնց Մարզիզին տղան տեսնելու խնդիրք ընելով, իւր անունը տուաւ առանց իւր տիտղոսներն ու տոհմային անունը իմացնելու, խօսաբանին մէջ այցելունիրը ընդունելու պաշտօն ունեցող Հայրը երբ տեսաւ այս գրեթէ աննշան երեւցող դէմքը որ բնականաբար վիճաբանութեան աշխոյժը չունէր այն ատեն, երբ տեսաւ այս՝ ճամբորդի ձգձգած կերպարանքը, հագած՝ երեք ներբանով եւ խոչոր գամերով կօշիկները (իրաւոյնէ ալ հաւտալս կուգայ որ այս 1826 ի. կօշիկները, 1830 ին, Նէօյեիի կօշիկները, անունով համբաւաւոր եղող կօշիկները ըլլալու ին) վերջապէս երբ Հայրը տեսաւ թէ այս ամեն նշանները երեւելի մարդու մը գուշակը չէին, մտքէն անդամ՝ չանցուց թէ այսպիսի նըշանաւոր անձի մը ընդունելութիւն կընէր :

Ինձի խմաց տուին որ խօսաբան երթամ, եւ ըստ սովորութեան այցելուաց ներկայացուցիչ Հայրը, իս ուզող անձին վրայօք հարցումներ ըրաւ ինձի :

— Այդ Պարոն Տիւբօնը, կարծեմ, Աէնթ-Մօրէնց Պ. Մարզիզին գործակատարն ըլլալուէ, այնպէս չէ :

— Պ. Տիւբօն իւր փաստաբանն է, ըսի, եւ կասկարմիր եղայ ահմանելով որ Ընկերութեան այս թշնամոյն հետ հօրս ունեցած յարաբեթիւնները խօսավանելու ստիպուած էի, այն թշնամոյն որոյ Յանսէնեան ըլլալը Աէնթ-Ա-

շէօլի մէջ յաճախ լսած էի մանաւանդ Քոնկին-  
նէսէնէլի դատէն 'ի վեր :

— Ի՞նչ ինչ, ինչ կըսէք . այդ մարդը Պ. Տիւ-  
բէն, փաստաբան Պ. Տիւբէնն է :

— Այս, հայր իմ, այն ըլլալու է :

— Բարի : Եւ խօսարանին դուռը բանալով՝  
զիս հոն մացուց եւ ինք ետ քաշուեցաւ :

Չայտնի է որ, վերջը, միշտակներս յուշ  
ածելով, Հայրերուն եւ նոյն իսկ հոչակաւոր  
փաստաբանին հետ խօսելով այս գէպքը ինչպէս  
որ կըցայ իմանալ, այնպէս կը պատմեմ հոս :

Պ. Տիւբէն, զիս ընգգրկեց, հօրս վրայօք  
խօսեցաւ, իմ ուսումներուս վրայ հարցումներ  
ըրաւ, եւ իմ պատասխաններէս դոհ երեւցաւ :  
Խօսակցութեան ներկայ նղող ձիգուիթը, ինծի  
առաջարկուած բոլոր հարցումներուն՝ պատ-  
րաստի պատասխաններ տալս տեսնելով կը բերկ-  
րէր եւ կը հպարտանար :

Յանկարծ խօսարանին դուռը բացուեցաւ եւ  
Հայր Լօրիքէ երեւցաւ որ իբրու թէ մհծ ըզ-  
բաղման մէջ ըլլալով, առանց մէկուն նայելու  
ողջոյն տուաւ եւ ըստաւ :

— Հայր Մօրէն, տնտեսաբանը դործ ունիք .  
ես հոս ձեր պաշտօնը կը կատարեմ . այս ըսե-  
լէն վերջը մեր դին դառնալով Պ. Տիւբէնի ե-  
րեսը նայեցաւ որու ականջն 'ի վար յուշիկ մը  
ըսի :

— Դպրոցին տեսուչ Հայր Լօրիքէն է :

— Աղէ, Պ. Տիւբօն . դոք հնու կը դանուիք,

ըսաւ տեսուչը ձեռքը փաստաբանին կարկա-  
ռելով եւ գէմքին դուարթ նշոյլ մը տալով :

Հաւանական է որ Պ. Տիւբօն քառորդ ժա-  
մու չափ այցելութիւն մ'ընելով մեկնելու միտք  
ունենար առանց իրեն ով ըլլալը իմաց տալու :  
Աւստի զայրկեան մը ապշած մնաց, տեսուչէն  
այսպիսի ընդունելութիւն մը դանելուն համար :  
Իւր խիզճը յիշեցուց իրեն իւր դատաբանու-  
թեան պինդ կծու հատուածները եւ իւրովի  
կըսէր :

— Եթէ այս մարդերը իրենց թշնամնացը  
այս օրինակ ընդունելութիւն կընեն, ուրեմն  
ինչեր չեն ըներ իրենց բարեկամներուն հա-  
մար : Այս անիծից ծնունդ . զգոյշ կենալու է  
հոս . կը վախնամ շողոքորթներէն եւ անոնց  
հրապոյրէն :

Փաստաբան մը երկար ատեն իւր համար-  
ձակութիւնը չի կորուսներ, մանաւանդ եթէ  
այդ փաստաբանը անդրանիկն Պ. Տիւբօն ըլլայ :  
Խսկոյն իւր գէմքը յարմարցուց վերապատուե-  
լի չօր գէմքին . միայն թէ քիչ մը կատակալի  
եղանակաւ մը ըսաւ անոր :

— Հայր իւմ, չէի կարծեր որ ձեզ ծանօթ  
ըլլալու պատիւը պիտի ունենայի երբէք :

— Զեր դիւթիչ խօսքերով շատ անդամ կա-  
խարդուած մարդերուն բոլորն ալ չէք ճանչեր  
դուք, ըսաւ Հայր Լօրիքէ : Երջանկաբար, եռ  
այդ չնորհը վայելողներէն մին ըլլալովս, որ-  
չափ ուրախ եմ որ ձեր գեղեցիկ քանքարին

վրայ իմ հիացումս յայտնելու համար այսպիսի  
պատեհ առիթ մը կը դանեմ:

— Հետաքրքիր էի գիտնալ, կըոէր իւրու-  
վի փաստաբանը, թէ արդեօք անցեալ նոյեմ-  
բեր 49ի ձառս մաֆկ ըրեր է:

— Վերապատուելի Հայր, ըսաւ սիրավիր  
կերպով սեղմելով ձիզուիթին ձեռքը դոր կըր-  
կին անգամ իրեն կը կարկառէր, մեծ պատիւ  
կը համարիմ ինձ ձեր այդ ընդունելութիւնը:

— Բայց ես կուղեմ որ, ընդմիջեց Հայրը,  
մեր բոլոր տունը գիտնայ թէ այսօր մրալիսի  
հոչակաւոր ոտք մեր խոնարհ սեամէն ներս կը  
կոլսէ: Ձիզուիթներուն մէջ ամեն բան հասա-  
րակաց է, պարոն, աշխարհի ուրախութիւն-  
ները, ինչպէս նաև ցաւերը եւ հոգերը: Մեր  
հաստատութեան այցելութիւն մ'ընելու կը  
հաճիք, այնպէս չը:

— Մեծ հաճութեամբ :

— Շիտակնըսէք, Պ. Տիւքօն, ըսաւ Հայր Լո-  
րիքէ բարեմիտ դէմքով մը, հոս եկած ատեն-  
նիդ չէիք կարծեր թէ այսչափ ուրախութիւն  
ալ ձեր հետ մէկտեղ պիտի բերէիք հոս :

— Շիտակը խոստովանիմ, վերապատուելի  
Հայր, իրաւամք կասկած ունէի որ իմ վրաս  
բարի համարում չպիտի ունենայիք: Այսօր ա-  
ւելի եւս համոզեցայ թէ ձիզուիթները մտացի  
մարդեր են որոնք իրենց ժամանակը եւ անձ-  
նիւր մարդու կացութեան պահանջումները  
յաւ կը հասկնան :

— Այնպէս է , այնպէս է , ըստ Հայրը  
ծիծաղելով , դուք կարծուածին չափ չար սա-  
տանայ չէք , մեղի դէմ քիչ մը չափէ դուրս  
խօսեցաք . բայց ստիպուած էլք , այնպէս չէ :  
— Վերապատուելի Հայր , ես ուսումնա-  
րաններու անձերը մեծարած եմ . ասկից զատ ,  
մաստաբան մը միշտ իւր խօսքերէն դատա-  
պարտելու չէ :

— Գիտեմք , գիտեմք , ինչպէս նաեւ դա-  
տապարտելու չէ միաբանութիւն մը իւր ան-  
դամներու մէկ քանիին կարծեացը համար :  
Դուք դատին հարկաւորութեանը համար , մեր  
կարեւորութիւնը քիչ մը չափէ դուրս արժեցու-  
ցիք : Նաեւ սա համարձակ այլաբանութեամք  
ալ մեր միաբանութիւնը սուրի մը նմանցուցիք  
որոյ երախակալը Հռովմեւ սայրը ամենուրեք է :

— Այդ խօսքը յանպատրաստից խօսելուս  
պատճառաւ դուրս թուաւ բերնէս , ըստ Պ .  
Տիւրօն , որ շփոթած չէր գիտեր ինչպէս պաշտ-  
պանէ յանդուգն այլաբանութիւնը :

Հայր Կօրիքէ այս հոգը յանձն առաւ :

— Զեր այդ խօսքը մասամբ մը ճշմարիտ  
է , աւետարանական խօսքը սուր մ'է , եւ  
մեք այս սուրը կուղեմք աշխարհի ծագերը տա-  
նիլ . Այս իսկ է մեր Միաբանութեան նպա-  
տակը : Զեր խօսքին բուն նշանակութիւնը չի  
հասկցուած , հաւանական է որ ըստ ինքեան  
մեք մեր թշնամիներէն աւելի լաւ մեկնու-  
թիւն տուած եմք անոր :

— Արդարեւ շատ իսկ հաւանական է :  
 Ճիշդ առիթ է , կըսէր փաստաբանը իւրու-  
 վի , որ վերապատռելի Հայրերուն սիրելի ե-  
 ղած հաւանականութեան , նաեւ մօտաւոր հա-  
 ւանականութեան վարդապետութիւնը ընդու-  
 նիմ : Սա մարդը ստուգիւ սիրուն անձ մ'է .  
 կերեւի թէ ամեն բան ինչ ալ ըլլայ 'ի բարին  
 մեկնելու որոշում ըրեր է : Նաեւ շատ հաւա-  
 նական է թէ ինձ ըսած խօսքերուն վրայ բը-  
 նաւ չի խորհիր , բայց ըստ որում բանը հոս-  
 հասաւ , դէշ չըլլար եթէ անգամ մը սա հաս-  
 տատութիւնը աչքէ անցունելու ըլլամ :

Հայր Լօրիքէ բան չի մնաց որ չի ցուցներ  
 իւր այցելուին , ննջարան , ճաշարան , ուս-  
 մանց սրահներ , գրատուն , հիւանդատուն ա-  
 մեն բան աչքէ անցաւ , եւ Պ. Տիւքօն խոս-  
 տվանեցաւ որ , Աէնթ-Աշէօլէն դատ ուրիշ  
 տեղ , այսպիսի տան մը պիտոյից համար դըժ-  
 ուարին էր աւելի խմատուն կարդադրութիւն  
 մը եւ աւելի կատարեալ ներդաշնակութիւն մը  
 գտնել :

Ես այս այցելութեան ներկայ գտնուելով ,  
 ձիղուիթին եւ Յանսէնեանին , իրարմէ վար Հը  
 մնալու պայմանաւ , փոփոխակի իրարու զրու-  
 ցած շնորհալից խօսքերուն ականջ կը դնէի  
 ապչած : Բայց եւ այնպէս Հայր Լօրիքէ պահ  
 մը շփոթութեան մէջ ինկաւ :

Յայտնի է որ աշակերտները , պատերուն  
 վրայ գիր գրելու եւ ուրուագրելու մեծ փա-

վաք ունին . դրօսանաց բակին պատերը լի է-ին գրերով որոնք ամենքն ալ , կրակոտ թա-գաւորական եւ ջերմեռանդ կրօնասէր ըլլալնիս կը յայտնէին : Պ. Տիւբէնի այցելութեան օրը , գրեթէ երկու բժաշափ մեծ գրերով արձանա-դիր մը կար պատին վրայ , որոյ խմասող սա էր .

Յանսէնեաններուն ձեռօք ձիզուիթաց վը-ոընտուիլը եղաւ յեղափոխութեան պատճառ :

Պ. Տիւբէն նշմարեց այս գիրը , դարձաւ Հայր Լօրիքէի եւ այն գիրը ցուցնելով ըստ .

— Վերապատուելի Հարք , կարծեմ թէ ոչ ոք պիտի կարենայ մեղաղբել ձեզ թէ դրելու ազատութեան թշնամի էք :

— Եւ որպէս ընդ միշտ չարաչար կը վարեն զայն մարդիկ , ըստ տեսուչը որ առաջին ան-դամ նշմարելով հոն այս ձախորդ վճիռը՝ բա-ւական շուարեցաւ : Ուստի հարցուց ինծի :

— Սա անպիտան գիրը գրող աշակերտը կը ճանչէք :

— Ես եմ գրողը , վերապատուելի Հայր :

— Գիտէք անշուշտ որ այս բանը արգիլ-ուած է :

Ես պատասխան չտուի այս խօսքին :

— Կերեւի թէ գիմաղարձութեանց մասին թոյլտուութիւնը մեծ է , ըստ Պ. Տիւբօն , եւ իրաւունք ալ կուտամ ձեզի : Ըստ իմ , ազա-տութիւնը այնչափ սիրելի է ինծի որ մեծապէս ուրախ եմ որ ձեր աշակերտները սա առածն խիլ գրելու ազատութիւն կունենան :

Եւ ցցուց իրեն սա խօսքը որ իմ գրերէս  
աւելի մանր գրերով գծուած, բայց ծաղկեայ  
զարդերով եւ քանդակներով զարդարուած էր.

Պատկը անսխալվէ է. նա է նահաւուրն նահաւուրաց  
'ի հսկեալուն և 'ի ճարթօսաւոր :

— Դուք, Հարք իմ, շարունակեց, այնչափ  
անգամ բողոք բարձիք հրապարակաւ թէ կալ-  
լիքան Եկեղեցւոյն Աահմանադրութեանը դպող  
ու եւ է բան ուսուցանել բնաւ մտքերնէդ չանց-  
նիր որ անտարակոյս այս արձանագրերը, ձեր  
աշակերտաց առանձնակի զգացմանց արտայա-  
տութիւնը կրնան ըլլալ ոչ թէ ձեր սեպհական  
զգացմանց հաւաստիքը։ Ա՛հ, ազատութիւն,  
Հայր իմ, ազատութիւն, որպիսի չքնաղ է այն.  
կարծեմ, ուզդախոնութեամբ կրնաք կշռել որ  
աւէտ ազատութենէ է քան թէ բռնաւորու-  
թենէ ամեն բան կրնաք ակնկալել:

Թէպէտ Հայր Լօրիքէ շատ խելացի էր, սա-  
կայն Պ. Տիւբէնի պէս մարդու մը հետ ալ մըր-  
ցելու չափ վարպետ չէր. ուստի անոր հեգնա-  
կան գովեստներուն չկրցաւ պատրաստի պա-  
տասխան մը ճարել:

Տեսուչը իւր հիւրին հետ պարտած ատեն,  
անդին հրամաններ տուեր էր դուրսը, եւ կէս  
օրին վառաւոր ճաշ մը պատրաստեցառ Հայ-  
րերու ճաշարանին մէջ։ Պ. Տիւբէն նախ մեր-  
ժեց հրաւէրը, եւ յայտնեց թէ անմիջապէս  
ճամբայ ելնել կուզէ։ Բայց տեսուչը այնչափ  
սաստիկ թախանձեց որ վերջապէս չկրցաւ դէյ

կենալ եւ հաճեցաւ օրուան մնացած մասը Սէնթ-Աշէօլ անցընելու : Այս ճաշին ես ալ ընդունուեցայ . Պ. Տիւբէն մեծ ախորժակով կերակուր կերաւ . եւ թէ որ յետոյ զրուցուածին պէս, իրօք կը վախնայ եղեր որ, Կղեմէս ԺԴ.ը չարաչար սպաննող ըմպելիքին նման բան մը չը հրամցնեն իրեն, անտարակոյս մեծ անխոհեմութիւն ըրած եղաւ որ այնպէս, ձիգութաց այսպիսի դեղեցիկ առիթ մը տուաւ այն ըմպելին իրեն մատակարարելու :

Ճաշէն վերջը զրուանք եղաւ եւ ես իմ ընկերակիցներուս քով գացի . Յետոյ լուացայ որ բոլոր Հայրերը մէկաեղ ժողուըված, գաղղիական փաստաբանութեան մէկ պարծանքը իրենց մէջ տեսնելով անպատում ցնծութիւն ցոյց տուեր էին : Այսպէս ձիգուիթները եւ փաստաբանը խել մը մեծարանք եւ շողոքորթութիւններ փոխանակեցին իրարու, որոց մէջ երդիծարանութեան կծու մասը ճարտարակուսութեան զարդարուն ձեւերուն տակ կը պահուէր երբեմն : Պ. Տիւբէն գովաբանեց Ընկերութեան այն առաքինութիւնները՝ որոցմէզ զուրկ է հիմայ, եւ այն առաքինութիւնները զորս ունենալու էր : Զարածծի մարդը երբ կը նշմարէր թէ պիհուդ խելացիները կասկածի մէջ էին որ մի դուցէ զիրենք ծաղրելու մտօք եղած ըլլան այս խօսքերը, այնպէս բնական կերպով միամիտ կը ձեւանար, եւ այնպէս սըրտաբուղիս կը ձեւացնէր իւր խօսքերը որ միա-

թիքները յուսալից կը կարծէին թէ փաստաբանին համար Աէնթ-Աշէօլի ճամբան Դամասկոսի ճամբուն փոխուելով, այս մարդը այնուհետեւ իրը նոր Սաւուղ մը , իւր սաստիկ յարձակմանց ենթակայ եղող մարդերը ջերմութեամբ պիտի պաշտպանէր :

Հայր Լորիքէ այսպիսի պատիր յոյսերով ինքինք չէր խարեր . առիւծին ճիրանները եւ ժամիքը շողոքորթութեամք քչիկ մը կրծելը իւրեն համար բաւ էր : Վերապատուելիներուն մառանին ընտիր ընտիր գինիները որոնք պինդ լաւ տեսակներէ ըլլալով, ազնուական բարձր եւ հզօր տիկիններէն՝ բարի Հայրերուն նուիրուած բարեպաշտական տուրքեր էին, տեսուչին դիտաւորութեանցը նպաստեր էին, եւ Պ. Տիւրէն ընտիր խահուէին եւ կղզիներուն աղնիւ ըմպելեաց ճաշակը վայելելով, հետզհետէ անուշ լեզու ըլլալու վրայ էր, երբ զանգակը զարնուեցաւ :

— Պ. Տիւրէն, ըստ տեսուչը, այսօր հինգշաբթի ըլլալով Ամենասուրբ Հաղորդութեան աօնախմբութիւնն է զոր մեծ հանդէսով պիտի տօնախմբենք : Հայրերը եւ մեր տղաքը պիտի երգեն երեկոյեան աղօթքը, կուղէք մեզ պատիւ մ'ընել, այսպիսի բարեպաշտական արարողութեան մը ներկայ գտնուելով :

— Անշանչտ, անշուշտ, վերապատուելի Հայր, իմ կրօնական զգացումներս պարծանք կը համարիմ ինծի :


Փաստաբանը մատուռը գնաց ուր պատւոց  
տեղ մը տրուեցաւ իրեն : Երեկոյեան աղօթ-  
քէն վերջը Հայրերէն մէկը ամպիսնը ելաւ .  
որբաղան ճարտարխօսութեան ազդեցութեանը  
վրայ ճառեց , վարպետութեամբ մը անսուրբ  
ճարտարխօսութիւնն ալ դովեց , եւ մատու-  
ռին մէջ դտնուող հոյակապ ճարտարխօսին  
ալ մեծարանաց խօսք մը գլորեց : Պ. Տիւրէն  
հետզհետէ կախարդուելու վրայ ըլլալով , գրե-  
թէ սիրու շարժեր էր :

Թարօրին համար ամենն բան կարգադրե-  
ցաւ , պատարագիչը ամպհովանիին տակ մտաւ .  
Յառաջուց Հայր Լօրիքէի տուած մէկ հրամա-  
նաւը , ձեռքս հաստ մոմ մ'առած Պ. Տիւրէնի  
մօտեցայ , եւ զայն իրեն ներկայացնելով . յու-  
շիկ ձայնով մ'ըսի իրեն թէ վերապատուելի  
Հայր տեսուչը փափաքելով բարձր մեծարա-  
նաց նշանաւ մը զինքը պատուել , կառաջար-  
կէր իրեն Սէնթ-Աշէօլի քաղաքապետ Պ. տը  
... կոմսին եւ նորա զաւկին հետ ամպհովա-  
նիին ժապաւէններէն մին բռնել : Պ. Տիւրէն  
այսպիսի պատիւ մը չէր կրնար մերժել , ուս-  
տի իւր պաշտօնը անթերի կատարեց հանդի-  
սականաց բարի օրինակ ըլլալու եղանակաւ :

Մատուեէն դուրս ենելով , աշակերտները  
դասերէն մէկուն մէջ հաւաքուած դտաւ : Հը-  
ռետոր մը Լատիներէն լեզուաւ խիստվարպետ  
կերպով յօրինուած՝ շնորհաւորութեան ոտա-  
նաւոր ուղերձ մը կարդաց : Ասի քան դամենք

գերազանցեց, այսպէս որ տեսուչին չնթութիւնները, աղնիւ գինիները, մատուռին կրօնական մեղեդիները, քարոզը, թերեւս ամպհովանիին ժապաւէնները եւ հոետորին յանպատրաստից կարդացած ճառը այնպիսի տպաւորութիւն ըրին Պ. Տիւբէնի վրայ որ այլ յայլմէ եղած, սիրաը շարժած Հայրերուն մնաս բարով ըսաւ փոքրիկ ատենաբանութիւն մ'ընելով որոյ մէջ առանց փոքրիկ երգիծաբանութիւն մը խառնելու ինք ալ առատ առատ շողոքորթութիւններ ըրաւ Հայրերուն :

Հետեւեալ օրը, քսանի չափ նամակներ ֆարիդ լուր տուին թէ Պ. Տիւբէն Աէնթ-Աշէօլի մէջ ձիղուիթներուն տունը ճաշ ըրեր եւ ամպհովանիին ժապաւէնները բռներ էր : Այս կատակալի նամակները փաստաբանը ծաղը ու ծանակ ըրին ամենուն, կուսակցութեան ոգին այս դէպարը մատին պլորեց : ձիղուիթները պարծենցան թէ պահ մը իրենց թշնամին ամաքեցին :



## Ե.

**ՖՐԱՆՍԱ ԵՒ ՃԻԶՈՒԻԹԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ**

Պուրպուններուն վերահաստատուած ժամանակը, մեր ընկերութիւնը Ֆրանսայի մէջ ութ դպրոց ունէր միայն, Ասկէց զատ մեր

հայրերը այս դպրոցներուն իբրեւ անկախ մեծաւորները եւ տէրերը չէին, այլ եսպիսկոպոսներու ձեռաց տակ եղած փոքրիկ կղերանոցներուն իբրեւ տնօրէններն եւ ուսուցիչներն էին, Հայր հաւատոյ անունով ճանչցած։ այս կեղծ անունով կայսերո թեան ժամանակ Ֆըրանսա մտեր էին։ Ինչպէս ամեն մարդ դիտէ, 1814 ին Պիոս Ե. ի մէկ կոնդակաւը բոլոր քաթոլիկութեան մէջ վերահաստատուեր էին։ Սակայն այս կոնդակը ըստ օրինաց հրապարակուած չըլլալով, ժամանակին քաղակական շրփոթութիւններուն մէջ, գրեթէ զանխուլ մընացեր էր։

Մեր հայրերը՝ որ նոյն ժամանակ հաղիւ երկու հոգւոյ չափ կային բոլոր ֆրանսայի մէջ, անխելքութիւն ընելով, համայն երկիրը իրենց գէմ հանած էին։ Փոխանակ, քանի մը եպիսկոպոսներու իրենց յանձնած առներուն ուսուցչութեան համեստ պաշտօնով շատանալու, այնպէս թուեցաւ իրենց որ այս վիճակը պինդ աննշան էր իրենց համար։ ուստի կարծեցին որ Խտալիոյ, Աւստրիոյ եւ Սպանիոյ մէջ փառաւորապէս վերահաստատուելէն վերջը ֆրանսայի մէջ ալ նոյն պատիւը պիտի ունենային։ Հայր Հաւատոյ անունը որու տակ պարտկուելովին աչք խփուած էր իրենց եւ անով կը նային բարիք մը ընել, այն անունը թողլով, ճիզուիթ անունը համարձակ վրանին առնուլ յարմարագոյն դատեցին։ սակայն մտքերնէն

չանցուցին բնաւ որ այս անուան համար Ֆըր-  
րանսայի մէջ մեծ հակասակութիւններ կային։  
Մեր ուսումներու վերջին տարիները հասած  
էինք այն ատենները։ Մեր Սէնթ-Աշէոլի տու-  
նը, աշխատութեան լոին ապաստանարանը ըլ-  
լալէ դադրած ըլլալով, յաւէտ քաղաքական  
յուղմանց վառարան մ'եղած էր։ Ըսի արդէն  
որ Պ. Տիւրէն, մեր ծայրայեղ թագաւորակա-  
նութեան եւ մեր սիրելի Հայրերուն թշնամ-  
եացը դէմ մեր ունեցած ատելութեանց ծաղ-  
րելի արձանագիրները մեր պատերուն վրայ  
կարդացած ատեն, զարմանք յայսնած էր։ Այ-  
սօր կը խոստովանիմ որ ես ալ այն ատեն այն  
անմօրուս քաղաքագէաններէն էի որոնք Միա-  
բանութեան եւ Ճիզուիթներուն վրայ յարձա-  
կողները դժոխոց որդի եւ արիւնկղակ անձեր  
կը համարէին։

Իմ ուսումներուս մէջ բաւական յառաջա-  
ցած էի քիչ ժամանակի մէջ։

Երբ բարձրագոյն ուսմանց մէջ թեւակու-  
խեցի, մեր Հայր Լօրիքէի պատմութեան դա-  
ստիրքէն քաղած էի. արդի պատմութեան  
վրայ սաայցած ծանօթութիւններս այս պատ-  
մութիւնը, ինչպէս յայսնի էի, կրքոտ պարսա-  
ւագրի մը զրիչէն ելած էր յաւէտ քան թէ  
զգաստ եւ անկողմնակալ պատմագրի մը աշ-  
խ ատասիրութեան արդիւնքն եղած էր։ Ժա-  
մանակակից դէպէերու պատմութիւնը որ մեր  
պատմութեան դասագրքին վերջին մասէն ա-

ւելի կիրքով լի էր ամեն օր մեր ուսուցիչներուն բերնէն լսելով միայն . բնական էր որ քաղաքական աշխարհին մէջ Վիարանութեան նկատմամբ անցած դարձած բաներուն մեծապէս ուշադիր կը լայի :

Քօսանիւննեանէն լրագրին դատին մէջ Պ. Տիւրէնի խօսած հոմքաւուոր դատարանութենէն ՚ի վեր , հասարակաց ուշադրութիւնը սաստիկ զրգուուելով , ծիգուիթաց դոյութեանը վրայ դարձած էր : Աղատական լրագիրները ամեն օր անդադար այս ընկերութեան վասնգներուն վրայ կը ճառէին որ օրինօք հաստատուած չէր : Ասի լրագրաց համար անսպառ աղքիւր մ'նշած էր , եւ այնպէս վարպետութեամբ ժողովրդոց կը ներկայէին զայն որ կը յաջողէին միշտ անոնց թշնամութիւնները սնուցանել ընկերութեան դէմ . այնպէս եղաւ , որ օր մը ծիգութիթաց ընկերութենէն զատ որիշ բանի վրայ չէր խօսուեր Ֆրանսայի մէջ :

Թագաւորական լրագիրք , որ սովորաբար այսպէս կը կոչուէին այն ատեն , մեծ աշխուժութեամբ այս կռուին մէջ նետուելով ժխորք աւելի կը շատցնէին : Աղատականաց խօսքով Ֆրանսայի պինդ մեծ վտանգն էինք մեք , իսկ մեր ջատագովներուն խօսքին նայելով միապետութեան վրկիչը : Այս վերջիններուն կարծիքով արքունի գահը առանց մեզի վերսախն պիտի տապալէր եւ այն ատեն արդի փիլիսոփայութիւննը սեղաններու լրայ բազմելու պատ-

բաստ պիտի ըլլար : Անկարելի է բացատրել թէ  
որչափ չափազանց զրոյցներ տեղի ունեցան թէ  
'ի նալաստ և թէ ընդդէմ այս խեղճ Ընկերու-  
թեան :

Ճիզուիթները կը կարծէին թէ իրենց տըր-  
ուած գովեստները անբաւական էին : Բարիզի  
մօտ Մօնրուժի տունը, ուր ժամանակին քա-  
ղաքական դաւերուն մէջ մեծ մատ ունեցող  
եւ պինդ մեծ ազդեցութեան տէր Հայրերը կը  
գտնուէին, մեծ անհամբերութեամբ կսպասէր  
որ Պուրպօնեան միապետութիւնը համարձակ  
յայտնէ ազգին իրենց գոյութիւնը իրը կրօնա-  
կան միաբանութիւն, մանաւանդ թէ այս տու-  
նը գիտէր որ նոյն միապետութեան ներկայա-  
ցուցիչը ճիզուիթները անկեղծաբար սիրող մարդ  
մ'էր : Բայց այս գործը գլուխ հանելը դիւրին  
չէր, մանաւանդ թէ շատ հակակրութիւններ  
եւ ատելութիւններ ոտքի տակ առնուլ եւ ար-  
համարհել պէտք էր : Սակայն եւ այնպէս եր-  
ջանիկ վայրկեանը հասաւ շուտով : 1826 մայիս  
ամսոյ մէջ երեսփոխանաց խորհրդարանին մէջ  
տաք տաք վիճաբանութիւններ կըլլային :  
Ընդդիմագիր կուսակցութեան խելքը միտքը  
պաշտօնեայները ասպարէզ կարդալ էր : Հան  
անշուշտ արձագանք պիտի գտնէր լրագրաց  
ձեռօք ժողովուրդին մէջ տարածած ահ ու սար-  
սափը, ըստ որում լրագիրք ֆրանսան, ճիզ-  
ուիթներուն ձեռներով կառավարուած Միա-  
բանութեան մը լայնածաւալ ցանցով վաթաթ-

ուած կը ներկայէին, Միաբանութիւն մը որ  
իբր կրօնական +առաջնարութիւն մը բոլոր գաղտ-  
նի ընկերութեանց նման ահ ու սարսափ կազ-  
դէր : Յայտնի էր որ այս ամբաստանութիւնը  
պինդ սաստիկ եւ կրքոտ ձեւ մը պիտի առ-  
նուր : Խնդիրը ատեանին ներկայեց աջակող-  
մեան ընդդիմադիր կուսակցութենէն Աժիէ ա-  
նունով երեսփոխանը որոյ՝ Պուրազօններու անձ-  
նութրութիւնը անտարակուսելի էր : Այս երես-  
փոխանը չափաւոր բայց ազգուխօսքերով ամ-  
բաստանեց միաբանութիւնը . որոշեց զայն ըս-  
տոյդ բարենպատակ գործերու համար կազմը-  
ւած արժանաւոր ընկերութիւններէն եւ հա-  
մարձակ հաստատեց թէ «այն Միաբանութիւ-  
նը առելութիւն երգուընցեր էր մեր օրէնսդ-  
րութիւններուն » : Ցցուց անոր հաւատաքննող  
հողին, անոր պինդ սառին գործակատարնե-  
րուն վատ լրտեսութիւնը, նորա անիրաւ ամ-  
բաստանութիւնները եւ անարժան զրարարու-  
թիւնները : Մինչեւ իսկ ըսաւ թէ « Միաբա-  
նութիւնը գաւառապետները եւ փոխ-գաւա-  
ռապետները եթէ իւր արբանեակները ըլլաւ  
չուզէին, իւր թագուն ազդեցութեան տակ կը  
գողացնէր եւ նոյն իսկ պաշտօնէից վրայ ալ  
իշխանութիւն կը բանեցնէր » :

Այսպէս որոշակի արտաքերուած ամբաս-  
տանութեան մը առջին երկար ատեն յուզում  
մը տիրեց խորհրդարանին մէջ : Այն ատեն  
ճարտարախօսը գոռաց :

« Ուստի՞ է լոր այս՝ զօրութիւնը որով թէ  
բանակին եւ թէ քաղաքային գործերու մէջ  
պաշտօններ կը բաշխէ կամ կը բառնայ . եթէ  
թողումք որ կեղծաւորութեան մոլութիւնը  
յառաջանալու միջոց մ'ըլլայ մեզ համար , մեր  
ազգին յատուեկ եղող աննենդ եւ ան կեղծ ըլլ-  
նաւորութիւնը կը տարափոխի , հետեւաբար  
կրօնն իսկ վասնդի մէջ կիյնայ եւ միապետու-  
թիւնը վախի մէջ կըլլայ » :

Եւ խօսքը վերջեց այսպէս . « Թող պաշտօ-  
նեայք աներկիւղ խորտակեն այս թագուն զօ-  
րութեան լուծը , որ ուշ թէ կանուխ դիրենք  
պիտի տապալէ . թող գայ այս բեմը անոր հետ  
կոռւելու , եւ նոյն միաբանութեան մեր հա-  
սարակային եւ կրօնական ազատութեանց դէմ  
մտաբերած խորհուրդներն ուրանայ եւ մեր-  
մէ » :

Հարուածը սոսկալի էր , եւ պաշտօնեայք  
ձայն չհանեցին : Գրեթէ տասը օր աստ անդ  
տատանեցաւ , քանզի ոչ կրնար մխտել եւ ոչ  
հարուածել այն հոչակաւոր Միաբանութիւնը  
որոյ անդամ էին Պ. աը Վիլէլ եւ իւր պաշ-  
տօնակիցները : Եւ սակայն հասարակաց կար-  
ծիքէն ազդուելով պաշտօնեայք միտքերնին  
գրին որ ատեանին առջեւ բացարութիւններ  
արուի իրենց կողմանէ՝ ոչ թէ հոչակաւոր  
Միաբանութեան գոյութիւնը եւ ձիգուիթնեւ-  
րուն վերահաստատութիւնը մխտելու համար ,  
քանզի անով աշխարհք արարատ իրենց վրան

սլիակի խնդացնէին, այլ միաբաններուն վերածեալ աղղեցու թիւնը ուրանալու եւ ձիզուփիթացընկերութեան դարձը արդարացընելու համար։ Եկեղեցական գործոց պաշտօնեայ Պ. տ'Երմոքուս եպիսկոպոսի յանձնութեցաւ որ այս բանին վրայ խօսք բանայ։ Ուստի 1826 մայիս 25 ի նիստին մէջ այս եկեղեցականը հաստատեց թէ կղերը երբէք իւր քարոզութիւններով եւ իւր արարքներով վորքիկ պատճառահք մը տուած չէր՝ որ իւր վրայ այնչափ ամբաստանութիւններ դիզելով ըսեն թէ տիրապետական գաղափար եւ թաղաւորութեան նոր օրինագրքին դէմ թշնամութիւն ունեցած ըլլայ։ Աերջապէս Սիաբանութեան համբաւաւոր խնդրոյն մատչելով անոր գոյութիւնը խոստովանեցաւ, բայց հրապարակաւ ըսաւ թէ, ձիզուփիթները բոլորովին անվնաս եւ անմեղ մարդեր էին, եւ հաստատեց մանաւանդ թէ ճշմարտութեան դէմ էր ըսել որ կառավարութեան վրայ ու եւ է գաղտնի ազդեցութիւն մը բանեցուցած էին։

Ընդդիմագիր կուսակցութիւնը յայտնի թէ այս պարզ ուրացումներով յաղթահարուած չէր։ Պաշտօնէին խոստովանութեանը վրայ ուրախացաւ իսկ, ու կառավարութեան ըրած յայտարարութիւնը՝ ի գիր արձանագրեմք, աղաղակեց Քաղիմիր Բէրիյէ, բուն պէտք եռ զած բանն այն է որ Սիաբանութիւնը ունայն ցնորք մը չէ»։

Եւ սակայն մեր հայրերուն անունը դեռ  
եւս տրուած չէր . պաշտօնեայն ձիզուիթնեւ-  
րուն խօսքը չէր ըրեր : Պ. ա' Երմոքօլիս որ ձի-  
զուիթներէն աւելի խելացի էր , կը վախնար  
որ անոնց գոյութիւնը խոստովանելով փոթո-  
րիկը դուրս պոռթկալ պիտի տար :

Հոս կսկըսի այն գլխաւոր սխալը որ իրենց  
կորստեան պատճառ եղաւ : Չետոյ մօրմէս ի-  
մացայ թէ ինչեր անցեր դարձեր էին Մօնրու-  
ժի մէջ , պաշտօնէին 'ի նպաստ Միաբանու-  
թեան խօսելուն հետեւեալ գիշերը . ասոր  
մանրամասն եւ ստոյդ նկարագիրը Հայր Ռօ-  
մանէի պինդ հետաքրքրական մէկ նամակին  
մէջ գտած եմ : Այս պինդ մտերմական եւ շատ  
անհոգ կերպով գրուած վկայական գիրէն պի-  
տի տեսնուի թէ Մօնրուժի ծայրայեղ պահան-  
ջու մները ինչեր էին , եւ որչափ անօդուտ եւ  
աւելորդ էին այն ատեն փորձառութեան եւ  
բանականութեան երկչոտ խրատները :

« Մեք մեր կորստեանը կը դիմեմք , բարե-  
կամուհիդ իմ , մենք մեղեն մեր տունը կը փը-  
լենք , կը գրէր Հայր Ռօմանէ մօրս : Երեսփո-  
խանաց խորհրդարանին երէկի նիստին ար-  
դիւնքը գիտէք թէ ինչ եղաւ . Պ. ա' Երմոքօլիս  
արժանաւոր եւ ճարպիկ կերպով խօսեցաւ եւ  
մեր անունը չտուաւ բնաւ . Միաբանութեան  
վրայ իւր ըրած խոստովանութիւնները մեծ վը-  
նաս մը չեն կրնար ունենալ եւ ես յանչափս  
փոյթ չեմ ըներ անոր վրայ :

Աղատական պարոններու առջին , նետուած կրծելու ոսկոր մ'էր այն : Բայց ահա խնդիրին ետի դին :

«Հազիւ թէ ժաղովոյն նիստին պատմութիւնը հոս իմաց տրուեցաւ որ խորհուրդը 'ի ժողով գումարուելով խորհրդակցիլ սկսաւ թէ այս պարագային մէջ ինչ ընթացք բռնելու է-ինք : — Ժամանակը եկաւ , ժամանակը եկաւ , գոչեցին մերոնց պինդ աշխոյժները , կրնամ ը-սել պինդ անխոհեմները : Ինչու համար Գերապայծառը փոքրոգութիւն ընելով աներկիւղ մեր գոյութիւնը չի խոստովանիր . այսպիսի գեղեցիկ առիթ մը մէկ մ'ալ երբ ձեռք ձգեմք պի-ալ :

«Խորհուրդը աղմկայոյգ եւ անխոհեմ ընթացքով մը երկար ատեն շարունակեցաւ , այն-պէս որ բնաւ չէր յուսացուեր ճարպիկ անուն հանող մարդերէ : Կը խոստովանիմ ձեզ թէ ճար-պիկութիւն ըսուած բանը չկայ մեր քով , եւ Աստուծոյ առջեւ կոծելով կըսեմ թէ աշխարհի պինդ անխելք մարդերն ենք մենք : Ի՞նչ , յեղափոխական փոթորիկէն ետքը խաղաղիկ մեր հայրենիքը մտնելէն , եսլիսկոպոսներուն պաշտ-պանութեանը տակ մեր դպրոցները ունենալէն վերջը աւելի ինչ կրնայինք պահանջել : Դըպ-րոցներուն մէջ գործած բարիքնիս բաւ էր մեզի , անտարակոյս հարկ կըլլար երկար տարիներ սպասել եւ յետոյ հրապարակի հանել Յանսեն-եաններու եւ փիլիսոփաներու հինօրեայ թըշ-

նամութեանց առարկայ եղած անուննիս :

«Այս ամենը մեր հայրերուն բացէ 'ի բաց բացատրեցի եւ ըսի իրենց թէ չարաչար շտապով մը ամեն բան վտանգի մէջ պիտի ձգէին : Զանք ըրի դիրենք համոզելու թէ Գաղղիական բնաւորութիւնը զարմանալի կերպով գիւրազրդիո էր . թէ ազատական կուսակցութեան անյողողողդ գաղափարն էր ձիզուիթաց խնդիրը իրեւ պատերազմական գէնք մը կառավարութեան դէմ դործածել . թէ այս կուսակցութիւնը շատ լաւ գիտէ որ մեք իրենց քով եւ ազդին մէջ ունեցած ուժերուն քով շատ փոքր զօրութիւն մ'էինք . թէ պաշտօնէին յատենի հրապարակաւ ճանցուիլ պահանջելով իւր խաղը խաղացած եւ իրեն գործակից եղած կըլլամինք . թէ մենք անով միմիայն անձնամիրական ընդունայն հատուցում մը ձեռք ձգած ըլլալով փոխարէն , մեզի դէմ սաստիկ մրրիկ մը յարուցանելու վտանգի մէջ պիտի իյնայինք որ անգրէալ կարապետ պիտի ըլլար մեզ՝ մերձակայ հալածման մը : Խսկ մտիկ ընող չեղաւ :

« — Դուք շատ երկչուա էք , խելօք Հայրիկ , ըսաւ ինձ հեղնաբար հայր Վարէն , մեր պինդ տաք զլուխներէն մէկը : Նախախնամութեան ապաստան ըլլամք , դինա մեզի հետ է : Ամեն բան մեզ նպաստուոր եղած է : Թագաւորը մեզ կը սիրէ . եթէ այս առիթը ձեռքէ փախցնելու ըլլամք , միթէ յուսալի ինչ է որ նոր առիթ մը ձեռք ձգելու յաջողիմք օր մը :

Եւ ուրիշ խել մը այս տեսակ բաշաղանքներ կարդաց գլխուս որոնք արդահատանքս շարժեցին :

« — Նախախնամութիւնը անխոհեմներուն եւ խենթերուն հետ չէ, պատասխան տուի,

« Ամենքը մէկանց վրաս յարձակեցան, պոռչուելով, եւ մէկ ծայն կը խօսէին : Մէջերնէն մէկ երկու տարեցները որոնք մեր ընելիք ծայրայեղ անպատեհութիւնը կը հասկընային, վախն ՚ի վախը քանի մը դիտողութիւններ ըրին . բայց անոնց ջանքը ՚ի դերեւ ելաւ : Այս բոլոր մարդերը դիւահարներու պէս գլուխնին տաքցած՝ անժոյժ կերեւէին, այնպէս զի եթէ կարելի ըլլար, գիշերանց Փարիզ երթալով դդօն պաշտօնէին պիտի ըսէին . — Ֆրանսայի առջին մեր անունը հրապարակ հանեցէք :

Այն ատեն յետին ճիգ մ'ըրի . երդուընցուցի որ քչիլ մ'ալ համբերեն, որպէս զի մեր Հայրերէն մին Հռովմ յուղարկուելով գործը վերապատուելի Ժէնէրալ Հօր յայտնուի : Խօսքը բերանս թողելով պատասխան տուին ինձ թէ այս ամենը աւելորդ էր, ըստ որում Ժէնէրալն բոլոր նամակները կը պնդեն եղեր որ ստիպում ըլլայ որպէս զի Ֆրանսական կառավարութիւնը ժամ յառաջ մեր միաբանութիւնը պաշտօնալինայ . ըստ որում դարձեալ Պապն ինքնին յաճախակի սոյն վափաքն յայտնած է եղեր մեր Ժէնէրալին :

Ես ակնկոր եղած էի : Այս Հայր Ամարէնը

որ ամենէն ցնորածն էք, յանձն առաւ այն ա-  
տեն որ այսօրէն երթայ, ժողովոյ նիստէն յա-  
ռաջ Պ. տ' Երմոբօլիսը երդու ընցնէ որ իւր ըս-  
կըսած գործը 'ի գլուխ հանէ, եւ ըստ որում  
ուխտը յատենի քաջութեամբ պաշտպանեց ան-  
դամ մը, ճիզուիթաց ընկերութեան գոյութիւ-  
նըն ալ համարձակ հրապարակէ :

«Ես բոլորովին յուսաբեկ եղած եմ, ար-  
ժանաւոր եւ ազնիւ բարեկամուհիդ իմ: Կերե-  
ւի թէ խեւութիւնը այս խեղճ Ընկերութեան  
մէջ եկեր նստեր է: Անոր մէջ զգաստ մարդե-  
րու տեղ ցնորած անձեր միայն կը տեսնեմ հի-  
մայ: Աւաղ, խեղճ անմիտները չպիտի թողուն  
ինձ որ, իմ սիրական Ֆրանսայիս մէջ եւ իմին-  
ներուս քով, խաղաղութեամբ հոգիս աւան-  
դեմ: Առանց գուշակ ըլլալու, կրնամ ըսել ի-  
րենց որ այս դրութեամբ չեն կարող երկար  
ատեն դիմանալ: Ֆրանսացիք երբ գործի ելնե-  
լու ըլլան արագ արագ կը քալեն յառաջ: Եցիւ  
թէ վերջին փոթորիկը դեռ չպութեացած Աստ-  
ուած զիս առ ինքն կոչէր:

«Զեր սենեկի սպասաւորը գալէն յառաջ ե-  
թէ Հայր Վարէն Փարիզէն դառնալու ըլլայ,  
Երկտող յաւելուած նամակ մը ձեզ դրելու ժա-  
մանակ կրնամ ունենալ»:

ՈՕՄԱՆԷ Ճ. Ը.

« Յ. Գ. Ժամբերկուքնէ . Հայր Վարէնյաղթական եղանակաւ ետ դարձաւ<sup>(1)</sup> : Այս պահուն որ իմ դողդոջուն ծեռքս այս տողերը կը դրէ , մեր՝ ունայնամտութեան յաղթանակը ընդնոյն եւ մեր մահու վճիռը կը լսուի եւ կը հրոշակուի 'ի լուր աշխարհի : Բայց եւ այնպէս Հայր Վարէն՝ մեր Հայրերէն մէկուն խոստովաներ է թէ Պ. ա'երմորօլիս երբ հարցուցեր է իրեն թէ — Այդ բանին պատասխանատուութիւնը ձեր վրայ կառնուք . — Այս , Գերազածածառ Տէր , պատասխաներ է . թէ սրբազնասուրբ Հայրը եւ թէ մեր ժամանակը նոյնը կը փափաքին սրտագին : — Պաշտօնեայն ալ ուրիշ բան չէ զրուցեր , միայն թէ Հայր Վարէնի երթաս բարով ըսած ատեն սա խոռքը միայն յաւելցուցեր է . վէճակը յիշուեցաւ , ու մասնաւութեալութեալութ » :

(1) Եկեղեցական Գործոց պաշտօնարանի մէջ՝ 1809 թուականաւ Հայր Վարէնի առ Բօրթալիս ըրած մէկ յայտարարութեան օրինակը գտնուած է որոյ մէջ կը վստահացնէր նե ու ին+ և ու է-ը ըստերակիցները ձեզուին են նե բնուած ձեզուին ըլլուկ+ սանէն , նե մըս իուլլուկ+ու մի պատուած+ տարսած ըլլուկ+ յատիրեան հայնը պէտի + տարսածին : Արդ՝ նոյն այս Հայր Վարէնն է որ երկու տարի յաւաջ եկաւ յայտարարութիւն ըրաւ Ֆրէյսինումի նե էրեւ+ ձեզուին են և ձեզուին հայլուած քիրտաւութեան ունեցած են հիւ : Կընաք տակարերել թէ այս գեղեցիկ յայտարարութիւնները ինչ ազդում կընէին ամեն մարդու վրայ : (Թղթակցութիւն Լամնէի , 22 Փետրուար 1828):

Պատմութիւնը, այսուհետեւ տեղի ունեցած անցքերը 'ի գիր արձանադրած է : Մայիս 26 ին, Պ. տ' Երմոբօլիսնորէն խօսիլ սկսաւ խորհրդարանին մէջ, եւ ըսաւ թէ « առջի օրը ըսկըսած ատենաբանութիւնը պիտի լմնցնէ » :

Նախ, 'ի նպաստ կալիքան եկեղեցւոյն ազատութեանց, հանդիսաւոր հաւատոյ դաւանութիւն մը տուաւ, այս դաւանութիւնը թէ եւ ձիզուիթներուն պլինդ զզուելի բան մ'էր, բայց նոյն պահուն անոր վրայ այնչափ փոյթչէին ըներ : Յետոյ շարունակեց :

« Ինձ ըսող պիտի ըլլայ . — Գիտեմք որ կալիքան եկեղեցւոյն ազատութեանցը կուսակից էք . բայց ոչ ապաքէն մեր մէջ այնպիսի Ընկերութիւն մ'ունինք որ հասարակային կրթութեան վրայ տիրանալ, երիտասարդութեան միտքը գերել, իւր գաղափարները նորա մտաց մէջ յուշիկ ներմուծել եւ ձեր բովանդակ վարդապետութիւնները հիմն 'ի վեր տապալել կուղէ : Ո՞չ ապաքէն մեր մէջ կը գտնուին այսօր ձեղուները :

Առջի օրը, միաբանութեան գոյութեան խօսավանութենէն, ինչ յուզում որ տեղի ունեցեր էր ժողովոյն մէջ, նոյնը դարձեալ երեւան ելաւ նոյն պահուն : Անդամներուն մեծ մասը իրենց նստարանները թողլով՝ բեմին շուրջը եղան հաւաքուեցան : Ամենուն հետաքրքրութիւնը յանչափս գրգռուած ըլլալով, կուղէին իմանալ թէ պաշտօնեայն, այս սոսկալի ձիզ-

ուիթներուն գոյութիւնը պիտի խոստովանէք  
թէ ոչ :

Եթէ պաշտօնեայն սիրտ ընելով Հայրերուն  
անխելք պահանջմանց դէմ գնել ուզէր, պինդ  
դիւրին պատասխան մ'ունէր տալիք : — Մեք  
եպիսկոպոսաց կառավարութեան տակ, մէկ  
աշխարհական կղեր մը միայն կը ճանչնամք Ֆը-  
րանսայի մէջ : Եպիսկոպոսներն, եթէ ուզեն,  
ազատ են, Ֆրանսայի եկեղեցւոյն յեղափոխու-  
թեան ձեռներէն խուսափող բեկորներուն մէջ  
ընարութիւն ընելով՝ կրօնական նախնի ուխտե-  
ցու ժամանակաւ միաբան եղող մարդերը ըն-  
դունիլ իրենց քով . ըստ որում պարզ անհատներ  
են անոնք : Այն նախնի ուխտերը չկան այսօր,  
եւ միմիայն ձեր յատուկ արտօնութեամբը կըր-  
նան հաստատուիլ այսուհետեւ :

Այս խօսքերը խնդիրը վճռակի լուծելէն վեր-  
ջը, թերեւս դալու մրրիկն ալ կարենային ցա-  
ծուցանել :

Պաշտօնեայն, փոխանակ այս խօսքերն զը-  
րուցելու, « համբաւաւոր ընկերութեան գո-  
յութիւնը » (Այս բառերը նոյն իսկ իւր բեր-  
նէն ելած են) որոշակի խոստովանեցաւ նախ ,  
եւ ըստ թէ թագաւորական երեսուն եւ ութ-  
դպրոցներու , ութ հարիւրի մօտ առանձնական  
դաստիարակութեան տուներու , ութսուն հատ  
Աստուածաբանական կղերանոցներու եւ դէթ  
հարիւր հատ ժառանգաւորաց դպրոցներու կամ  
փոքրիկ կղերանոցներու մէջէն , միմիայն եօթ-

փոքրիկ կղերանոցներ կային Ճիշտին յարան ուանութեան տակ ճանչցուող այս ահաւոր մարդերու ձեռք » :

Նաև սա անտեղի խոստովանութիւնը ըրաւթէ Նաբոլէոն քիչ մնացեր է որ զանոնք Ֆըրանսայէն դուրս պիտի վրնտէ եղեր :

Ա Կուղբք, ըստ, անոնց վերստին երեւնալու պատմութիւնը գիտնալ : Անդստին 1800 էն կակսի այն : Անոնց հիմնած առաջին հաստատութիւնը Լիօնի մէջ կազմեցաւ, Պօնաբարթի մօրեղբայր կարդինալ Ֆէշի պաշտպանութեան տակ : Պօնաբարթ 1804 ին զանոնք դուրս վանել ուղեց . բայց յետոյ իւր բարկութիւնը իջաւ, եւ այնուհետեւ հասարակային դաստիարակներ եղան միշտ ձիգուիթները » :

Գերապայծառը, Նաբոլէոնի այս ցասումը յիշելով ինչպէս կը տեսնուի, ձիգվթները վըտանգի մէջ կը ձգէր եւ զանոնք կասկածելի կը ցուցընէր, ըստ որում խորհրդարանը ասով կրնար եւթաղրել թէ Նաբոլէոնի այս ցասումը անոնց դէմ եղած արդարացի ամբաստանութիւններէն գրգռուած ըլլար : Բայց եւ այնպէս ձիգուիթներուն գոյութիւնը, 'ի մեծ հըրձուանս աղատական ընդդիմագիր երեսփոխաններու, պաշտօնէին այս խօսքը արտասանելուն կըսպասէին : Բայց դարձեալ հարկ եղաւ որ Պ. տ' Երմոքօլիս բացատրութիւններ տայ այն արքունի հրովարտակներու եւ վճիռներու վրայօք որոնք

դեռ եւս ջնջուած չըլլալով՝ կարդելուն ձիզ-  
ուիթաց Միաբանութեան անդամներուն որ  
գաղղիական երկիրը ոտք չկոխսեն։ Երրորդ ա-  
տենաբանութեամբ մը բացատրութիւններ տը-  
ւաւ այս արտառահմանութեան վճիռներուն  
վրայ։ Խոստովանեցաւ որ այս վճիռները դեռ  
եւս օրինաց ուժ ունէին, բայց յաւելցուց նա  
եւ որ անոնք հետզհետէ չափաւորուած ըլլա-  
լով, յուսկ ապա արդելանաց տակ եղող ձիզ-  
ուիթներուն թոյլոսուութիւնն եղած էր, որ աք-  
սորէն ետ դառնան։ Խոչ իրաւամբ ուրեմն, ը-  
սաւ, յեղափոխական փոթորիկէն վերջը մնա-  
ցողներուն դէմ առաւել խասութիւն բանեցուի  
հիմայ։

Եւ խօսքը այսողէս վերջեց։

« Անտարակոյս եթէ ինդիր ըլլար քաղաքա-  
յին կեանք տալ այս ընկերութեան, ոչ թէ ար-  
քայական հրաման մը, այլ օրէնք մը ան՛րա-  
ժեշտ պէտք պիտի ըլլար։ Բայց այս ընկերու-  
թիւնը ընդունելուէ թէ մերժելու, այդ մասին  
խորհրդակցելու դեռ պատճառ մը չունիմք »։

Այս խօսքերը զրեթէ քրթմնջւններով ըն-  
դունուեցան։ Այս ատենաբանութիւնը անքաւ  
շշուկ հանեց ժողովոյն մէջ։ Ոչ ձիզուիթները եւ  
ոչ կառավարութիւնը օգուտ քաղեր էին անկէ  
մանաւանդ թէ կարծիքները բնաւ երբէք չհան-  
դարանեցան այն խօսքերով։ Ամենքը իրարու կը  
հարցանէին, մինչեւ իտկ Ատենակալաց (Paire)  
խորհրդարանին մէջ, թէ ինչպէս կըլլայ որ այս-

պիսի ընկերութիւն մը որոյ գոյութիւնը օրինօք հաստատուած չէ, յարգեանց գոյութիւնն կունենայ եւ Յրանսայի հողին վրայ շքեղ հաստատութեանց տէր կը լլայ: Հռչակաւոր ար Մօնլողիէ կոմար, ճիզուիթներուն եւ անոնց թաքուն զօրութեանը դէմ, ըստ օրինի ամբաստանութեան գիր մը մատոյց Բարիզի արքայական Ատենին: Գլուխները տաքցան: Եպիսկոպոսները հովուականներ սկսան գրել, որոց մէջ « Մամուլին դըժոխային ժպրհութեանը դէմ կը յարձակէին, աղատական մատենագիրները « Սատանոցի լըրաեսներ » կը կոչէին, եւ Ճիզուիթաց Ընկերութիւնը երկինք կը բարձրացնէին, « իբրեւ համբաւաւոր Միաբանութիւն մը որ այնքան փառաւոր հաւանութիւններ ստանալէ վերջը, ժանտաժուտ քսութեանց առարկայ եղած էր մըշտընջենապէս. Միաբանութիւն մը որ ութ հազարէն աւելի առաքելոց վաստակներով պերճացեալ եւ եօթ հարիւր հատ սրբոց կարգը դասուած մարտիրոսներով ճոխացեալ էր »:

Պաշտօնէից լրագիրներն ալ միւս կողմէն, տ' Երմորօիսի խեղճ եպիսկոպոսէն աւելի անխոհեմ ընթացք մը բռնելով, սալասմբակ թըշնամանք եւ գովեստներ կը տեղային, թշնամանք ընդդէմ թշնամեաց Միաբանութեան, իսկ կրակոտ գովեստներ՝ « այս սուրբ ուխտին որ աղբիւր է գօրութեան, կառավարութիւններու եւ կրօնի համար » եւ որու պիտի աւանդուէր երիտասարդութեան կրթութիւնը:

Բարիթի արքայական Ատենին արձակած դատապարտութեան ամենասոսկալի վճիռը ուրոյ նմանը ցայս վայր ծիզուփթներու դէմ արձակուած չէր բնաւ, ակներեւ հաստատեց որ բարձրագոյն եւ պինդ անկախ դատաւորութիւնն ալ իրենց թշնամեաց դին էր: Ա'լ այնուհետեւ, ծիզուփթնաց ընկերութեան եւ նոր Ֆրանսային մէջ որ ազատական սկզբունքներով տոգորուած էր, տեղի ունեցած պատերազմը հարեւանցի բան մը չէր զոր թերեւս ժամանակը կարենար դադրեցնել, այլ մահու չափ մենամարտ մ'էր այն:

Ընտանեկան թղթերուս մէջ Հայր Ռօմանէի մօրս գրած մէկ ուրիշ մտերմական նամակը զըստայ. մայրս՝ ցաւադար ինկած ծերունիէն տեղեկութիւն առնլոյ համար իւր սենեկի սպասաւորը Մօնրուժ յուղարկած ըլլալով, Հայր Ռօմանէ գաղտուկ այս սպասաւորին տուեր էր այս նամակը որ քանի մը խօսքով կը նկարագրէ մտաց վիճակը:

«... Կը տեսնէք որ խոտորնակի քայլ կառնումք: Մեր յաղթանակը՝ խիստ կարճատեւ եւ մեր ցնծութիւնը՝ խիստ վաղանցուկ եղած սիտի ըլլան: Զէք կրնար երեւակայել բնաւ թէ մեր երիտասարդ Հայրերը որպիսի վայլուն հւնարք մը մտաբերեցին, փառաւոր յաղթութիւն մը ձեռք ձգելու համար, ինչպէս կըսեն իրենք, Մտքերնին, բոլոր Ֆրանսայի մէջ դանուած իւրենց ուխտին միաբան եղողներու ձեռօք՝ Գա-

ւառային ժողովներուն մէջ հաստրակաց կարծիքներու մեծ արտայայտութիւն մը կարդադրել է . եւ այս հրապարակային ցոյցով , էրիկ մարդերու կրօնական միաբանութեանց վերահաստատութիւնը , — լուելեայն մեր ու խտը ակնարկելով , — տպագրական ազատութեան խափանումը կամ գէթ անոր պինդ սեղմումը , քաղաքային ամուսնութենէ յառաջ՝ կրօնական ամուսնութեան հանդիսի կատարումը , Համալսարանի բնաբարձ բարձումը եւայլն եւայլն պիտի պահանջուին , եւ քաղաքական նախնի յուղումներու խիստ մերձաւոր ժամանակիս մէջ անհնար եղող հազար ու մէկ պահանջումներ պիտի ըլլան : Այսպէս մեծ ակնկալութիւն ունին որ , գաւառներու այս բաղձանաց առջին , ազատամտութեան փոթորկայոյզ կուսակցութիւնը ակնկոր պիտի ըլլայ :

Ես , հէզ Քասանարս , այս անդամ մունջ կեցայ . բայց իւրովի հարցուցի թէ ոչ ապաքէն վրիժառու Նախախնամութիւն մը կար որ մեր մէջ մուտ գանող հպարտութիւնը պատուհաս սելու մտօք , մեզ այս աստիճան կը կու բայնէր որպէս զի աւելի դիւրաւ մեզ 'ի կորուստ մատնէ : Մեք , աղէալը փութացնելու համար հնար եղածը կընեմք ահա . եւ եթէ պահ մը եւս դործերը այս ճամբով յառաջ երթալու ըլլան , մեր գժրալդ Ընկերութիւնը որ հրաշխէ իմն Ֆըրանսա մտաւ վերսափն , վեց ամիս իսկ չի կը նար կանգուն մնալ , կըսեմ :

«Աղօթեցէք առ Աստուած, ով ազնիւ եւ  
մեծարոյ բարեկամուհիս . . .

ՌՕՄԱՆԻ Ճ. Ը.

Մօնրուժ, 24 օդոստոս 1826

Բարեմիտ ծերունին, գալու աղեախն թուա-  
կանը, մէկ քսնի ամսոյ համար միայն սխալ  
հաշուած պիտի ըլլայ եղեր :



## Զ.

### ԻՄ ԿՈՉՈՒՄՍ

Գահանայական վիճակի համար կոչում ու-  
նեցած ըլլալս յարաժամ զղացած էի . բայց,  
կամ ընտանեացս ծոցին մէջ անցուցած վաքան-  
սի ժամանակներուս մէջ հոգւոյս վրայ տեղի  
ունեցած տպաւորութիւնները, եւ կամ մեր  
Հայրերուն Սէնթ-Աշէօլի տանը մէջ տիրող դա-  
ղափարներուն ազգեցութիւննը պատճառ եղաւ  
որ աշխարհական կղերին նկատմամբ մեծ դըժ-  
կամակութիւն մ'ունէի միշտ : Այս թեմական  
քահանաները, ինչպէս սովորաբար այս անունը  
կուտայինք անոնց մեր մէջ, ինձի այնպէս կը  
թուէին թէ Նկեղեցւոյն մէջ խիստ ստորին աս-  
տիճանի մարդեր էին, որ անհնար էր թէ մեծ  
որբութեան մը հասնէին երբէք : Մայր՝ որոյ

բարեպաշտութիւնը բիւրաւոր ջերմնուանդաւ-  
կան հրահանգներով լեփի լեցուն էր, -եւ ասոնք-  
այն ատեն բարեպաշտութեան կառեան էին ինծի  
համար-, Հայր Ռումանէի եւ թեմական ժողո-  
վը ըստապետին մէջ այնպիսի խորութիւն մը կը-  
դնէր, որ ես զայն տեսնելով, միանգամայն առ-  
ձիղուիթն շուայլած յարգալից ակնածութիւն-  
ները եւ առ ժողովրդապետն չնորհած անթերի  
բայց քչիկ մը մեծամիտ քաղաքավարութիւնը  
տեսնելով, աներկրայ կը հաւատայի թէ վերա-  
պատուելի Հօր մը արժանիքը պարզ քահանայի:  
մը արժանիքէն առաւելագոյն էր:

Սէնթ-Աշէօլի մէջ, աշխարհական կղերին  
այս խեղճ քահանաներուն վրայօք՝ ծաղու կա-  
տակներ միայն կը լսէի չորս դիս. հաղիւ թէ  
քահանայ ըլլալնին կը խոստովանէին, եւ դըպ-  
րոցն անցուցած ժամանակիս մէջ հաղար ան-  
գամ լսեր եմ որ սա առածը կը բանեցնէին թէ  
«Ճիղուիթներէն զատ բարի քահանաներ չկան»:  
Ես այս առածը տարակուսելի ցուցնելու մտա-  
բերեցի յետոյ:

Այս դառն խօսքը որ բոլոր քաթօլիկ կղե-  
րին համար զգուելի կեղտ մ'էր, Ճիղուիթնե-  
րուն անսահման սնապարթութիւնը կը մարմա-  
ջեցնէր: Նատ անդամ ապանջովս լսեցի այս  
խօսքին իրենց առջին զրուցուիլը, որ երբէք  
իրենց ամօթխածութեանը չէր դպեր, եւ չը  
տեսի որ վայելուչ լուութիւն մը պատուիրէին  
այս շողոքորթութիւնը յանձն առնողներուն

շողոքորթութիւն ա՞յլ՝ որ որչափ Միաբանութիւնը պատուելի կընէր, առաւել եւս անարդելի կընէր միւս քահանաները։ Երբ ժամանակ անցնելով կրցայ այս անամօթութեան վրայ խորհրդածել, սիրառ խոցեցաւ Եկեղեցին մտածելով, զոր՝ իւր ծոցին մէջ դանուած ու եւ է քիչուոր միաբանութենէ մը վեր կը դասեմ այսօր։ Եթէ համոզուեցայ թէ իրօք ձիզուիթները իրենք զիրենք միայն քահանայ կը կարծէին, պատճառն այն է որ, բոլոր գաստիարակութեան ժամանակիս միջոցին չտեսի երբէք որ քահանայ ըլլալու փափաք յայտնող երիտասարդներէն մէկուն խրատ տային թեմական կղերանոց մը մանելու։ մանաւանդ թէ կը տեսնէի որ ձիզուիթները զանոնք խարելու այնպէս վարպետ էին որ զամենն ալ իրենց նորնծայարանները կառաջնորդէին, եւ այն ալ անանիկ ժամանակ մը որ Ֆրանսայի շատ թեմերը քահանաներու մեծ կարօտութեան մէջ էին։

Բայց եթէ աշակերտներէ ումանք իրենց ուսումները աւարտելով կղերանոց մանէին կամ այն է որ Հայրերէն գաղտուկ եւ կամ անոնց խորհուրդ չհարցուցած կընէին այս բանը։

Գեռ եւս այսօր երբ յիշատակներս կամփուփեմ գիտեմ թէ բոլոր գաւառներուն մէջ սփիւռ տարածուած ձիզուիթներուն բազմաթիւ դրաբոցներէն քահանայ դուրս չ'ելներ։ Եւ սակայն քանի մը թեմեր թէ իրենց քահանաներուն մեռ-

նելով պակսերէն եւ թէ շատ մը քահանաներուն առանձնանալէն, թափուր մնացած պաշտօններուն մէջ մարդ դնելու դժուարութիւն կը կրեն :

Քայց ոլէտք է իրաւունքը խօսիմք, աշակերտաց կոչմանը վրայ աղգեցութիւն բանեցնելու բնաւ ձիդ չէին ըներ : Անտարակոյս փորձառութեամբ վերահասու եղած էին որ այս ճամբան յաջող չէր : Կրնային հաւատալ թէ իրենք զիրենք փառաւոր ցուցնելով, իրբեւ քաթօլիկութեան մէկ ընտրելագոյն մասը փառաւոր դեր մը խաղալու ձեւ բռնելով, պաշտաման մէջ շըքեղ հանդէսներ չուայլելով, անվախճան յարգանաց զգացում մը իրենց՝ եւ դարձեալ իրենց միաբանութեան վրայ հրաւիրելու մտօք վարպետութեամբ գիրքեր գրելով առաւել մեծ ներդործութիւն պիտի ընէին, որչափ աշխարհական կղերը յանուն Եկեղեցւոյ կարօտութեանց յորդոր կարգալով չպիտի կրնար ընել : Ես այս մասին, կըսեմ թէ սխալած չէին : Ես իմ մասիս կը վկայեմ որ քահանայ ըլլալու եւ իրենց ուխտին մէջ մանելու երբեք խօսք չբացին ինծի . քայց սակայն, այնպիսի բռւռն եւ չափազանց սիրով կը սիրէի զիրենք որ երբ իմ կոչմանս վրայ որոշում մ'ընելու ժամանակը եկաւ, սա խորհուրդը միայն ունեցայ այն ատեն : Քանի մ'ամսէ յետոյ, բարի Հայրերուն նորընծայառանը պիտի մտնեմ :

1828ին սեպտեմբեր ամսոյ մէջ էինք. հօրս

մօրս եւ եղբօրս հետ Վաքանսի օրերը Սէն-է-  
Մարնի մէջ ունեցած կալուածներնէս մէկուն  
մէջ կանցնէինք : Ամառը, ...ի դղեակը որ Մե-  
լունէն չորս մղոն հեռի է, հօրս սիրական բը-  
նակութիւնն էր : Եւ քանդի, գեռ եւս յիշո-  
ղութեանս առջին ներկայացող առանին կենաց  
վայելքներու հոն միայն ծանօթ եղայ ես, ուս-  
տի այս ընակութիւնը իւր բոլոր հրապոյրնե-  
րովը իմ դիմացս կելնէ այսօր : Ասի Հանրի Դի-  
ժամանակէն մնացած դղեակլ մ'է գեղածիծաղ  
հովտի մը մէջ շինուած . գետակ մը որ Սենայի  
ճիւղերէն մէկն է, այս ստուերախիտ հովտին  
մէջէն կանցնի եւ հովտին վերի կողմի գեղեցիկ  
ծառերը՝ ֆօնթէնըլէօյի շքեղ անտառին ծառե-  
րուն կը հպին : Գղեակը ժամանակին ճարտա-  
րագիտական ձեւովը շինուած՝ ամեն կողմէ ջը-  
րապատ էր : Քիչ մը հեռուն շինուած ընդար-  
ձակ եւ գեղեցիկ ծառայատուներ՝ բնակութեան  
իշխանական կերպարանք մը կուտային որուն  
վրայ վոքր ՚ի շատէ կը գոռողանայի, դեռա-  
հաս գերակոմս մ'ըլլալս միտքս բերելով : Հոն-  
կէ կը տեսնէի այն մեծ մատուոը որ դիւզին  
համար եկեղեցւոյ տեղ կը ծառայէր : Հայրս որ  
Անկիլիայի գեղեցիկ պարտէզները պլորտած էր,  
...ը սքանչելի կերպով զարդարեց : Ծառերը  
կարդ կարդ թաւուաներու բաժնեց, դղեակին  
շուրջը եղած պատերը վլել տուաւ եւ կանա-  
չաղարդ գետինը մինչեւ ընդարձակ մարդագե-  
տինները տարածեց զորս դալար խոտերու խել

մը սիրուն խուրձերով դարդարեց։ Գեղջական  
կամուրջներ բազմաթիւր գետը անցնելու կը  
ծառայէին եւ այն գետէն անդին մարդու հայ-  
եացքը կանաչաղարդ եւ շքեղ ծառերու ան-  
տառի մը մէջ կերթար աներեւոյթ կըլլար։ Ահա  
այն տեղ եղբայրու եւ ես տղայութեան առեն  
մեր ուրախալի զբօսանքները կը վայելէինք։  
Ապագայ քաղաքագէտը որու վրայ հայրս մեծ  
հոգ տարած էր, դպրոցէն դուրս կելնէր ամեն  
տարի նախորդ տարին զերաղանցող չարա-  
ճիկութեամբ մը եւ այս աղնիւ հօրը համբե-  
թիւնը կը հատցնէր։ Ես յառաջուց չըսի մի, կը-  
սէր մայրս, երբ հայրս իրեն գանդտելու ըլլար  
այս սոսկալի անդրանիկէն։ ասի եւ ոչ բանի  
մը կրնար յարիլ, մանաւանդ թէ զիշեր ցերեկ  
սինդ խննթուխելառ զուարծութիւններ կերա-  
զէր։ Ստոյդ է թէ, ես ձիգուիթներու ձեռօք  
լաւ եւս չափի ձեւի եկած ըլլալովս, մօրս հա-  
մար հրեշտակ մ'էի։ Բայց եւ այնպէս, պարոն  
Անդրանիկին հետ հազարումէկ անառակութիւն  
կընէինք եւ անհաւատալի ճարպիկութեամբ կը  
ծածկէինք զանոնք։ Այս արուեստին մէջ քա-  
ղաքագէտը ես էի, եւ միշտ չարաճճիկ անու-  
նը կրողը կըլլար՝ յանկարծահաս պարզմու-  
թեամբ ամեն բան խոստովանողը։ բայց ես  
հաստատուն կը կենայի, եւ առանց ճշգիւ սը-  
տելու միշտ փախուստ մը կը դանէի եւ այս-  
պէս արժանաւոր պատիժներնէս կը պրծէինք։  
Այս գեղեցիկ բնակարանը զոր բերկրու-

թեամբ կը յիշեմ, մեր ընտանեաց դլխուն սեւ՝  
սուգ բերաւ։ Շատ տարի չանցած, իմ պատա-  
նեկան ուրախութիւններս ցաւագին արտմու-  
թեան փոխուեցան։

Եղբայրս պինդ սիրուն երիտասարդ մ'եղած  
էր. տասն եւ ութ տարեկան հասակը մտած եւ  
երկու տարիէ ՚ի վեր մտադիւր ուսման կը պա-  
րապէր։

Մեր Հայրը իւր դաստիարակութեան յատա-  
կագիծերուն մէջ սխալած չէր։ Խմ, եւ եղբօրս  
մէջ տեղ որ աշխարհի մարդ մ'ըլլալու յատուկ  
կրթութիւն առած էր այնպիսի խափր մը կար  
որ նմա եւ եթ պատիւ կը բերէր։ Գիտութեամբ  
գաղափարներու յստակութեամբ եւ բնաւորու-  
թեան ուղղութեամբ իս կը գերազանցէր։ Նա՝  
աննենդութեան եւ միամտութեան այն ծաղիկն  
ունէր որ մեծ վայելչութիւն մը կուտայ պա-  
տանեկութեան եւ յետոյ հոգիները խիստ թա-  
թաղուն կընէ։ Այս ամենը իւր մէջ զարգա-  
ցած էր այնպիսի հանգամանք մը մէջ ուր ըը-  
նաւորութիւնք դպրոցական հրահանգէ դաս  
ուրիշ նեղութիւն չեն կըեր, եւ արդարեւ շատ  
դժնդակ նեղութիւն մը չէ այն, ըստ որում ա-  
մենքն ալ անոր կը հպատակին, մանաւանդ թէ  
ամեն մարդկային ընկերութեան մէկ պայմանն  
է խակ։

Ժամանակ անցնելէ յետոյ, այս դաստիարա-  
կութիւնը՝ Սէնթ-Աշէօլի մէջ ստացած դաստի-  
արակութեանս հետ բաղդատելով, կարի քաջ

աեսի որ վանական կենաց սովորութիւնները  
եթէ երիտասարդաց վրայ իրեւ պարտք դըր-  
ուելու ըլլան, ոչ կրօնական ճշմարիտ զգացում  
ազդելու եւ ոչ այրական բնաւորութիւններ  
կազմելու յարմարութիւն կունենան :

Աղեկ չէ տղեկին համար որ անոր անկումը  
արգելող երիզը պինդ բռնուի եւ բարեպաշտա-  
կան հոծ օղակներուն մէջ կապկալուի : Ժամա-  
նակ անցնելով, Սէնթ-Աչէոլի դասընկերներէս  
քանիին հանդիպեցայ դուրսը որ բացէ 'ի բաց  
խոստովանեցան թէ եկեղեցի բնաւ դացած չու-  
նէին եւ խոստովանանքը դարակը դրեր էին,  
որովհետեւ, ըսին, խոստովանանքով եւ պա-  
տարագով մեզ կուշտու կուռ լցուցին(1) :

Ճիզուիթները այս մասին աւելի անփորձ են  
քան թէ այն պինդ դռեհիկ՝ դաստիարակները  
որոնք կը կարծեն թէ պատանեկին ձեռքը՝ վար-  
դարան մը կամ ազօթագիրք մը տալով անոր  
հոգին վրկած կըլլան :

Բայց բան մը կայ որ եւ ոչ մէկ դաստիա-  
րակութեամք կրնայ փոխուիլ, թէ Ճիզուիթ-  
ներուն ուսումնարանին մէջ եւ թէ Համալսա-

(1) Սէնթ-Աչէոլէն դուրս ելնող երիտասարդներէն  
քանի հոգի կը կարծէք թէ բարեպաշտութեան մէջ կը  
յարատեւեն, այսինքն առջի տարին խոստովանանք կըլ-  
լան և Հաղորդութիւն կառնուն: Երեսունին մէջ: Մնա-  
ցեալքսան և ինը վատթարագոյն քան միւսները կըլլան  
միշտ: (Թղթակցութիւն Ամնելի 48 Մարտ 1826)

բանի դպրոցներուն մէջ . ըսել կուզեմ տղուն  
քնազդումով ունեցած յօժարութիւնները : Եղա-  
բայրս խենթի պէս կը սիրէր վազվուտելը , որ-  
սորդութիւնը , ձիավարութիւնը եւ ամեն տե-  
սակ ազմուկ : Իւր վաղեմի ցեղին ռազմասէր  
քնաւորութիւնը կը կրէր , եւ եթէ տաներորդ  
դարու պարոնի մը պէս կարենար իւր համա-  
տակները շուրջը հաւաքել , ամեն տեսակ վր-  
տանգներու դիմազրաւ կըլլար համարձակ :  
Խիստ յաջողակ էր զինաշարժութեան մէջ , եւ  
ձիավարելէ շատ կախորժէր : Երեն համար ան-  
համեմատ ուրախութիւն մ'էր բարձրավիզ նը-  
ժոյգը առնուլ անհամետ , եւ միայն պարզ սան-  
ձով մը կառավարել զայն : Մեր վաքանսի օրեւ-  
րէն մէկուն մէջ աշնանային սաստիկ տաք մը  
կընէր որ խաղողը հասունցնելու շատ նպաս-  
տաւոր է . թուխ եւ ծիրանեգոյն ողկոյզներով  
խոչոր թանթրուենիի մը տակ կեցած էի որ  
դղեակին շուրջը պատող աւազանին բոլորտի-  
քի պատին մէջ բուսած էր : Աստախիտ ծառը  
իւր բարունակները լայնարձակ տարածեր էր  
պարտիզին դալար մարգագետնին եւ անշարժ  
ջրոյն վրայ որուն մէջ այս բարունակները այ-  
լանդակ կերպով կանդրադառնային : Հոն մի-  
նակ էի եւ արդի բանահիւսութեան այն զիրա-  
քերէն մէկը կը կարդայի որո՞ք թէ եւ Հայրե-  
րուն դպրոցները բնաւ չեն մաներ բայց եւ այն-  
պէս երիտասարդաց համար աւելի մեծ հրապոյը  
մ'ունին : Լամարթինի զմայլելի Խորհրդածու-

թեանց խօսքը ականջս հասած ըլլալով, առեր կը կարդայիր: Հարկ է որ ըսեմ թէ դանոնք կարդացած ատենս արտառուք կը հոսէին աչերէս:

Յանկարծ աղմկալից ազաղակներ լսեցի: Եղբայրս ախոռէն դուրս կելնէր մեր խստերախ մատաղ ձիերէն մէկուն վրայ հեծած, եւ իրեն խենթ սովորութեանը համեմատ չէր համետած զայն: Ախոռի սպասաւորը բոլոր ուժով կը պօռար — Սուրբ Աստուածածին, ինքդինքը կը տնր կտոր պիտի ընէ հիմայ — Եղբայրս բարձրածայն կը խնդար եւ զայն անմիտ կանուանէր:

Անասունը որ պարզ պախուրցով մը միայն սանձահարուած էր, սկսաւ անոր հաճոյից հետեւիլ եւ երիտասարդ վերելեակը պարտիզին աւազալից եւ օճապտոյտ ծառուղիներուն մէկուն մէջ քշել տանիլ: Կը տեսնէի զանոնք աստ անդ դղեկին վրայ նայող նեղ անցքերուն մէջէն եւ անհանգիստ աչերով իրենց ամեն շարժումներուն կը հետեւէի: Եղբայրս մատաղ ձին նուածած կերեւէր: Բայց շատ չանցաւ մօտս շշուկ մը լսեցի: Կատղած եւ փրփրերախ անասունը սանձակոտոր քառարշաւով մը դէպ 'ի իւր ախոռը կը դառնար: Խսկոյն ոտք ելայ ձիոյն ընթացքը արգիլելու կամ գէթ իւր ըռնած ճամբէն ետ դարձնելու խորհրդով: Աւաղ ես իրեն աւելի վախ աղդեցի: Վօտիկս դալով ընդուստ խայտալ սկսաւ եւ որպէս թէ իւր կողը մտրակող խթանէ մը աղատիլ ուղելով տեսայ

որ արագ շարժումով մը քիչ մը յառաջ քովէն  
հնուացած ծառիս մօտեցաւ որուն ոստախիտ  
բունը իբրու թէ բարձր ձող մը կը ձեւացնէր։  
Ընդ վայր եղբայրս վտանովը տեսնելով պինդ  
փարեցաւ նժոյդին. սրունքէն բոնուելով, ինք-  
դինքը ճողսպրելու ճիգ ըրած առևնը՝ նժոյդը  
առիթ զանելով երկու ոտերուն վրայ ելաւ  
կանգնեցաւ եւ դժբաղդ երիտասարդը աւազա-  
նին եղերքին վրայ եւ անտի եւս աւազանին  
մէջ պարսելով նետեց։ Եղբայրս վշտակին ճիչ  
մ'արձակեց։ Յայց այս աղաղակը ոեւ ջրերուն  
մէջ խղդուելով եղբայրս հօն աներեւոյթ ե-  
ղաւ։

Լողալ չէի գիտեր, եւ լայն աւազանը պինդ  
խոր էր։ Արտիս քաջութեանը միայն վստահա-  
նալով ջուրը նետուեցայ յուսալով որ ոտքս  
հաստատելու համար ծանծաղ գետին կրնամ  
գտնել քիչ մ'ատեն եւ եղբօրս համնիլ չուտով։  
Ինձ այնապէս կը թուէրթէ ծովամոյն եղած տե-  
ղէն մինչեւ աւազանը եղած անջրպետը մեծ  
չէր. ես այն եղերքին մօտ քանի մը սուտ քեր-  
քէշի խորձերու կոռուած էի պինդ։ Յայց քա-  
ջութենէ զատ ուրիշ օգնական չունէի հօն,  
սահուն եղբը չկրցաւ զիս բռնել. վերջին յու-  
սահատ աղաղակ մ'արձակեցի եւ ես ալ ջրոյն  
տակ թաղուեցայ։ Այնուհետեւ ինչ եղաւ չեմ  
գիտեր. անտարակոյս մահաշուք լուութիւն մը  
տիրեց հօն։ Յայց իմ հանած աղաղակէս վրջը  
այս լուութիւնը վրայ գալով մեր փրկութեան

պատճառ եղաւ։ Մայրս սրահն էր, սոսկալի  
նախազգացում մը մտաւ սիրտը։ — Ախելիս,  
ըսաւ հօրս, աղաղակ մը լսեցի . . . մւր են մեր  
զաւակները . . . ան Աստուած իմ . . . :

Մայրս ոտք ելաւ, հայրս տագնապախոյթ  
վազեց այն կողմը ուստի աղաղակը լսուած էր։  
Հասաւ դալար մարդագետնին վրայ։ հոն չկա-  
յինք։ Նոյն միջոցին կատաղի նժոյզը փրփրե-  
րախ եւ հարթչած իւր ախոռը կը դառնար, —  
Հոս գմբաղդութիւն մը պատահած ըլլալու  
է, գոչեց ծառան։ — Գեռ հինգ վայրկեանն ա-  
ռաջ մեզ աեօնող եղեր էր, թաշկինակս եւ բա-  
նահիւսութեան գիրքս հոն մարդագետնին վը-  
րայ էին աղետալի ծառին քով։ Ի՞նչ եղած է-  
ինք ուրեմն։ Հայրս իր բնազգմանը հետեւե-  
ցաւ։ Այս գիրքը այս թաշկինակը լոյս ծագե-  
ցին իր մտքին մէջ։ — Անոնք աւագանին մէջ  
ըլլալու են, գոչեց։ Հայրս ջուրը նետուեցաւ.  
Ետեւէն բազմաթիւ ծառաները իւր օրինակին  
հետեւեցան։ Մայրս մարդագետնին վրայ 'ի ծու-  
նըր իջած սկսաւ աղաչել Աստուծոյ որ իւր զա-  
ւակները իրեն դարձնէ։

Հատ չանցած երկու անկենդան մարմիններ  
դուրս հանեցին ջուրէն։

Ոտքս սահելով անդունզը թաղուած ատե-  
նէս միայն մէկ բան մը միտքս մնացեր էր։ Եր-  
կաթեայ ձեռքի նման կարծր բան մը երկու  
սրունքներէս բռներ էր. ասի եղրօրս ձեռքն  
էր որ յուսահատ ճկով կ'ոգորէր ջրոյն մէջ.

եւ սոսկայի կերպով հեղձամղճուկ ըլլալով մարեր էի հոն :

Երբոր ջուրէն գուրս հանեցին՝ տարօրինակ կերպով իրար փաթթուած գտան մեզ ։ Եղբայրս այնպէս ուժգին ինծի պլուած էր եւ ինքն ալ այնչափ փատցած կռնծած էր որ մեծ գժուարութեամբ կրցան զինքը ինէ զատել ։ Մեր անկողինները տարին զմեզ, եւ պինդ իմաստուն ինսամքներ մատակարարեցին մեզ ։ Ես իսկոյն ինքզինքս գտայ : Առաջին խօսքս եւ առաջին հայեցուածքս մօրս ուղղեզի . կաթոգին սիրով սեղմեց զիս իւր սրտին վրայ, բայց եղբայրս տակաւին անկեալ կը մնար հոն գունաթափ եւ անկերպարան, եւ դժբաղդ ծընողքս մեծ յուսահատութեան մէջ էին գեռ ։ Երկար ատեն անցնելէն վերջը եղբօրս սրտին թնդիւնները զգալի եղան, քրտնաթոր ինկեր էր այս սեւ եւ սառնային ջրոյն մէջ որ դեռ այս ժամուս այս տողերը գրած ատենս աչերուս առջինէ եւ իւր յիշատակը սարսուռ կազդէ ինծի, Բայց եւ այնպէս եղբօրս խելքը վրայ եկաւ :

Ծնողքս յուսացին թէ այս պատահարը դըքբաղդ հետեւութիւն մը չունենար, թէ ինծի եւ թէ եղբօրս համար . բայց մինչդեռ ես երեք չորս օր ետքը առոյդ ու կայտառ ոտքի վրայ ելայ, խեղճ եղբայրս բնաւ չապաքինեցաւ, Առակալի տենդ մը բռնեց զինքը . կուրծքի հիւանդութիւն մ'ալ երեւան ելաւ : Բայց եւ

այնպէս եղբօրս առողջութիւնը հաստատեցաւ .  
վաքանսի օրերէն ետքը ծնողքս Փարփոլ եկան .  
բայց այս հիմնալի զեղեցիկ եւ ուժեղ երիտա-  
սարդը կմախք մը դարձած էր : 1828 փետրուար  
ամսոյ առաջին օրերը , մինչդեռ բարձրագոյն  
ուսումներուս վերջին տարիներու ընթացքը ա-  
ւարտելու վրայ էի , կառավարիչ Հայրը սեւ  
կնիքով կնքուած մեծ նամակ մը ընդունելով  
գուժկան կըլլար ինձ այս տիտր բօթը բերե-  
լու թէ այս սիրեցեալ եղբայրը կորուսեր էի 'ի  
սպառ :

Ասիկա առաջին մեծ կսկիծը եղաւ իմ կեան-  
քիս մէջ ուր ուրիշ շատ կսկիծներ ալ ունեցայ-  
յետոյ : Երկար ատեն այս խոր վշտիս վրայ չը  
կրցայ մխիթարիլ : Խիստ զգայուն եւ խիստ սի-  
րող բնաւորութիւն մ'ունենալով եւ դեռ այս  
աշխարհիս մէջ իմ սիրտս մրմիայն իմ սիրելի  
մօրս եւ եղբօրս եւելկեկ տուած ըլլալով , հոգ-  
ւոյս մէջ սոսկալի դատարկութիւն մը զգացի  
եւ իմացայ թէ երկրային տարիանքները օր մը  
ինձի որչափ վեասարեր պիտի ըլլային եթէ խոյս  
չտայի աշխարհէս , ըստ որում սա ապուշ դա-  
ղափարով տոգորուած էի թէ ամեն բուռն տար-  
փանք Աստուծմէ կորզուած գողօն մ'էր : Այս  
ցաւալի պատահարը առաւել եւս պնդեց զիս  
իմ կոչմանս մէջ : Քաջ նշմարեցի որ Հայրերը  
եղբօրս մահը իմանալով կայծակնահար եղած  
էին . անոնք իմ վրաս մեծ յոյսեր հիմնած էին :  
Ժամանակէ մը վերջը միայն իմացայ որ մըտ-

մաքերնին դրած են եղեր որ ազնուապետական ընտանիքներու մէջէն կարելի եղածին չափ անդամակից ճարեն իրենց որպէս զի այն ազնուական անդամներու անուան շուքը Միաբանութեան շուքը յաւելց'է : Օր օրի կարծիքի մէջ էին որ հայրս զիս գալրոցէն հանելով շամալսարանի վարժարաններէն մէկուն մէջ դնել պիտի ուղէր, ուր հօրս միակ ժառանգը մնալովս հարկաւ աշխարհի յօժարութիւնները պիտի ստանայի :

Ճիզուիթները իրենց գրութեան հաւտառիմ կեցող մարդեր ըլլալով, խօսք մը ակնարկութիւն մը չըրին ինծի, որով անսքող երեւէին իրենց այս երկիւզները : Միայն թէ տեսայ որ աւելի մեծ խնամք կը ցուցընէին ինծի : Եւ քանզի ուսմանց բոլոր ընթացքիս մէջ, իմ՝ ուսուցիչներս յարաժամ դոհ ըրած էի, ինծի նըկատմամբ՝ առաւել խնամք եւ բարեսրտութիւն ցոյց տալով կերպով մը խարութիւն ընելին, մանաւանդ անանկ ժամանակ մը որ սաստիկ կսկիծիս պատճառաւ առողջութիւնս ալ խանգարած էր, աշակերտակիցներուս վշտանալու առիթ չտուաւ երբէք : Բարձրագոյն ուսումներըս քանի մը ամիսէն աւարտելու վրայ ըլլալով, անոնց մէջ պինդ յառաջադէմներէն մին էի :

Նոյն առենններն էր որ սիրոս եղբօրս մահուամբ անհնարին տագնապներու մէջ իյնալովս սաստիկ սիրով կապուեցաւ մեր Հայրերէն մէջ

կուն հետ որ վերջերս՝ Աէնթ-Աշէօլ հկած էր :  
Ճիզուիթները որ ամեն բանի հոգ կը տանէին,  
տակաւ առ տակաւ մտերմացուցին զանի ինծի  
հետ : Այս Հօր անունը տը Մօնկազէն էր :

Ճիզուիթները յայտնի է որ նպատակ մ'ու-  
նէին ասով :

Ճիզուիթաց Ընկերութիւնը երեք կարգի  
մարդեր կընդունի իւր մէջ . առաջին՝ ոչ աղ-  
նուական եւ ոչ քանքարաւոր բայց միայն մե-  
ծատուն եղող մարդեր . երկրորդ՝ ոչ փարթամ  
եւ ոչ քանքարաւոր բայց միայն ազնուական  
սերունդէ եղող մարդեր . եւ երրորդ՝ ոչ փար-  
թամ, ոչ մեծատուն, այլ միայն քանքարաւոր  
մարդեր : Ընկերութիւնը առաջինները կը սիրէ ,  
այնու զի անոնք , աշխարհս չարժող հզօր լը-  
ծակը՝ այն է ուկին կը մատակարարեն իրենց :  
Ընկերութեան արկղերը լեցնողները՝ այս Հայ-  
րերն են որոնք կրօնական մնձ գործակալու-  
թեան խելօքիկ զուողներն են : Անոնք իրենց  
գրամագլխոյ բաժինը բերած են հոն . կը սիրեն  
Ընկերութիւնը իրրեւ իրենց գոյքը , իրրեւ մուտք  
մը որուն սաացիան ձեռնտու եղան : Ազքառ  
Միաբանութիւն մը , չպիտի կարենար յաջողիլ :  
Խզնատիս տը Լոյօլա որ սուրբ մ'է , իւր ուխ-  
տին հիմը՝ աշխարհի փարթամութիւններէ քո-  
լորովին զուրկ մնալու վրայ հաստատած էր .  
եւ Ընկերութեան կանոնագիրքերուն մէջ որոնց՝  
Պապերը հետզհետէ հաւանութիւննին տուին ,  
Միաբանութիւնը մուրացիկ ուխտերուն կարգը

դասուած է։ Բայց այս ամենը հիմնադրութեան  
դիւցազնական դարուն մէջ միայն գօրութիւն  
ունեցաւ։ Սուրբին յաջորդները, Այնեց, Ա-  
քուավիվա իմացան որ իւր վաղուան օրապա-  
հիկը հասարակաց ողորմութիւններէն ակնկա-  
լող ուխտի մը մէջ, աղքատիկ, ամէն բանէ  
զուրկ եւ տանջիկ տանջիկ կհանքը անփառու-  
նակ պիտի երեւէր գալուն մէջ։ Ուստի փու-  
թացին իրեւ մեռեալ գիր 'ի բաց թողելու կա-  
նոնագիրքերու այն յօդուածը որ կարգելու ըս-  
տացուածքի աէր ըլլալ, եւ ամեն ճիգ ըրին որ  
Միաբանութիւնը հարստութեան տուած առա-  
ւելութեան տէր ըլլայ ապահով։ Այս գաղտ-  
նիքին հետաքրքրական յայտնութեանը վրայ  
գարձեալ պիտի խօսիմ յետոյ, քանզի անով կը  
հաստատուի թէ մեծանուն սուրբ Խոնատիոսի  
հիմնադրութեան նախնական հոգին իրմէ ետ-  
քը չմնաց հոն, այլ ընդհակառուկն, Միաբա-  
նութիւնը զինուորեալ ուխտ մը ըլլալու հա-  
մար, պատերազմին գօրութիւնը եւ հոգին ե-  
ղող բանին՝ այն է ոսկիին կարօտ եղաւ։

Արդի ձիզուիթները իրենց նախնական կա-  
նոնագիրերէն այսպէս 'ի հիմանց խոտորելնին  
խնամով կը ծածկեն։ Եւ առ Ռավինեան Հայրը,  
իւր պատասխանատռութեան փոքրիկ զրքին  
մէջ, որպէս զուտակն առածը պաշտպանելով իսկ,  
զգուշացաւ տասնեւիններորդ դարու իմացնե-  
ու որ ձիզուիթները իրենց օրապահիկը նախ-  
խախնամութենէ միայն ակնկալելու էին։ Քան-

զի այն ատեն աշխարհ արարատ մեծաձայն պիտի խնդար այս խեղճուկ մարդերուն վրայ ուրուք միլիոններ ունին իրենց թղթապանակին մէջ :


Մեծատուն մարդերէ վերջը , Ըսկերութիւնը աղնուական սերունդէ մարդերուն յարգ կոտաց աւելի : Ե զուր քաղաքակրթութեան մէջ յառաջ կը քաղեմք , մեծ գերդաստաններէ սերեալ մարդերու մեծ յարգ տալէ չեմք գաղարիր երբէք : Առկէ դատ ձիգութիթները քրիստոնէութենէ այնչափ հեռի են որ մարդկային հոգին իւր միակ արժեքովը չեն կրնար զնահատել : Թերեւս այդ բանը սուրբ Խգնատիոսի ժամանակ աղէկ եղած ըլլար :

Եւ սակայն Ըսկերութիւնը վերահասու եղաւ որ մէ հարստութիւնը եւ ոչ աղնուականութիւնն էին իրերու մեծ շարժիչ ուժը և այլ ուժը տաղանդն է . « Հոգի ինչ շարժէ զայտն » , ինչպէս կըսէ Վիրդիլիոս . այս ուժը միայն կը շարժէ ամեն բան : Ըսկերութիւնը զայս զիտնալով մեծ փափաք ունեցաւ պերճախօս մարդեր , գիտուն մարդեր , եւ բազմանմուտ մարդեր ունենալ իւր մէջ : Եւ ըստ որում անդին մեծատուն եւ մեծանուն մարդեր չէին պակսեր իրեն , հոգ չըրաւ որ իմաստուն մարդերը իրենց մտային արժանիքէ զատ ուրիշ սպասներ ըերեն հետերնին : Տը Մօնկազէն Հայրը որ Ըսկերութեան մէջ իմ սրտակից բարեկամս եղաւ յետոյ , ձիգութիթներուն ամենէն աւելի վնասուած

Կրկու առաւելութիւնները միանդամայն ունէր : Հարաւային Ֆրանսայի պինդ նախնի դերդաստաններէն մէկուն կրտսեր որդին էր, եւ ընտիր հանձար մը, զանազան քանիրու բաւականութիւն ունեցող՝ բայց քիչ մը հարնւանցի իմացականութիւնն մ'ունէր : Թերեւս, բոլոր ֆըրանսացի ձիգութիւններէն՝ միմիայն այս մարդուն մէջ աներկրայելի արժանաւորութիւն մը զըտած եմ, եւ Ընկերութիւնը որ միշտ իրեններուն արժէքը՝ մեծ ցուցընելու վարժուած է, այս մարդը որչափ գովէ կարժէ :

Տը Մօնկաղէն Հայրը շատ զգայուն ոիրած մ'ունենալուն, Ընկերութեան մէջ մանելէն վերջը, հարկաւ մարդկային հոգւոյն այն մեծ իշխանութեան զէմ ստիպուած էր ուզորիլ, որ անօդուա, նա մանաւանդ վտանգաւոր է կրօնական միաբանութեանց մէջ : Խւր անձին վըրայ տարած այս յաղթութենէն մելամաղձոտ բնութիւն մը տուած էր, ոքով իսկ եւ իսկ հըրապորիչ մարդ մ'եղած էր : Այս պատճառաւ Սէնթ-Աշէօլի աշակերտները կաթողին կը սիրէին զինքը եւ ամեն մարդ կրնար բսել իրեն համար թէ նա Ուխտին աւագ բարձերուն հառնելու վիճակնեալ մարդերուն մին էր : Այն ատենէն 'ի վեր որ Ընկերութեան ողին ծանօթ է ինձ, քաջ համոզուած եմ թէ Հայրերը միմիայն զիս իրենց շահելու մտօք՝ տը Մօնկաղէն Հայրը առւին ինձի . եւ յիրաւի ալ այս ընտրութիւնը ընելուուն վրայ ինդակից ըլլալու եմ

իրենց, ըստ որում, միտիայն առ իս ներշնչած  
բուռն սիրով, այս մարդը բացարձակ իշխանու-  
թիւն՝ մ'ո՛նեցաւ հոգւոյս վրայ։ Մարդ իւր սի-  
րած անձը հարկաւ շատ չանցնիր իւր էտէալը  
կընէ։ Ալ այնուհետեւ գեղեցիկ եւ բարի անձ  
մը կար նէ աշխարհիս վրայ, ան ալ ար Մօն-  
կազէն Հայրն էր ինծի համար։ Այնուհետեւ մի  
միայն իւր զգացումով կը զգայի եւ իր մով կապ-  
րէի։ Հայոհը յաղթութիւնը վաստկած էին։  
Վեց շաբաթ չանցած, վարանումներս անհետ  
եղան եւ վճռակի իմ որոշումներս ըրի։ ալ այ-  
նուհետեւ ձեղուիթ մ'էի ես։



Զ.

ՄՕՐՍ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՍՈՍԿԱԼԻ ԿՈՒԽԵՐՄ

Գրեթէ տասնեւութ տարեկան էի ոյն ա-  
տեն։ բարձրագոյն ուսումներս աւարտեր էի։  
Սէնթ-Աշէօլի մէջ ալ ինծի համար ուսման ու-  
րիշ ընթացք մը չկար որու հետեւէի։ Խոստո-  
վանահայրս որ ար Մօնկազէն Հօրմէն տեղեկու-  
թիւն առած գիտէր թէ հոգիս ինչ արամադ-  
րութեան մէջ էր այն առեն, ինծի խօսեցաւ  
բայց ոչ այնպէս, ինչպէս աշխարհի վտանգնե-  
րու մէջ իյնալու մօտ եղող երիտասարդի մը  
հետ կը խօսին։ ընդ հակառակն, մարդարէական  
ներշնչում մը կեղծելով։

— Զաւակս ըստու, դուք այս գարուս մէջ  
ոչ թէ աշխարհիկ կենաց այլ քան զայն լաւա-  
գոյն բանի մը կոչուած էք Աստուծմէ: Չեր ամ-  
րիծ հաղին, ձեր սրտի անկեզծութիւնը եւ ձեր  
առ բարին տւնուցած եռանդը առաւել անթերի  
կոչում մը կը ցու ցընմն ձեզ: Այլոց կոխած պր-  
զոտայէն դուրս ելէք ուրեմն: Աշխարհի զազիր  
ճամբաներուն մէջ մի ընդ քարշ յածելու եր-  
թաք, Աստուած զձեզ կոչէ: դարձէք ուրեմն  
առ Աստուած:

Հայրերուն դպրոցը գալէս 'ի վեր, այս քա-  
հանան եղած էր իմ հոգեւոր հայրս: անոր հետ  
այս վերջին տեսակցութիւնը ընելէս վերջը, ալ  
եռ մարդ մը չէի: Նոյն միջոցին մտաց այնպի-  
սի յափշտակութիւններ, եւ դէպ 'ի իռեալ այն-  
պիսի եռանդագին բազմանքներ զգացի, զոր  
մարդ այն առեն թերեւս կարենայ իմանալ երբ  
յիշտակառ ինքզինք իւր տասնեւ ութ տարե-  
կան հասակին մէջ երեւակայէ: Ինծի այնպէս  
թուեցաւ թէ նա ոչ քահանայ մը եւ ոչ իսկ  
հրեշտակ մ'էր, այլ նոյն ինքն Աստուած էր որ  
յեղակարծում պահու, եւ առանց այս յայտա-  
րար խօսքին յառաջուց պատրաստուելու, կու-  
դար ինծի կըսէր. «Դարձ քեզի համար ոչինչ  
է: պէտք է որ կրօնական կենաց մէջ մտնես»: Ազնիւ մայրս եկաւ առաւ դիս դպրոցէն. մըր-  
ցանակներու բաշխման օը իմ դպրոցական  
զափնիներս իւր ծնդացը վրայ դնելով անդամ  
մը եւս ուրախ ըրի դինքը. այս ուրախութիւնը

իրեն համար վերջինը պիտի ըլլար իւր միակ զաւկին կողմանէ զոր ոգևով չափ կը պաշտէր ։ Առտնին յիշատակարաններս շատ երկար կը լան եթէ մանրամասն սբատմելու ըլլամ ինչ որ մեր երկուքին մէջ տեղի ունեցաւ ։ Փարիզ եկած օրս հայրս չդտայ հոն ։ Նոյն միջոցին մեր՝ Աէն-է-Մարնի կալուածքը կը գտնուէր նա ։ Եւ մայրս ինձի խօսք բանալով

— Ժամանակէ մը 'իվեր հօրդ առողջութեան վիճակը աղէկ չէ, ըսաւ անհոգ կերպով մը, իրու թէ ըսած խօսքը նշանակութեան արժանի բան մը եղած չըլլար ։ բժիշկները խրատ տուին իրեն որ ... չնայի ուր խեղճ եղրօրդ կորրստեան յիշատակը միշտ աշերուն առջին ըլլալուն կոկիծէն հալ ու մաշ վիճակի մը մէջ կը տառապի ։ Ինչ որ ըրինք, չկարացինք իւր այդ կը կիծը փարատել ։ Յաւերս շատ ու շատ են ։ բայց դու իմ սփոփանքս պիտի ըլլաս ... ։

Հոս ապագային մէջ ինչ վիճակ ընդունելուս վերաբերութեամբ մեր երկուքին մէջ տեղի ունեցած կոխւը միայն սիստի պատմեմ ։

Հաղիւ թէ մայրս եւ ես ապագայիս նկատմամբ խօսք բացինք իրարու որ քաջ կոահեցի թէ այս բանին համար սոսկալի ընդդիմութիւն պիտի ընէր ինձի ։ Մայրս ժամանակաւ որչափ որ պատշաճ կը դատէր որ իւր կրտսեր որդին աշխարհիկ կենաց հրաժեշտ տայ եւ Սէնթ-Մօրենց մեծ հարստութիւնը իւր անդրանիկ եղւորց բուլով քահաճայութեան մէջ մանէ ։ հի-

մայ ալ այնչափ մեծ դողի մէջ էր որ ըլլայ թէ  
նոյն այս կրտաեր որդին որ հիմայ անդրանկու-  
թեան իրաւունք ստացած էր անյաղթելի առա-  
ջազրութիւն մ'ընելով իւր սերունդը շարու-  
նակելու համար ունեցած յոյսերը 'ի չիք դար-  
ձընէ :

Ի սկզբան , վարպետութեամբ քանի մը խօսք  
զլորեց , բայց անոնք իմ բուռն յամառութեան-  
ցըս վրայ ուժ չունեցան . տեսայ այն տեսն որ  
համբերութիւնը կը կարճէր : Սէկդի թողուց հը-  
րապուրիչ կերպով զիս համոզելու եղանակը , եւ  
որչափ մեծ եղաւ զարմանքս երբ հետեւեալ  
խօսքերը լսեցի իւր բերնէն :

— Ի՞նչ , միտքս չէք հասկնար : Սէնթ-Մո-  
րենց վերջին շառաւիզն էք դուք . պատիւը ,  
խղճմտանքը կը պատուիրեն ձեզ որ այս հոյա-  
կապ գերդաստանը չթողուք որ մարի :

— Բայց , մայր իմ ես կը հաւաստեմ ձեզ թէ  
ամուսնանալու բնաւ միտք չունիմ . մանաւանդ  
թէ բոլորովին ատոր հակառակը կը խորհիմ :

— Ի՞նչ , դուք ալ այն երիտասարդներէն էք  
որ անհնազանդութեամբ իրենց ծնողաց վիշտ  
պատճառելէ զատ ուրիշ բան չեն դիտեր :

— Այն ամեն բաներու մէջ որ խղճմտանքիս  
հետ յարաբերութիւն չունին , ձեզ հնազանդիլս  
իմ բոլոր երջանկութիւնս է . բայց խղճմտան-  
քիս վրայ բնաւ իրաւունք չունիք դուք : Դուք  
չէք կրնար այնպէս տնօրինել որ ամուսնութեան  
կափաք ունենամ քանի որ դէպ 'ի վանական

կեանքը անընդգիմադրելի մղում մը կիմանամ  
եռ : Այս խօսքը կարծես թէ կայծակնահար ը-  
րաւ դիմքը :

— Խնչնթ էք ինչ էք, կրկնեց, ինքսինքը  
բռնել ուզելով. այս, մենք այդ գիտեմք . Սաք-  
րէ-Քէօրի մէջ բոլոր տասն եւ ութ տարեկան  
ազնուական աղջիկները մայրապետ ըլլալ կու-  
զեն, եւ ձիզուիթներուն բոլոր աշակերտները  
նորընծայարան մտնել կը փափաքին : Բայց եւ  
այնպէս, վրայ բերաւ խօսքին շէնք չնորհք մը  
տալու համար շինծու ծիծաղ մը կեղծելով դէմ-  
քին վրայ, զանոնք ամենն ալ իրարու հետ կա-  
մումնացնեն եւ վերջն ալ անոնք շատ չեն զրդ-  
ջար իրենց ծնողաց հնազանդելնուն համար ,  
որոնք այս մասին իրենցմէ աւելի խելացի են :  
Վերապատռելի Հայրերը այս գործը աւելի յա-  
ջողակութեամք գլուխ կը հանեն քան որչափ  
վանսական կենաց սէր կրնան աղգել անոնց :

— Մայր իմ, ես Աստուծոյ առջեւ կրնամ  
ձեզ հաստատել թէ՝ ձիզուիթները դիս իրենց  
Ռւխտին որսալու համար բնաւ խօսք մը չեն  
ըրած ինձի :

— Հա, ես գիտեմ թէ այդպէս է, որովհե-  
տեւ շատ վաշապետորդի են . բայց ես կրնամ  
ձեզ շուտով համոզել թէ՝ իրենց միտքը այդ  
չէ, թէ որ քանի մը բաներ ձեզ յայտնելու ըլ-  
լամ :

— Մայր իմ, պէտք չեն ինձի ձեք այդ  
յայտնութիւնները : Ես իմ համոզումներս ու-

նիմ, եւ անսուցմէ զատ ալ ուրիշ համողում չեմ  
փնտրուեր բնաւ :

— Խեղճ միամիտ, բարի Հայրերը չեք ձա-  
նաշեր դուք :

Այս խօսքերը զիս վիրաւորեցին :

— Բայց ձենէ ուսայ ես բարի Հայրերը սի-  
րել, դուք որ իրեւ կրօնական խռեալը ինձ  
ներկայեցիք զանոնք : Հիմայ ձեր կարծիքները  
փոխեցիք, մայր իմ, որ ելեր զիս կամբաստանէք  
թէ միամտութեամբ իրենց կը հաւատամ. եթէ  
այնպէս է, ապա ուրեմն եռ ձեր խօսքովը խար-  
ուած պիտի ըլլամ :

Մայրս տեսաւ որ խօսքը շատ հեռուն աս-  
րեր էր :

— Չեմ ըսեր թէ անոնք բարի քահանաներ  
չեն, բայց պատշաճապէս գիտեմ թէ շատ ու-  
րախ կը լան եթէ ձեղ իրենց քովը պահելու  
ըլլան : Եխտակը զրուցեմ, իմ ցաւերէս մէկն ալ  
այդ է ահա :

— Մայր իմ, հիմայ ալ դուք զիս կը զար-  
մացնէք . անկեղծութեամբ խօսեցէք, զիս ա-  
նոնց քով դրած ատեննիդ չէիք մի ուզեր որ  
աշխարհ ուրանալու խորհուրդներ ազգեն ին-  
ծի . մայր իմ, պատասխան տուէք այս խօս-  
քիս :

Մայրս այս հարցման պատրաստի պատաս-  
խան մը տալու պատրաստուած չէր յառաջուց,  
վասնորոյ ինքզինքը ժողվեց եւ բաւական քաղց-  
րութեամբ ըսաւ ինձ :

ճառաւ ընծանեաց միակ զաւակն եղած իմ, իմ  
կրօնական կոչումը անհնագանդութիւն մը կըլ-  
լայ եւ հարկ կըլլայ եղեր որ ամուսնութեան  
փափաք ունենամ: Եւ ինչու զիս չզոհեմ, կը-  
սեն միթէ Աէնթ-Ֆօրմնց գերգաստանին մէկ  
երկու զաւակ հասցնելը այդչափ դժուար ար-  
ուեստ է եղեր: Վեց ամիս առաջ իմ անձս  
Աստուծոյ սեղանին նուիրելէս վերջը, պէտք է  
եղեր որ երիտասարդութեանս բոլոր երազնե-  
րէն հրաժարիմ, որպէս զիս պատրաստուիմ հա-  
րուստ ժառանգութեան տէր աղջկան մը փե-  
սայանալու. այդ աղջիկը յետոյ պիտի ընտրեն  
եւ այդ աղջկան հետ ամուսնանալով պիտի աշ-  
խափիմ եղեր որ իմ անունս չմարի. ալ այդ  
կլուելու բան չէ եւ ես չեմ կրնար հաւատալ  
որ այդ գործը կատարելու համար միայն աշ-  
խարհը եկած ըլլամ:

Այս խորհուրդները եւ ուրիշ խել մը աւե-  
լի կամ նուազ բանսաւոր, անհեթիթ խորհուրդ-  
ներ մտքիս մէջ կը պարտցնէի:

Քանի մ'օր անցաւ վրան, մայրս կը խոժո-  
ոէր ինձ եւ հետո չէր խօսեր. բայց այս ճամ-  
բան բռնելով մեծապէս կը սիտուէր. ես ալ յա-  
մառութեամբ լուռ ու մունջ կը կենայի: Այս  
լուռթիւնը շատ երկար պիտի տեւէր. մօրս  
հետ սեղանին վրայ միան կը պատահէինք եւ  
ես ծառաներուն առջին պատշաճ յարդանօք կը  
վարուէի հետը. բայց օր մը սեղանէն նոր ե-  
լած էինք եւ ես պարտէզ երթալու համար

մեծ սրահէն կանցնէի, որ ատեն մայրս ետեւէս գալով կրկին խօսք բացաւ ինձի հետ սրահին մէջ. հրաւիրեց որ լայն բազմոցին վըրայ նստիմ, եւ ինքն ալ եկաւ նոյն բազմոցին վրայ քովս նստաւ:

— Ողջընձեւ ըրբք, ըստ ինձի բաւական գաշն ձայնով մը:

— Եւել եւելօք, սիրելի մայրիկ:

Այս խօսքը զոր սիրակիր կերպով արտասանեցի, քիչ մը յոյս տուաւ իրեն:

— Ահ, որդեակ իմ, գիտեմ որ միշտ բարի է ձեր սիրտը:

— Մայր իմ, սրտագին կը սիրեմ դձեզ:

— Քաջ է, սիրեցեալ որդեակ իմ, այդպէս խօսք մռէ միշտ, ով իմ մքակ յոյսս աշխարհի վրայ:

Ըստ, եւ աչերը արտասուօք լցան:

Մայրս շատ գեղանի էր եւ զուն ուրեք տեսեր էի իւր լալը: Իւր արաւասուաթոր աչերունայուածքը, եւ իւր բուռն ըզձանաց պատասխանող խօսք մը բառ մը ինէ հայցելու կերպով իւր շուրթերու գողղոջիւնը այնպիսի ազգեցութիւն մ'ըրին վրաս որ այս գեղանի անդրիին առջին որ մայրենի գորովը հզօրագոյնս կարտայայտէր, քիչ մնաց որ իւր ոտքը ընկնելով, նման այն երիտասարդին որ իւր տարփալի սիրահարին ծնդացը կը փարի, պիտի ըսէի իրեն:

— Այն, մայրիկ, իմ որոշումս ըրած եմ, ետյաւիտեան քուկդ պիտի ըլլամ:

Վայ ինծի . ինչու արդեօք այս իւօսքը չը-  
տի : Ինչու արդեօք այս մայրակսն թշուառ սիր-  
ող կեղեքեցի , եւ անծիւր մարդու հոգւոյն մէջ  
եղած բնազդումներուն դրժեցի . ինչու համար  
փոխանակ իմ հպարտութիւնս մեղադրելու , շը-  
նորհաց ներշնչութիւնն մը համարեցի զայն խըդ-  
մըտանքիս մէջ . վերջապէս ինչու համար տը-  
խուր քաջութեամբ մը արտեւանունքներս խո-  
նարհեցուցի . որպէս դի մօրս կախարդիչ նայ-  
ուածքին չհանդիպիմ : Ո՞վ Աստուած իմ , միթէ  
կընայ լլլալ որ գու տուած լլլաս ինծի այն գա-  
զանային ուժը որով նոյն տաեն սիրտ ըրի մայ-  
րըս վշտացնելու . եւ միթէ երկնից մէջ յաւի-  
տենական փառք պատրատանձ ևս այն մարմա-  
րեայ սիրտերուն համար որոնք պինդ հզօր եւ  
պինդ քաղցը սիրոյն ընդդէմ դառնալով կար-  
ծես թէ սիրոյ պաշտօն մը մատուցած կըլլան  
քեզ : Աւաղ ինձ , ևս այդ ոյժը ունեցայ այն ա-  
տեն : Եւ այսօր սարսուռ մը կզգամ երբ միտ-  
քըս կը բերեմ այն տեսարանը որ փառաւոր օ-  
թոցներով զարդարուած որահին մէջ տեղի ու-  
նեցաւ , մեր նախնեաց ընտիր ընտիր կենդանա-  
գիրերուն առջին որոնք կարծես թէ իրենց կը-  
տաւներուն վրայ հոգի կառնուին , մօրս նման  
խանդով եւ սիրով կը ներշնչուէին ևւ դոդցես  
անոր հետ ինծի կըսէին . խեղճ միամիտ , որքան  
կը խաթուիս :

Փամանակէ մը վերջը , երբ իմ վերջին ընդ-  
դիմութեանս մէջ զիս յամառել տուող հզօր

շարժառիթը աւելի սերախւ հետազօտեցի, իմ  
կարծեօքս հոգւոյս մէջ գտած հայեցողական կե-  
նաց իղձերս փոքր 'ի շատէ նկատողութեան առ-  
նելով իսկ՝ տեսայ որ դառն վրիժու եւ վիրա-  
ւոր գոռոզաւթեան զգացում մը անոր մէջ խառ-  
նուած էր: Որովհետեւ ինծի ըսին թէ գեղջուկ  
ճաշակներ ունիմ, շատ լաւ ըսի իւրովի, Աս-  
տուծոյ գեղջուկը պիտի ըլլամ ես ալ եւ այս  
աշխարհային մեծութիւնները առաթուր պիտի  
կոխեմ: Այն սերունդը զոր ես փառաւորուե-  
լով մը պիտի շարունակէի աղնուապետական  
եւ իշխանական աշխարհի մէջ, ես այս սերուն-  
դին ինով մարիլը սուրբ հրճուանօք պիտի տես-  
նեմ: Պիտի ընեմ Աստուծոյ այս ողջակէզը որ  
գոյզն ինչ էր, երբ ընտանեացս կրտսեր զա-  
ւակն էի ու երբ ընտանիքս փառասիրութեան  
անյագ տենչանօք վառուած, աղօթատուն մը  
մանելս հաճութեամբ կը տեսնէր բայց այն ող-  
ջակէզը այսօր կարի մեծ է երբ իմ հարցս գի-  
նանշանը կառնում եւ անխնայ կը ջախջախեմ  
զայն որպէս զի նորընծայի մը խցիկը երթամ  
առանձնանամ:

Վերջը իմացայ որ մայրս կը յուսայ եղեր  
որ ես իւր արտասուաթոր նայուածքին գգուա-  
նացը չպիտի կարենայի դիմանալ. բայց սխա-  
լած է եղեր: « Դուք գեղջուկ ճաշակներ ունիք »  
խօսքին յիշատակը դառնացուց միաքս զոր օրի-  
նակ սրտին լեզուոյն մէկ խառնուրդը մարդուա  
բերանը կը դառնացնէ :

— Մայր իմ, կը սխալիք, ըսի իրեն :

Այս խօսքերը որ հանդիսաւոր եւ ահռելի ձայնով մը արասանեցի, իրեւ մեռելական տիսուր զանդակի ձայն մը հնչեցին սրահին մէջ, անոնք իմ վերջին մնաս բարեաւն էին աշխարհի :

— Մայր իմ, կը սխալիք ըսի, Նո Սէնթ-Մօրէնց վերջինը պիտի ըլլամ. կը պիրեմ զծեղ բայց նախ քան զծեղ կը սիրեմ զԱստուած, իմ խղճմտանքս եղծանելով միայն ձեզի կրնայի հնագանդիլ, պէտք է որ կամ զայն եւ կամ զծեղ ընտրեմ: Ալ ինէ ուրիշ բան մի փնտրուէք, այդ զո՞ր մնծ եւ արժանի է ձեզի, մի ստիպէք որ զաւակ մը իւր մօրը դէմ խստանայ:

Երբ այս յայտարարութիւնն ըրի այնպիսի ազդու եղանակաւ մը՝ զոր յաւէտ երկնային շնորհաց ձիրք մը քան թէ իմ բնական քաջութեանս արդիւնքը կը համարէի, տեսայ որ մայրս արտասուքները կը սրբէր, այն ատեն վերջին ձեզ մը փորձեց:

— Որդեակ իմ, այդ չէ հնար, ընաւ:

— Շատ հնար է, մայր իմ:

— Չէ, զաւակս չէ, դուն այդ բանը չպիտի ընեմ . . . , քու մայրդ երեսէ չպիտի թողուս . . . :

— Իմ որոշումս եղած լմնցած եւ անդառնալի է:

— Շատ եւ շատ պիտի ազաշեմ քեզի:

— ԽԵՂԾ մայրս, սիրտս Խշիկ Խշիկ մի ընէք :

— Իմ զաւակիս ծնդացը պիտի փարիմ . . . :

— Զէ, մայր իմ, այդ բանը մի ընէք . եթէ  
ոչ շատ կը վշտացնէք զիս : Արիացիք եւ հա-  
մակերպութեամբ համբերեցէք :

Եւ տեսայ որ մայրս խոնարհեցաւ եւ ծունը  
իջաւ առջիս :

— Մայր իմ, ան մայր իմ, խնդրեմ, սիրտս  
մի կսկծեցնէք եւ մի ստիպէք զիս որ դուք  
աղաչական իմ ոտքս լինկած ատեն՝ ձեր կա-  
մաց դէմ յամառիմ :

Եւ թեւէն բռնելով վեր կանդնեցուցի եւ  
իւր տեղը նստեցուցի գինքը :

— Որդեակ իմ, որդեակ իմ :

— Թշուառ մայրիկ, արիացիք եւ պնդեցէք  
ձեր սիրտը . բայց զիս մի սպաննէք, ես աշ-  
խարհինը չեմ կարող ըլլալ :

— Ա՞հ, ըրէ ինծի այդ զոհը :

— Ոչ մայր իմ, ալ մի պնդէք այսուհետեւ,  
Ձեր յամառելովը յաղթութիւնը աւելի վարձուց  
արժանի կըլլայ ինծի համար Աստուծոյ առջին  
ըստ որում դիւրագնի չեմ կարող շահիլ զայն :

— Դու անդութ ես :

— Մայր իմ, յիշեցէք սրբուհին Շանթալ. նա  
իւր կոչման հրաւէրին հետեւելու համար սիրտ  
ըրաւ եւ իւր որդւոյն մարմնոյն վրայէն ան-  
ցաւ : Աշխարհ համայն սքանչացաւ այս դիւցադ-  
նական քաջութեան վրայ : Կրնաք ըսել թէ ան-  
կարեկիր սիրտ մ'ունէր նա :

— Բարեկ, ես ալ իւր զառկին պէս պիտի  
ընեմ:

— Ի՞նչ կըսէք, մայր իմ:

Ոտք ելայ խելքս գլուհս գացած. կարծէի  
թէ կը զառանցէի:

— Հանդարտեցէք, մայր իմ, ըսի իրեն ան-  
պատմելի աղջում մը զգալով հոգւոյս վրայ:

— Այս, վատարանց որդի, կուղեմ գիտնալ  
թէ զքեզ ինն ամիս կրող արդանզը առաթուք  
կոխելու սիրտ պիտի ընես:


Եւ երբ ես, դիւահարի մը նման խելքս գըլ-  
խէս գացած սրահին կիսաբաց դուռը կը յա-  
ռաջանայի, մայրս ինէ առաջ խոյացաւ հոն եւ  
դրան առջին յորսայս փռուելով.

— Օ՛ն ուրեմն, տեսնեմ կրնաս յանդդնիէ  
ըսաւ:

— Աստուած իմ, ներում շնորհէ ինձի:

Մայրս հոն մարմարի նման անշարժ եւ պինդ  
կեցեր էք որ իւր մարմնով նիւթական ինչըն-  
դու մ'ըլլայ իմ քայլերուս՝ վերջին պարկեշ-  
տութիւն մը կը պատուիրէք ինձի որ այն խըս-  
րոցը կարելով չանցնիմ:

Աստուած իմ, թողութիւն շնորհէ ի  
Սրբուհւոյն Շանմթալի քստմնելի քաջութիւնը  
ունեցայ հոն:



## ՈՒԹԻՇ ԿՍԿԻԾ Մ'ԱԼ.

Երբեւ մայրասպան ոմն , սոսկում մը զգալով ըրածիս վրայ , հազիւ թէ երեք քայլ առեր էի արտադաւթին մէջ եւ ահա ճեպընթաց մը շնչասպառ Սէն-է-Մարնէն համնելով ներս մտաւ , ապարանքին պահապանն ալ ետեւէն ։ Լուր բերաւ մեղ որ խեղճ հայրս վտանգաւոր ճպնաժամի մը մէջ ըլլալով՝ իւր կինը եւ դաւակը կը խնդրէր ստիպով :

Մայրս նոյն միջոցին ոտք ելած էր . մահաշուք հանդարտութիւն մը կը տիրէր դէմքին վրայ :

Ալ հետո չխօսեցաւ այսուհետեւ եւ խկոյն ճամբար ելանք :

Երբոր հասանք մեր երկիքը , հայրս գեռ կենդանի էր :

Նախ մայրս մտաւ առանձին ոգեւարին սենեակը . շատ չանցած հկաւ ինձի .

— Եկէք փութով որ ձեր հօրն օրհնութիւնը առնո՞ք , ըստ :

Նոյն ատեն սրտաճմլիկ տեսարան մը բացուեցաւ մեր առջին :

Հայրս իմացուց մեղ թէ իւր մահը մօտ էր ։ Եւր կսկիծը զոր չէր կրցած փարատել , զերեղման կը տանէր զինքը : Մայրս որ , մինչեւ այն առանք , հիւանդութիւնը ծանր չէր կաշծած ,

զգաց որ իւր բոլոր յոյսերը մօւխի պէս կը ցընդէին . ուստի յուսահատ արտառւքներ թափեց աչերէն : Հայրս՝ իւր մահուան մահիճին մօտեցուց զիս , իւր պինդ սրտաբուղիս օրհնութիւնները առւաւ ինծի : Եւ

— Խեղճ տղայ , ըսաւ , կուղէի խնդրել քենէ որ չթողուս որ Սէնթ-Մօրէնց դերդաստանը կորսուի եւ անհետ ըլլայ , եւ կը փափաքէի որ այս աշխարհի մէջ քու եղբօրդ տեղը ըըռնէիր որու վրայ արդարացի եւ անչափ յոյսեր հիմնած էի : Բայց ինչու արդեօք այս բանը խնդրեմ քենէ : Միթէ դու այս պահուս քու անձիդ տէր ես : Ես ամեն ըան գիտեմ . յաւիտենականութեան մէջ մտնելու կէտիս , կը դըժկամակիմ քու ընազդումներուդ վրայ ամենափոքր բոնութիւն մը բանեցնելու :

Եթէ կամք ընելու ըլլայիր , մարդկային լիեր-ջին ուրախութիւնը կրնայիր տալ ինծի եւ ես դոհ կըլլայի եթէ այդ ուրախութիւնը միայդ հետս տանէի աշխարհէս : Բայց չեմ ուզեր որ որ մը խղճի խայթով տանջուիս ինծի ժխտական պատասխան տալուդ համար : Աղատ եղիր ուրեմն , սիրեցեալ որդեակ իմ , որ միակ շառաւիզդ ես նախնի ընկերութեան մէջ փառօք փայլող գերդաստանի մը զօր կարծեցի թէ շըքեղութեամբ ներկայեցի արդի ընկերութեան մէջ : Թող քո ազատ հաճութեամբդ ապրի նավերստին կամ մարի ի սպառ : Պարոն Սէնթ-Մօրէնց Մարդիկ , ձեր հայրը իւր վերջին օրհնու-

թիւնը կուտայ ձեղի, եւ կը պատուիրէ միայն  
որ աշխարհի վրայ բարի մարդ մը ըլլաք :

Ընդ այս յարտասուս ցնդեցայ եւ սիրաս խը-  
շիկ խշիկ եղաւ . այսօր իսկ, այս ցաւազին  
բաժանումէն 'ի վեր երկար տարիներ անցնե-  
լէն վերջը, տակաւին այս յիշատակը իմ աշե-  
րուս առջին պատկերացած ատենը, աղէկէզ  
կը մորմոքիմ եւ ինծի այնպէս կը թուի թէ  
ազնիւ մայրս օրհասսականներու հանդիսա-  
ւոր ձայնով ինծի կ'ըսէ . — Ազա՛տ եղիր, սի-  
րեցեալ որդեակ իմ :

Մօրս խօսքերը, թախանձանքները եւ արտ-  
սուքը չէին կարողացած սասանեցնել իմ ան-  
քայքայելի կամքը . եւ սակայն հօրս՝ իւր գեր-  
դաստանի վերջին շառաւիզին արժանապատ-  
ուութեան համար եւ իմ այրական խղճիս հա-  
մար ցոյց տուած յարգանքը սաստիկ արգահա-  
տեց զիս : Իւր բազկացը մէջ դիմեցի եւ ար-  
տասուօք թացի զինքը : Ո՞հ, հայրենի գորովէն  
ո՛րչափ զուրկ մնացեր էի մինչեւ այն ատեն :  
Այնպիսի տարիքի մը մէջ, ուր երիտասարդա-  
կան սրտին որ եւ է բանի մը տուած սէրը տ-  
նեղծ կը մնայ միշտ, մեր անմիտ դաստիարա-  
կութիւնը ընտանեկան ջերաջերմ գիրկընդ-  
խառնումներէ կը զրկէ զմեզ եւ մեր սրտի մէջ  
գոզցէս թափուր կը թողու այն տեղը՝ ուր  
Աստուած կ'ուզէր որ մեր որդիական սէրը  
գտնուէր :

Նոյն պահուն, մտադիւր անձս կը դնէի

հօրս կենացը վրայ : Սակայն 'ի զուր, իւր անձին վրայ ըրած ճիզը եւ զինքը յուղող ազդումները աղետալի վայրկեանը փութացուցին : Եւ սակայն դարձաւ երեսս նայեցաւ իբրու թէ խօսք մը, բառ մը կ'ակնկալէր ինէ : Այս նայուածքը բոլոր խորհուրդներս եւ բոլոր յառաջագրութիւններս վեր 'ի վայր ըրաւ :

— Հայր իմ, սիրեցեալ հայր իմ, գոչեցի վերջին դիրկընդիմառնումով մը իմ բազկացս մէջ սեղմելով զինքը, կ'երդնում ձեզ որ պիտի... .

— Ո'չ, ո'չ, ընդմիջեց խօսքս տկար ձայնով մը . . . Ազա՛տ եղիր, որդեա՛կ իմ :

Այս եղաւ իւր վերջին խօսքը եւ աւանդեց հոգին . հանդստեան տիսուր պարտաւորութիւնները կատարեցինք իւր վրայ :

Սայրս հազիւ քանի մը օր անցուց այս զըղեկին մէջ որ ա՛լ այնուհետեւ սոսկում կ'ազդէր իրեն, եւ 'ի միասին դարձանք 'ի Փարիզ ուր մեր սուզի ճիզ ամիսները անցունելու միտք ունեինք : Կենացս բոլոր բերկութիւնները 'ի սպառ վերջացած էին . ընտանեաց այս միայնութիւնը ուր երկու հոգի միայն միմեանց պատահելով՝ մեր արտսուքները իրարու կը խառնէինք, խորին տպաւորութիւն ըրաւ հոգւոյս վրայ : Երիտասարդական աշխոյժս կորուսեր էի . այնպէս զի եթէ չափահաս մարդու կատարելութեան տակաւին ժմանած չէի ալ նէ, գէթ կը զգայի որ զգաստ եւ զգօն կեանք մովարելու կազմ եւ պատրաստ էի :

յայրս, յառաջուընէ աւելի, բարեպաշտական կրթութեանց տուած էր անձը։ Հայր Ռօմանէ որ երբեմն, իւր խոստովանող կանանց բարեպաշտական ծայրայեղութիւնները չափաւորելու կը մտարերէր, մեռած էր նոյն ատեն. Եւ մայրս իրեն հոգեւոր առաջնորդ ընարեր էր նախնի Քաբուչին մը որ անհնարինս մոլեռանդ մարդ մը ըլլալով, հաստատապէս կը հաւատար որ Փրանսայի փառքը Եւ բարեկեցութիւնը Սուրբ—Ֆրանչիսկոսի կարդին վերահաստատութենէ կախում ունէին։

Կ'երեւի թէ մայրս խորհուրդ հարցուցած ըլլալու է թէ արդեօք ի՞նչ կրնայ ընել այս միակ որդւոյն նկատմամբ որ յամառութեամբ կ'ուզէր Սէնթ—Աօրէնց սերունդը իրմով մարել։

Քաբուչինը իւր միաբանութիւնը՝ միտքը բերաւ. ուստի մեր սուզը պատճառ բռնելով քանի մ'անգամ տեսութեան եկաւ ինձի. սա զիտէր թէ ձիղվիթները որպիսի միանի+այսու գաղափարներով տոգորեր էին միտքս. մեծն սուրբ Ֆրանչիսկոս ա'Ասիզը իմ առջիս երկինք բարձրացուց. բայց ձիղվիթներուն մէջ ընկերութեան սուրբերէն զատ ուրիշ ճշմարիտ սուրբ չի կրնար ըլլալ, ուստի հարկաւ ես ալ անոնցմէ զատ ուրիշ սուրբ չէի ճանչեր կամ գէթ զիս սքանչացնող եւ իւր օրինակին հրապուրող սուրբ մը չէի ճանչեր անոնց մէջ։ Վասն որոյ Քաբուչինին լարած ծուղակին մէջ

չընկայ . մանաւանդ թէ քչիկ մը խենթի հոտ  
կու գար ինծի այս պատուելի սուրբ Ֆրանչիս-  
կոսէն որ կ'երթար անամնոց խօսակից կ'ըլլար ,  
եւ ծածաններն («աղան ձուկն») ու թռչունները՝  
իւր եղբարքը եւ քորքը կ'անուանէր :

Ցետոյ իմացայ որ Գարուչինը մօրս ըսեր  
է որ պարապ բան է այսպիսի պինդ դլուխէ  
մը ո եւ է բան ակնկալել :

Փարիզ դառնալէս 'ի վեր , թէ իմ մօրս  
վրայ ունեցած իրական ճշմարիտ սէրս եւ թէ  
մեր երկոցունց սիրտը միանգամայն խոցուած  
ըլլալը պատճառ եղան որ առաւել մօտեցանք  
իրարու : Մայրս գողցես մոոցած էր մեր մէջ  
տեղի ունեցած սոսկալի կոիւը , եւ ես մտքէս  
անդամ չէի անցըներ որ իմ կարծեօքս դիւ-  
ցազնական համարած մէկ գործիս համար նե-  
րում խնդրէի իրմէ . միայն թէ յառաջուընէ  
աւելի խանդակաթ սէր մը կը ցուցընէի իրեն :  
Դժբաղդութիւնը գօրաւոր դաս մ'է . ուստի  
այս գերեզմանական լուութեան առջին որ հի-  
մայ կը տիրէր այս շքեղ ապարանքին մէջ ուր  
աշխարհի բոլոր բերկութիւնները տեսած էի ,  
գողցես ներքին ձայն մը կ'ըսէր ինծի թէ ,  
վշտակիր ամուսնոյ մը եւ մօր մը սրտին վրայ  
նոր կսկիծ մը յաւելցնելէ յառաջ , պարտաւոր  
էի թողուլ որ անոր վրայ բացուած վէրքերը  
բուժին նախ : Ուստի զգուշացայ իրեն հետ ա-  
նանկ խօսք մը բանալէ որով իմ առաջադրու-  
թեանս անդառնալի ըլլալը կերպով մը զգացը-  
նէի իրեն :

Լոելեայն զինադուլ մը կար մեր մէջ . բայց  
այս վիճակը չէր կրնար երկար տեւել : Հաւա-  
նական է որ մայրս, որ զիս կը գննէր, իւր գա-  
ղափարներուն նպաստաւոր կերպով մեկնեց իմ  
լուռթիւնս . ականջ չկախեց իւր Քաբուշնին  
հետեւութեանցը որով նա կ'ըսէր թէ համա-  
կերպութեամբ համբերելէ զատ ուրիշ բան մը-  
նացած չէր իրեն . այն ատեն վերջին ճիգ մը  
փորձել ուզեց :

Բայց այս անդամ խօսակցութիւնը երկուս-  
տեք մեծ հանդարտութեամբ տեղի ունեցաւ  
մեր մէջ :

Մայրս հրաւիրելով զիս որ միտքս բացատ-  
րեմ , նախ յայտնեցի իրեն որ մեր դժբաղդու-  
թիւնները աշխարհէ առաւել եւս անջատեր  
էին զիս , եւ յիշեցուցի իրեն որ մեծ սրահին  
մէջ պատահած ցաւալի տեսարանէն վերջը ,  
հարկ չէր որ իմ որոշմանս ուրիշ ապացոյցներ  
վնասոէր , այնու զի ոչինչ իշխանութիւն չէր  
կարող խախտել զայն :

Ընդ այս, ա'լ չպնդեց մայրս , եւ խելամուտ  
եղաւ որ պարտաւոր էր յարգել հոգեվար հօրս  
ինձ թողած աղատութիւնը : Այն ատեն խօ-  
սակցութեան ձեւը փոխելով վերջին յուսոյ մը  
պինդ կռուեցաւ :

— Քա՛ջ է . որդեակ իմ , գէթ մայրդ լըք-  
եալ մի՛ թողուր . հոս քահանայութեան մէջ  
մտիր . Փարիզի կղերանոցն արգոյ Սուլըիկեանց  
ձեռքն է . անոնց դպրոցէն դուրս ելած է Ֆե-

նելոն . Եկեղեցւոյ մէջ ուրիշ շատ բարձրաստիճան քահանաներ դաստիարակուած են անոնց ձեռօք : Այսպէս դու քու կոչմանդ կը հետեւիս եւ ես դէթ ուրախ կ'ըլլամ որ դու իմ քովէս չես բաժնուիր :

—Քահանայութիւնը իմ կոչումս է , ըսի իրեն , բայց աշխարհական քահանայ ըլլալու փափաք չունիմ :

—Ի՞նչ ըլլալու փափաք ունիս ուրեմն :

—Մայր իմ , ձիզութիւներու մէջ մտնալ կ'ուզեմ :

—Ո՛վ Աստուած իմ , ձիզութիւներու մէջ մի . ստաւդիւ այդ առաքինի Հայրերը շատ սիրեր եմ , եւ դեռ եւս կը սիրեմ զանոնք , վասն զի անոնք միայն կարող են երիտասարդները քաջ դաստիարակել : Բայց եթէ գիտնայիր ինձի պէս թէ ի՞նչ ժամանակներու մէջ կ'ապրիմք , կը տեսնէիր այն ատեն որ խելացութիւն չէր անոնց մէջ մտնելը . դու չես գիտեր թէ անոնք մաղէ կախուածի պէս են ֆրանսայի մէջ , այնպէս որ վեց ամիս չանցած պաշտօնեայք պիտի ստիպուին զանոնք զոհելու : Եթէ կարողու ժ . պայմանաժամ մը ուղած չըլլար , արդէն գործը եղած լմնցած էր մինչեւ հիմայ : Բաց յայսմանէ՝ եթէ ձիզութ ըլլաս , դուցէ զքեզ աշխարհի ծայրերը յուղարկեն , եւ այն ատեն ինձի համար 'ի սպառ կորսուած կ'ըլլաս :

—Մայր իմ , ո' գիտէ , թերեւս Աստուած զիս կը կոչէ :

— Քա՞ղ է, եւ միթէ մեր քահանաները ձիգ-  
ուիթներու չափ արժանիք չունի՞ն :

— Մայր իմ, ձիգուիթները միայն առաքինի  
քահանաներ են աշխարհի մէջ :

Մայրս դառն ձիգաղով մը միայն պատաս-  
խան տուաւ այս միամիտ խօսքիս, զոր պինդ  
ուսեալ դպրոցականի մը նման ստէպ կը յեղ-  
յեղէի :

Խնդիր մը կը ներկայանար աչերուս առջին.  
այսինքն թէ մայրս այս բոլոր կագ եւ կորւ-  
ներէն վերջը հաւանութիւն կու տար որ քահա-  
նայ ըլլայի, բայց քահանայութեան պինդ մեծ  
պատիւը՝ այն է ձիգուիթ ըլլալու շուքը կը  
զլանար ինձի:

— Բայց, թշուա՛ռ տղայ, ըսաւ ինձի, եկե-  
ղեցական աստիճան առնող բոլոր Սէնթ—Մօ-  
րէնք, աշխարհական քահանաներ, մեծ արբա-  
յարաններու արբաներ, եպիսկոպոսներ եւ կար-  
դինալներ եղած են միշտ։ Անոնց կենդանա-  
գիրները հոն վարը ունիս, վրայ բերաւ։


Մօրս բուն միտքը չկրցայ ըմբռնել այն ա-  
տեն. մարդ տասն եւ ութ տարեկան հասակին  
մէջ վառասէր ըլլալէ շատ հեռու է ընդհան-  
րապէս. ժամանակ անցնելէ յետոյ երբ փորձա-  
ռութեամբ լուսաւորեցայ, քաջ թափանցեցի  
այն ատեն՝ որ ազնիւ մայրս իւր անդրամիկ որ-  
դին աշխարհի մեծութեանց սահմանած ատեն  
փափաքեր է եղեր որ իւր կրտսեր որդին ալ,  
ժամանակաւ Սէնթ—Մօրէնց գերզաստանի

պարծանք եղող Եկեղեցւոյ աւադ պատիւներուն հասնի : Հայր Ռօմանէ այս մասին իւր դիտումներուն բնաւ հակառակած չէր , եւ մայրս զիս ձիղուիթներուն յանձնած ատեն կը յուսայ եղեր որ իւր դիտաւորութեանց կը նպաստեն անոնք . բաց յայսմանէ կը կարծէր թէ իմ սըրտիս վրայ ունեցած ազդեցութեամբը , աշխարհական կղերին մէջ աստիճան առնելու կրնար համոզել զիս : Կը յիշեմ որ շատ անգամ խանդագին խօսք բացած էր ինձի մէկ երկու ազնուական երիաասարդներու վրայօք , որոց մէջ էր նաեւ երիտասարդ տը Պոնալը որ յետոյ եպիսկոպոս եւ կարդինալ եղաւ . եւ մայրս առնց համար ըսած էր՝ որ անոնց ընտանիքները ստոյդ դիտնալով որ իրենց զաւակները օր մը եպիսկոպոս պիտի ըլլային , հաճութեամբ տեսեր էին անոնց՝ քահանայութեան աստիճան առնուլլ :

**Մօրս տուած պատասխանս սա եղաւ :**

—Սիրելի մայր իմ , իմ միակ նպատակս է Աստուծոյ կամաց հնազանդիլ . իմ կոչումս զիս վերապատուելի Հայրերուն քով կը կոչէ . ես անոնց մէջ պիտի մանեմ եւ դուք պիտի հաճիք իմ կոչմանս դէմ արգելք չհանելու :

—Քաջ կը տեսնեմ , ըսաւ մայրս , որ ձեր սիրտը գօսացուցած են . կիմանամ որ դուք այլ եւս ձեր մայրը չէք սիրեր :



ՃԻԶՈՒԻԹԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԴՊՐՈՅՆԵՐՈՒ  
ԽԱՓԱՆՈՒՄԸ

Հայր Ռօմանէ մարգարէացեր էր, եւ կառավարութեան խորհուրդներու մէջ ձիգուիթաց վերաբերութեամբ ինչ որ անցնէր դառնար, մայրս քաջ տեղեկութիւն կ'առնուր անոր վրայ։ Արքայական հրաման մը որ զօւրկ էր արժանապատութենէ եւ անկեղծութենէ 1828 յունիս 46 ին երեւան ելաւ։

Այս հրամանը կը պատուիրէր որ ժառանգաւորաց երկրորդական դպրոցները «Որ զարգիս եքս, Պիլլօէմ եւն։ կը զանուէին եւ արգելեալ կրօնական միաբանութեան մը միաբան եղող անձանց կառավարութեան տակն էին, Համալսարանի տեսչութեան հպատակին։ բաց յայսմանէ զի ոչ ոք կարենայ համալսարանէ կախում ունեցող վարժարանի մը մէջ մտնել, մինչեւ գրով չհաստատէ թէ Ֆրանսայի մէջ օրինաւորապէս չհաստատուած միաբանութեան մը անդամակից չէ»։

Արքայական երկրորդ հրաման մը, ժառանգաւորաց երկրորդական դպրոցներու տամն եւ չորս տարեկանէ վեր աշակերտաց կը հրամայէր որ երկու տարի ուսանելէ յետոյ քահանայական աստիճան առնուն։ Այս դպրոցները բո-

վանդակ Ֆրանսայի մէջ քսան հազարէն աւելի  
աշակերտ չպիտի պարունակէին . այս վարժա-  
րաններու մեծաւորները կառավարութենէ յա-  
տուկ հրաման պիտի առնուին . եւ այս ամէնը  
շպարելու համար իւրաքանչիւրը 150 ֆրանք-  
նոց ութ հազար հատ կիսաթոշակ կը նետէին  
կղերին երեսին որպէս զի այս՝ կասկածանաց  
ենթակայ եղող եւ ջլատուած հաստատութիւն-  
ներուն սահմանուին :

Այս հրամաններուն առաջինին ստորագրու-  
թիւնն էր Բօրթալիս , պաշտօնեայ արդարու-  
թեան , եւ երկրորդինը՝ Ֆէօթրիէ , եալիսկոպոս  
Պօլէի , պաշտօնեայ եկեղեցական գործոց :

Ինչպէս կը տեսնուի , Ճիզվիթներուն ա-  
նունը այս հրամաններու մէջ արտաքերուած  
չէր . կրնային ուրեմն Ֆրանսա մնալ եւ քա-  
հանայական պաշտօն վարել . ստկայն պահան-  
ջուած երդումը չկրնալով ընել , վարժապե-  
տութիւն չէին կրնար ընել : Կառավարութեան  
ձեռք առած այս միջոցէն զատ , թեմական  
հաստատութեանց վրայ ազատութեան դէմօ-  
րէնք մը կար : Կղերը սաստիկ տժգոհութիւն  
ցոյց առւաւ այս հրամաններու վրայ , եւ Ճիզ-  
վիթները բաղդովին անոր հետ 'ի միասին զոհ  
եղած համարուեցան : Կղերը խելամուտ չեղաւ  
որ Ճիզվիթներուն ծայրայեղ անժողովրդոկա-  
նութեան աղդեցութիւնը իրեն ալ վեասաքեր  
պիտի ըլլար . յիմարութեամբ անոնց պաշտ-  
պան եղաւ , եւ իւր աղդեցութեան տակ եւ

զող թերթերը , այս հրամանները՝ հարստահարութեանն եւ հալածանաց արարքներ անուանեցին իբրու թէ անոնցմով եկեղեցին՝ Ներսնի եւ Գիոկղետիանոսի ժամանակի վիճակը կ'ունենար :

« Յնձացէք եւ ծափս հարէք , ծնունդք ամբարշտաց եւ սրբապղծաց , կըսէր իւրթերթերէն մէկը , խռովարար մատենագիրք , ծափս հարէք : Ահաւասիկ քահանաց մը (Պ. Ֆիօթրիէ) որ սրբավայրը ձեզ կը մատնէ . ահաւասիկ աւենակալ մը (Պ. Բօրթալիս) որ իշխանութիւնը ձեզ կը մատնէ : Գուք կուղէիք որ եպիսկոպոսք շղթային , ձեր ուղածէն աւելին կընեն աւասիկ , այսինքն կը խողխողին զանոնք . ինչ որ Յեղափոխութիւնը չկրցաւ շորթել Պօնաբարթէն , այս օր երկու պաշտօնեայք կը խըլին օրինաւոր միապետութեան ձեռքէն . երկոքին եւս կը մրցին իրարու հետ թէ մվաւ աւելի եռանդով կրնաց արմատաքի բնաջինջ ընել քահանացութիւնը եւ Յեղափոխութեան դորձը այսպէս 'ի գլուխ հանել » :

Մինչեւ իսկ այս կրօնական թերթերը կը նկարագրէին Պօվէի եպիսկոպոսը իբրեւ վատթար պաշտօնեայ մը . « վատասիրա եւ միանգամայն խարդախ , եւ իբրեւ նոր ոմն Յուլիանոս , դաւաճան առ եղբարս , առ հաւատն եւ առ թագաւորն իւր , զոր եկեղեցին իւր խիստ անգութ հալածիչներու կարգը պիտի դասէ իրաւամք » :

Ողորմելի թագաւորութիւնը ազատամբաւ  
կուսակցութեան ձիգվիթաց դէմ ունեցած  
զայրոյթը հանդարտելու համար, տկարամառու-  
թեամբ ֆրանսայի կղերն ալ կոխին մէջ խառ-  
ներ էր: ձիգվիթները այս սխալանքէն օդուտ  
քաղեցին: անմռունչ զոհերու կերպարանք ա-  
ռին իրենց վրայ եւ թոյլ տուխն որ կղերը զի-  
րենք պաշտպանէ, միանգամայն անձամբ ան-  
ձին իրենց պաշտպանութեան փոյթ տանելով:  
Այս պարագային մէջ խորամանկ սատանու-  
թիւն բանեցուցած եղան, եւ Լամնէ որ զա-  
նոնք չէր սիրեր, արքայական հրամանագրե-  
րու բուռն սովորներէ մէկն եղաւ:

Եպիսկոպոսը միաձայն ոտք ելան, եւ Քը-  
լերմօն—Թօնէր կարդինալին ձեռօք միաբար-  
բառ բողոք մը հրատարակեցին, որով հոչա-  
կաւոր «ՈՉ ԿԱՐԵՄՔ» ը յայտնեցին: Թա-  
դաւորը արդելք դրաւ անոր որ Թիւյլըիի  
պալատը չներկայի այնուհետեւ:

Այս բուռն թշնամանքները, միանգամայն  
ըսելով, նկուն ըրին կղերը որ ասով ժողովը-  
դականութիւնը կորոյս: բայց այն թշնամանք-  
ները յաղթանակ մը եղան ձիգուիթաց համար:  
Ասոնցմէ շատերը Փարիզ մնացին, միայն թէ  
ֆրանսական սահմանագլխոյն վրայ եւ Պելճի-  
գայի, Հելվիտիոյ ու Սպանիոյ մէջ եղած ձիգ-  
ուիթաց Դպրոցները իրենց մէջ ընդունեցին  
այն աշակերտները՝ որոնց ծնողքը թոյլ տուխն  
անոնց որ իրենց դաստիարակներու բաղդին  
բաղդակից ըլյան:

Զիարդ եւ իցէ , այս հրամանագիրը սոսկալի հարուած մ'եղաւ Ընկերութեան համար . ըստ որում մանաւանդ՝ ոչ եթէ յեղափոխական հնարքով մը այլ յոյժ—քրիստոնեայ թագաւորի մը , Պուրապօնի մը անուամբ փակուեր էին իւրենց դպրոցները , որով առանց արտաքուստ օքրինաւոր գոյութիւն ունենալու թեմերու կղերին հետ խառնուած կը գտնուէին , այն կղերին՝ որ իրենց արհամարհանաց առարկայ եղած էր հանապազ : Վասն որոյ կ'սպասէին որ թագաւորը պահ մը հասարակաց կարծեաց տիրանալով կարենայ զիրենք յետս կոչել 'ի մեծ ցընծութիւն կրօնասէր կուսակցութեան : Այս արդիւնքը ձեռք ձգելու համար , միտքերու յուղումը գրգռեցին միշտ . լրագիրները յիմարութիւն ընելով սա հմանադրասէր Ֆրանսայի եւ պատգամաւորաց Խորհրդոյն սպառնացան որ Վանտէեան բանակները նորէն ոտք պիտի ելնէին : Սեղանին եւ գահին նիզակակցութեան մեծ խօսքը՝ որ առանց սեղանը վրկելու գահոյից կորսաեան պատճառ կ'ըլլայ , օր ըստ օրէ մեկնութեանց առարկայ կ'ըլլար եւ ապագային համար իբրեւ խարիսխ փրկութեան կը հրատարակուէր :

Ճիզուիթները , Քոլմարի քաղաքային ատենին առջին դատուող՝ հրիտակի մը անվաւերութեան դատին մէջ , տեսան որ իրենց թըղթակցութիւնը երեւան ելաւ . եւ գործն ալ , Պ. Հանրի Պիք անուն ժառանդութեան աւան-

դապահի մը ձեռօք , կտակաւ ձիզուիթներուն  
թողուած ընդհանրական հրիտակի մը վրայ էր :  
Ի սկզբան կտակագիրը իւր ստացուածները թե-  
մական կղերանոցին թողուլ ուղեր էր , « Հստ  
որում , կը զրէր , ձիզուիթներու դաւառապետ  
Կոխիվէլ Հօր , կղերանոցները ստացուածի տէր  
կրնան ՌԱՎԱԼ , մինչդեռ ձեր Ուխտը տակաւին  
օրինաւոր գոյութիւն չունի » :


Կայր Կոխիվէլ պատասխան կուտար այս  
գրոյն .

« Մեր ընկերութիւնը առաւել քան որ եւ  
է կղերանոց մը օգտակար է կրօնի եւ Եկեղեց-  
ւոյ . ուստի նախապատուութեամբ մեր ընկե-  
րութեան տալ հարկ է : Խսկ օրինաւոր գոյու-  
թեան խնդրոյն գալով , Պուրազնները իրենց  
գահոյից վրայ որչափ անսասան մնան , նոյն-  
քան եւս անդրդուելի կ'ըլլայ մեր Ուխտին գո-  
յութիւնն ալ : Եթէ տնոնք հաստատուն մնան ,  
մեք վերստին պիտի հաստատուիմք եւ ճանաշիմք ,  
եւ մեր ընկերութիւնը այն ատեն միայն կրնայ  
՚ի վտանգի ըլլալ Ֆրանսայի մէջ , երբ կրօնի  
դէմ նոր դաւաճանութիւն մը Պուրազններն ալ  
գահընկէց ընէ :

Լրագրաց միջոցաւ հրապտրակուած այս-  
պիսի վկայագիրեր , չէին կրնար հասարակաց  
կարծիքը ձիզուիթաց ընկերութեան հետ հաշ-  
տեցնել : Ուստի Ընկերութիւնը համակերպու-  
թեամբ մեկուսի քաշուեցաւ , բայց իւր տա-  
ծած սիրական յոյսերն ալ մէկուի չթողուա :

Արդարեւ Ընկերութեան պինդ սատանորդի եւ պինդ թափանցող մտաց տէր Հայրերուն տարօրինակ դաս մը տրուած եղաւ ապագային համար, այնու զի ոչ թէ Պուրագօնի գերգաստանը՝ այլ նոյն ինքն Հանրապետութիւնը թոյլտուութիւն պիտի ընէ եղեր իրենց որ կրկին երեւան գան եւ բովանդակ Ֆրանսայի մէջ շըքեղ գպրոցներ բանան :

Իմ Սուզիս առաջին ամիսները անցեր էին, եւ 1829ի սկիզբներն էինք. Ես Աէնթ—Աշէօլի մէջ մէկ քանի հարեւանցի ուսմանց կը պարապէի. հօրս բոլոր թուղթերը կարդի դրած էի եւ շիտակը ըսելով, զանոնք հարեւանցի մը աչքէ անցուցի այն ատեն. յետոյ անոնց մէջ պատուական վկայագիրեր գտայ: Ժամանակը այսպէս անցաւ. բայց երբ կը խորհէի թէ խեղճ մայրս թողելու վայրկեանը կը մօտենար, սարսափ մը կը զգայի, միանգամայն սրտիս անձկութիւնը իբրեւ մեղապարտ տկարամտութիւն մը կը մեղադրէի անձիս :



## Ժ.

### ՄՈԼԻ ԵՌԱՆԴ

Արդարեւ տարօրինակէ բան մ' մտաց յափշտակութեան մարդկային խղճի վրայ բանեցուցած հմայքը : Այսօր չկայ մոլի եռանդ մը զոր իւրովի մեկնած չըլլամ: Այն երիտասարդ-

Ները զորս Անուան Ծերուեկը իբրեւ յելուզակ-  
ներ իւր չորս դին կը սփռէր , գաղանային հեշ-  
տութեամբ մը կը հնազանդէին իրեն եւ մահ-  
ուան դիմագրաւ . Կ'ըլլային . Մարգարէն իւր  
արքայութեան մէջ անոնց կ'սպասէր : Հոս կը  
պարաւաւորիմ մօրս նկատմամբ բռնած անար-  
ժան ընթացքս խոստովանիլ . այսօր , անօգուտ  
ապաշաւի մը բոլոր անկեղծութեամբը կ'ըսեմ  
որ մեծ վատութիւն ըրի : Թշուա՛ռ մայրիկս ,  
ամենայն սփոփանաց դառնագին կակիծներուն  
տանելու պարտաւորուած էր : Իւր անդրանիկ  
զաւակը աղետալի վախճան մ'ունեցեր էր . դեռ  
շատ չէր ըներ , հայրս ալ կորուսեր էր : Օր  
ըստ օրէ կը տեսնէի որ իւր խորին արտմու-  
թիւնը , սրտի վշտերու ընդհանսւր օրինաց հա-  
կառակ , իւր սուգի ամրաներուն հետ եւս քան  
դեւս կը սաստկանար : Ի զուր յուսացեր էր որ  
'ի չգոյէ որդիական գորովանաց , գէթ տարիքը  
եւ մտածութիւնը՝ առ ինքն ունեցած պարտա-  
ւորութեանս սրբութիւնը պիտի զգացնէին ին-  
ծի : Իւր լուռթիւնն իսկ քնքուշ դաս մը  
միանգամայն անմոռւնչ աղաչանք մ'էր ինծի  
համար , որում պարտ էի անսալ : Այլ ես այս  
ամենը առաթուր կոխեցի , ըստ որում դիս կրօ-  
նամոլ ըրեր էին :

Ըսկերութիւնը , 1828 յունիս 16ի արքա-  
յական հրամաններէ վերջը , Ֆրանսայի մէջ ու-  
նեցած ութ դպրոցները թողեր էր , կահը եւ  
կարասին աճուրդը վաճառելով : Աակայն այս

ըստ ինքեան պարզ գործը մեծ շշուկով եւ ցոյցքով կատարեր էր, մոռնալով որ իրաւունք տուած կ'ըլլար ազատականաց որոնք բնաւ հաւանութիւն տուած չէին որ ֆրանսացի ձիղուիթները, եպիսկոպոսաց յատուկ եղած դըպրոցներուն մէջ ուստուցիչ ըլլային խելօքիկ մը : Ես բնականաբար հաւնեցայ այս անպատեհութեան որ եպիսկոպոսաց խօսքը սը վտանգէր եւ ասով ասոնք Հայրերուն հետ խորամանկ խարերայութեան մէջ կը բռնուէին : Բայց այն ատեն այսպիսի ոչինչ բանի մը համար կանգ առնուլ չկար, ըստ որում բոլոր միտքերը անհաւատալի յուղման մէջ էին : Իմ սիրեցեալ Հայրերուս արտաքսիլը միայն այնպէս գրգուած էր զիս՝ որ պինդ ծայրայեղ առաջադրութիւններ կը մտարերէի : Մեր սուզին վերջանալուն չսպասեցի : Խոստովանահայրս, ինչպէս յայտնի է, Փարիզ Պաք դուէնին մէջ թողուած Հայրերէն մէկն էր :

Օր մը գացի զինքը գտայ :

Աշխոլժ բնութեան տէր մարդերուն հազիւուրեք պատահած պահերէն մէկուն մէջն էի, ուր միտքը փոքր ինչ կը հանգարտի եւ իմացականութիւնը իրեւ նժոյդ մը որ սրնթաց արշաւած ատեն կը չափաւորէ իւր ընթացքը, կանգ կ'առնու բանականութեան եւ խղճմտանաց հանգարտութեան առջին : Ուստի ամեն բան պարզաբար յայտնեցի բարի Հօրը որդիաբար : Այսօր իմ խղճի խայթերուս դոյզն ոփու

փանք մ'է որ կրնամ իւրովի ըսել թէ այս Հայրը  
կրնար կաաարեալ հնազանդութեան բերել զիս,  
եթէ նա եւս անտնօրինելի արդարութեան  
տուած ամենապարզ համոզման անսալով , ինծի  
պատուիրելու ըլլար որ մօրս քով կենայի եւ  
իւր ըղձանաց համաձայն շարժէի , մանաւանդ  
դի մայրս ալ քահանայութեան մէջ մտնելու  
պատ կը թողուր զիս :

Հայրը իմ տարակոյսներս վարանումներու  
տեղ դնելով , չափազանց նախանձու մը եռան-  
դեանն անսաց միայն , կամ գուցէ , ի՞նչ մեղքս  
պահեմ , իւր Ուխտին նիւթական շահերուն  
ուշ զրաւ . յայտնի է որ բիւր բիւրոց ստկով  
նորընծայարան պիտի մտնէի ես : Այս մարդուն  
վրայ մուր քսելու կը գժկամակիմ . բայց եւ  
այնպէս , անկէ 'ի վեր այս բանին վրայ մտա-  
ծելով , եւ ձիզուիթներուն՝ հարուստ օժիանե-  
րու եւ մեծամեծ ժառանգութիւններու ցան-  
կանալու համար ունեցած սաստիկ տենչը աչե-  
րուս առջին բերելով , բազում անգամ համոզ-  
ուեր եմ իւրովի որ Սէնթ - Մօրէնց բիւր բիւ-  
րոց հարստութիւնը բաւական ծանր կշռեր էր  
Հօրը ինծի տուած ջերաջերմ որոշմանը վրայ ,  
զոր ես իբրեւ երկնային պատգամ մը ըն-  
դունեցի :

Ինծի այնպէս կը թուի թէ տակաւին կը  
լսեմ այն խօսքերը որոնք 'ի սպառ վճռեցին իմ  
ճակատագիրս եւ սոսկալի ապերախտ մը ըրին  
իս : Հոն , Հօրը սենեկին մէջ էի ծնգարանի մը

վրայ 'ի ծունք իջած . Հայրը քովս նստած էր . Իւր բազուկը յուշիկ իմ պարանոցիս փարած գողցես հայրենի գորովով զիրկ ընդ խառնած էր ինծի հետ , եւ այսպէս անհաւատալի մաղանիսութիւն մը կ'ազդէր իմ վրայ : Եւ ևս զիս երջանիկ կը համարէի , թէպէտ եւ վերջին ըընազդում մը որ շատ անդամ՝ հոգւոյն մէջ բնակող անաչառ դատաւորին խիստ շատ անդամ անօդուտ եղող ազդն է , իրազեկ ըրաւ զիս որ մորդը հրաժար կուտար հոգւոյս մէջ :

— Փամանակը եկաւ , սիրեցեալ որդեակ , ըստ ինծի , որ ընէք վերջապէս այն մեծ որոշումը որով 'ի սպառ Աստուծոյ պիտի նուիրէք ձեր անձը այն սուրբ ընկերութեան մէջ որում պարտական էք քրիստոնէական կրթութեան մը օդուտը : Արդարեւ այնպիսի կոչումներ կան որոց վրայ վճռակի խօսելու կը վարանիմ . բայց սակայն , մեղապարտ կը համարիմ զիս իմ խղճիս եւ Աստուծոյ առջին , եթէ ըսելու չըլլամ ձեղթէ՝ Աստուած կ'ուզէ որ դուք մեզի հետ ըլլաք :

Ոչ աշխարհը եւ ոչ աշխարհիկ քահանայութիւնը արժանի են ձեզ : Դուք աւելի մեծ կոչման մը հրաւիրուած էք . դուք արժանի էք որ քահանայութեան արքայական չուքը կրէք ձեր գլխուն վրայ . եւ մեր մեծանուն Հօր սրբոյն Խզնատիսի զաւակներուն սուրբ գերդաստանին մէջ միայն անարատ եւ պայծառ կրնայ պահուիլ այս պսակը , որ այտէանն առնանայութեան :

Նախախնամութիւնը , որդեակ իմ , աշխարհի հետ ունեցած ձեր բոլոր հաղորդութիւնները կարեց եւ խորտակեց : Ձեր մայրը կ'ըսէք ինծի , կը փափաքի եղեր որ զծեղ իւր քովի ունենայ աշխարհիկ կղերին մէջ . խոստովանեցաք նաեւ ինծի որ ձեղ այնպէս կը թուէր թէ ըստ ինքեան մօր մը համար անմեղագրելի եղող այս խորհուրդին ետին սնապարծ զգացում մը եւ նաեւ յոյս մը վարագուրուած կը դժնէիք թէ օր մը թերեւս Եկեղեցւոյ աւագ բարձերուն կարենայիք համնիլ : Մեր միաբանութիւնը , որդեակ իմ , յօժարակամ հրաժեշտ տուած է այս բարձերէն . մեք գեր 'ի վերոյ եմք քան զկարդինալս եւ զեպիսկոպոսունս . մեք +անօլը կուտեան մէկ ընտիր ընտիր վաշտն եմք : Խնչ վոյթ է մեղ այլ եւս , եպիսկոպոսական խոյրի մը սին փառքը մեր ծակտին վրայ պիտոյ չէ : Ձեր մայրը թերեւս յանդէտո հպարտ մտածման մը տնձնատուր է եղեր զոր մեք պիտի ներեմք կանացի տկարամութեան : Նա այնպէս խօսեցաւ զոր օրինակ Զերեղիայի որդւոյ մայրը առ Յիսուս խօսեցաւ . Մեք Յիսուսի պատասխանը պիտի տամք իրեն . «Ոչ գիտէ նա զինչ խնդրէ » . . . :

Բայց գուք , սիրելի զաւակս , կը դառնաք կ'ըսէք ինծի , մայրս կրկնակի աղէտի մը ծանրութեան տակ կը ճնշուի . պա՞րտ է ինծի ուրեմն որ անմիտիթար թողում զինքը : Կուք առ Աստուած ապաւինեցէք , սիրեցեալ որդեակ

իմ . նա՝ զՄարիամ , միսիթարիչն վշտացելոց  
պիտի յուղարկէ ձեր մօրը : Աստուած կ'ուզէ  
որ անթերի վիճակաւ մը դուք իրենն ըլլաք .  
նա՝ կը վիրաւորէ եւ նա՝ կը բուժէ . կրնա՞ք  
ապա ուրեմն վախնալ ձեր մայրը իրեն յանձ-  
նելով :

Եւ ըստ որում վերջին եւ անդառնալի ո-  
րոշում մը կ'ակնկալէք ինէ , ահաւասիկ այն՝  
յանուն Ամենակալին .

Գնացէ՞ք , նորդ Խսահակ : ձեր ողջակէզը  
՚ի կատար ածէք : Այս աշխարհի մեծութիւն-  
ներն եւ մինչեւ իսկ օրինաւոր տարփանքները  
դուք որչափ զոհելու ըլլաք , այնչափ ալ այս  
ողջակէզը պատուական պիտի երեւի Աստուծոյ  
երկրպագելի մեծ վարչութեան առջին , այս-  
չափ ալ ձեր ողջակէզը գեղեցիկ պիտի ըլլայ :

Կոչեմ մեր սուրբ Ընկերութենէն զառաջի-  
նըն ես զձեզ օրհնեմ իբրեւ մեր եղբայրը :

Եւ նոյն հետայն իւր երկու ձեռները գըլ-  
խուս վրայ ամքառնալով , այնպիսի սրտաշարժ  
եւ ազդու խօսքեր զրուցեց որ յարտասուս  
շարժեցայ :

Եւ երբ ոտք ելայ զիս իւր բազկաց մէջ  
զրկեց եւ կանխաւ Հայր անունն ինծի տարով  
ըստ .

— Սէնթ — Մօրէնց Հայր , ե'կ զրկեմ զձեզ :  
Ես չկարծեցի որ այս մանտրիկ թատերա-  
խաղին ներկայացումը յառաջուց պատրաստ-  
ուած ըլլար . գուցէ եւս այնպէս եղած ըլլար

կամ գէթ սրտայոյզ ճարտարիսօսութեան սովորական մէկ հետեւութիւնը գուցէ եղած ըլլար այն, եւ սակայն այս ներկայացումը կենացա վրայ խիստ մեծ տպաւորութիւն մ'ըրաւ :

Հիմայ ինծի համար ամենէն դժուար բանը առաջադրութեանո գործադրութիւնն էր . երիտասարդ մարդը միշտ անձարակ եւ վայծեծ կ'ըլլայ . Հայրը գիտէր այս բանը , այսինքն զիտէր թէ խիստ դժնդակ էր ինծի համար՝ նորընծայարան երթալուս լուրը հազորդել մօրս : Արդէն այս բանը ինծի մեծ հնհնուք կը պատճառէր , եւ մտածելով միայն որ կոկիծ պիտի տայի մօրս , ես որ նորա պաշտելի արարածն էի աշխարհիս մէջ , մեծ մտատանջութեան մէջ կ'իյնայի : Հայրը որ ինէ աւելի փորձառու էր , իմ դժնդակ շուարումս տեսաւ եւ յանդուգն հարուածով մը ամեն դժուարութիւն վերուց :

— Որդեա՛կ իմ , հաւատացէ՛ք ինծի , վերջին բաժանման մը տառապանքը խնայեցէք ձեր մօրը . Եթէ դուք ներկայութենէ խոյս տալով իւր յուսահատութիւնը առաւել եւս չմորմոքեցնէք , հարուածը ոչ այնչափ դժնդակ պիտի ըլլայ նորա համար : « Եւ յադիկ ուսմէն և 'ի պանէ հօր ո՞յ » : Հետեւեցէք Արրահամու եւ այն ամենայն սրբոց օրինակին որոնք առնաբար առաթուր կոխեցին մարմինն եւ արիւնը : Ոչ ապաքէն սուրբն Ֆրանչիսկոս Քսավիէ դէպ 'ի Հնդկաց երկիրն ուղեւորած ատեն իւր մօր տանը առջեւէն անցաւ եւ ցաւադին զրկողու-

ժիւն մը դրաւ իւր անձին վրայ որպէս զի առանց վերջին մնաք բարեաւն ըսելու անցնի երթայ : Ուրեմն պատճառանք մ'ըրէք թէ օր մը բացակայ պիտի գտնուիք գիւղը , եւ հետեւեալ օրը նամակ մը գրելով անդառնալի որոշումնիդ ձեր մօրը իմացուցէք : Եթէ վարանելու ըլլաք , գուցէ եւս ամեն բան կորուսանէք : Բարի ձիզուիթ մը պէտք է քաջութիւնը մինչեւ դիւցազնութիւն տանի :

Այս հրապուրիչ զրուցուածքը իմ որոշումս պնդեց : Աբրահամէն եւ իւր յիշատակէն աւելի Հայրերուն համար ունեցած եռանդալի հիացումս աղդեցութիւն ունեցեր էը իմ վրաս : Ուղեցի ուրեմն անոնց արժանի հանդիսանալ . ութ օր ետքը Պրիկ էի :

Ոչ մօրս ամեն օր թափած արտասուքը եւ ոչ հայրենի տունէն վարպետ հնարքով մը եւնելու անշնորհք եղանակը կրցեր էին զիս կասեցնել : Իմ ձիզուիթս իւր ջերմ ճարտասանութեան վրայ կը պարծենար , ես իսկ կը կարծէի թէ վսեմ կատարելութեան գործ մը կը կատարէի եւ միանդամայն գեր մարդկային սիրոյ մը առհաւատչեայն ընծայելով Աստուծոյ , նոր ոմն Ֆրանչիսկոս Քսավիէ կը հանդիսանայի մինչդեռ յԱստուածուստ պարզեւուած եւ Աւետարանաւ սրբագործուած որդիական յարգանաց եւ անձնական արժանապատուութեան նուիրական օրինաց կը դրժէի եւ հոգիս աղատ կը թողուի ընդունելու ապերասան մօնիկակա-

Նու Ենան մը վտանգալից տպաւորութիւնները ,  
որոց մէջ շատ եւ շատ անզամ , պարտաւորու-  
թեան զգացումը եւ բանականութեան վերջին  
նշոյլները անհետ կը կորնչին : Մինչդեռ քա-  
ղաքային օրէնքը անչափահասութեանս պատ-  
ճառաւ դեռ եւս իմ անձիս տէր ըլլալու թոյլ  
չէր տար ինծի , կրօնական մը , սա ունայն  
պատճառանքով թէ ես վսեմ կատարելութեան  
մը կոչուած էի , առանց խիզճ ընելու ոչ թէ  
միայն այս օրինաց՝ այլ եւս եւ աստուածա-  
յին օրինաց դրժել կուտար ինծի . պատասխայեա-  
լույր +ո եւ զմայր :

Մօրս գրած նամակս ճապաղ եւ տարտամ  
եղած էր . միայն քանի մը սրտաբուղիս խօսքեր  
տակաւին դոյզն ինչ որդիական գորով ունե-  
նալս կը յայտնէին իրեն : Խմացայ որ մայրս  
այն նամակը կրակը նետելով ըսեր էր . ա'լ զա-  
ւակ չունիմ այսուհետեւ :

Մայրս զիս դատեր էր :

### ՃԱ:

#### ՆՈՐԾՆԾԱՅՈՒԹԻՒՆ

Ընկերութեան կանոններուն համեմատ իմ  
նորընծայութիւնս երկու տարի պիտի տեւեր :  
Թէ եւ այս երկու տարիները խստամբեր եւ լի

սնվարջելի մնօտեօք կեանք մը վարեցի, բայց  
առկայն անասելի հաճոյքով մը զանոնք ան-  
ցուցի :

Դժբաղդ սիրտդ մարդկային, պէտք է որ  
սիրես : Դու միայն կիրքով կը մնանիս . եւ ես  
այն տարիքը թեւակոխած էի ուր մարդ կիր-  
քով կը զեղանի : Ճիզուիթաց նորընծայարան մը  
մտնելովս նոյն խկ Աստուծոյ պալատին ար-  
տագաւթին մէջ առաջին քայլափոխն առած  
եւ երկրային հրեշտակաց դասակից եղած կը  
կարծէի զիս, մինչեւ դար այն ժամը որ երկ-  
նային հրեշտակաց հետ անվախճան փառաբա-  
նութիւններ երգելով յաւիտենական բերկրա-  
նաց հեղեղով արքենայի : Երկու տարի միօրի-  
նակ զայս միայն տեսայ : Անհաւատալի եռան-  
դով անձնատուր եղայ ջերմեռանդութեան  
բաղմապատիկ կրթութեանց որոնք հոգին եւ  
զգայարանքները միանգամայն իրենց կը ձգեն .  
վիճակ մը որ արդարեւ կը նմանի բիւր ժա-  
նիքներով ճշմարիտ մեքենայի մը որոյ մէջ հա-  
զիւթէ կը մտնես, ա'լ դու քո անձի տէր չես .  
Նման մեքենայի մը որ մարդկային հոգին կ'առ-  
նու նման այժմու մեքենայներուն՝ որոնք կ'առ-  
նուն բրուտի կաւը, կը ծեծեն, կը հոլովեն, կը  
մանրեն, կը ճնշեն եւ բոլորովին կաղապար-  
ուած դուրս կը հանեն զայն որ ա'լ կազմ եւ  
պատրաստ է բրուտի հնոցին մէջ եփելու :

Այսօր որ իմ երիտասարդական խանդերս  
հոգւոյ հանդարտաւթեամբ կը դատեմ, քաջ  
20\*

խելամուտ կ'ըլլամ թէ ի՞նչ բան էր այն աան  
զիս սաստիկ վառողը : Ես իրեալին հետամուտ  
էի , եւ այդ իտէալը երեւակայութեանս մէջ  
կ'ստեղծէի իրեւ գերագոյն բարին , գերագոյն  
գեղեցիկը : Ինձի համար մարդկալին կենաց  
պինդ վսեմ նպատակը կ'երեւէր առնուլ ող-  
ջոյն էակը , իւր հզօր կարողութիւնները , իւր՝  
սիրոյ եւ կամաց ծաւալականութիւնը , իւր մը-  
տաւոր կօրովք , եւ նոյն իսկ՝ խստամբերական  
մկրունքին յերիւրած ճնշումներուն միշտ ստամ-  
բակող դպայարանքները . զասոնք ամենը մի  
միայն երկնային չնորհաց հլու դործի մ'ընել .  
մարմնային մարդը սպաննել եւ հոգեկան մարդը  
վերամբառնալ եւ վերջապէս մարդը՝ հայեցո-  
ղական կենաց եւ սիրոյ անընդմէջ հրճուանաց  
եւ վայելից ընտելացնել : Եւ ես կը կարծէի թէ  
այս նպատակին պիտի կարենայի հասնել . ուստի  
սիրահարեցայ այս նպատակին : Զոր օրինակ  
տարիամոլ սիրահար մը ողջոյն ամիսներ եռան-  
դագին յարաւեւութեամբ նեղութիւններ եւ  
զոհողութիւններ յանձն կ'առնու եւ բազմա-  
պատիկ մերժումներու համբերաար ոգւով կը  
տանի անլսող սիրականի մը ծնդացը վարելով  
եւ թախանձելով միշտ , մինչեւ վերջապէս հը-  
պատակեցնէ զայն իրեն , նոյն նեղութիւններն  
եւ զոհողութիւնները ես ալ յանձն առի իմ տա-  
րիքիս եւ բնաւորութեանս բոլոր եռանդովք ,  
որպէս զի իմ մէջս իրացնեմ այն կատարեալ  
մարդը՝ զօր խստամբւերակեացները արտառոց

կերպով ամփոխեցին սա դժնդակ պատկերին  
մէջ . «ըսկես զնիւակն» :

Անմերցողս խելամուտ պիտի ըլլայ թէ՝ մր-  
պիտի պատերազմներ տեղի ունեցան հոգւոյս  
մէջ , կամ լաւ եւս ըսեմ , ընթերցողս վերահա-  
սու պիտի ըլլայ թէ այս մենամարտին մէջ  
նկուն եղայ , զոր օրինակ նկուն եղան եւ ընկ-  
ծեցան առանց բացառութեան այն ամեն եռան-  
դուն բնաւորութիւնները որ այս անըմբանելլի  
էրեւլին զնեա պնդեցան :

Բայց ճշմարիտը ըսելով , այս զինուորա-  
կան երկարաձիգ տքնութեան բավանդակ դժբն-  
դակ հեշտութիւնները վայելեցի : Մտային կա-  
րողութիւններս հրարորդոք իմն զրդուեցան  
յանչափս , ոչ թէ զԱստուած լաւագոյնս սիրե-  
լու համար , որն որ գէթ բանաւոր եղած կ'ըլ-  
լար եթէ երբէք ճշմարիտ եւ գործնական սէրը  
յաւէտ բոցոյն տարածականութեամբը քան թէ  
նուիրման յարատեւութեամբը կը չափուի նէ ,  
այլ մանաւանդ թէ կատարեալ նորընծայի մը  
տիպարը իրացնելու համար ճիշդ այնպէս ,  
ինչպէս կանոնազիրքերը կ'ստուերագծեն եւ ,  
ինչպէս մեծաւորները կը հասկնան : Սակայն  
ես , որչափ եռանդեամբ որ այս տարօրինակ  
գործը յառաջ կը տանէի , այնչափ ալ իմացա-  
կանութեանս արդէն խիստ անձուկ հորիզոնը  
կը կարճէի : Պէտք էր որ չորս կողմս դատարկ  
եւ թափուր կացուցանէի . մոռնայի ընտանիք ,  
հայրենիք , ստացուածք , այն ահացուցիչ եւ

մողական բանը որ աշխարհ կը կոչուի, որ հոգետեսներու յաւիտենական խոլէն է սատանային չափ ահաւոր, որ 'ի վերջոյ պատրաստ է ժամ ըստ ժամէ մեզ մի եւ նոյն խաղերը խաղալու մի եւ նոյն հրապոյրներն մեզ ընծայելով։

Այդ դատարկութիւնը կատարեալ եղաւ։ Եւ ըստ որում միտքս տրամախոհական մեծ անթեքութիւն մը ստացած էր, ճամբուն վրայ կանգ չառի։ Պէտք էր աշխարհէ խոյս տայի եւ ատէի զայն։ արդէն խոյս տուած էի։ բացարձակ միայնութեան մէջ ըլլալով աշխարհի բաներէն մի միայն Վալէի լեռները կը տեսնէի։ ատելը կատարելութեան վերջին պայմանն էր, ուստի ես ալ սկսայ ատել միահազոյն զաշխարհ որ ինծի գրեթէ անծանօթ էր։ Չեմ գիտէր որ հոգետեսական մոլորութիւններուս մէջ չպատահեցա՞ն այնպիսի վայրկեաններ, ուր մոռացման սահմանէն անցնող եւ ատելութեան առաջին սահմանները թեւակոխող զգացումով մը մօրս արդարեւ պաշտելի պատկերը 'ի բաց վանեցի ինէ։

Ո՞վ Աստուած իմ, ներէ ինծի այս մալորութիւնս, եթէ երբէք հոգետեսներուն երադած կատարելութիւնը, գէթ մտային լքեալ վիճակի մը դրժել տուաւ ինծի որդիական սուրբ սիրոյ զոր այս Վանագանելը իրենց նըղովքներու յիմարութեան մէջ նշաւակ ըրին, ինչպէս սւրիշ ամեն բաները (1)

(1) Կանոնակիրքերու մէջ կը կարդամք, Ըստ համար

Բայց այս յիմարական ուրախութիւնները  
միշտ չէին տեւեր : Կուգայ վայրկեան մը ՚որ  
ամեն կիրք , ինչպէս հրալեռի մը բերանը կ'ընէ ,  
սաստկապէս պոռթկալէն վերջը ինք իւր վրայ  
կը կըի եւ կարծես անկարող է այլ եւս բոր-  
բոքելու :

Անմիջապէս վրայ կը համնին այն ատեն  
բանականութեան նշոյները : Հոգւոյս ներքին  
կարողութեանց անբնական յեղաշրջումներէ  
վերջը , ճշմարտութեան փայլատակումներն  
զգացի . ուր որպէս թէ թանձրամոծ խաւարի  
մը մէջ , որ թանձր մառախուզներու մէջէն  
դուրս ենող երկնից աստեղազարդ ջահով մը  
յանկարծ կը լուսաւսրի , ըսի իւրովի թէ յիմար  
գաղափարի մը հետամուտ կ'ըլլայի . ուր Աւե-  
տարանին քանի մը իմաստները , զոր օրինակ  
«Աստուած 'ի ներքս 'ի ձեզ է» : — «Եղերուք  
որպէս զմանկախն » պարզապէս բաղդատելով  
վանական կատարելութեան մանուածապատ  
շէնքին հետ , իրազեկ եղայ որ Քրիստոնէու-  
թիւնը հնդիկ կրօններու մի ազօտ նմանու-  
թիւնն եղած կ'ըլլար , եթէ իւր նալատակն ըլ-  
լար միսթիքական հայեցողութիւնը , եւ մարդ-  
կային ուժերու դիտինն մէջ ծիւրանալը առա-

ժննութեան երես 29 . «Լեզուին բնութիւնը զգացումներու  
աջակցից ըլլալու համար , սովորական եղած է որ վարժու-  
թիւն ընէ մարդ ըսելու ոչ թէ , ծնողք ունի՞մ , եղբարք  
ունի՞մ . այլ ծնողք ունի՞մ , եղբարք ունի՞մ , » :

ջարկել իբրեւ դերադանց բարին մարդկութեան մէջ։ Բայց առոնք պարզ նշոյլներ էին։ մեքենային սոսկալի ժանիքներուն կոչուած էի։ ալէտք էր որ յառաջ երթայի։ Իմ սկզբանցո դէմ չմեղանչելու համար, ալէտք էր որ երթայի նորընծայները, այս տարակոյմները, այս երեւակայութիւնները, այս ֆորձութեանները, ինչպէս կոչուած են կրօնական հրահանդներու մէջ։

Գաստիարակս մերթ հեզիկ զիս կը միախթարէր, մերթ եւս սաստիկ կը յանդիմանէր, թէ ինչու, դարերու իմաստութեան գործոյն մէջ պախարակելի բան մը կը դտնէի հպարտութեամբ։ Այն հպարտը որ սուրբ Բաքօմի, սուրբ Պրիւնօի եւ սուրբ Խոնատիոսի խրատատու ըլլալ ուզեր էր, այն խոստովանութենէ վերջը մեծապէս ամօթահար կ'ըլլար եւ իւր խստամբերութեան եւ մահացուցման գործը կը շարունակէր։

Ամենէն աւելի խորհուրդ մը զիս կը հալածէր։ Կ'ըսէի իւրովի։

Վ'ուզեմ ձիզուիթ ըլլալ։ այս միարանութիւնը ինծի հաճոյ կ'երեւի, կը հաւատամ թէ ճշմարիտ կոչում մը զիս անոր ծոցը կը հրաւիրէ։ Հիմայ նորընծայութիւն կ'ընեմ, որմէ յետոյ յաւիտենական ուխտ պիտի ընեմ։ Մինչեւ հոս աղէկ։ Հոս ես աղատ կամօքս եկայ. աղատ կամօք ուխտագիր պիտի ըլլամ։

Բայց խոհեմութեամբ ուխտադիր ըլլալու համար, արդարութիւն է որ զիանամ թէ ի՞նչ բան կ'ուխտեմ: Արդ միաբանութիւն մը ճանչնալու լաւագոյն միջոցն է անոր միաբան եղող մարդիկը ճանչնալ, դատել անոնց միտքը, եւ մինչեւ իսկ մտերմական տեսակցութեանց մէջ հետազօտել թէ արդեօք անոնց մէջ շատերը կա՞ն որ այսօր հոն մտած ըլլալնուն վրայ զըդշացած ըլլանք:

Սակայն խիստ օրէնք մը որ խստիւ կը պահուի, կարդելու ամեն նորընծայի որ խօսի որ եւ է Հօր հետ, բաց ՚ի այն Հօրմէ զոր մեծաւորը որոշած է անոր ուղեցոյց ըլլալու: Այս կանոնը մինչեւ իսկ եղբայր—աշխատաւոր կոչուած պարզ ծառայից նկատմամբ ալ կը պահուի, «Որպէս զի կըսէ սուրբն ԽՊՆԱՓԻՈՒ, նորընծան, ոչ ուրուք հետ խօսելով կարենաց աւելի ազատութեամբ կշռել իւր կոչումը» (Ընդհանուր կանոններ, երես 467) կը տեմնեմ հիմայ որ ցոյց տրուած պատճառը, այնչափ արժէք չունի. բայց ինձի մի միայն այս պատճառը կը տրուէր: Նոյն քաղուածոյքին մէջ ժամանակէ մը վերջը կարդացի թէ այս արդելման առիթ եղող ուրիշ պատճառ մը կար. «Ամեն կրօնական միաբանութիւններու մէջ կան ոմանք որ կատարելութեան մասին յետադէմ են, բայց կը փափաքին որ ամեն մարդի իրենց նմանով ըլլայ: Ասոր համար է որ սովորաբար երիտասարդներուն կը զիմեն, յու-

սալով որ անոնք պարզամիտ ըլլալով, էրենց  
բարուց նմանող ըլլալու դերու իրան յիշել զանոնի :  
Անոնք նորընծաներու իրենց դաստիարակէն  
ուստած առածներու բոլորովին հակառակ ա-  
ռածներ գուրս կը ժայթքեն, զորս հոս կը յի-  
շատակէի, կ'ըսէ միամիտ հեղինակը, եթէ չը  
վախնայի թէ անոնց իմաստը առաւել վնասա-  
կար քան օգտակար կրնար ըլլալ ընթերցո-  
ղացս » . (Ընդհանուր կանոններ, երես 470) :

Ուրեմն ասոնք հաստատապէս որոշած են  
՚ի մտի որ նորընծան ընաւ յարաբերութեան  
մէջ չդնեն անոնց հետ որոնք գուցէ զինքը  
լուսաւորէին Միաբանութեան վրայ, մինչեւ որ  
անդառնալի խոստումներով կապուելով, ան-  
պտուղ մորմոքանաց անձնատուր ըլլար այնու-  
հետեւ : Գուցէ այս եղանակը վարպետութեամբ  
հնարուած է, ըստ որում եթէ այսպէս չընէին,  
շատ մարդ պիտի կորսնէին . բայց այս եղա-  
նակը ոչ անկեղծաւոր եւ ոչ քրիստոնէական  
ոգւով հնարուած է :

Չեմ գիտեր ինչո՞ւ համար, ամենէն աւելի  
ես վիրաւորուած էի այս կանոնէն : Ուրեմն կը  
վախնա՞ն այս մարդիկ, կ'ըսէի իւրովի, որ  
քան կը յայտնուի, որով մեզ չեն թոյլ տար  
ոչ մէկ չօր մը հետ խօսելու :

Այս պատճառաւ, շատ անդամ վիճեցի  
հոգեւոր առաջնորդիս հետ : Երբ բարեմտու-  
թեամբ, զրեթէ տղայական միամտութեամբս  
կ'իմացնէի իրեն թէ՝ այսպիսի կասկածու կա-

նոն մը ինծի վիշտ կը պատճառէր այնպիսի Միւ-  
արանութեան մը մէջ ուր ինծի այնպէս կը  
թուէր թէ ամենքն ալ բարի վարուց տէր եւ  
սուրբ մարդեր պիտի ըլլայլին, հոգեւոր առաջ-  
նորդս կը զայրանար սաստիկ :

— Կինայ ըլլալ որ ամենքն ալ սուրբ չըլ-  
լան ըսաւ ինծի օր մը, ասարօրինակ եղանա-  
կաւ մը :

Այն ատենէն 'ի վեր, ջանացի որ այս զգա-  
ցումը սրտիս խորը թաղեմ : Դարձեալ, նորըն-  
ծայներու դաստիարակը կնծիուէն կը պրծէր սա  
միօրինակ խօսքով . ո'րդեակ իմ, ատոնք  
Բանսարկուին փորձութիւններն են :

Նաեւ երկար ատեն նեղութիւն կրեցի  
մինչեւ ինքզինքս վարժեցի արտաքին հպտա-  
նաց միաձեւութեան որոց մեծ կարեւորու-  
թիւն կը տրուի նորընծայարանի մէջ : Մասնա-  
ւորապէս հօրմէս հրահանդ առած էի որ ու-  
զիղ հայիմ, քաջ հայիմ, ինչպէս կ'ըսէր : Ըստ  
իւր կարծեաց, ոչ սէդ ոչ նուաստ, այլ ու-  
զիղ նայուածքը աղնիւ հոգւոյ մը յայտարար  
նշան էր : Անդստին մանկութենէս այս դա-  
զափարներով տոգորուած էի, եւ կը խոստո-  
վանիմ թէ չարաչար նեղութեան ենթակայ ե-  
ղայ երբ նորընծայներու դաստիարակը իւր ա-  
ռած հրահանդաց համեմատ ուզեց որ իմ չէշ  
հայելու ունակութենէս զիս հրաժարեցնէ, ես  
նախապէս չհասկցայ իւր միտքը, ըստ որում  
իմ նախնական դաստիարակութեանս բոլոր

սկզբունքները երբէք երկրայութիւն թողած չէին մտքիս մէջ թէ առանց գոռողութեան խօստկցիս երեսը նայելովս կրօնական պատուիրանի մը հակառակ քան մ'ըրած կ'ըլլայի :

Մեկնեց ինձի որ մարդուս նայուածքը՝ մէկու մը առջին, մանաւանդ եթէ այն մէկը պատուաւոր անձ մ'ըլլար, մասնաւոր եղանակաւ մը շակուելու էր. նաեւ զրուցեց որ խօսակիցին երեսը ուղիղ նայելու չէր. « Զեր նայուածքը, կ'ըսէր ինձի, պէտք է միշտ ձեր զիմացինին աչերուն տակովն իյնայ » : Սովորեցուց ինձի որ գէմքը այնպէս յարդարուելու էր որ յաւէտ զուարթ քան տրտում երեւէր. « Մարդուս ձեռքերը, վրայ կը բերէր, երբոր դիմացինին խօսք մը ուղղելու ըլլայ, պէտք է սուրբ անդործութեան մէջ գտնուին » :

Արտաքին կատարելութիւնը այս քաներու մէջ կը կայանար. այսինքն գետնապիշ հայիլ, շուրթերը ոչ պնդել եւ ոչ այնչափ քանալ, ուռնգերը եւ ճակատը երբէք չշարժել, այնպէս զի մարդուս արտաքին կողմը հանդարտ զուարթութիւն ցոյց տայ միշտ. Երկար առեն անցաւ մինչեւ վարժեցայ այս կեղծ ու պատիր կերպարանքը առնուլ որ հոգւոյն իրական վիճակը երբէք չի բացայացներ : Սակայն մեր սուրբ Խղնատիոս Հայրը բաները սապէս հասկցեր էր. « Ամեն բանի մէջ կ'ըսէր մեր նորընծայներու դաստիարակը, միակերպութիւնը կ'ուղէր նա արտաքին կերպարանքին վրայ

ինչպէս նաեւ խորհելու և ղանակին նկատմամբ :

« Այսօր ցաւօք սրտի պարտաւորուած եմ  
ըսել թէ սուրբն Խգնատիոս չէր յիշած թէ տար՝  
զմարդիկ ինքնաշարժ մեքենաներու փոխելու  
մեջօն էր :

Այս կանոններուն դիս հլու պահելու հաւ-  
մար քիչ մը դժուարութիւն կրեցին, այնու զի  
մեծ դժկամակութիւն կ'զգալի անոնց դէմ,  
բայց ինձի ըսուեցաւ որ այս կանոնապահու-  
թիւնը կատարելութեան համար ճշգրիտ  
պայմանն էր : Եւ սակայն, որչափ որ ալ կը  
անմնէի թէ միւս նորընծայները կէս մը առ-  
ջեւնին կը նայէին եւ իրենց դիմացինին երեսը  
չէին յառեր իրենց նայուածքը, այս տեսակ  
կատարելութեան համար անկարելի եղաւ ինձին  
Երբ նորընծայից դաստիարակին առջին պատ-  
ուէրը միտս էր, արտեւանունքներուս կ'իշ-  
խէի . իսկ անկէ դուրս բնութիւնը իւր իրա-  
ւունքները վերստին ձեռք կը ձգէր : Ես միշտ  
մերոնք ճանչեր եմ իրենց շեղակի նայուած-  
քէն : Այս վատթար թերութիւնը զոր պէտք  
էր որ ամեն ընտիր դաստիարակութիւն մեր-  
ժէր, աարօրինակ մոլորութեամբ մը կատարե-  
լութեան խորհուրդ մ'եղած է . բարեբաղդա-  
րար ես այդ թերութենէն զերծ մնացի :

Եւ սակայն պէտք է խոստովանիմ որ 'ի  
չնորհս այս մեքենական կրթութեան որ մինչեւ-  
մեր ծիծաղը կանոնի տակ կը դնէ, պէշ ունա-  
կութիւն մը կորուսի, որ էր զիր զրած ատենա-

յօնքերս պռստել : Մայրս այս բանիս համար միշտ յանդիմանած էր զիս , ըսելով որ քսան տարեկան եղած ատենս ծերունւոյ մը պէս կընածիոներ պիտի ունենայի : Այս բանը զիս շատ չէր վախցներ այն ատեն . բայց նորընծայարանին մէջ այս բանին համար այնչափ կշամքեցին դիս եւ այնչափ անգամ կրկնեցին ինձի և թէ պետք չէ թողուլ որ ճակատին վրայ կնծիո գոյանայ որպէս զի հոգւոյ խաղաղ զուարթութիւնը կարենայ ճակատին վրայ ցոլանալ , որ զիս ուղղեցի . եւ թէ այնուհետեւ բռն տարիքիս » համեմատութեամբ միշտ աւելի տղա մարդ երեւցայ նէ , թերեւս այս բանը նորընծայից գասափարակիս պարտական եմ :

Բայց նորընծայութեան ժամանակ մեր կանոններու պինդ խիստ կէտը մասնաւոր բարեկամութեանց արդելումն էր . այս մասին խըստիւ հսկողութիւն կ'ըլլար մեր վրայ . եւ ես չի հասկնար այս արդելման պատճառը : Յարեկամութիւնը , բնութեան ներշնչած այն ազնիւ զգացումը , այն՝ սրտի քաղցրիկ զեղումը որու կը յանկուցանեն զմեզ մեր եղբարց առաքինութիւնները , անկեղծութիւնը եւ մտային շնորհքները՝ բարեկամութիւնը կ'ըսեմ մա՞րթէր երբէք չարիք մ'ըլլալ : Աւետարանը կը ցուցընէր մեզ որ Յիսուս սիրու բարեկամութեան կը բանայ սիրելով զՅովհաննէս իւր աշակերտը , զՆազար՝ զոր յարոյց մեռելներէն , զՄարիամ Մաղթաղենացի զմեղաւորն , զՄար-

թա եւ դՄարիամ քորքն Պազարու , եւ ասղին  
կանոն մը որ ինծի յիմարական եւ անհեղեղ  
կ'երեւէր , տմեն մարդ իւր ընտանիքը 'ի սպառ  
ուրանալէն վերջը , մեր սրտերուն առ մեր եղա-  
բարս ունեցած թափ վազքը զապելու եւ ճըն-  
շելու կ'ելնէր :

Կը խոստովանիմ թէ կանոնին այս կէտը  
առաւել քան զայլս զիս վիրաւորեց , եւ չկըր-  
ցայ անոր շարժառիթներն իմանալ : Այն ներ-  
քին համոզումս թէ բարեկամական ճշմարիտ  
սէրը կարի քաղցր է մարդ կային հոգւոյն , նոր-  
ընծայից դաստիարակին գեղեցիկ պատճառա-  
բանութիւններով վայրկեան մը չսասանեցաւ :  
Ամեն ջանք կ'ընէի որ չդրժեմ այն կանոնին որ  
կ'արգելու երկու հոգի միատեղ դանուիլ . սա-  
կայն ես յամառութեամբ միտքս դրած էի թէ  
ծիզութիթները այս մասին անջատման ոգին  
չափէ գծէ գուրս կը հասնէին . իրաւ է որ ես  
բարեկամ մ'ունէի : Ասի Սէնթ — Աշէօլի ա-  
շակերտակիցներէս մին էր որ ինէ տարի մ'ա-  
ռուած նորընծայարան մտած էր , որոյ աղնիւ  
վարքը , անկեղծ պարզութիւնը , ուղիղ եւ ան-  
նենգ ընաւորութիւնը զիս իսկոյն իրեն ձգած  
էին : Իմ նախնի աշակերտակիցիս վրայ ու-  
նեցած համակրութիւններս թաքուն չէի պա-  
հեր . եւ վեց շաբաթ հազիւ անցեր էր որ նոր-  
ընծայից դաստիարակը զիս կոչեց եւ խիստ  
յանդիմանութիւն մը կարդաց ինծի : Ես՝ Ազ-  
նիւ Հօր հետ վիճեցայ . դարձեալ կրկնեց թէ

այդ բանը հակառակ էր կանոնի, հակառակ  
էր կատարելութեան, հակառակ էր սրբոյն Խղ-  
նատիոսի ոգւոյն։ Այսպիսի կորովի պատճա-  
ռաբոնսութիւններու ի՞նչ կրնայի պատասխա-  
նել։ Խստիւ կշտամբուեցայ թէ ինչու համար  
յամառութեամբ Ընկերութեան մեծ ջահերուն  
համակարծիք չէի ըլլար, եւ ամօթահար ու ա-  
կնկոր ետ ճամբուեցայ սա դառնագին խօսքն  
եւս լոելով թէ, եթէ հզօր պատճառ մը կար  
տղայ մը նորընծայարան չպահելու նէ, մաս-  
նաւոր բարեկամութիւնները արդելող կանոնին  
նկատմամբ լաւ ստուգուած օրինազանցութիւն  
մը պիտի ըլլար այն։

Եւ սակայն Ռորպուրկի մէջ ուր փոքրիկ  
դիւզական տուն մ'ունէինք, օր մը պտըտելու  
ատեն բարեկամիս հետ առանձին խօսելու պա-  
տեհ ունեցայ։ Ֆրանսայի վրայ կը խօսէինք,  
մեր երիտասարդութեան յիշատակները միտ-  
քերնիս կը բերէինք. յետոյ ինչպէս ամեն երի-  
տասարդները կ'ընեն, յիշատակաւ զմեղ կը փո-  
խադրէինք այն ժամանակը որ ալ մէք մար-  
դու կարդ անցնելով եւ Միաբանութեան մէջ  
ուխտադիր ըլլալով, հաւանական կարծեօք  
ֆրանսա պիտի յուզարկուէինք։ Իմ առջեւո  
նա այնպիսի ազնիւ եւ այնպիսի վսեմ զգա-  
ցումներ կ'արտայայտէր, եւ քնքշութեամբ եւ  
նուիրմամբ սքանչելի եղող այնպիսի բարք մը  
ցոյց կը տար, որ այլ յայլմէ եղած իւր բար-  
կացը մէջ դիմեցի եւ բարեկամական ջերմ

համբոյք մը տալով ըսի իրեն . «Ո՞հ , ո՞րչափ կը սիրեմ զձեղ որ այդպէս ազնուագոյնս կը խորհիք : Եցիւ թէ օր մը մեր սիրական ֆրանսայի մէջ զիրար գանէինք» :

Նրջագայութիւնը լմնցաւ : Պրիկ դարձանք . բայց զիս լոտեսեր եւ իմ ոճիրս մատներ էին . Նորընծայից դաստիարակը կոչեց զիս , եւ ճշշմարիտ հարցաքննութեան մը ենթակայ եղայ :

Ոյն ատեն նորընծայից դաստիարակը խիստ արտառոց բաներ ըսաւ ինծի զորս միամտութեամբս չհասկցայ :

—Զայն համբուրած ատենդ ի՞նչ խորհուրդ ունէիք :

—Բայց ես լոկ բարեկամութիւնս իրեն յայտնել ուզեցի այդով :

—Անշուշտ է . բայց փափաք մ'ունէի՞ք :

—Չեմ հասկնար ձեր միտքը , Հայր իմ :

—Մեղադարտ փափաք մ'ունէի՞ք :

—Բայց զիս կը զարմացնէք , Հայր իմ :

Եւ արդարեւ անմեղ վիճակիս մէջ մարդկային գարշութիւններէ եւ ոչ մին ինծի ծանօթ գոլով , այս հարցաքննութիւնները անիմաստ բաներ էին ինծի համար . այնպէս զի գրեթէ Մօլիէրի Ագնէսին պէս դարձայ ըսի իրեն :

Միթէ կարելի ի՞նչ է մեղադարտ փափաքներ ունենալ :

Այս խօսքը կ'երեւի թէ այնպիսի միամբառութեամբ մը բերնէս դուրս ելաւ որ տեսայ

թէ Հայրը խնդալը բռնեց . բայց իսկոյն խիստ  
կերպարանք մ'առած ճամբեց զիս եւ ըստ  
թէ յոյս ունէր թէ տուած գայթակղութեանս  
հատուցում պիտի ընէի անշուշտ :

Երեկոյին , ճաշարանին մէջ 'ի ծունր իջայ ,  
բարձրածայն խոստովանեցայ որ ծանր կերպով  
կանոնադանց դանուեր էի եւ ներում խնդրեցի  
աշակերտակիցներէս որ չար օրինակ տուեր էի  
իրենց : Այս հանդիսաւոր խայտառակումները  
շատ սովորական եղած են նորընծայարանի մէջ ,  
մինչեւ իսկ նորընծայարանէ վերջնալ : Ժէզիւին  
մէջ , միշտ տղու տեղ դրած են մարդը :

Երկար ժամանակ վերջը աչերս բացուե-  
ցան . երբ կրցայ կարդալ շատ բան մանաւանդ  
մեր կանոններու ուղեւծուծը , երբ առաւել չա-  
փահաս ըլլալով մարդոց մէջ եւ նոյն իսկ վան-  
քերու մէջ նոր 'ի նորոյ գէշութիւններ գտնը-  
ւելուն խելամուտ եղայ . այն ատեն միայն մաս-  
նաւոր բարեկամութիւններու նկատմամբ ցոյց  
տրուած դժնդակ պատճառաբանութիւնները  
իրենց բոլոր զօրութեամբը աչերուս երեւցան :

Ո՞վ Աստուած իմ , միթէ հնարաւոր ի՞նչ  
էր այս : Եւ հա՞րկ էր արդեօք որ այսպիսի կա-  
տարեալ կենաց մէջ հրահանգուող մարդերու՝  
մինչեւ իսկ տղու մը ձեռնին հպել արդիլուէր :  
Եւ միթէ կարելի՞ է որ աշխարհէ , նորա շքե-  
ղութիւններէ եւ նորա արդարացի բերկրու-  
թիւններէ յաճախ խոյս տուող այս ծերունի-  
ներու սրբութիւնը պատանիի մը ներկայու-

թեամբը ամսն վայրկեան վտանգի մէջ ըլլայ։  
Կը խոստովանիմ թէ մեր կանոններու աը-  
ւած յայտնաւթիւններէն ամօթահար եւ ա-  
կնկոր եղայ։ Անոնք վանականներու բոլոր  
դաստիարակներու պատուէրները կը յիշեցնէին  
որոնք կ'ըսէին թէ ֆրեններու թոյլառութիւն  
ըլլալու չէ՝ որ երկու հոգի 'ի միասին քալեն,  
եւ միշտ անոնց մէջ հաստատուած որ եւ է յօդ  
մը կապ մը իբրեւ գէշ հոտ բուրող բարեկա-  
մութիւն մը նկատուելու է։ Սուրբն Բաքօմ  
կ'ըսէր։ «Եթէ երբէք աեսնուելու ըլլայ որ  
ֆրեններէն մէկը աղայոց հետ ծիծաղի, խաղայ  
եւ այս մանուկ հասակի պատանիններու հետ  
բարեկամութիւն հաստատէ, երիցս աղդ պիտի  
ըլլուի իրեն որ 'ի բաց թողու այս ունակու-  
թիւնը։ Սուրբն Տօրօթէ կ'ըսէր իւր վանա-  
կաններուն։

«Փախէք երիտասարդաց հետ խօսակցու-  
թիւն ընելէ եւ իբրեւ սատանային բարեկա-  
մութիւնը մերժեցէք անոնց բարեկամութիւնը։  
Սուրբն Դսիդորոս քրէական յանցանաց կարգը  
կը դասէ աղայոց հետ խաղալը եւ խնդալը։  
Քասիէն կ'արգելու կանգ առնուլ վայրիկ մի  
եւս ֆրեններէ մէկու հետ, մանաւանդ եթէ այդ  
ֆրենը փոքր ըլլայ տարիքով։ Նոյնալէս արգիլ-  
եալ է առանձին խօսակցիլ եւ ձեռք ձեռքի  
տալ։ Սուրբն Թէոդորոս Աթիւալիթ կ'ըսէ։ Ո՞ու  
խցիկիդ մէջ դեռահաս աշակերտ մը պիտի չըն-  
դունիս։ Սուրբն Սաղա իւր վանականներուն

մէջ ընաւ անսմօրուս մէկը չէր ուզեր ընդունիլ զի մի գուցէ իւր դպրոցին մէջ վտանդ մը ըլլայ այն : Եւ Պուրկօնեի մէջ , Սէն—Պէրնօնի վանքին մէջ օրէնք էր որ դպրոցին վարժապետը առանձին տղու մը հետ մինակուկ չքալէ ընաւ , Եւ տղու մը հետ ծածկապէս խօսելու չհամարձակի առանձնակի » :

**Մեր Աքուավիվա Հայրը այս պատուէրը նորոգած է (1) :**


Այս բոլորին ալ պատճառը ծանրաբարոյութիւնն է առ երեւոյթս . բայց իրապէս , ինչպէս մեր կանոնները կ'ըսեն , (Ընդ . կանոններ . Գլ. Լ. Երես 542 ) համեստութեան պահպանութիւնն է : « Եզեւ շօշափումն եւ բորբոքեաց հուրն » կ'ըսէ սուրբն Ամբրոսիոս : Եւ ֆան Ֆէրսօն որոշակի կ'ըսէ թէ սատանացին փորձութիւններուն կարգն է իւր հոգեւոր բարեկամներու հպիլը , եւ թէ հոգեկան բարեկամութիւնը անով մարմնային սիրոյ կը փոխուի :

**Վերջապէս պատուիրանները մինչեւ իսկ արգիլեր են կատաներուն եւ շուներուն հըպիլը (2) :**

(1) Քանի մը տարի յառաջ ընդհանուր վերատեսուչ չայրն Աքուավիվա գրեց թէ մեր միաբանութեան անդամներու արգիլեալ է օտարներու և մասնաւորապէս տղոյց հալիլ (Ընդ . կանոններ . Գլ. Լ. Երես 545) :

(2) Ես միշտ լսեր եմ ծանրաբարոյ և հոգեկան կենաց մէջ հրահանգուուղ մարգերէ որ մերսնք ոչ կատաներու և ոչ շուներու հպելու են իսկ , որպէսէտեւ այս շօշափումը ընդդէմ կանանի է , և տեսած եմ որ կրօնական-

Տեսէք փորձառութիւնը ինչե՞ր ըսել տուածէ ծանրաբարոյ մարդերու։ տեսէք թէ հայեցողական կեանքով ապրող ամեն հասակէ մենակեացներու անբնական կերպով մէկտեղ խըռնիլը ուր առաջնարդեր է ամեն քաղաքակրթութեամսոց տակ եւ ամեն կլիմաներու մէջ։ Թէքայիդ սուրբ Բաքօմին հետ, Պուրկօննեը սուրբ Յթօնի հետ, որով խելամուտ կ'ըլլամք, մանաւանդ խելամուտ կ'ըլլամք թէ ձեռներու շօշափում մը վատ խորհուրդի մը կընայ առաջնորդել եւ անարդ սողոմականներու փոխարկել հրեշտակաց հայեցողական կեանքով մնանող մարդիկը։



### ԺԲ.

#### Ա.Ռ.Ա.ԶԻՆ ՈՒԽՏԵՐԸ

Նորընծայութիւնս աւարտելով պինդ ջերմագին եւ գերագոյն նուիրումով մը Ծնկերութեան մէջ մտնելու պատրաստուեր էի։ Ցաւագին մօրս պատկերը քանիցս արձանացած էր առջիս յիշատակաւ։ Կը տեսնէի զինքը երազներուս եւ ակամայ մտախոհութեանցս պահերուն մէջ։ Բայց զասոնք բոլոր սրտիս անդունդներուն խորը թաղած էի անդառնալի

ներ պատժուած էն, ընդ կատակս կատուներու հաղած ըլլը ըսլուն համար։ (Ծնոք. կոնոններ Գլ. ԼՂ. երես 545)։

կերպայիլ հոն ճմլել եւ կոխելու համար : Միամտաքար կ'երթայի նորընծայից դաստիարակին այս խորհուրդներս եւ մինչեւ այս տեսափնտերս իսկ կը պատամէի : Ինծի պատասխան կը տրուէր թէ փորձութեան մէջ ինկած էի . թէ Սատանան կատաղութենէն կը մոնչէր տեսնելով որ ընտանեկան եւ աշխարհային բերկրութիւններէ հրաժեշտ կուտայի . թէ նա այս կողմէն զիս ըմբռնելու կ'աշխատէր . թէ մահացուցմամբ եւ աղօթիւք վանելու էի բանսարկուն :

Բնութիւնս յաղթուած էր : Մայր՝ իբրեւ անցելոյն մէջ ստուեր մը կ'երեւէր ինծի . իրապէս ծիւրացուցեր էի սիրտս :

Մաքիս յափշտակութիւնը իւր լրման կէտը հասեր էր եւ Հանդիսաւոր ուխտերուս ժամը հասած էր :

Գսան տարեկան էի :

Անպատում ցնծութեամբ այս ուխտերս կատարեցի :

Ուխտ ողջախոհութեան :

Կենացս մէջ չէի պատահած երկու անգամ մանկամարդ աղջկան մը որոյ չունչը , զէթ հեռուէն , սիրոյ կարապետ եղող այն անտեսանելի հոսումներով զգացնէր ինծի թէ մարդ էի և Երբ յետոյ ողջախոհութեան ուխտս հետազօտեցի , դտայ որ անծանօթին նկատմամբ խոստում մ'էր այն : Եթէ չամուսնանալու որոշմանս կ'ակնարկէր նէ , ատկէ ա-

ւելի դիւրին բան չկար ինծի համար : Ամուս-  
նութիւնը արդէն մեր բոլոր խօսակցութեանց  
եւ մեր բոլոր գիրքերուն մէջ ներկայացուած էր  
իբրեւ մարգկային ապականացու գործ մը, մարմ-  
նոյ առաւելութիւնը ; սկզբնական մեղաց յա-  
ջորդաբար փոխանցումը եւ հրեշտակային բնու-  
թիւն ունող հոգւոյն՝ անամնական կոչտ վայե-  
լից մէջ անարգութիւնը : Այս գաղափարները  
ընդունելէս յետոյ , ալ կրնայի ընել այս ուխտը :

Ամկից զատ դիցուք թէ կենացս մէջ օր  
մը ճամբուս վրայ այնպիսի էակ մը հանդիպէր  
ինծի : որոյ սիրտը առ իմս ըղձանար եւ այն է-  
ակը մէկ նայուածքով ինծի զգալ տար որ իմ  
անձը նմա նուիրեալ էր , եւ դիցուք թէ քսան  
տարեկան հասակիս մէջ , ողջախոհ ըլլալու եւ  
ինծի ներկայացող այս էակին չհպելու համար  
նուիրական եւ մշտնջենաւոր ուխտ դնէի , այո՛  
այդ եւս կարելի էր : Բայց այդ էակը սիրոյ  
կայծով մը սիրտս մտնելէն յետոյ զայն չսիրել ,  
այս բանին եւ ոչ մի ուխտ կարէր երաշխա-  
ւոր ըլլալ : Կրնայի նիւթապէս ողջախոհ եղած  
ըլլալ . ասոր համար ուխտ դնելու պէտք չու-  
նէի . բաւական է որ կնոջ մը չհպէի : Ուխտ  
դնել չսիրելո՞ւ մի , ստութիւն է այդ : Միթէ  
ուխտ մը կրնա՞յ՝ հզօր եւ անընդդիմադրելի  
տպաւորում մ'արգելուլ :

Աւա՛ղ , այն ուխտը յաւիտենական տան-  
ջանաց կը դատապարտէ զքեզ : Բայց ասով Աս-  
տուծոյ առջին աւելի մաքուր աւելի սուրբ ե-

ղած չես ըլլար . այլ միակ դժնողակ խղճի խայ-  
թեր յաւելցուցած կ'ըլլաս սրախող մէջ :

Աւխտ աղքատութեա՞ն :

Երբ մարդ քսան տարեկան եղած ատեն  
հոգւոյ մեծ հարստութիւնը եղող սէրէն կա-  
պուտ կը գտնուի . Երբ նա յարաժամ ձնշելու  
յատուկ եղող կենդանի մերքենային անհուն  
ժանիքներուն մէջ անգամ մը կը բռնուի ,  
երկրային ստացուածոյ քանի մը մասնիկներէ  
եւ քանի մը դրամի ժառանդութենէ հրաժա-  
րելը իւր կամքին համար չսաղ մ'է միայն այն  
ատեն : Ասի հարցանել է դ'րի արծուին թէ  
հայրենի բոյնէն ելած ատենը հազած մէկ քանի  
փետուրները կը ցաւի՞ մի : Բայց սա գէթ գե-  
րութիւնը ընդունած չէ , եւ բոլոք վերցնելու  
համար ամեն վայրկեան կ'աշխատի որ թոշի :

Իմ խմացական դաստիարակութիւնս այն-  
պէս եղծուած էր որ այս բանը՝ իրեւ բռն  
գլխաւոր գործը եւ իրեւ իմ զոհողութեանս  
դիւցազնական կողմը երեւցաւ թէ ինծի եւ  
թէ ինծի հետ ուխտ ընող մեր քանի մը Հայ-  
րերուն եւ նորընծայներուն : Այս բանը ինծի  
չէին զրուցեր , բայց կարծես բոլոր աշերը յաղ-  
թական ուրախութեամբ մը ինծի կ'ըսէին .  
քանի՞ցս չընաղ , եւ քանի՞ցս վսկը է այս զոհը :  
Սէնթ—Մօրէնց վերջին շառաւիղը որոյ հարը-  
տութիւնը խել մը միլիօններու կը բարձրա-  
նար , կուղար քսան տարեկան հասակին մէջ  
եւ աղատ կամօք կը հրաժարէր աշխարհիս ստաց-

ուածոց վայելումէն , ի՞նչ մեծ բան :

Պէտք է սա եւս զրուցեմ որ , Հայրերը  
անշուշտ իմ զօհողութիւնս առաւել վարձուց  
արժանի երեւցնելու համար , զիս աղատ ը-  
րեր էին խնամակալի տեսչութենէ : Հօրս հա-  
րստութեան տէր եղած էի , կամ յաւէտ ա-  
նոնք տէր եղած էին այս հարոտութեան :

Ուխ' առ հնազանդութեան

Ագրէն մանկութենէս 'ի վեր ես իմ անձիս  
տէր չէի . դիւրաւ կրնայի իմ անձիս նկատ-  
մամբ անդառնալի տնօրինում մ'ընել : Մարդ  
իւր անձը յօժարակամ կը նուիրէ իւր սիրած  
անձերու :

Ինձի համար գմնդակ գործ մ'է այս տո-  
ղերը գրելը որոնք , +ա՞նօլիկներսմ մէջ , կրօ-  
նական հանդիսաւոր ուխտերու վրայ ընդուն-  
ուած կարծեաց հետ բացէ 'ի բաց անհամա-  
ձայն են :

Ես արդարեւ չեմ ժխտեր թէ բարիք գոր-  
ծելու ազգու որոշումը Աստուծոյ հաճոյալի  
գործ է . քա՛ւ երբէք , բայց կը հարցնեմ թէ  
իմ հնազանդութեան ուխտս ինչ կը նշանա-  
կէր : Հնազանդելու ուխտ մը , որքան ժամա-  
նակ որ մեծաւորներս զիս Միաբանութեան  
մէջ ընդունէին եւ որքան ժամանակ որ ես ալ  
Միաբանութենէ գուրս ելնելու ծանր պատ-  
ճառներ չունենայի : Ասկէ ո՛չ աւելի ո՛չ  
պակաս : Բայց միթէ ես չգիտէի՞ որ հակա-  
ռակ դրած ուխտերուս , եթէ երբէք յոցի ան-

հաճոյ ըլլայի , զիս Միաբանութեան մէջ չպիտի պահէին , եւ դարձեալ եթէ երբէք Միաբանութիւնը իմ գաղափարած իտէալ չհամապատասխանելու ըլլար , մեծաւորներս եւ 'ի պահանջել հարկին պապն ալ պիտի թողուին զիս որ աշխարհական կղեր ըլլամ : Այս այսպէս ըլլալէ վերջը , ի՞նչ կը նշանակէր ա'լ այս մշտնջենաւոր ուխտը : Կը խոստովանիմ թէ այնչափ ցնցումներով հասունցած բանական լուսովս իսկ խելամուտ եղած չեմ այս բանին :

Դարձեալ ի՞նչ կը նշանակէր այս՝ աղքատութեան ուխտը անհունս փարթամ եւ զօրեղապէս կարգաւորեալ Միաբանութեան մը մէջ որ գիտէ շտեմարանը բերանն 'ի լիք եւ հանդերձատունը լեփ լեցուն պահել : Ասի՝ մէջը քանի մը դրամ գտնուող փոքր քսակէ մը զըրկուիլ չէր , որովհետեւ հոգաբանուն ամէն անգամ որ ճամբորդութեան մը ելնելու ըլլաս , առատապէս կուտայ քեզի հարկաւոր եղածը եւ աւելին իսկ : Երկաթուղիներու վրայ մէկը պատահած ունի՞ ձիգվիթի մը՝ երբորդ եւ եւ մինչեւ իսկ երկրորդ կարգի ժակէնի մը մէջ : Ի՞նչ է ուրեմն ողջախոհութեան ուխտ մը որ հաւանական կարծեօք զքեզ յապահովի չի կացուցաներ նայուածքէ մը եւ սրտերու 'ի հեռուստ շփումէ մը որ սէր կոչուած զօրաւոր զգացումը կ'արթնցնէ :

Ի՞նչ է աղքատութեան ուխտը երբ ստոյգ

զիտեմ թէ անպակաս պիտի ունենամ ամեն  
բան :

Ի՞նչ է հնագանդութեան ուխտը , երբ կը ը-  
նամ թողուլ Միաբանութիւնը կամ թէ Միա-  
բանութիւնը կրնայ այն ինչ ատեն զիս ճամբել :

Ուխտ ողջախոհութեան որ չէ կարող արա-  
գելուլ համակրութեանց անընդդիմազրելի փո-  
խանակութիւն մը սրտերու մէջ : Եւ ես այս  
ուխտը քսան տարեկան հասակիս մէջ կը դնեմ  
այլք տաս եւ վեց եւ տաս եւ ութ տարեկան հա-  
սակի մէջ կը դնեն դայն . եւ տակաւին այնպէս  
կը համարուին թէ , իրենց բանականութեան  
եւ ազատութեան լրութեամբը գործած են :

Ճշմարիան ըսելով , ուխտ դրած ատենս  
ի՞նչ էր ըրածս . մինչդեռ կը յօւսայի յաւիտե-  
նական խարոց մը դնել այսպէս աշխարհի եւ  
խմ մէջ տեղը , մինչդեռ կը վարժեցնէին զիս  
ըսելու «Մայր մ'ունէի» այնպէս իմն որպէս  
թէ ըսէի «Ժամանակաւ հաւու (տէտէ) եղբօր  
որդի մ'ունէի , եւ մինչդեռ մայրս կենդանի  
եւ երկու տարիէ 'ի վեր իւր ցաւոց մէջ ըն-  
կղմած էր , ահա նոյն ատեն էր որ յեղափո-  
խութիւն անուն կրող քաղաքական այն մեծ  
դէպքերէն մին տեղի ունեցաւ ֆրանսայի մէջ  
եւ մեզ ալ տափարուն հանեց :

Միաբանութեան մէջ տեսակ մը ծածուկ  
ուրախութիւն եղաւ երբ տեսան թէ ինկաւ  
այն ապիկար Պուրապօնը որ ազատականութեան  
պահանջումներուն դիմադրելու անձարակ դրաւ-

նուեր էր եւ իբրեւ պինդ հաճոյալի գովեստ  
մ'ընդունեցինք քանի մը հրատարակութեանց  
մէջ անցած սա անմիտ գաղափարը թէ հէտն  
կարուս Փ. Նախախնամութեան արդար պա-  
տիմը կրելով տարագիր եզեր էր ձիզուիթու-  
թիւնը խափանելուն համար :

Սակայն եւ այնպէս իմացայ յետոյ թէ՝  
1830ի յեղափօխութիւնը յոյժ սրտաթեկ ըրեր  
էր մեր Հայրերը : որով իբենց առջին ընդ եր-  
կար գոյուած կը տեսնէին Ֆրանսան, երկիր  
մը որ միշտ կանխող եւ յառաջընթաց է շար-  
ժելու մէջ, այն օրհնեալ հողը ուր կը ծլին եւ  
կը բողբոջին ճշմարիտ եւ գերագոյն կրօնի մե-  
ծամեծ խորհուրդները, այն վառարանն ուր  
մարդկային ազգի շահատեաց սէր կը պահ-  
պանուի, այն սրբավայրը ուր բարին եւ ճըշ-  
մարիար պայծառապէս պիտի ցոլանսան մինչեւ  
հուսկ ուրեմն բոլոր աշխարհի վրայ վիթթին եւ  
ուռամանսն : Այս ամենուն ես ալ շատ չանցած  
խելամուտ եղայ : Բայց հիմայ որ անոնք իբրեւ  
վարդապետող միաբանութիւն մը Ֆրանսայէն  
գուրս վոնտուած էին եւ միայն իբրեւ աշխար-  
հիկ կղերի օժանդակ քահանայներ կրնային  
սովորվիլ հոն, մինչդեռ այն կղերը իբենց արհա-  
մարհանաց մշտնջենաւոր առարկան էր, որով  
պաշտպանեալ ծառայներ եղած էին այն տե-  
ղերը ուր տէր եւ պաշտպան պիտի ըլլային ի-  
բենք, այս այս' կացութիւնը նուառացուցիչ  
էր . ուստի Պուրագօններու երկրորդ դարմին

տաս եւ ուժ՝ տարուայ թագաւորութիւնը՝ երկարածիդ եւ ցաւագին փորձանք մ'եղաւ իւրենց համար :

Սերթ կը յուսային թէ Յուլիսի թագաւորութիւնը առաջին տարիներուն մէջ ելած քաղաքական յուղու ններուն, եւ կամ դաւագրութեանց հարուածին տակ թերեւս յազմահարուէր, եւ Պուրագնեանք կրկին վերահասատուելով, անցելոյն մէջ իրենց նկատմամբ բըռնած ապիկար ընթացքնին թերեւս չշարունակէին. մերթ այս թագաւորութեան երկար տեւազութիւնը տեսնելով՝ համբերութիւննին կը հատնէր, անոնք որ ատենով այնչափ երկայնամիտ էին. ուստի Հոռվմայ Ժէնէրալը կը պատուիրէր իրենց որ նոր իշխանութեան մօտենալու եւ անոր չնթելու փորձ փորձեն :

Հոս 'ի պատրաստի ունիմ Ժէնէրալին խելձեռօքք գրուած ծանուցագիր մը որ 1842 . . . թուականաւ այսպէս կգրէ.

« Որովհետեւ Հալլը Ռասլինեանէնց քանի մ'օրէն յարմար առիթով Աէն—Բօքի մէջ Ֆրանսացւոց թագուհւոյն առջին քարող պիտի խօսի, հարկ է որ վառաւոր գովեստ մը խօսի անոր մէջ թաղուհւոյն վրայօք, գովէ տնոր բարեպաշտութիւնը եւ վեհապետ ամուսնոյն վրայ բանեցուցած երջանիկ աղղեցութիւնը : Թող ամեն ճիպ թափէ նա զթաղուհին մեր կողմը շահելու համար, վասն որոյ թող երկայնուգոյն ճառէ այս ամենուն վրայ :

Պէտք չէ սակայն որ քարոզիչը միսմիայն՝ պատշաճութեան համար փանաքի գովեստ մը կամ քանի մը խօսք թափթփէ բերնէն . ընդհակառակն պէտք է որ թագուհւոյն զգալ տալու համար քարոզիչը մասնաւոր գովեստ մը պատրաստէ . եւ պէտք է որ մեր ձեռքքը գտնուած ազդեցութիւններն ալ միւս կողմէն թագուհւոյն վրայ ներգործելով թագուհին ալ վերջապէս արքային կառավարութեանը . նկատմամբ մեր ունեցած տրամադրութիւններու վրայ խօսի անոր հետ : Դուք մանրակրկիտ կերպով պատեցէք ինձի ի՞նչ բան որ պատահելու ըլլայ Սէն—Յօքի մէջ » :

Ամեն բան Ժէնէրալին հրամաններուն համեմատ կատարեցաւ : Հայր Ռազինեանէնց մեծ մեծ գովեստներ խօսեցաւ եւ նախադիծը լրիւ կատարեց : Ունկնդիրք իրարու երես կը նայէին եւ իւրովի կը հարցնէին թէ ի՞նչ էր պատճառը որ ձիգուիթներու ֆրազանէը յանկարծ կը գառնար այնպիսի կառավարութեան մը կողմ, որ իւր ծագումովը եւ իւր գոյութեան պայմաններովն իսկ անզօր էր 'ի՞նպաստ իրենց բան մ'ընելու :

Նոյն Ժէնէրալին մէկ ուրիշ ծանուցազիրն ալ ունիմ որ զրեթէ մի եւ նոյն թուականաւ գրուած է :

« Ամեն ձիգ ըրէք որ Ֆրանսայի մէջ մեզ անձնուէր եղող քաղաքական թերթերը եւ մասնաւորապէս իւնիքէր (1) իսկ եւ իսկ նպաստա-

(1) Աչքու խողա՛ , զ. Զամուրճեան :

ոոր ցուցընեն զիրենք Լուի—Ֆիլիպի կառավաշը բութեան։ Այդ բանը մեր գիտաւորութեանց համար կարեւոր է։ Ընկերութիւնը ոչինչ կրնայ ակնկալել ուամկավարներէ որոնք ակն յանդիման կը ցուցընեն թէ իրենց միաքը՝ այս թագաւորութիւնը տապալել է։ Ուստի Լուի—Ֆիլիպ Յեղափոխութեան դէմ նեցուկ մը փընտռելու բանադատուած, հարկաւ մեզ պիտի ապաւինի։ Այս մասին Պ . . . մեզ խիստ լաւ կրնայ օգնել։ Թող ուրեմն շարունակ Պուրագնեան կուսակցութեան դէմ յարձակի. ասի արդի իշխանութեան շնթելու լաւագոյն եղանակներէն մին է։ Արդարեւ նա գիտէ թէ դուք այս բանը կը ժխտէք գահազուրկ թագաւորութեան բարեկամներու քով։ բայց ըստ որում հարկ է այսպէս ընել. նա միշտ մեզ անձնուէր կրնայ ըլլալ։ Խմացուցէք իրեն իմ բոլոր սէրս»։

Բայց ես դէպէերուն վրայէն ցատկելով անցած կ'ըլլամ եթէ այսպէս շարունակելու ըլլամ։

Իմ երերորդ նորընծայութիւնս լմեցեր էր. կրօնական ուխտերս կարդացեր էի եւ ա'լ հիմայ Սուրբ Ընկերութեան մարդը կը համարուէի։ Խնչ բան որ մոլորեալ երեւակայութեամբս իրբեւ չտէալ տեսեր էի, իրացեր էր նա. ձիզուիթ եղայ, եւ այնպէս ձիզուիթ եղայ որ շատերը գերազանցեցի շատ բանի մէջ թէեւ ոչ յառաջինութեան։

Այն ատեն, ձիզուիթաց Ընկերութեան

մէջ հանդիսաւոր ուխտ զնելուս վերաբերութեամբ խեղճ մօրս տուած լրոյս 'ի պատասխանի՝ նամակ մը ընդունեցի իրմէ. սէրը անըսպառելի է մայրերու սրտին մէջ : Ես ակն յանդիման տեսայ ասով՝ որ իմ ապերախտութիւնս մունալ կ'ուղէր, որպէս զի զինքը միս մինակ թողելուս վրայ խիղճս շատ չխայթէ զիս . մայրս նամակին մէջ ինծի կ'իմացնէր թէ Աստուած Ֆլավիաքէնց մանկամարդ կոմունին իբրև հոգեզաւակ աղջիկ մը տուած էր իւրեն : Նաեւ մանրամասնաբար կը մեկնէր ինծի այս մտերմութեան պարագաները : Ես այն ատեն աիկին Ֆլավիաքէնցը յանուանէ եւ եթ կը ճանչէի :

Եեր կանոնագիրքերու համեմատ, հոետուրութեան եւ գրականութեան ուսման պիտի պարագէի երկու տարի : Նորընծայութեան հոգետեսական եւ խիստ արգիլափակ կեանքէն վերջը, մտքին՝ հանդիսա մը, եւ մինչիւականուն խիստ բորբոքեալ խորհուրդներուն զարտուղութիւն մը տուած կ'ըլլան, երբ մեր կանոնագիրքերը կը տրամադրեն որ երիտասարդ կրօնաւորը որ ա՛լ հիմայ յաւիտենական ուխտերով շղթայուածէ, քիչ մը ժամանակ ալ զրական կենաց զովարար եւ անուշիկ հողմերուն տակ դրուի : Եթէ մեր սուրբ Խղնատիոս Հայրը այս բանը տեսաւ, անշուշտ հանճարի փայլ մը ցրցուց զայն իրեն : Կ'ուղեմ որ այս մեծ խորհրդայն պատիւը իրեն վերընծայեմ . միայն թէ

միաբանական Աւլստին ճարպիկ հիմնադրի նպատակը չորեալէ բաւական հեռու էր : Նա իւր նորընծայարանին մէջէն հազիւ ուսումնական երիտասարդները կ'առնուր : Եւ նախ առանձնութեան տապագին գրգռութեանց տակ եւ երդման ծանր ծանր կապերուն մէջ կ'ուղէր պահել զանոնք : Վերջապէս տէր եւ իշխան ըլլալով այն հոգիներուն, որնց եռանդը հոգեւութեան ձեռօք յանչափս յաւելցուցած էր, պէտք էր որ ճարը մտածէր թէ ի՞նչ կերպով այն հոգիները կրնային գալրոցներու մէջ՝ դաստու, առաքելութեանց մէջ քարողիչ, խոստովանահայր եւ աստուածարանութեան վարդապետ ըլլալ : Սուրբ Խգնաափոս այս խելացի կարգադրութեան մէջ միմիայն գործնական կողմը աեւած էր, այսինքն իւր կրօնականներուն տրուելու կատարեալ կրթութիւն մը :

Այս գրական ուսումները ինծի համար երջանկութիւն մը եւ ճշմարիտ ափոփանք մ'եւզան : Միսթիքականութեան զառիվայրերուն վրայ մեծաքայլ առաջնորդուած հոգի մը որ այս մտածին եւ բացարձակ կատարելութեան զենտ պնդելու կր բռնագատուի, խելակորոյս կ'ըլլայ հարկաւ, կամ զէթ այնպիսի կամակոր ուղղութիւն մը կ'առնու, որ խմացականութիւնը ա'լ այնուհետեւ կենաց իրութիւնները հատուածացողմի մը մէջէն կը տեսնէ միայն, կամքը ցնորներու մէջ կը մոլորի, եւ սիրոը որուն զլացած են ճշմարիտ սիրոյ բնական օ-

րէնքը , գատարկութեան մէջ կ'այլասեռի , կամ  
յափշտակութեան մէջ անդնդասոյզ կ'ըլլայ :  
Հիմայ աներկեւան կը խոստովանիմ , թէ ուղ-  
ղակի այս անյատակ անդունդը կը դիմէի ,  
երբ նախնի պատմագիրներու , ճարտարախօս-  
ներու եւ քերթողներու վրայ ըրած գեղեցիկ  
ուսումներս զիս փրկեցին : Միաբանութեան  
ներքին հրահանգներն ալ միանգամայն կը շա-  
րունակէի . այսինքն խոկմունք , հաղորդու-  
թիւն , բարեպաշտական ընթերցմունք , քննու-  
թիւն խղճմտանաց , խոստովանութիւն եւ հո-  
գեւոր ուղղութիւն կը շարունակէին : Բայց  
եւ նոր աշխարհի մը մէջ կը գտնուէի այն ա-  
տեն : Հոմերոս , Ավրատիոս , Վերգիլիոս , Ժիւ-  
լինալ , Դիմոսդենես , Թուկիդիդես , Քսենո-  
բոն , Տակիտոս , Կիկերոն , Սենեկա , Պլու-  
տարքոս , այս բոլոր ընտիր մատեանները որոց  
աեսիլն իսկ կը պժգացնէր զիս Սենթ—Աշէոլի  
մէջ ուսում առած ատենս , բարեկամներ ե-  
ղան ինծի հիմայ , որոցմէ յետոյ կսկիծովլբաժ-  
նուեցայ : Կը զգայի թէ անոնց ընկերութեամբ  
մարդ կ'ըլայի : Քրիստոնէական այն մեծամեծ  
գաղափարները զոր մէնիւտական ճարտարմու-  
թիւնը կը փոքրկացնէ , իբրեւ լայն ծածկոցի  
մը տակ քօղարկուած կը տէսնէի այսպիսի  
բարձր ներշնչութեամբ գրուած գիրքերու մէջ:  
Երբէք նախնեաց կրօնական ոգին չէին ծանօ-  
թացուցեր ինծի , արդ այն ողին իւր բոլոր

անուշ բուրումներովը մէկտեղ զդալի եղաւ հոգւոյս :

Մեր բնաւորութեան նմանողութեան տարօրինակ աղջեցութեամբ , հին աշխարհի պինդ դեղեցիկ հանճարներաւ հետ երկու տարի մտերիմ կեանք մը անցունելէ վերջը , իմ մէջս երկու մարդ գոյացաւ . կրօնական մարդը հանապաղ իւր բուռն բաղձանքներովը մէկտեղ որոնք երբէք չլրացան , եւ զրական մարդը այն քաղցրիկ հանդստութեամբը՝ զոր օր ըստ օրէ կը ճաշակէ , այն հարթ եւ տափարակ սահմաններուն մէջ՝ ու միւր ուսումն առաջերը նորդած են զինքը :

Բայց սակայն սուրբ Խղնատիոս նախատեսած չէր բնաւ , եւ ես ինքնին չէի նախաղզացած երբէք սր եթէ այս նախնի հոյզով տոգուուելու ըլլայի , անպատճառ այն հոյզը զանխուլ ինէ բոլոր էութեանս մէջ չըջան պիտի ընէր : Ընդ վայր բնութեանն թրած մարդուն վրայ պատուասեր էի արուեստական մարդը այնպէս՝ զոր օրինակ հողեաւեսական մէլօտնէրը կ'ուզեն կաղմել զայն : Եթէ բոլոր կինացս մէջ շարունակելու ըլլայի այն հեղձամղձուկ հայեցողութիւնները որոնք երկրորդ նորինծայութեանս ատեն հոգիս կուլ կուտային , նոր ճիւղը դէշ աղէկ թերեւս ուոճանար :

Բայց երբոր նախնեաց այս անարատ եւ վաղլաղուկ յիշատակարաններու դէմ առ դէմ պատահեցայ , այն առեն կանդապաւ կեղծ

շարժումը, բնութիւնը սկսաւ ձեռք ձգել կրկին  
իւր իրաւունքները . եւ դրսըւանց առանց նշան  
մ'երեւելու, դժուարաւ պատուաստուող թու-  
մած ճիւղին քովիկէն աւելի ուժեղ ոստ մը  
դուրս եկաւ, որ շարունակեց իմ մէջս մարդն  
եւ իւր ճշմարիտ կեանքը :

Ըստ որում որոշում ըրած եմ որ Ս. Խգնա-  
տիոսի կարգին մէջ մեծ իմաստութեամբ սահ-  
մանուած կանոններուն ներքեւ իմ բնաւորու-  
թեանս կրած զանազան անցքերուն մէջ իմ  
ունեցած պինդ ներքին զգայութիւններս ան-  
սքող յայտնեմ, եւ ցոյց տամ ինչ լան որ ան-  
ձամբ զիս քննելով կրնամ դանել իմ մէջս .  
ուստի ներսի դիս երեւան ենող սրտի պետ-  
քերու առաջին անգամ յայտնուիլը պիտի պատ-  
մեմ հոս :

Ըսթերցողս գիտէ թէ կին ըսուած բանը  
մտքէս անցած չէր բնաւ : Տղայութեանս առևն  
դուեհին մէջ քովիս անցնող կամ Սէնթ—Աշէօլի  
վաքաններուն ժամանակ հետս խաղցող երի-  
տասարդուհիները մանարտիկ աղջիկներ երեւ-  
ցեր էին ինծի : Կինը՝ իմ խորհուրդներէս հե-  
ռացուցած էի մարմնոյս դէմ ըրած դժնդակ  
պատերազմներուս մէջ, որոնց համար մեր հո-  
գիներու թշնամւոյն պիղծ թելադրութիւններն  
են կ'ըսեն անմտաբար հոգետեսութեան վար-  
դապետները նորընծայներու առջին, մինչդեռ  
այն թելադրութիւն ըսուածը՝ ըստ ինքեան մեր  
աբբունքի աբթնալն է : Ես ալ, նորընծայ

դեռահաս եղբայրներուս պէս, սատանայական փորձութիւն համարեր էի զանոնք եւ սաստիկ զայրացեր էի չը բանառիուն գէմ, որ կուզար քունիս մէջ անզամ զիս կը փորձէր. բայց ուխտադիր ըլլալէն տարիէն աւելի վերջը, երբ նորահաւատիս եռանդը հանդարտեցաւ, եւ պատմադիրներու եւ ճարտարախօսներու լուրջ ուսման յաջորդեց բանահիւսներու աւելի մոզիչ եւ աւելի խանդալի ուսումը, այն ատեն պատկեր մը գոյացաւ ներսի դիս :

Նախ իտէալ մ'էր այն անորոշ ծիրերով, չնորհալի, անմեղ, հրեշտակային մաքրութեամբ եւ անարատ կոյսի մը նման հեղ : Ինծի այն պէս թուեր էր. որ երբ ես այն կոյսին կ'աղաչէի որ իրեն նման միշտ անարատ ըլլալու շընորհքն ընդունելու համար բարեխօս լինի առ Ասաուած, նա աստղապսակ իւր երկու թեւերը բայցած ինծի կը խօսէր եւ օծի մը գլխոյն վրայ կոխած էր : Գրեթէ անհաւատալի կը թուի այս ամենը, եւ սակայն կը հաստատեմ թէ այս իտէալը որ միանդամայն հրեշտակի, կոյսի, ծաղկի, ճառագայթի եւ ջնջ աղամանդի կերպարանօք ինծի կ'երեւէր, յանկարծ այն պատկերներէ մէկուն կերպարանքը կ'առանուր զորս բանահիւսներու նկարադրութեամբ ճանչեր էի, այսինքն աչագեղ եւ չնորհալից, միամիտ իրեւ զԴաղաթիա, աարփալի իրրեւ զԾիդոն, պարկեշտ իրեւ զԱնդրօմաք : Նա կուզար ինծի իրեւ կալիսէ մը կամ Եւխա-

թիս մը որ գերբնական հրապոյրով մը զիս կը կախարդէր :

Յայտնի է թէ ես անդանդաղ կ'երթայի կը պատմէի հոգեւոր Հօրս ուղեղիս այս խօլական երաշները : Բայց կանխաւ զիտէլ իւր տալվք պատասխանը :

—Զձեզ հալմծող հրապուրելի պատկերը դիւանար պիղծ ցնորք մ'է, կ'ըսէր այն :

Եւ սակայն խղճիս վերաբերութեամբ խօսելով յանչափս չէի խռովեր երեւակայութեանս այս բերումներէն, որոնք յայտնի է որ ընթերցումներուս եւ տարիքիս արգասիքն էին : Բայց որովհետեւ այս մտածին պատկերը յաճախ մըտքիս մէջ կ'արձանանար, մտացս աչերուն առջին նորա առած զանազան ձեւերէն՝ որտիս ակամայ բաղձանաց ճշդիւ պատասխանող ձեւը հուսկ յետոյ հաստատեցաւ հոն, այսպէս զի խորհուրդէս հեռացնելու համար որչափ որ ջանք ըրի, նա իբրեւ պինդ միւսմիւտ եւ ամենամաքուր մանուկ մը դարձեալ երեւցաւ ինծի միջտ նոյն կերպարանօք որ իբրու թէ կ'ըսէր ինծի .

—Կը սիրեմ զքեզ սիրովն զուարթնոց :

Եւ այս զառանցանքներուս մէջ, բոլոր հոգիս անծանօթ զդացմամբ մը զոր դեռ եւս չէի զգացած՝ կը դոզդոջէր :

Այս կեղծիքը (որովհետեւ ուրիշ անուն չեմ կընար աալ անոր) ողջոյն ամիաներ մտքիս առջեւ արձանացաւ : Կախնեաց այն գեղեցիկ

յիշատակութիւններու վրայ՝ որոց մանկուա  
թիւնս խելամուտ չէր եղած՝ ստացած դիտու-  
թիւններս յայտնեցին ինծի սիրոյ բնազրումը,  
որոյ երկնային արձագանգն է ամենայն բանա-  
հիւսական երկ . բայց միանգամայն այս վայր-  
կենէս սկսեալ , իմ հոգւոյս յամբաջայլ պատ-  
րաստականութեամբը , քանի որ առոյգ եւ ու-  
ժեղ զգացումները կը զարգանային նախնեաց  
յիշատակարաններով յայտնուած գերազոյն  
գեղեցիկն սիրահար եղող եւ ամբիծ բնաւո-  
րութեանս մէջ , սկսայ ան ատեն միանի տական  
մէնօքներէ գուրս նկատել քրիստոնէական կեան-  
քը եւ խելամուտ ըլլալ նորա մեծութեան եւ  
զօրութեան : Այս առաջին փոփոխութիւնը  
աննշմարելի մնաց ինծի : Միայն քանի մը տա-  
րիէն վերջը երբ փիլիսոփայական եւ դիտնա-  
կան ուսմանց ընթացքս աւարտեցի եւ դպրո-  
ցի մը մէջ ուսուցիչ եւ եղայ իմ սիրական հե-  
ղինակներուս հետ գանուելով , կարդացի Ֆէ-  
նէլօնը , Պոսիւէն , տասնեւեօթներորդ գարու-  
բոլոր գրական գործերը . Երբ փնտռեցի Եկե-  
ղեցւոյ Հայրերու մէջ կրօնի մեծամեծ դիտու-  
թիւնները զօրս փիլիսոփայութիւնը՝ իւր բիծե-  
րէն ափի մէջ մաքրուած Պորփիրի օրինակցու-  
ներու նման , հատուկտորներով պիտի ցուցը-  
նէր ինծի ժամանակէ մը վերջը , ահա այն ա-  
տեն միայն այս փոփոխութեանս վրայ աւելի  
լոյս ծագեցաւ մտքիս մէջ : Սկսայ կասկածիլ  
թէ առ Աստուած առաջնորդելու համար հը-

նարուած շինծու մենօդնեցը , մարդկաւթեան այս ինչ տարիքին աւելի կամ քիչ յարմարցուած վարպետ հնարք մ'ըլլալու էին , եւ այն ատեն զգացի թէ առանց մտացի դպրոցականութեան (seolastique) մը հնարած անհուն պատրաստութիւններու կարօտ ըլլալու , առ Աստուած առաջնորդող բնական մենօդ մը անշուշտ գտնուելու էր :

Հարկ չէ որ ըսէի թէ ձիզուիթներուն մէջ գրական ուսումները նոյնն են՝ ինչ որ ուրիշ տեղ մասնաւոր դպրոցի մը մէջ պիտի գտնես : Ցիշողութեան տէր եղող հետեւակ միտքերը գրական հարեւանցի գիտութիւն մը միմիայն կառնուն հոն , եւ միայն նախնեաց մեծանուն մատենագիրներէն հատընտիր զրուցուածքներ մտքերնին կը սպահեն : Սնոնք իրեւ հետեւակ մտաց տէր մարդեր մտնելով այս գեղեցիկ ուսմանց մէջ , իրեւ հետեւակ մարդեր ալ գուրս կելնեն անտի : Մեծահարուսա միտքերը անհունս կը շահին հոն , որովհետեւ դասական ուսումնիկ աւարտած ըլլալով կը նանա իրենց լեզուաւը քաղցրագոյնս ճաշակել այս մատենագիրներու գեղեցիկութիւնները : Բարձրագոյն ուսմանց քաջ դասաւուները . մեծահոշակ քարողիները այս գրական նորնծայարաննէն գուրս կելնեն եւ իմ մասիս կը խոստովանիմ թէ այս երկու տարին շատ արդիւնաւոր եղաւ ինձի : Միաբանութիւնը Եւրոպայի մէջ խել մը մարդեր ունի , որոնք առանց

բարձրագոյն կարդը թեւակոխելու, կը խօսին  
իրենց լեզուն եւ ճաշակով ալ կը գրեն : Ամեն  
մարդ այնպէս կը հաւատայ թէ ձիզուիթները  
որոց համբաւը միշտ իրականէն աւելի ցուց-  
ուած է, իրենց գեռահաս կրօնականները  
կրթելու համար գրական ընտիր մէջնօքներ  
ունին . կատարեալ սխալ մ'է այդ : Հոն զանը-  
ւող գասախարակները պատուաւոր հետեւա-  
կութենէ մը արդին չեն անցնիր : Հոն ամեն  
մարդ ինքզինք կը կրթէ եւ ոչ ուրիշ բան :

Այս կ'ըսեմ որովհետեւ ճշմարտութիւնն  
ալ այն է . Ընկերութիւնը բարձրագոյն ուս-  
մանց համար բնաւ ուսուցիչ չունի :

Ճիզուիթները գրականութեան մէջ ան-  
ժխաելի արժանեաց տէր մարդեր ունեցեր են :  
Յայտնի է թէ անոնց գործերը իրեւ Տառելներ  
առաջարկուած էին մեզի : Սակայն բան մը կայ  
որ զիս շատ զարմացուցած է եւ շատ մարդ  
ալ չգիտեր զայն, բնել կ'ուզեմ թէ տասն եւ  
եօթներորդ եւ տասն եւ ութերորդ դարերաւն  
մէջ մանաւանդ, մեր Ընկերութեան հեղինակ-  
ներուն տրուած աղատութիւնը զիս մեծ զար-  
մանքի մէջ ձգած է : Սաոյդ է թէ Ճիզուիթ մը  
միշտ պատրաստ ըլլալու է այս աղատութիւնը  
զոհելու : Այս տրամադրութիւնը միայն բաւ է .  
Էլքեւ ունեան խօսքը այնպիսի սկզբունք մ'է որ  
անոր կիրառութիւնը միշտ հարկաւոր չէ :

Ընկերութիւնը ամեն ժամանակ գաղա-  
փարներու ընթացք մ'ընդունած է . պէտք է

որ իւր բոլոր անդամները համաձայնին, եւ իւրենց ձայները միայնեն որպէս զի միաձայն տարածեն ընդունուած վարդապետութիւնը։ Ոչ ոք իրաւունք ունի զայն մանրամասն քննելու։ Թող այն վարդապետութիւնը իւր քնաղդումներուն եւ բանական լուսոյն հակառակ դայ։ Թող զայն վոանդաւոր եւ անելիտ համարի, հոգ շէ, իւր անձնական կարծիքն է այն։ բայց այն վարդապետութեան դէմ ելնելը արգելեալ է իրեն։ Ուխտին մեծաւորները կ'ըսեն։ —Քարոզեցէք այս վարդապետութիւնը, ժողովուրդին ուղեւծուծը մացուցէք զայն, դասատուծութեան, քեմական քարոզութեան, խոստովանարանի, հոգեւոր առաջնորդութեան եւ աշխարհի հետ ձեր ունեցած յարադերութիւններուն միջոցաւ։ Պէտք է հնազանդիլ այս պատուերին։ Հոս ձիգուիթ ըլլալու է։ Եբացեւ զբանին պատուիրանը խստիւ կը պահուի հոս։ Օրինակի աղագաւ, տամն եւ եօթներորդ դարուն մէջ ձիգուիթաց թշնամիները Յանսենեաններն էին։ ուստի Ուխտին քովանդակ գործունեայ զօրութիւնները անոնց դէմ ուղղուած էին։ ձիգուիթներուն իրենց հակառակորդացը դէմ շրած ստորագիր կամ անանուն դիրքերու, տետրերու, թերթերու ցանկը միայն հատոր մը կը շնի։ Այս կոուոյն մէջ զոնէ ձիգուիթները մարդկային հոգւոյն աղատութեան իրաւունքները կը պաշտպանէին։ բայց, այս կոուէն դուրս, Ընկերութեան մարդերը դրեթէ

ի՞նչ որ ուղէին կրնային գրել : Անոնք այս առատութիւնը լայնարձակ գործածեցին : Մեր ատենը ո՞ր ձիգուիթը կրնայ յանդգնիլ Մօլիէրը եւ Թարթի-ֆը գովարանելու եւ Հայր Պուհուրի հետ ըսելու

Ո՛Չ շտառէր նորերական բեմ

Անզուի ականք բերասան

Քայլ մուսայն զիւղաւորն ներկայելով

Կեղծ բարեալազանութը ճամբու բերասա

Կը խոստովանիմ թէ բանահիւսութիւնը հետեւակ է . բայց մեր օրերու անդրալեռնեայ Ճերձուածին արմանքը զարմանքը որչափ մեծ եղած կ'ըլլար եթէ երկայնազգեստ կամ կարճազգեստ ձիգուիթ մը ենէր Մօլիէրը՝ կեղծ բարեպաշտներու ուղիին անուանելու մտաքերէր : Պատճառն այն է թէ այսօր Թարթիւֆը անդրալեռնեայ եղած է , արժան է որ պարտ ու պատշաճ մեծարանքն ընդունի ուրեմն :

— ձիգուիթն ազատ է զայն անարդելու 'ի խորսց սրակ : բայց ներելի չէ իրեն որ հրապարակաւ զայն խայտառակէ , մանաւանդ թէ ամեն պարագայի մէջ , երբ պէտք ըլլայ , մեղքնալու է այդ բարեսիրտ Պ. Թարթիւֆը , զոր

տղատամիտները մեծ չարամտութեամբ զբար-  
տած են :

Ընդհակառակն Հայր Պուհուրի օրովը,  
Յարթիւֆ, ձիզուիթներուն խօսքին նայելով,  
Յանսենեան էր : Նա խստամբեր կեանք մը կը  
վարէր, խարազնազգեաց էր եւ խարազանաւ կը  
ձաղկէր իւր անձը . վասն որոյ վերապատուելի  
Հարերը որ Հայր Պօնիի ձեռօք : Հեշտն Ձեր մե-  
ռանդունիւն, եւ Հայր Պարրիի ձեռօք Արտա-  
շառն բայեալ առաջէ Փէղաժէայ, առև Աստուա-  
ծածնն նորիւեալ հարիւր ուներադար ջերմեան-  
ունիւններով անուն գիրքերը գրել կուտային,  
կը ծանակէին Յանսենեանները որոնք, հակա-  
ռակ բայց միանգամայն -ճշմարիտը խօսելով-,  
պատուաւոր ծայրայեղութեամբ մը փրկու-  
թեան գժուարութիւնները տարապայման կը  
յաւելուին :

Հայր Ռաբէն մեր մէջ շատ մեծարոյ է եւ  
իւր Յաղաժո Բարսասրանաց անուն գրած քեր-  
թուածը արժանի է այն գովեստներու՝ զորս  
ընդունած է այդ գիրքը . սակայն Ընկերութեան  
գիմացը Հայր Ռաբէնի պինտ մեծ արժանաւո-  
րութիւնն էր նորա՝ Յանսենեաններու վարդա-  
պետութեան պինտ անողոք թշնամիներէն մին  
ըլլալը . 'ի չնորհս այս գեղեցիկ նախանձաւո-  
ւորութեան կրցաւ նա խել մը խիստ աշխար-  
հային երկասիրութիւններ հրատարակել, որոնք  
իւր անդի-Յանսենեան տքնութեանց հետ փոխ-  
նիփոխը երեւան կելնէին . այս բանը տրատ-

ճառ եղած էր որ իրեն համար կըսէին թէ վեց  
ամիս՝ Աստուծոյ և վեց ամիս աշխարհի կը  
ծառայէր :

Երիտասարդի մը համար խիստ հրապուրիչ  
եղող այս գրական ուսումներով իմ անձիս տէր  
եղայ այնչափ՝ որքան որ ձիզուիթ մը կրնայ ար-  
դարեւ տէր ըլլալ :

112  
ಯի 39' ամենց զանակ մնուի ու ոչ ճարդ առն  
պահանջ անուն ունի այս գլուխ անձնութեան համար անու

շնուրակը ունուի քառակը ցայտամասին  
ու անուն ունի լուսակը ունակը ու առն  
պահանջ ու վայրէց անուն քայլակը անու

շնուրակը ու անուն անունը ունի անու

շնուրակը ու անուն անունը ունի անու  
շնուրակը ու անուն անունը ունի անու

շնուրակը ու անուն անունը ունի անու  
շնուրակը ու անուն անունը ունի անու

շնուրակը ու անուն անունը ունի անու

շնուրակը ու անուն անունը ունի անու

շնուրակը ու անուն անունը ունի անու

շնուրակը ու անուն անունը ունի անու

շնուրակը ու անուն անունը ունի անու

շնուրակը ու անուն անունը ունի անու

# ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԳԵՂԵՑԻԿ ՃԻԶՈՒԻԹԸ

Ա.

ՀԱՅՐ ՄՈԽԿԱՁԵՆ

Իմ խաղաղիկ բերկրութիւններուս կամ  
յաւէտ իմ պատրանքներուս պատմութիւնը հոս  
զկայ կառնու : Ինչ որ տեսայ Միաբանութեան  
մէջ մինչեւ հոս , պարզաբար պատմեցի զայն .  
կարծեմ թէ իմ երիտասարդական հիացումնե-  
րուս եւ մայրենի դաստիարակութեանս շնոր-  
հիւ ընդունած գրեթէ միշտ անջնջելի տպա-  
ւորութիւններուս մէջէն՝ ճշմարտութիւնը ընդ-  
նըշմարել տուի :

Նոր կեանք մը կը սկսեր ինձի համար . ես  
զայն խաղաղաւէտ եւ աշխատալի կերաղէի եւ  
այն նաւահանգիստին մէջ ուր մանուկ հասա-  
կիս մէջ ապաստանած էի , երբէք չէի մտա-  
ծեր որ ուխտիւք մերկացած կրիցս պինտ փոքր  
մրրիկն իսկ եթէ վրայ հասնելու ըլլար , կրնար  
խոռվել կեանքս :

Հայր Մոնկաղէնի կեանքը , զոր Փարիզի  
եւ գաւառային քաղաքաց յափշտակեալ կի-

խօսած ատեն երբ քաղցրիկ զուարթութեան  
մը սննձնատուր կ'ըլլար . բայց թերեւս աւելի  
դեղեցիկ էր վշտով համակլուած ատեն , երբ  
հաղուագիւտ եւ տոչորող արտսուքներ իւր  
այլական դէմքը ոլուն ոլուն կը թանային ,  
եւ դէպ 'ի երկինք պիշ նայուածք մ'ուղելով  
կարծես արիութիւն եւ համբերատարութիւն  
կը խնդրէր :

Ո'վ Հայր Սոնկաղէն , դուք իմ պինդ սի-  
րելի յիշատակներէս մին էք . պարծանք կը հա-  
մարիմ զձեզ սիրած ըլլալս եւ դարձեալ ձեր  
փոխաղարձ սէրը վայելած ըլլալս : Դուք ձեր  
տկարութիւններուն հակառակ Ընկերութեան  
անդամներէն ամենէն ալ գեր 'ի վերոյ եղաք  
ձեր մեծահոգիութեամբ : Երաւ է որ Միա-  
բանութեան կանոնագիրքերուն հնարած ան-  
լոյծ եւ բազմահանդոյց կապերուն մէջ կրցան  
ձեր միտքը ժամանակ մը պրկել . բայց ձեր  
սիրաը այն կապերէն զերծ մնացած էր . եւ  
մարդ իւր սրտովն է որ Ճշմարտապէս մեծ է :

Ֆ . . . ի մէջ ամեն մարդ հետաքրքիր էր  
թէ ինչու Հայր Սոնկաղէն որ Փարիզի եւ Ֆրան-  
սայի գլխաւոր քաղաքներուն մէջ , իբրեւ  
քարողիչ անժխտելի յաջողութիւն մը ստացած  
էր , յանկարծ հանուեր էր այս հրապարակա-  
խօսութեան պաշտօնէն որ աւելի քան ուրիշ  
պաշտօն մը իւր ճաշակներուն եւ իւր բաւա-  
կանութեանն յարմարաւոր էր , եւ ինչու Զուի-  
ցերիոյ մէջ գեռահաս կրօնաւորներու դասա-

առւութեան աշխատութեանց կը գործածուէր :

Ընդհանրապէս իւր աշակերտները համակիր էին իրեն : Բայց մենք կրնայինք նշմարել թէ ուխտադիր Հայրերը զինքը շատ չէին սիրեր եւ թէ իւր՝ մեր մէջը յուղարկուիլը աչքէ իյնալ մ'էր : Բայց ինչու այս աչքէ իյնալը : Մեր մէջէն պինդ սրամիտներուն եւ պինդ սատանորդիներուն իսկ անկարելի եղաւ բան մը կռահել :

Իսկ ես եւ ոչ իսկ հետախոյդ եղայ :

Մեր Հայրերը որ յարաժամ համբաւին բոլոր թմբուկները կը հնչեցնեն երբ կրօնական հասարակութեան առջեւ դուզնաքեայ մէկը գովասանել պէտք ըլլայ, Հայր Մոնկազէնի հրապարակախօսութեան համար ունեցած սքանչելի տաղանդը յերկինս բարձրացուցեր էին : Այս անգամ իրենց ճարտարախօսը յամենեցունց ընդունելութիւն գտաւ : Հայր Մոնկազէնը չը տեսած տարիներս իւր համբաւը խիստ շատ անգամ հասած էր մինչեւ ինծի : Միաբանութեան մէկ վարպետ հնարքն է որ իւր մէջ մըտնել ուղղող երիտասարդներուն նշմարել կուտայ թէ Ուխտը ո՞րպիսի նախանձաւորութեամբ կըրնայ գովել եւ պաշտպանել զիրենները . եւ շատ միտքերու համար ասի դոյզն հրապոյր մը չէ : Ամեն մարդ զայն կանխաւ գիտէ . բաւական է որ մէկը արժէք մ՞ունենայ, — եւ բնական է որ ամենայն ոք իրենին վրայ չի տարակուսիր —, այն արժէքը ոչ անծանօթ եւ ոչ ծածկուած պիտի մնայ : Մարդ իւր նիզուփիթ ըլլա-

լովը միայն մեծ համբաւ ունի . Ընկերութեան մէջ լոյսը երբէք դրուանին տակ չի մնար :

Հայր Մոնկաղէնի վրայ մելամաղձութեան արամաղրութիւնը մը նշմարած էի միշտ . այս արամաղրութիւնը անցեալէն աւելի հիմայ երեւելի էր իւր վրայ : Զգուշացայ այս բանը աշակերտակիցներուն ըսելու , ըստ որում անոնք իմ խօսքերէս սա հետեւութիւնը պիտի հանէին թէ Հայր Մոնկաղէն իւր ձեռքէն առնուած ասպարէզը կը ցաւէր . ուստի իմ դիտութիւններս ևս ինձի պահեցի :

1833 յուլիս ամսոյ մէջ էինք : . . . ի ջուրերը մեր տունէն շատ հեռուն չէին : Այս տարի օտարականներու տարապայման խուռն բաղմութիւն մը կար . ասի մեր շահերուն խիստ նպաստաւոր էր : Մեր մատուոք ընդարձակ եւ պինդ պատուական եւ նորագոյն Գոթական ոճով դեռ նորերս կառուցուած էր : Ճողովուրդը հոն ձգելու նորատակաւ կրօնական հրահանդաներ կարդաղրուեցան : Հանգէսներուն կարելի եղածին չափ աւելի չուք եւ փայլ տալու համար բան մը չէին ինայած : Առիթներն ալ շատ էին . իննօրեայ պաշտամունք Առաք—Քեռէ տօնին համար , իննօրեայ պաշտամունք Առաքուածնի Սուրբ Արտէ տօնին համար , իննօրեայ պաշտամունք Առաք—Քառմէլի տօնին համար , վերջապէս իննօրեայ պաշտամունք Սրբոյն իդնատիոսի տօնին համար : Մանաւանդ այս վերջին տօնը շատ շքեղ եղաւ : Տօնին վերջացած

օրը մեր եկեղեցին լեփ լեցուն էր . եւ ոչ  
մի ժամանակ այսչափ ծաղիկներու , ճրագնե-  
րու , խունկի , կրօնական երաժշտութեան ,  
ծանրագին ասուեղէն ծածկոցներու յորդ առա-  
տութիւն շռայլուած էր : Սուրբ Կուսին սեղա-  
նին Յուակն ա'Ալեքսան մանունով պահնելայէ զարդը  
Կ'ըսեն թէ 6000 ֆրանգի արժողութիւն ունէր :  
Ասի մեր Գառառապետ Հօր սիրած զարդերէն  
մին էր զոր նա Սուրբ Կուսին նուիրած էր 'ի  
մեծ աժդոհութիւն պարզեւատու կնոջ զաւակ-  
ներուն :

Այն օրը մանաւանդ ժողովուրդը իմանա-  
լով որ մեծանուն Հայր Սոնկաղէն մեր Սուրբ  
հիմնադրի ջատագովովութիւնը պիտի խօսի , խըս-  
նեցաւ եկեղեցւոյն մէջ : Եւ յիրաւի նոյն խակ  
տօնին օրը Հայրը հրաման ընդունեց երեկոյ-  
եան ժամուն քարող խօսելու . բայց նա խիստ  
զարմացած երեւցաւ եւ պատասխանեց թէ  
պատրաստուելու ժամանակ չունէր :

Ճիղուիթ մը , ըստ խստութեամբ մեծա-  
ւորը , միշտ պատրաստ պէտք է ըլլայ հա-  
զանդելու :

Հայր Սոնկաղէն խոնարհութիւն ըրսու եւ  
ըսաւ :

—Պիտի խօսիմ :

Երեկոյեան ժամէն վերջը ամպիոնը ելաւ :  
Երբէք այսպէս շքեղ հանդիսացած չէր . երբէք  
իւր խօսքը աւելի երորող եւ աւելի համակիր  
եղած չէր : Պատմեց Արքոյն Խցնատիոսի կեանքը ,

եւ ինծի այնպէս կը թուէր թէ առաջին անգամ կը լսէի զայն։ Յանկարծ եկեղեցւոյ մեծ դրանը դին շարժում մը տեղի ունեցաւ։ շատ անձեր ներս եկան եւ ունկնդիրներուն հոծ կարգերուն մէջ տեղ բանալու աշխատեցան։ Հայր Մոնկաղէն Մանրէզի քարանձաւի մէջ կը նկարագրէր մեզ Սուրբ Խոնատիոսը . . . յանկարծ իւր ձայնը այլայլեցաւ, երկու ձեռները ճակատը տարաւ իբրու թէ իւր մտածութիւնը հան հրաւիրել ուզելով։ Քիչ մը վերջը խօսքը լրացուց։ բայց դէմքը սաստիկ այլայլած եւ գունատէր, իւր ձայնը ա'լ իւր կորովը չունէր։ Վերջապէս ամպիսնին եղերքին վրայ կործանելով մարեցաւ ինկաւ։ Առին Սրբատունը տարին զինքը, եւ այս պատահարը որ մեծ յուզում պատճառեց ջուրերուն կրօնասէր ժողովրդեան մէջ, նոյն օրը տիրող սաստիկ տապը պատճառ բըռնունլով բնականաբար մեկնուեցաւ։

Հետեւեալ օրը Հայր Մոնկաղէն բոլորովին ապաքինած երեւցաւ մեզ։ բայց բնութեամբ մելամազձոտ ըլլալով կարծես թէ իւր թագծութիւնը աւելի սաստկացած էր։ Գէմքը օր ըստ օրէ առաւել կը գունատէր եւ անձը նիհարնալու վրայ էր, այնպէս զի տասն եւ հինգ աւուր մէջ ինծի թսւեցաւ թէ աւելի ծերացած էր քան որքան փոխուած էր հինգ տարի իրարմէ հեռու գտնուած տաեննիս։ Երբեմն կը հարցանէի իրեն թէ ի՞նչպէս է առողջութիւնը, — Աղէկ եմ, շատ աղէկ, սիրեցեալ որդ-

եակ իմ, կ'ըսէր ինծի . կարելի է թէ չափառ զանցօրէն կ'աշխատիմ, որով մարմինս քիչ մը յոդնութիւն կ'իմանայ . բայց աշխատութիւնը, մանաւանդ կրօնականի մը համար, օդտակար է հոգւոյն :

Եւ յիրաւի Հայր Մոնկաղէն փիլիսոփիայութեան դասատուութեան նուիրած ժամերէն եւ դարձեալ խոստովանարանը անցուցած օրուան քանի մը պահերէն դուրս որչափ որ պարապոյ ժամանակ ունենար՝ ուսման կը պարապէր . Սրբոյն իգնատիոսի վրայ ջատագովական քարոզը խօսելէն 'ի վեր մանաւանդ, ինչպէս ամենայն ոք կ'ըսէր, գեղեցիկն Հայր Մոնկաղէնի համար ամեն մարդ խենթ կ'ըլլար: Կը պատմէին թէ իւր ձեռօք 'ի քաթոլիկութիւնն դարձեր կատարուեր էին . երբէք ձիզուիթ մը սիրելի դասատուիս չափ հասարակաց խօսակցութեան առարկայ եղած չէր: Այն ատեն մեր տան մեծաւորները սկսան զայն դովել եւ մինչեւ իսկ չնթել անոր: Ճշմարիտ յաղթանակ մը տարած էր Հայր Մոնկաղէն որ երբէք անով շացած չէր երեւէր:

Մեծաւորը ուզեց Համբարձման տօնին օրն ալ քարող խօսել տալ իրեն . բայց Հայր Մոնկաղէն իմացուց որ իւր առողջութիւնը չէր թոյլ տար իրեն որ ամպիսնը եյնէ: Մեծաւորը չպնդեց . Հայր Մոնկաղէնի երեսը միակն նաև յելով մը հասկցաւ որ այս անսեղադրութիւնը ընդունայն պատճառանք մը չէր . ուստի գրեթէ

սիրալիր խօսքերով ազաչեց իրեն որ Ռւխտին  
այնչափ սիրելի եղող առողջութեան մը խը-  
նամ տանի :

Օգոստոս ամսոյն վերջերը , Հայր Մոնկա-  
ղէնի վերաբերութեամբ տարօրինակ բան մը  
պատահեցաւ : Եւր չորս կողմը չեմ գիտեր ի՞նչ  
կասկածանաց եւ անվատահութեան մթնոլորտ  
մը կը տիրէր : Մեծաւորները սկսան ցուրտ ըն-  
թացք մը բռնել իրեն դէմ : Եւր անունը ձայնի  
մասնաւոր բեկրեկումներով բերնէ բերան  
կը տրուէր : — Աս՝ Հայր Մոնկաղէնը — Կ'ըսէին  
տանը մէջ գտնուող մանեւրները եւ սուրբերը .  
եւ աչերնին երկինք ամբառնալով հառաչանք  
կ'արձակէին : — Ա՞հ , կ'ըսէին դեռ եւս կատա-  
րելութեան չժմնողները , Հայր Մոնկաղէնը , փի-  
լիսովայութեան ընտիր դասատու մ'է : Բայց  
ինչու համար արդեօք այսչափ արտում եւ  
ախուր է :

Օր մ'ալ այնպէս պատահեցաւ որ ամեն  
դիէս բարսուք մը լսեցի թէ .

— Հայր Մոնկաղէն Ընկերութենէն դուրս  
պիտի ելնէ :

Հայր Մոնկաղէն Ընկերութենէն պիտի ելնէ՝  
մի՛ , այդ բանը անհնար կը թուէր ինծի : Քրիս-  
տոսի իսկ անունը իւր դրօշին վրայ կրող զին-  
ուորեալ Ուխտի մը անդամակցութեան վառ-  
քէն հրաժեշտ տա՛լ մի՛ . այդ չէր հաւատալի :  
այս բանը մաածելն իսկ ոճիր մ'էր , եւ Հայր  
Մոնկաղէն որ մեր Ընկերութեան պարծանք-

ներէն մին էր, չէր կրնար այսպիսի խորհուրդ  
մը յղացած ըլլալ :

Այս Հօր համար ունեցած իմ խանդադին  
բարեկամութիւնը ոչ ոքէ ծածուկ էր : Իմ կա-  
մակար բնաւորութիւնս սրտիս բոլոր տպա-  
ւորութիւնները եւ զգացումները երեւան կը  
հանէր : Իմ սիրելի դասատուս ինչ աւելի տա-  
րեց ըլլալովը լաւ գիտէր ինչ որ ձիվուիթ մը  
վերջապէս կուսնի միշտ, այսինքն կեղծաւո-  
րիլը : Յայց եւ այնպէս, ինծի համար ունե-  
ցած առաւելագոյն սէրը մեղ լրտեսող խու-  
զարկու աչերէն չէր վրիպած, եւ շատ ան-  
գամ, զիս իրեն ձգող յօժարութիւնը համար-  
ծակ ցուցընելուս համար իրեւ յանցաւոր  
մատներ էին զիս . բայց կրնամ ըսել թէ իրեւ  
կրօնական իմ բովանդակ վարքս բաւական  
լաւ ըլլալով՝ մեծաւորներս ինծի ներողամտու-  
թիւն ցոյց կուտային :

Ընդարձակ եւ գեղեցիկ ծառատունկ պար-  
տէզ մ'ունէինք որ մեղի հեշտալի հովանիներ  
կընծայէր : Յայտնի է թէ խստիւ արգելեալ է  
մեղ՝ երկու առ երկու պտըտիլը . գոնէ երեք  
հոդի ՚ի միասին դանուիլ հարկ է : Յայց եւ այն-  
պէս, առանձին դանուիլն ալ արգելեալ չէ .  
եւ ես սովորաբար ընկերակիցներէս բաժնուե-  
լով կերթայի մտախոհ ըլլալու պարտիպին  
ծայրը դանուած փոքրիկ պուրակի մը մէջ  
զոր շատ կը սիրէի :

Օգոստոս 24ին, երբէք այդ թուականը

մտքէս ելնելիք չունի , օրուան տօթագին ջեր-  
մութենէն խոնչ եւ վաստակ , զրօսանքի ժա-  
մանակ հոն դեղջկական նստարանի մը վրայ  
նստած էի , երբ յանկարծ ոտքի դփռաց մը  
լսեցի ծառուտին ետեւէն՝ որուն կոթնած էի  
եւ որ զիս ամեն աչերէ կը պահէր : Կանգ ա-  
ռի , եւ այն ատեն մեր Հայրերէն երեքին  
ձայնը ճանչեցի :

## Բ.

## ԼՐՏԵՍՆԵՐԸ

Այս վերապատուելիներէն երկուքին վրայ  
շատ քիչ համակրութիւն ունէի : Բոլոր կրօնա-  
կան կարգերու մէջ 'ի գործ դրուած եւ մեր  
կարգին մէջ մանաւանդ կատարելագործուած  
մատնութեան սիսնեմը ընդունած էի : Թէ եւ  
ես շատ քիչ 'ի գործ կը դնէի զայն , բայց եւ  
այնպէս ինծի շատ ընական կ'երեւէր որ մին-  
չեւ իսկ ինծի դէմ 'ի կիր առնուն զայն : Բայց  
մեր կանոններուն այս կէտին վրայ , նախան-  
ձաւորութիւնը անօդուա կը թուէր ինծի : Ընդ-  
հակառակն Հայր Աէրմօն եւ Հայր Ռիւֆէն  
այնպէս կը կածէին թէ նախանձաւորութիւնը  
աւելորդ բան չէ , եւ թէ պարտաւոր են մեծա-  
ւորներուն յայտնել ոչ թէ միայն իրենց եղ-

բարցը ծանր ծանր յանցանքները, այլ նաև  
մեր ընդհանուսար կառուցոց ի. յօդուածին համե-  
մատ, անոնց ծանր փորձութիւնները:

Այս ծանր փորձութիւններն են բաց 'ի  
ուրիշներէն, «Յաշխարհ դառնալու իղձը, Մի-  
արանութենէն ճամբուելու իղձը եւն. եւն»:   
Յայտնի է թէ այս կանոնին հնազանդելու հա-  
մար, մարդ իւր եղբարց խիղճը խռվարկելու  
եւ անխսհեմ խօսք մը նշանակելու է. դարձեալ  
այս ինչը՝ այս կամ այն կարծիքին տէր է շսե-  
լով ճշմարիտ դատեր բանովու, ամեն բան մեկ-  
նելու, եւ վերջապես ընդարձակօրէն գործա-  
դրելու է ինչ որ աստուածաբանութիւնը կ'ու-  
սուցանէ սակայն թէ ծանր մեղք է, այսինքն  
յանցուածին դատարկութեալ: Գան դամենայն լրտեսու-  
թիւն զգուելին այն է որ քու խորհուրդիդ՝  
մինչ 'ի խորս օրտիդ զհետ կը պնդի, եւ դու  
չարաչար կը միրաւորիս երբ հոգեւոր առաջ-  
նորդէդ խրամներ եւ խիստ յանդիմանութիւն-  
ներ կ'ընդունիս այն փորձութիւններուն համար  
որոց երբէք ենթակայ եղած չես, բայց զորս  
քու ընկերներէդ ումանք կարծեր են թէ քու  
խօսակցութենէդ եւ երբեմն լրութենէդ գու-  
շակեր են: Անոնց բարեպաշտ նախանձաւո-  
րութեան չնորհիւ կատկածաւոր կ'ըլլաս առանց  
պատճառը դիտնալու: Սպահով, ես թէ քու  
դործերդ միշտ անստղիւտ եղած են: բայց  
մոռցեր ես թէ օր մը յաշխարհ թողած անձե-  
րուդ վրայօք մեծ ղղածումով խօսեր ես, որով

եւ յաշխարհ դառնալու փորձութեան ենթակայ ես եղեք : Թէ որ քահանայ ես , եւ աշխարհական կղերին համար յարգանք մը ցոյց տուեր ես , բաել է թէ Միաբանութիւնը թողելու փորձութեան ենթակայ եղած ես , ուստի քսաներորդ կանոն 'ի ձեռին իրաւունք ունին երթալ քեզ մատնելու :

Դիտէի որ Հայր Ովեֆէն եւ Հայր Աէրմոն այս տեսակ ներքին խուղարկութիւններու համար մասնաւոր տաղանդ մ'ունէին : Անոնք կը փափաքէին մանաւանդ որ կանոնները կէտ առ կէտ գործադրուէին . անոնց ոգին եւ ժամանակին հետ մէկտեղ անոնդ մէջ մասած փոփոխութիւնները զանխուլ մնացեր էին իրենց իմացականութիւններէն որոնք թէ եւ խիստ անձուկ էին , սակայն ճշմարիտ ձիրք մ'ունէին նենզութիւններ եւ խորամանկութիւններ հարելու համար , որպէս զի խարէական հարցումներով կարենան զքեզ չփոխութեան մէջ ձըդել , եւ այսպէս այս մանր մունիր հնարքներու օգնութեամբ քու բոլոր խորհուրդներդիմանալ : Ճիզուիթներուն՝ Հարդ նենդունեան մականունը տրուած է : Աւա՛ղ , արդարեւ ասի ճշմարիտ է , եւ գարձեալ ճշմարիտ է թէ այս արուեստը 'ի գործ ածելու համար մեծ հանճար մը պէտք չէ . բաւական է որ մարդ մասնաւոր յարմարութիւն մ'ունենայ որ յետոյ դաստիարակութեամբ զարգանայ , սկսեալ այն վայրկեանէն որ մարդ Ընկերութեան մէկ դըպ-

բոցին մէջ ոտք կը կոխէ , մինչ ցվերջ տասն եւ  
հինգ կամ տասն եւ վեց տարիներու՝ որոնք  
նորընծայութիւնը սորա վերջին փորձէն կը  
բաժնեն : Խոկ ես՝ այս յարմարութիւնը երբէք  
չեմ ունեցած :

Հայր Վէրմնի եւ Հայր Ախւֆէնի հետ եր-  
բորդաբար գանուող ձիզուիթը Թիֆոն կը կոչ-  
ուէր :

Ասի վերջին աստիճանի անպիտան պատ-  
ուական երիտասարդ մ'էր . ինքն ալ զիտէր  
իրեն այսպէս ըլլալը . ուստի արժան չէր հա-  
մարեր երբէք որ անձնական յատուկ կարծիք  
մ'ունենայ . իւր կամքը զերպներուն ձեռացը  
մէջ մեքենայ մ'եղած էր նա . միամտութիւնը  
եւ բարեմտութիւնը կը վիստար իւր վրան . երբ  
երկու Հայրեր 'ի միասին խօսել ուղէին . Հայր  
Թիֆոնը հետերնին կ'առնուին : Ասի ոքանչելի  
հնարք մ'էր խարդաւանելու այն կանոնի դէմ  
որ կը պատուիրէ թէ խօսակցութեան տաեն  
դոնէ երեք հոգի գանուելու են . ըստ որում  
Հայր Թիֆոնի առջին ամեն բան կրնար զրուց-  
ուիլ . Հայր Թիֆոն չէր հասկնար , եւ ոչ խոկ  
կը լսէր կամ կը յիշէր այն խօսքերը որ ուղ-  
դակի իրեն ուղղուած չէին : Մինչդեռ ուրիշ-  
ները խօսէին , նա կը խօկար եւ մտածական  
կ'ընէր :

Միանիտական դաղափարներուն համար յօ-  
ժարութիւն մ'ունէր , կոյր հաւատով կը հաւա-  
տայր Սրբոց վերաբերեալ ամեն պատմութիւն-

ներու , պինդ պարզ ևզելութիւնները՝ փառաւոր հրաշքներ եւ ձիզուիթաց Ընկերութեան բոլոր անդամները Սուրբեր կը համարէր . միայն թէ ինքը լինքը անսնցմէ բացառութիւն կը համարէր , ըստ որում այս պարուամիտ մարդը թէ եւ ձիզուիթ , բայց սակայն խոնարհամիտ մէկն էր : Անշուշտ Հայր Թիֆոն Ընկերութեան մեծ շուք մը տալու յատկացեալ մէկը չէր . հորամոյն չէր բայց իւր կոչումը պինդ անկեղծ էր . թերեւս իւր պարզամտութիւնը , իւր ամրծութիւնը եւ իւր անպիտանութիւնն իսկ իւր ընդունուելուն նպաստեր էին . իրեն պէս մարդերը կրնան առանց գիտակցութիւն ունենալու արբանեակ եւ գործի ըլլալ :

— Հայր Թիւֆէն , ըստ երեք հոգիէն մէկը , կարծեմ թէ կրնամք հոս արծակ համարձակ խօսակցիլ սա թշուառ Հայր Մոնկաղէնի վրայօք :

Այս անունը , այս մակդիրը եւ այս խօսաքերուն զրուցուելու եղանակը լսելով անշարժ կեցայ այն աեղը ուստի պիտի հեռանայի երեք կրօնաւորներուն մօտենալը իմանալէս վերջը : Միաքս զրի որ ականջ դնեմ այս խօսակցութեան որմէ իմ սիրեցեալ Հայրս ալ մաս ունէր :

— Նախ եւ առաջ , Հայր Թիֆոն , տեսէք անդամ մը թաւուտին մէջ մարդ չըլլայ : Ես մանարտիկ եւ բարակուկ ըլլալով նստարանին տակը կծկանցայ . որով Հայր Թիֆոն Հովանոցին մէջ արագ նայուածք մը արձակելէն վերջը դար-

ձաւ իւր ընկերներուն դիմ եւ ըստ :

—Մարդ չկայ :

—Եթէ հոն երթանք նստինք ի՞նչպէս կ'ըլ-լայ, ըստ Հայր Ակերմոն :

—Ոչ, ուրիշները կրնան հոս մեր գանուած տեղը կմնալ եւ մեր խօսակցութեան ականջ դնել :

—Դուք աղաչեցիք ի՞նձի, ըստ Հայր Թիֆոն, որ գամ ձեզի հետ պարտիմ որպէս զի մեր Սուրբ կանոններուն դէմ պատուիրանսադանց չգանուիք . բայց խնդրեմ թողուլ զիս որ վարդարան մը շարունակեմ . կանոնին պատուիրանէն զատ օրը երեք հատ կը զրուցեմ . երէկուընէ 'ի վեր իննօրեայ պաշտամունք մը սկսեր եմ :

—Լաւ լաւ, Հայր Թիֆոն, դուք իննօրեայ պաշտամունքներ կատարեցէք . կանոնը կը պահանջէ որ մենք երեք հոգի ըլլամք, բայց պարտաւոր չեմք որ երեքս ալ 'ի միասին խօսակդինք . եւ կանոնը ինչ որ չարդելուր, թոյլ կուտայ զայն :

—Ո՛, այդ ճշմարիտ է, պէտք է որ մեր հնազանդութիւնը ճշգրիտ ըլլայ, մենք ասկէ զատ ուրիշ բանի պարտաւոր չեմք եւ իրաւ կ'ըսեմ որ երկու Ողջոյն ըսելէս ետքը ձեր խօսքն իսկ չպիտի լսեմ :

—Քանիօն ջերմեռանդ էք, Հայր Թիֆոն :

—Ո՛վ Հայր Թիւֆէն, կը սխալիք, բայց Աստուած եւ սուրբ կոյսը իմ մեղքերուս կը

Ներեն, եւ այս պահուս մեծ շնորհք մ'ունիմ  
խնդրելիք սուրբ կոյսէն :

—Խնդրեցէք եւ տացի ձեզ :

Եւ մինչդեռ Ժանիքն Հայր Թիֆօն կ'սկսէր  
իւր վարդարանը ըսել, Հայր Վերմոն ըսաւ  
միւս ձիգուիթին :

—Հայր Մոնկաղէնի վրայօք աւելի բան  
մը գիտէ՞ք :

Այո՛, ըսաւ Հայր Ռիւֆէն, որուն վրայով  
միշտ կասկած ըրեր էի որ սիրելի վարժապե-  
տիս թշնամին էր :

—Ծանրակշի՞ռ բան մ'է արդեօք ձեր  
գիտցածը :

—Խիստ ծանրակշիւ :

—Մի՞ գուցէ ճշմարիտ ըլլայ ինչ որ կաս-  
կածեր էինք Ֆլավիաքէնց գեղանի կոմսուհ-  
ւոյն հոս գալլը տեսնելով :

—Հը՛ հը՛, Ֆլավիաքէնց կոմսուհին բնաւ  
մաս չունի հոս . կրնայ ըլլալ որ գեղեցիկ Հօր  
Մոնկաղէնի սիրահարած ըլլայ այն . ատորվր-  
այով ժամանակաւ Մարտիւեայի մէջ եւ քիչ  
մ'ալ Փարիզի մէջ խօսուած է արդէն . իսկ  
իմ տեսածիս նայելով, կարծեմ թէ սա թըշ-  
ուառականին խելքը միաքը ուրիշ բանի է :

—Դուք տեսա՞ք մի՛, Հայր Ռիւֆէն :

—Տեսայ եւ լսեցի :

—Ստուգութիւն մ'ունիք ուրեմն ձեր  
ձեռնը :

—Ստուգութիւն կատարեալ :

—Եւ Ֆլավիաքէնց կոմսուհին ատոր մէջ  
բնաւ մաս չունի՞ :

—Գժբա՛ղդ կին, ստուգիւ չունի :

—Ուրեմն կը մնայ ինծի պատուել մեր ժե-  
նեռաւ Հօր համար գրած տեղեկադիրս :

—Ո՛չ, Հայր Վերմոն, չըլլայ թէ այդ բա-  
նըն ընէք : Բէ՛հ, դիտէք թէ երբ դեւը մարդ-  
կային սրտին վրայ տիրելու ըլլայ, կրնայ խել  
մը մոլութիւններ մուծանել անոր մէջ :

—Բայց ինչ եւ է, ի՞նչ պատահեցաւ,  
Հայր Վերմոն . ի՞նչ էր ձեր տեսածը :

Հարկ չէ ըսել թէ որչափ կը վշտանայի  
այս խօսակցութեան ատեն որուն եւ ոչ մէկ  
խօսքը կը փախցնէի : Կը լսէի որ Հայր Թիֆոն  
վեցեն ութ ոտք երկայնութեամբ միջոցի մը  
մէջ կ'երթար կուզար եւ կէս ձայնով մը իւր  
վարդարանին Հայր Աբրեւը եւ Ողջյանեւը կը  
մըմնջէր :

—Կը յիշէք անշուշտ թէ, պատասխանեց  
Հայր Ռիւֆէն, երբ տեսանք որ Հայր Մոնկա-  
զէն քարոզութեան պաշտօնի մէջ պինդ փա-  
ռաւոր յաջողութիւն մը ստանալէն վերջը հան-  
ուեցաւ այն պաշտօնէն եւ հոս յուղարկեցաւ  
որ փիլատփայութիւն դաս տայ, մենք խկոյն  
կարծիք ըրինք թէ անշուշտ արտաքոյ կարգի  
բան մը պատահած ըլլալու է :

—Եւ խափուած չեմք եղեր մեր կարծեաց  
մէջ :

—Խոնարհամտութիւն չունենալլ անկէ

յայտնի է որ մեծաւորներուն այս կարգադրութեան վրայ սաստիկ դժգոհ երեւցաւ . այն օրը որ հոս քարոզ խօսեցաւ , լսեցի որ մեծաւորին սենեկէն դուրս ելած ատենը կը քրթմիջէր :

—Տե՛ս անգամ մը , կարդելուն ինձի որ ֆարիզի մէջ քարոզ չտամ որովհետեւ իմ յաջողութիւններս , կ'ըսեն , հպարտացուցեր են դիս որով կրնայ եղեր հոգիս 'ի կորուստ մատնուիլ . եւ հոս զիս բեմը հանել կուզեն որ համբաւիս վրայ վաստակ բնեն : Մեր մատուռին աթուներուն ամեն մէկուն համար երեքական ֆրանք պիտի առնուն , վերջն ալ ժողվողք պիտի բնեն վասն ամենամեծ գուշացն Ասուսածոյ . Ճիզուիթի մը հոգին կրնայ վտանգի մէջ դըրտիլ քանի մը հազար ֆուանգի համար :

—Այդ խօսքերը անշուշտ անվայել էին կրօնաւորի մը բերմին մէջ . բայց ստոյգ է նաև որ շահաղիտումը յաջող դնաց , որովհետեւ աթու եւ ժողվողք մէկանց չորս հազար ֆուանգի մօտ արդիւնք յառաջ բերին : Բայց շարայարեցէք , Հայր Ովիւֆէն :

—Հայր Վերմոն , կուզեմ հոս մեր բոլոր յիշատակները 'ի միտ ածել որպէս զի որոշակի ստուգեմք այն եղելութիւնները որոնց վըրայով մեր տեղեկադիրը պիտի շինեմք : Ամպիոնին վրայ Հայր Մոնկազէնի պլատահած դէսկը կը յիշէք անշուշտ :

—Այս' , մարեցաւ ընկած հոն . բայց շիտա-

կըն ըսելով աաքութիւնն ալ սաստիկ էր նոյն  
օրը :

—Անկէ 'ի վեր արտմած եւ իախերես է .  
տյս բանը դուք եղաք ամենէն առաջ նշմա-  
րողը , Հայր Վերմոն , նոյն օրն որ ըսաւ մեղ  
թէ Զուիցերիոյ օրը մահաբեր էր իրեն համար  
Երբ դուք դիտողութիւն ըրիք թէ մենք , ձիզ  
աւիթներս մեր անձնն տէրը չեմք եւ թէ ա-  
ռանց մեզ հարցնելու կրնան աշխարհիս ան-  
դիի ծայրերը յուզաբկել զմեզ , նա պատաս-  
խան առաւ աշերը դետին յառելով եւ իրրու-  
թէ իւրովի խօսելով . «Թերեւս լաւ կ'ըլլար  
որ ձիզուիթ մը երբեմն երբեմն իւր անձնիշ-  
խանութիւնը կարենար 'ի գործ վարել » . եւ  
խոր հառաջանք մը արձակելով վրայ ըերաւ .  
«Երանի՛ թէ եւ ոչ իսկ եկած ըլլայի հոս եւ  
ինծի թոյլ արուած ըլլար որ երթայի եւ առա-  
քելութեանց մէջ մեր եղբարց վտանգներուն  
հաղորդ ըլլայի » :

—Լաւ կը յիշէք , ըսաւ Հայր Վերմոն որ  
նաեւ այս խօսքերն ալ յարեց զորոնք իւր շուր-  
թերու շարժումէն իմացայ . «Թերեւս այսչափ  
թշուառ չըլլայի այն ատեն » :


—Փառք Աստուծոյ , մենք կանոններուն  
հաւատարիմ զանուեցանք եւ առանց զանցա-  
ռութեան խմաց առուինք : Դուք Վանահայրին  
խօսեցաք , ես ալ Ժներալին նամակ մը զբեցի  
որոյ մէջ թէ ձեր դիտողութիւնները եւ թէ  
խմիններս իրեն աւանդեցի : Անտարակուսելի

կերպով ստոյդ է թէ Հայր Մոնկաղէն Ուխտին  
ոգին կորուսեր էր . թէ անոր մէջ մտած ըլ-  
լուն վրայ կը զղջար եւ թէ Միաբանութենէն  
բաժնուելու փորձութեան մէջ էր : Կարծեմ  
թէ մեր Ժէնէրալը բանն այսպէս հասկցած է .  
որովհետեւ մեզ գրել տուաւ թէ շարունա-  
կեմք Հայր Մոնկաղէնի վերաբերեալ ամենայն  
ինչ իրեն զեկուցանելու , եւ մեր տեղեկադիրու-  
ներուն մէջ ամենէն փոքր նշանակներն ալ գրով  
նշանակելու :

—Ուստի Հայր Ռիւֆէն , երբ Ֆլավիաքէնց  
կոմսուհին հոս եկաւ , իսկոյն Հռովմ գրեցինք :  
Նա քանիցս անդամ Հայր Մոնկաղէնը խնդրեց  
'ի խօսաբան . բայց սա մերժեց հոն երթալ փու-  
ճումուճ պատճառանքներ ընելով : Ի՞նչ է արդ-  
եօք ասոր պատճառը , մի՞ գուցէ սրդողած ըլ-  
լան իրարու հետ կամ ուրիշ սիրավէպ մ'ալ  
ըլլայ հոս :

—Աւա՛զ , Հայր Վերմոն , արդարեւ ուրիշ  
սիրավէպ մ'ալ կայ :

—Ե՛յ , խօսեցէք նայիմք ի՞նչ պատահեցաւ :



ԳԱՂՏՆԻՔԻ ՄԸ ԹԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ

Հոս պէտք է որ քիչ մը կանգ առնում .  
 Կ'զգամ թէ հարկ է որ հոս հրապարակաւ յայտ-  
 նեմ թէ , եթէ երբէք Հայր Մոնկազէն տկա-  
 րացաւ սրտով եւ իւր ամեննեւին մեծարոյ ե-  
 ղող կեանքը քանի ինչ յանցանքներով նսեմա-  
 ցաւ , եւ սակայն իւր հոգին ազնիւ եւ վսեմ  
 մնաց միշտ , քանզի սա չէր կարող ապակա-  
 նիլ . երբէք չէ նմար որ իմ բարեկամիտ բնաւ-  
 որութեանը նման ընտիր բնաւորութիւնները  
 անարգութեան վերջին աստիճանը կարենան  
 ընկնիլ : Չեմ ուղեր որ ընթերցողս Հայր Մոն-  
 կազէնի վրայօք նախատալի խորհուրդ մը յղա-  
 նայ : Երաւ է որ այդ խորհուրդը վայրէեան մը  
 իմ մտքիս մէջ ալ մտաւ , բայց համայն կեան-  
 քիս մէջ 'ի սրտէ ապաշաւ մը պիտի զգամ ա-  
 տոր վրայ : Ասի հաստատելէս վերջը կը շարու-  
 նակեմ արդ ինչ քանի մը քայլ անդին տեղի-  
 ունեցած խօսակցութեան պատմութիւնը :

— Կը յիշէ՞ք արգեօք , շարայարեց Հայր  
 Ռիւֆէն որ երէկ սամուղքին վրայ տասն եւ  
 ութ քառն տարեկան երխտասարդի մը հանդի-

պեցանք որ մեր մօտէն անցած ատենը գըլ-  
խարկը գրեթէ աչերուն վրայ իջեցուց գուցէ  
վախնալով որ մենէ չճանչցուի :

—Սառյդ կը յիշեմ :

—Այդ երիասասարդը Հայր Սոնկաղէնի  
սենեակը մտաւ :

—Անարակոյս խստավանանք ըլլալու  
կ'երթար հոն :

—Ո՛չ, այդ չէր իւր հոն երթալու շար-  
ժառիթը . . . Մաս որ . . . չեմ համարձակիր  
խօսքս լմնցընել :

—Ի՞նչ կ'ըսէք . . . միթէ կարելի ի՞նչ է.  
Հայր Սոնկաղէն . . .

—Ոչ թէ միայն կարելի է, այլ այն իսկ է:  
Հայր Ոխտֆէն յուշիկ արտասանեց այս  
խօսքերը որոնք դաշոյնի մը սայրասուր պողո-  
վատին նման սիրտս մխռեցան :

Ես ալ այն ատեն հասկցեր էի այն խօսքե-  
րուն նշանակոչթիւնը . բայց չէի հաւատար,  
չէի ուղեր հաւատալ . Քիչ մնաց որ ինքզինքս  
յայտնելով պիտի ըսէի Հայր Ոխտֆէնի . Դուք  
վատ զրպարտիչ մ'էք : Բայց իմ ցաւագին դայ-  
րոյթս զսպեցի . կ'ուղէի տարօրինակ խօսկ-  
ցութիւնը լսել մինչեւ վերջին կէտը :

—Զ'ըլլայ թէ խաբուած ըլլաք, կ'ըսէր Հայր  
Վերմոն, ապահով էք ձեր զբուցածին վրայ :

—Ամենակատարեալ կերպով ապահով եմ:  
Գիտէք որ ես ալ իմ հոգեւոր առաջնորդիս  
Հայր Սէնվալի սենեակը երթալու վրայ էի, նայն

միջոցն Հայր Սէնլալ իւր սենեակը չէր. ուստի  
 գիրք մ'առի եւ անոր գալուն սպասելով սկսայ  
 կարդալ: Տեսէք սիրելիս իմ Վերմն, Նախա-  
 խնամութիւնը ի՞նչպէս արտաքուստ ամենէն  
 ջնջն պարագայները 'ի գործ կ'ածէ իւր գախ-  
 ճաններուն համնելու համար: Գիրքս զոցեցի  
 եւ ուրիշ մ'առնլոյ վրայ էի, երբ գիպուտծով  
 Աստուածածնի Վերաբուժնան պատկեր մը աչե-  
 րուս դպաւ: ինծի այնպէս երեւցաւ որ հաս-  
 տատապէս կապուած շէր այն. շրջանակը բըռ-  
 նող չուանը մաշած էր: Գիտէք որ խենդ կ'ըլ-  
 լամ որ ամեն բան կարգ կանոնի մէջ ըլլայ:  
 գրապանիս մէջ բաւական ամուր չուան մ'ունէի:  
 աթոռի մը վրայ ելայ որ պատկերը տեղէն հա-  
 նեմ: Բայց ո՛րպիսի մեծ եղաւ իմ զարմանքս  
 երբ տեսայ որ շրջանակին անկիւններէն մին  
 պատին թուղթը պատռելով պատին խորու-  
 թեանը մէջ փորուած ծակ մը երեւան հանեց  
 առջիս: Հայր Մոնկապէնի սենեակը բոլոր գա-  
 սատուներուն սենեկին նման հին ննջարանին  
 մէջ առնուած էր. ստուգիւ պատին մէջ բաց-  
 ուած ծակը ննջարանին հակողութիւնը դիւրա-  
 ցնելու համար եղած էր: Հայր Մոնկապէնի  
 կողմէն ինչպէս նաեւ Հայր Սէնլալի կողմէն  
 այս փոքրիկ լուսանցքը՝ սենեկին պատին թրդ-  
 թովը ծածկուած էր: Ես պտտիերը առնելով  
 վար իջնալու վրայ էի երբ որոշակի լսեցի շատ  
 մը աարփալի համբոյրներու ձայնը: Կամակար  
 շարժմամբ մը թեթեւ կերպով մը խղեցի այս

թշուառականին սենեկին մէջ դիտելու համար ինծի արգելք եղող տկար խոչնդոտը եւ ներս դիտեցի : Հայր Մոնկաղէն դուռը բանալու վրայ էր այս սիրուն փոքրիկ երիտասարդին, որուն դէմքը չկարացի տեսնել որովհետեւ կոնակը ինծի դարձուցած էր . բայց անկէ բաժնուելէ տուաջ Հայրը իւր բաղուկներուն մէջ սեղմեց զինքը , համբոյր տուաւ անոր եւ զգածեալ ձայնով մ'ըսաւ . —Երթաս բարով հրեշտակդ իմ , երթաս բարով արեւուա լոյսը , երթաս բարով , ո'վ հատոր հոգւոյս :

—Կերեւի թէ , ըստ Հայր Վերմոն լիրք ծիծաղով մը , այդ հրեշտակը անոնցմէ չէ , զորս Վովտ ստիպուեցաւ Սոդոմայ բնակիչներուն ձեռներէն յափշտակել , ըստ որում անոնք երկինքէն կիջնէին :

—Անտարակոյս ոչ . ընդհակառակն ինծի կերեւի թէ այս թշուառականին հրեշտակը ուղղակի դժոխքէն կուգար : Ես ետ քաշուեցայ , շարայարեց Հայրը . թուղթը աղէկ գէշ շտկըտեցի , պատկերը տեղը զրի եւ անհամբերութեամբ զբօսանաց պահուն սպասեցի որ այս ամէնը ձեղ պատմեմ եւ ձեր կարծիքը հարցընեմ :

—Կը խոստովաճիմ թէ իւր պատժապարտութիւնը ակներեւ կերեւի ինծի : Ուրեմն ճշմարի՛տ է թէ մեր հաստրակայքն կանոնները իւրաւամբ կը յոգնապատկեն մեր՝ ֆրէր առ ֆրէր յարաբերութիւններուն վրայօք դրուած պատ-

ուիրանները , որպէս զի սոյն գումակ անկարս գութիւններ տեղի չունենան : Երբէք այսքան քաջ խելամուտ եղած չէի Լ.Դ. կանոնին կարեւ որութեանը որ յաղահա ու շառ ու մեծ հովելոյ եւն:

— Կը յիշէք նաեւ , Հայր Վերմոն , Ժէ. կանոնին մէջ որ յաղահա ու խօսելոյ , եւն . յիշատակուած է թէ Սուրբն Քարիոն իւր Զաքարիա որդւոյն հետ , որ դեռ եւս անմօրուս էր , վանքէ մը գուրս ելաւ գնաց որ չըլլայ թէ այս միայնարանի վանականները թշնամանած եւ վիրաւորած ըլլայ որոնք այս պատանիին վանքին մէջ մնալուն գժուարաւ պիտի տանէին :

— Հիմայ , Հայր Վերմոն , որոշելու եմք թէ ի՞նչ ընթացք բոնելու եմք : Մեր վանահայրը բացակայէ եւ վաղը չէ միւս օր պիտի դառնայ դայ . հիմայ իւր դարձին սպասելու ե՞մք մի , կամ հա՞րկ է մի որ այսօրէն իսկ Ժեներալ Հօր գրեմք :

— Կարծեմ թէ , Հայր Ռիւֆէն , նախ խօսքը բանալու եմք մեր վանահօր :

— Նա'տ լաւ , դուք այս հոգը ձեր վրայ առէք . ես ալ անմիջապէս վերջը Հռովմ կը գրեմ :

Նոյն միջոցին զբօսանքին լմնալը իմաց տուող զանգակին ձայնը լսուեցաւ . Հայր Թիֆոն իսկոյն ընդմիջեց իւր վարդարանը :

— Օ՞ն , ըսաւ փիլիսոփայութեան դասի ժամանակ է . մեր սիրելի Հայր Մոնկազենը ո՞րպիսի սքանչելի դասատու մէ . անշուշտ

Նախախնամութիւնը դայն մեզի յուղարկած է :  
բայց աստի՛ ո՞րչափ ալ իւր աշակերտները կը  
սիրէ :

—Այս' , անտարակոյս, ըստ Հայր ՈՒիւֆէն  
չարամտաբար խնդալով : Աղէ՛կ միտքս ինկաւ,  
Հայր Վերմոն , ի՞նչ կրսէք գասատուին առ  
Սէնթ-Մորենց փաքրիկ Ֆրենը յայտնի ցոյց ար-  
ւած մասնաւոր սիրոյն : Իրաւ է Սէնթ-Մորենց  
Ֆրենը շատ սիրուն է եւ Սրբոյն Քարիոնի որդ-  
ւոյն՝ Զաքարիայի նման , տակաւին անմօրուս  
է :

—Ես կըսեմ թէ , պատաժսանեց Հայր  
Վերմոն , լաւ կ'ըլլայ որ աչերնիս չորս բա-  
նամք :

—Զո՞րս մի բանամք , ինչո՞ւ համար , ի՞նչ  
է պատճառը , ըստ բարեմիտ Թիֆոն :

—Ուրիշ անգամ կը պատմեմք ձեզի այդ  
բանը :

Եւ երեք ձիղութիթները ճեռացան գացին:  
Իսկ ես անշարժ փայտ կտրեցայ հոն : Հայր  
ՈՒիւֆէնի բնաւորութիւնը չէի սիրեր . բայց  
եւ այնպէս զրպարտութիւն մը հնարելու ան-  
կարող կը համարէի զինքը . ինչ որ կըսէր թէ  
տեսած եմ , անշուշտ տեսած ըլլալու էր :

Զիս գեռահաս Զաքարիայի նմանցնելով  
ինձի դէմ գործածած կոշտ խօսքը հողւոյս  
վրայէն քերելով անցեր էր . բայց Հայր Մոն-  
կազէնի դէմ ըրած յարձակումները , այն մար-  
դուն դէմ զոր այնչափ սիրած էի եւ զոր տա-

կաւին կը սիրէի, սիրաս կտոր կտոր կ'ընէին .  
անոնք իմ պինդ սուրբ պատրանքներս կը ցրէ-  
ին : Եթէ այս մարդը այս աստիճան անարգու-  
թեան մէջ ընկած էր, ի՞նչպէս կրնայի հաւա-  
տալ որ միւս՝ Հայրերն ալ կրօնական պատմու-  
ճանին տակ ամենէն անարգ կրքերը չէին ծած-  
կեր : Եթէ այս անկեղծ եւ աննենդ երեւցող  
մարդը կեղծաւորութեան հրէշ մ'էր, ա'լ  
ի՞նչ մտածելու էի ուրեմն շատ մը ուրիշներուն  
վրայօք՝ որոց չեղ նայուածքը, մէնիկական եւ  
արուեստակեալ ձեւերը անհանանջելի անվատա-  
հութիւն մը ազգեր էին միշտ ինծի :

Աչերուս առջին կը պատկերացնէի սի-  
րելի դասատուս, սկսեալ այն վայրկենէն որ  
Սէնթ—Աչէօլի մէջ աշակերտ եղած ատենս  
սկսեր էի ճանչել զինքը մինչեւ այն վարկեանը  
որ այս տանը մէջ մտած էր նա : Ինծի այնպէս  
կը թուէր թէ, թէ՛ անցեալ ժամանակներու  
մէջ եւ թէ՛ ներկայիս մէջ այս ազնուական  
եւ վսեմ դէմքը աչերուս առջեւէն կ'անցնէր .  
կը տեսնէի զինքը միշտ մի եւ նոյնը, զգօնա-  
դէմ, երրեմն զուարթադէմ, եւ յաճախ եւս  
մէլամաղձոտ . բայց երրէք չէի տեսներ իւր  
վրայ այն խղճի խայթերու եւ անհանդստու-  
թեանց հետքը՝ որոնք մեղապարտ մը պիտի ու-  
տեն եւ լափին : Ո՛չ, այս յաճախակի թախծու-  
թիւնները ահոելի պատճառ մը չունէին երբէք :

Յեաոյ կը յիշէի աշխարհային մարդերու  
քանի մը զրոյցները զորոնք հօրս տունը դաղ-

տագողի լսած էի : Հոն այլ ընդ այլոյ բաներ  
կ'ըսէին . կատակելով կը խօսէին ձիզուիթնե-  
րու՝ իրենց աշակերտաց ցուցցած սիրոյն վրայ :  
Հին արքունեաց քանի մը ծերերը մանրավե-  
պեր կը պատմէին որոնց՝ Վոլթէրը երաշխա-  
ւոր կը բռնէին : Տղայք միշտ խելամուտ չեն  
ըլլար իրենց լսածին , բայց բան մը չեն մոռ-  
նար . եւ եթէ ժամանակ անցնելով իրենց միաքը  
աղետալի կերպով երբեմն լուսաւորուի , նշան  
է թէ անոնք կը յիշեն իրենց լսածը : Ես կը  
վկայեմ թէ դալրոցին մէջ անցուցած բոլոր ժա-  
մանակս ո եւ է ամենաթեթեւ դէպք մը չէր  
կրցած պատռել այն քողը՝ զոր անմեղութիւնը  
տակալին իմ աչերուս վրայ կը գնէր : Եթէ իմ  
ուսմանց ընթացքիս մէջ աւելի բան մ'ուսած  
էի այն ամօթալի դարշութեանց վրայ որոց մեր  
հէք բնութիւնը կրնայ անձնատուր ըլլալ , բայց  
սակայն եւ ոչ իսկ մտքէս կրնայի անցնել թէ  
անոնք մեր վարդապետարաններու մէջ կրնային  
տեղի ունենալ : Բայց ահա յանկարծ կը լսեմ  
որ կ'ամբաստանուի ձիզուիթ մը , մեծաւոր  
մը , եւ որ մեծն է , Հայրն Սոնկազէն , այն  
մարդը յորմէ կը պատկառէի , այն մարդը որ  
բարոյական մեծութեան ամենակատարեալ տի-  
պարը կ'երեւէր ինծի :

Այո՛ , դարձեալ կը կրկնեմ , ակնկոր եւ  
քար կտրած էի :

Ո՛վ զու առաքինութիւն , կ'ըսէի իւրովի ,  
դու զոր այնչափ սիրեցի , կրնա՞մ մի՛ յուստու

արդեօք որ միշտ բոլսրանուէր պիտի կարենամ  
պաշտել դքեզ ՚ի սրտէ :

Այս մարդը վատ եւ անարժան մարդ մ'եւ-  
ղած չէ միշտ . եւ եթէ նա ինքն ընկաւ , կըր-  
նա՞մ մի՛ յուսալ արդեօք թէ ես ալ չսկսոլ-  
դանդաչեմ :

Բայց ո՛չ , աներկբայ էի թէ մոլութիւնը  
այնպիսի աստիճաններ ունի որոց մէջ ոմանք  
մարդիկ չեն կրնար թեւակոլսել : Եւ ես որ  
պիղծ փորձութեանց դէմ արիապինդ եւ ան-  
սասան ըլլալս գիտէի , կրնայի՞ երբէք ենթա-  
դրել որ Հայր Մոնկազէն անոնց մէջ նկուն ե-  
ղած էր : Մի միայն այս մատածումը ոճիր մը կը  
թուէր ինծի :

Հայր Մոնկազէնի համար ունեցած մնեա-  
րանացս եւ սիրոյս , եւ քիչ մ'առաջ լսած գար-  
շելի քսութեան մէջ տեղը , մէկ յայս եւ մէկ  
յայնկոյս վարանելով , ցաւագին խորհուրդնե-  
րուս մէջ խելակորոյս կ'ըլլայի : Տարակուսա-  
նաց վայրկեաններու մէջ , երեւակտյութիւնս  
չէր կրնար այս մարդը համայն Ուխտէն անջտ-  
տել , եւ կ'ուզէի փախչիլ հեռանալ այս յաւի-  
տեանս զզուելի բնակարանէն , ուր մոլութիւնը  
պինդ սրտագրաւ դիմակի մը տակ կրնար պահ-  
ուըտիլ . Մոնկազէն Հօր ինծի ցոյց տուած մաս-  
նաւոր սէրը յիշելով ամօթէս դեանին տակը  
կ'անցնէի : Դեռ առջի օրը գացեր ի չեն խոր-  
հուրդ հարցուցեր էի , եւ նա կատացեալ բա-  
րեսրաւութեամբ ինդրած խորհուրդս տուեր էր

ինծի : Իրարմէ բաժնուած ատեննիս ձեռքս սեղմելով ըսեր էր լուծի , երթայք 'ի խաղաղութիւն սիրեցնդ իմ Ֆրեք : Հիմայ այս ձեռքս սեղմելր օրշելով հրաբորքոք կ'այրէր հոգիս : Բայց սաեւ կը յիշէի նորա նայուածքը եւ ձայնը , եւ այն ատեն բոլոր տարակոյսներս մուխի պէս կը ցնդէին :

Ս.յսպէս ողջոյն ժամ՝ մը անցուցի :

Զանդակի հնչիւնը լսուած ատեն բարակուկ անձրեւ մը սկսեր էր գալ եւ հետզհետէ սաստկանալու վրայ էր , բայց ես չէի խմանար այն , մինչեւ որ տակաւ առ տակաւ խելքս վրաս գալով տեսայ որ անձրեւը հանդերձներէս ներս անցեր էր եւ բաւական սաստիկ ցուրտ մը զգացի :

Լսեցի որ զանդակ կը զարնուէր . դասին ժամանակը եկեր էր . հա՛րկ էր որ կրօնաւորները մատուող գտնուէին . ուստի աճապարանօք հոն դացի . բայց փոխանակ սովորական տեղս կենալու , անկիւն մը կծկեցայ ներս մըտնելու դրան մօտ , եւ հօն դլուխս ձեռներուս մէջ առած ջանացի ամփոփել միտքս եւ բարձրածայն կարդացուած վերջին աղօթից ունկնդնել , բայց անոնք իբրեւ անորոշ ձայներ որոց խմասաը չէի կրնար ըմբռնել , իմ ականջիս կը հասնէին . եւ յանկարծ նշմարեցի որ առանց գիտնալու պատասխան տալով սաղմոսերգութիւնները իրարու հետ կը չփոթէի : Յաւաղին սարսուոնեօ կ'ընթանային բոլոր մարմնոյս մէջ :

Այս մինչաղ մատուռը, այս ձայնը որում ամենայն ձայներ կը պատասխանէին, այս կրօնաւորները որ շուքին մէջ կը խլրաէին, ասոնք ամենը կարծես թէ ցնորական բան մ'ունէին որով միտքս կը խռովէր . ցնորք մը պաշարածէր զիս : Կանթեզին լուսոյն աղօտ ցոլացումները դէպ 'ի սիւներուն եւ կամարներուն երկայնքը կը սահէին առանց զանոնք լուսաւորելու, եւ թերաստուերին մէջ ինծի այնպէս կը թուէր թէ դասին մէջի պատուհաններուն ներկաւոր ապակիներուն սրբոց պատկերներէ ու մանք դէպ ի մեզ կը խոնարհէին, մեզ օրհնելու համար եւ այլք ընդհակառակն գլուխնին դարձնելով աճապարանօք աներեւոյթ կը լլային :

Խելքս թոցունելու վրայ էի :

Վերջապէս աղօթքը աւարտեցաւ : Կարգով շարուեցանք երկայն նեղ անցքին սանդուղքէն վեր ելնելու համար ուր մեր մենարանները կը դանուէին : Աշակերտակիցներուս ետեւէն կերթայի ինչպէս զսպանակներով շարժող ինքնաշարժ մեքենան խւր առջին գըտնուող փայտեայ փոքրիկ արձաններուն ետեւէն կերթայ : Արտագաւթին սալաքարերուն եւ սանդուղքին աստիճաններուն վրայ ոտնաձայնը խուլ եւ ահաւոր թնդիւն մ'ունէր . երբէք այսպիսի ձայն մը ականջիս հասած չէր . հովը որ ուժգին կը փչէր եւ սուր շշիւնով մը առջեւն ելած ամէն ծակտիքներէն ներս կը թափանցէր, ոչ ապաքէն խորհրդաւոր եւ սպառ-

նական ձայն մ'էր որ կաղաղակէր մեզ . վա՛յ  
վա՛յ ձեզ :

Իմ մենարանս մտայ , եւ առանց հանդերձ-  
ներս հանելու անկողինիս վրայ նետուեցայ ներ-  
քին յուղումով մը որ երթալսվ սաստկանալու  
վրայ էր : Յանկարծ երկու կրօնաւորներուն  
Հայր Մոնկաղէնի դէմ ըրած քսութեան խոր-  
հուրդները միտքս ինկան եւ սարսափը պաշա-  
րեց զիս , բայց երկիւղս ոչ թէ այլ եւս ինծի  
համար էր՝ այլնոյն ինքն իրեն համար :

Կը փափաքէի որ իւր գլխուն վրայ դիզ-  
ւող փոթորիկը իմանար : Այս նոր գաղափար-  
ներս թէ եւ չկրցան զիս հանդարտել , բայց  
անտնք պատճառ եղան որ լրջմտաքար սկսայ  
խորհիլ . միտքս դրի որ երթամ Հայր Մոնկա-  
ղէնը դժնեմ :

Կամացուկ մը մենարանէս դուրս ելայ .  
իջայ սանդուղքէն որ կը տանէր այն նեղանց-  
քը՝ ուր Հայրերուն սենեակները կը դանուէին :  
Վերջին աստիճաններու վրայ հասած էի երբ  
դլխուս վերեւը փոքրիկ դրնդիւն մը լսեցի եւ  
աչերս վեր ամբառնալսվ տեսայ Հայրերէն մէ-  
կը որ սանդուղքին թեւին վրայ կոթնած իմ  
վար իջնելս կը դիտէր . թէ եւ խաւարը կը տի-  
րէր հոն բայց եւ այնպէս իմացայ որ Հայր Ռիւ-  
ֆէնն էր այն . անտի՛ նա շատ աղէկ կը նար տե-  
նել իմ Հայր Մոնկաղէնի սենեակը մանելս .  
բայց ի՞նչ վոյթս էր . ես շարունակեցի վար  
իջնելս կարելի եղածին չափ քիչ ոտնածայն

հանելով, եւ ինծի այնպէս թուեցաւ թէ կըր-  
կին լսեցի այն փոքրիկ հեգնական ծիծաղը զոր  
արդէն լսեր էի երբ Հայր ՈՒիւֆէն կըսէր . «Սէնթ  
Մօրենց փոքրիկ Ֆրեքը շատ սիրուն է եւ սուրբ  
Քարիոնի որդւոյն Զաքարիայի նման դեռ եւս  
անմօրուս է » : Այս քմծիծաղը թերեւս հիւանդ  
ուղեղիս մէկ նոր զառանցանքն էր . եւ սակայն  
այն զզուելի կասկածին գաղափարը զոր այս  
թշուառական Հայրը կրնար յղանալ իմ վրաս ,  
դիս սաստիկ զայրացուց : Հոն կանգ չառի եւ  
Մոնկազէն Հօր գուռը բաղմելն իսկ չմտածե-  
լով բացի դուռը :

Հայրը 'ի ծունր իջած էր . ներս մտած ա-  
տենս հանած շշուկէս ետին դարձաւ . իւր  
կանթեղին լոյսը շեշտակի իւր դէմքին վրայ  
ինկաւ . արտասուք կը թանային իւր այտերը :

Տեսաւ խռոված կերպարանքս , երեսիս  
դեղնութիւնը , դողդոջիւն քալուածքս եւ ա-  
հաբեկ եղաւ . ուստի ոտք ելլելով դէպ 'ի ին-  
ծի եկաւ եւ ըսաւ :

—Որդեակ իմ , ի՞նչ ունիք . ի՞նչ կուղէք .  
ի՞նչ պատահեցաւ ձեզի :

Ապուշ ապուշ երեսը նայեցայ . բայց այս  
դեղանի եւ ազնուական դէմքը դիտելով ինծի  
այնպէս կը թուէր թէ տակաւ լոյս կը ծաւա-  
լէր մտքիս մէջ : Եւ քանզի իւր հարցումները  
սիրալիր եղանակաւ կ'երկրորդէր եւ կ'երրոր-  
դէր , 'ի ծունր իջայ իւր առջին եւ ըսի իրեն :  
—Ես աղէկ դիտեմ թէ դուք վատ եւ ա-  
հարժան մէկը չէիք :

— Վա՞ս եւ անարժա՞ն : Ի՞նչ ըսել կուզէք , սիրելիդ իմ Սէնթ-Մօր : Սառւգիւ ձեր միտքը այս վայրկենիս մոլորած է :

— Այո՛ , զիտեմ թէ խելքս գլխէս դնաց . բայց հիմայ խելքս գլուխս է :

— Բացատրեցէք ձեր միտքը , բարեկամդիմ : Ի՞նչ կը նշանակեն ձեր անսովոր խօսքերը :

— Կամաց խօսեցէք , ըսի իրեն , գուցէ մեզ լսեն :

— Ո՛չ , որդեակլ իմ , ոչ ոք կրնայ մեզ լսել : Կարծեմ սենեկիս վոքրիկ արտագաւթին մէջ մարդ չկալ : Մինա՞կ եկաք հոս :

— Մինակ , միս մինակ . բայց մօտի սենեկին մէջ . . . ըսի , իւր սենեակը Հայր Սէնվալի սենեկէն բաժնող պատը ցուցընելով :

— Պատը բաւական թանձր է այնպէս որ եւ ոչ իսկ մեր ձայնին հնչիւնը կրնայ թափանցցնիլ 'ի միւս դին :

— Բայց ես կ'ըսեմ ձեղ Հայր իմ , որ կրնան մեզ տեսնել , մեզ լսել :

Իմ՝ հատկլեալ ձայնս , ներքին յուգումս եւ Մօնկաղէն Հօր անկարելի համարած մէկ բանը չէ այնպէս չէ , ըսելով յամառութեամբ պընդելս , համոզեցին զինքը որ յիմարութիւն եկեր էր վրաս : Յունեց ձեռքս , եւ իրրեւ իւրովի խօսելով մ'ըսաւ .

— Սաստիկ ջերմ մը բոնած է այս դժբաղդ երիտասարդը . բայց երէկ եւ դեռ այս առաւօտ , իւր հասակի երիտասարդաց պէս քաջա-

ոռղջ, զուարթագէմ եւ ժիր տեսայ զինքը :

Մինչդեռ Հայրը ձեռքս բռնած՝ բազկերակիս թնդիւնները կը հաշուէր, ես ակնապիշ կը դիտէի այն պատը՝ զոր իրեն ցուցցեր էի . խելոյն ճանչեցի այն տեղը՝ ուր թուղթը պատռած էր : Այն ատեն ձեռքս Մոնկաղէն Հօր ձեռքէն ետ քաշելով, սեղանին վրայ գտնուած հաստ թղթէ կտոր մ'առի, ճրադ մը վառեցի, կնքամոմ առի եւ աթոռի մը վրայ ելնելով թուղթը չարաղէտ ծակին վրայ փակուցի եւ հանդարտութեամբ վար իջայ, վասն զի յանկարծական յեղաշրջումով մը հանդարտեր էի : Դարձայ ըսի Հայր Մոնկաղէնի :

—Վաղը այս թուղթը ծածկելու համար ձեր պատկերներէն մէկը հոն դնելու է :

Հայրը ապուշ կրթած էր :

—Եւ ինչո՞ւ այս ամենը, ըստ ինձի վերջապէս :

—Պատը՝ սա դոցած տեղէս ծածկուած է . ևթէ կամաց խօսելու ըլլամք, մեզ չեն կրնար լսել . եւ հիմայ մեզ տեսնելը անկարելի է :

Հայր Մոնկաղէնը՝ այս յայտնութեան վրայ սաստիկ զգածուած երեւցաւ :

—Ի՞նչպէս դիտէք այս բանը եւ ի՞նչ կը նշանակեն ձեր զրուցած անսովոր խօսքերը . ձեր հանդերձները թրջած են, սաստիկ տենդ մը բռնած է զձեզ : Սիրելի որդեակ իմ, հասկըցուցէք ձեր միտքը . դուք ուստի դիտցաք թէ դուրսէն այս սենեկին մէջ դիտել

կարելի է . Ճշմարիտ կ'ըսեմ որ տակաւին խելքս չի հասնիր : Արդեօք լրտեսութիւնը ինծի անձանոթ եղող եւ ինծի անհաւատավի թռւող գործադրելի միջոցնե՞ր ունի հոս :

Հայր Մոնկազէնը որչափ կը դիտէի եւ որչափ իւր խօսքերը կը լսէի , այնչափ ալ իւր անմեղութեան վրայ ունեցած համոզումս կ'առաւելուր . Ստոյդ է թէ իւր անմեղութիւնը իւր արտասանած խօսքերէն յառաջ չէր դար՝ այլ իւր ձայնի հնչումէն , իւր դիմաց գծապրութենէն եւ չեմ զիտեր ի՞նչ բանէ մը զոր գոեհիկ եւ կոշտ բնուորութիւնները ոչ կրնան ունենալ եւ ոչ նմանիլ անոր . բան մը՝ որուն սահմանը թէ եւ չեմք կրնար տալ , բայց կ'ըզդամք թէ ճշմարիտ է այն : Ա'լ բոլոր տարակոյններս վարատած էին . բայց ի՞նչպէս զրուցէի հիմայ ի՞նչ որ զիտէի եւ ի՞նչ որ լսած էի : Տրտում տիտուր եւ լուռ կեցեր էի :

Հայրը տեսնելով որ հազիւ թէ կրնալի ոտքի վրայ կենալ , զիս նստեցուցեր էր եւ կ'աղաչէր որ վստահութիւն ունենամ իւր վրայ եւ մի առ մի պատմեմ իրեն իմ բորբոքմանս շարժառիթ եղող պատճառները :

— Մտիկ ըրէք , ըսի իրեն վերջապէս , թէ որ ձեռնէս դալու ըլլար , կը փափաքէի ծածկել ձեռնէ ի՞նչ որ այս երեկոյ պատահեցաւ . բայց ձեր շահուն համար , պէտք է որ յայտնեմ զայն ձեզի : Այսօր ժամը երկուքին Հայր Ռիւֆէն իւր հոգեւոր առաջնորդին սենեակը

գնաց . այն միջոցին նա հոն չէր . . . . . :

— Քա' ջ է , շարունակեցէք ըստ Հայրը փոքր ինչ զգածուած :

— Դիպուածը եւ ոչ թէ իւր կամքը երեւան հանել տուաւ իրեն պատին մէջ փորաւած ծակին գաղանիքը , այն պատը՝ որ ձեր սենեկէն իւր հոգեւոր առաջնորդին սենեկէն կը բաժնէ :

— Ուրեմն իրօք այդ ծակը կա՞յ :

— Այո՛ , կայ . միայն թէ թղթով եւ պատկերով մը ծածկուած էր : Հայր ՈՒրվէն այս պատկերը տեղաւորած ատեն . . . լսելով . . . կամ լսել կարծելով . . . :

Քրտինքի կայլակներ ճակտիս վրայ սկսան շողալ եւ մարմրուք մը եկաւ վրաս :

— Լմնցուցէ՛ք , որդեակ իմ , լմնցուցէ՛ք ձեր խօսքը , պատմեցէք ինծի ամեն բան :

Եւ Հայրն իսկ այլ յայլմէ եղած էր սաստիկ եւ ձայնը կը գողցողաբ :

— Արդ ըսի իրեն , խօսքերս շուտափութելով , Հայր ՈՒրվէն ձեր սենեակը երիտասարդ մը տեսեր է . սենեակէն գուրս ելնելու միջոցին դուք զի՞նքը համբուրելով ըսեր էք . . .

Հոս դարձեալ կանգ առի :

Հայր Մռնկաղէն նստած աթոռէն վեր ցատկեց եւ ստքի վրայ , աչերը դէպ ՚ի երկինքը ամբարձած վերադոչեց .

— Հայր ՈՒրվէն զիս կ'ամբաստանէ ուրեմն թէ դարշելի ոճիր մը գործած եմ . եւ դուք հոգեհարազատդ իմ , դուք այդ ամբաստանութեան հաւասացի՞ք :

— Ո՞չ, չհաւատացի եւ երբէք չպիտի հաւատամ, գոչեցի:

— Ո՞հ, սիդասուն որդեակ իմ, ոչ ապաքէն ձեր տո իս ունեցած յարգանքը եւ ձեր մաքին մէջ ցանուած վաս ակնարկութիւնները առուելի կերպով միմեանց հետ ոգորելով զձեզ այս ներկայ վիճակին հասուցին, ձեր երակներուն մէջ այդ լափող տենդը հրահրեցին եւ ձեր հոգին այնպիսի բորբոքմամբ վառեցին՝ որ վայրիկ մի վախցայ որ չըլլայ թէ խելագարած ըլլաք: Եթէ այդչափ տառապանք կրեցիր, որդեակ իմ պատճառն այն էր որ դուն յանչափս սիրեցիր զիո: Կը կարծես թէ զքեզ պիտի մեղաղրեմ՝ վայրիկ մը իմ վրաս կատկածելուդ համար. ո՞չ, ո՞չ, եւ ոչ իսկ այդ թշուառական Հայր Ալիւֆէնը այս մասին կը մեղաղրեմ ես: Արտաքին երեւոյթները զինքը խարած են. միայն թէ, ես լաւ կը ճանչեմ զինքը, նա չպիտի գայ եւ ինձ ըսէ. — Հայր, աեսայ այս ինչ բանը. ի՞նչ կարծիք պարտիմ ունենալ:

Այս նամակը որով նա զիս պիտի մատնէր, արդէն գրուած պիտի ըլլար, եթէ կանոնը այս պահուս հանդիստ չպատուիրէր: Այս մարդը որ զիս լրտեսեց, դատեց, գատաղարտեց, որ զիս պիտի մատնէ, ստուզիւ կանոնէն եւ ոչ մի նշանախեց պիտի խոտորի. վաղը պատեհ ժամանակի եւ պահու պիտի սպասէ, եւ հանդիստ քունով ուրախ զուարթ պիտի քնանայ, նման այն վատաղզի մարդերու որոնք ուրախութիւն

կ'զգան երբ յանցանքի մէջ բռնելու ըլլան այն  
մարդերը, զորոնք՝ համբաւը թերեւս չափէ զուրս  
բարձրացուցած է : Իսկ դու ո՞րդեակ իմ, դու  
վշտացար, դու սոսկալի տառապմոք կրեցիր,  
դու այն մարդերէ չես, որոնք աւելի մեծ կը  
կարծեն զիրենք երբ իրենց եղրայրները եւ ի-  
րենց վարդապետները նուաստացած երեւին:  
Թերեւս դու երբէք չպիտի իմանաս այսպիսի  
մարդերու ապիրատութիւնները որոնք ար-  
դարեւ շատ եւ շատ ապիրատ են, բայ որում  
առաւել հաճոյք կը գտնեն անարդանաց եւ ա-  
տելութեան՝ քան յարդանաց եւ սիրոյ մէջ :

Հիմայ, որդեակ իմ, պէտք է որ ինքովինքս  
ամփոփեմ . դու ամեն բան ճշգիւ պիտի զիտ-  
նաս : Դու պիտի արդահատիս ինծի, որդեակ  
իմ, վասն զի դժբաղդ, յանշափս դժբաղդ եմ:  
Կը հաւատամ նախախնամական արդարութեան  
մը որ ոչ զոք անպատիժ կը թողու, նոյն իսկ  
այս աշխարհի վրայ . նա կը պատուհասէ բու-  
ժելու համար . երանի՛ անոնց՝ որ կրնան զի-  
րենք հարուածող ձեռնը ճանչել :

Այսօր ինչ որ տեղի ունեցաւ, Աստուծոյ  
մէկ պատուհասն է, որդեակ իմ, եւ ես ար-  
ժանի եմ անոր, վասն զի մեղապարտ եմ:

— Ի՞նչ, մեղապարտ մի՛, դոչեցի . դուք  
մեղապարտ :


— Այո՛, մեղապարտ եմ, կրկնեց Հայր Սոն-  
կաղէն, բայց ոչ թէ յանարդութիւն իջած :  
Դու արդէն ըսիր . ես վատարանց մէկը չեմ.

բայց ո՞վ սիրեցեալ որդեակ իմ, հրեշտակ մը  
չեմ ես . ես ալ մարդ եմ :

Մտի՛ր մենաշանդ, զաղը ամէն քան պիտի  
գիտնաս: Ոչ թէ միայն իմ ցաւագին գաղտ-  
նիրներս քեզ պիտի աւանդեմ, այլ եւ քու ուղ-  
ղաւահութեանդ պիտի դիմեմ, զոր քու ըն-  
դունած գաստիարակութիւնդ տակաւին չէ  
կրցած եղծել: Հանդարտէ հոգիդ . բառ մը  
միայն, աւա՛ղ, քեզ ամեն քան պիտի յայտնէ  
այս երեկոյէն իսկ . այն երիտասարդը զոր Հայր  
Ռիւֆէն իմ սենեակս տեսաւ, այն երիտա-  
սարդը կին մ'էր :

—Կի՞ն մը :

—Այո՛, կին մը, Ֆլավիաքէնց կոմսուհին:



## Դ.

### ՃԱՐՏԱՐԱԽՕՍ ՄԸ

Այս սոսկալի երեկոյեան հետեւեալ օրը  
ծանր հիւանդացած եի: Երբ ուզեցի ոտք ել-  
նել, ուժաթափ եղայ եւ մարեցայ ընկայ: Առ-  
ջի երեկոյին, մասուռէն բացակայ գանուիլս  
զիտեր, զուցէ եւ մատներ էին . առաւօտեան  
հրահանդներէն բացակայ դանուիլս աւելի եւս  
աչքի դպաւ: Գործակալ Հայրը իմ սենեակս  
յազմարկեց հիւանդապահ Ֆլեքը, եւ ասի  
զիս կէռ հագուած եւ տակաւին չխելաբերած

դաւ : Զկայ կրօնատուն մը ուր առողջութեան պահանջած ինամները աւելի փոյթով եւ իմաստութեամբ մատակարարուին քան որչափ կը մատակարարուին մեր կրօնաան մէջ : Բժիշկը կոչեցին որ հաստատեց թէ սաստիկ տինդ բոնած էր զիս եւ պատուիրեց որ ամենեւին հանգստանամ : Հիւանդապահ Ֆրեքը եւ մի միայն իմ որոշած մէկ երկու կրօնաւորներ պիտի մտնէին իմ սենեակս : Հայր Մոնկադէնը խնդրեցի . քանի մը վայրկեան վերջը եկաւ նա, եւ հիւանդապահ Ֆրեքը մեզ առանձին թողլով դուրս ելաւ :

Հայրը նախ հարցուց ինձի թէ ի՞նչ ցաւ կիմանայի , յետոյ անկողնոյս մօտ նստաւ , եւ մտախսրի լոռութեան մը մէջ թազուած մնաց այնպէս զի չէի համարձակեր իւր լոռութիւնը :

Վերջապէս խօսել սկսելով .

—Այսօր ինէ մի՛ սպասէր , ըստ այն բացատրութիւնները զորոնք եւէկ ձեզ խօստացայ : Առանց հոգնութեան չէք կարօղ լսել զանոնք . կուղեմ որ իմ պարտաւորութեանցս ինձ աղատ թողած ժամերը ձեզ նույիրեմ . պիտի խնամ տանիմ ձեք վրայ ինչպէս հայր մը կը ինամէ իւր սիրասուն որդին , եւ երբ բաւական ուժ դայ վրանիդ , անմիջապէս ձեզ խոստացած պատմութիւնս պիտի ընեմ :

—Բայց անոնք ո՛չ թէ միայն վանահօր՝ այլ Հոռվմ Ժեներալն իսկ կուղեն զձեզ մատնել :

— Ի՞նչ, անսօնք մի՛ . Հայր Ռիւֆէն առանձին չէ՞ր ուրեմն :

— Իւր հոգեւոր առաջնորդին սենեկին մէջ առանձին էր նա . բայց երեկոյին , Հայր Վերմոնի եւ Հայր Թիֆոնի հետ պարտած ատեն ամեն բան պատմեց անոնց . զիազուածով իրենց խօսակցութիւնը լսեցի ես , եւ իմացայ որ անոնք երկար ատենէ 'ի վեր զձեղ կը լրտեսեն եղեր :

— Անոնք իրենց իրաւունքէն դուրս ելած չէին , ըսաւ ցրտութեամբ Հայր Մոնկազեն : մանաւանդ թէ անոնք պարտաւորութիւնը մը կաարած կը համարէին ասով : Քսութիւնը վանական ուխտերու այդ առաքինութիւնը , ո՞չ ապաքէն մեր Ընկերութեան մէջ իւր պինդ բարձր կատարելութեանը հասած է . մենք , եթէ ոչ աստուածաբանական առաքինութիւնը մը՝ գէթ զլիսաւոր առաքինութիւններէն մէկը ըրած եմք զայն :

Սնկարելի է նկարագրել այն դառնալիք եւ արհամարհոտ ձայնը որով Հայր Մոնկազեն այս խօսքերը արտասանեց :

Յարեց նաեւ .

— Ալ չխօսիմք այս բաներուն վրայօք . միայն սիրտդ հանդարտելու համար կիմացը նեմ որ Հայր Ռիւֆէնի եւ Վերմոնի աժբաստանութիւնները , եթէ երեկուընէ իսկ ճամբայ ելած ըլլան , շատ ուշ պիտի հասնին . ես իմ ճակատագիրս Աստուծոյ ձեռներուն

մէջ աւանդած եմ եւ սիրոս հանդարտ է : Հիմայ ա'լ պէտք չէ խօսիլ . բժիշկը բացարձակ հանգիստ պատուիրեց քեզի . չեմ կրնար մոռնալ , սիրեցեալ որդեակ իմ , որ քու առ իսունեցած սէրդ եղած է քու հիւանդութեանդ առաջին պատճառ : Թոյլ առ'ւր որ զքեզ խնամելով երախտազիսութեան սրբազան պարտք մը կատարեմ . մանաւանդ թէ հեռացու'ր քու մտքէդ ի'նչ բան որ կրնայ զայն խոռվել եւ հոգնեցնել :

Հայրը երեք գիշեր անցուց անկողնոյս մնարին վերեւը , եւ մինչդեռ կը զարմանայի թէ ի'նչպէս իրեն թոյլ կուտային որ այնքան ժամանակ ինձ նուիրէ , նա կը պատասխանէր ինձի — Այդ բանը ամենեւին փոյթ մ'ընէք . իրաւ է որ իմ կացութիւնս գմնդակ է ինքանին . բայց թէ Վանահայրը եւ թէ գործակակ Հայրը միշտ ներոզամիտ են առ իս :

Վերջապէս ջերմը դադրեցաւ . թէ եւ ես սաստիկ տկար էի գեռ , բայց կրնայի առանց շատ հոդնութեան մօտիկս ըլլալու խօսակցութիւն մը լսել : Արդ օր մը որ Հայր Սոնկաղէնի հետ առանձին էի , նա իմ ձեռներէս մէ կը իւր ձեռներուն մէջ առնելով ըստ ինձի .

— Սիրելի որդեակ իմ , Ընկերութեան մէջ մտայ ես , Ճիշդ ի'նչպէս դռւք ալ հոն մտաք , այսինքն լի բերկութեամբ եւ խանդակի : Գուցէ եւս իմ կոչմանս մէջ աւելի հիացում կար քան որչափ ձերինին մէջ . վասն զի թէ եւ ձեր ի-

մացականութիւնը եռանդալի եւ աշխոյժ՝ եւ  
ձեր սիրտը զգայուն է, սակայն ձեր մաքին  
մէջ տրամաբանական ուղղախոհութիւն մը,  
ընազդում մը կայ ճշմարիտը կեզծէն որոշելու  
համար զոր ես երբեք ունեցած չեմ. ես ամե-  
նայն ինչ փորձառութեամբ ուսայ: Որբ էի եւ  
բարեպաշտար կրթուեցայ հօրեղբօր մը եւ  
հօրաքրոջ մը ձեռօք որոնք ինսամակալի տեղ  
էին ինծի համար. մեծ բաղձանքներ ունէի առ  
քրիստոնէական կատարելութիւնը, եւ կարծէի  
թէ վանականութեան ճամբէն զատ, ուրիշ  
ճամբայ չկար անոր համնելու համար: Մոռ-  
ցած էի ես կամ լաւ եւս բսելով երբեք նշմա-  
րած չէի թէ Աւետարանի եւ ոչ մէկ խօսքով  
հաստատուած է թէ Քրիստոս եւ իւր առաք-  
եալները վանական կեանքը ընտանեկան կեան-  
քէն վեր գասած ըլլան: Քրիստոս, հնութենէն  
վլփլկած կրօնի մը այն երկնային վերանորո-  
գիչը, երբեք դիտում ունեցած չէ աշխարհէ  
անջատ խմբեակներ կազմելու, այլ մանաւանդ  
թէ իւր դիտումը եղած է մարդկութիւնը մեծ  
դերդաստան մ'ընել ուր ամեն մարդ զԱստ-  
ուած՝ առաւել քան զամենայն ինչ՝ եւ իւր եղ-  
բայրները իւր անձին պէս սիրէ: Ասկէ զատ  
ուրիշ բան չի տեսնուիր՝ անոր մէջ:

Բայց ես կրօնաւորներու ձեռներու տակ մեծ-  
նալովս, իմ շուրջս գտնուած գաղափարներուն  
ազգեցութեանը ենթակայ էի. անոնք զիս իւ-  
րենց ձգելու համար իմ բաղձանքներս դէպ 'ի

մտածին կատարելութեան կողմն ուղղեցին եւ  
անարդել յաջողեցաւ այս ջանքերնուռն մէջ ,  
վասն զի իմ սիրտու եւ միաքամիանդամայն դրա-  
ւած էին . ուստի ձիգուիթ եւցու : Այն օրը որ  
նորընծայարան մտայ , տամն եւ չոր . տարեկան  
էի . եւ տամն եւ վեց տարու էի երբ զւ . ըն-  
կերութեան հետ կապող ուխտերս ըրի :

Որդեակ իմ , դուք տամն եւ ութ քսան  
տարեկան հասակնուդ մէջ նորընծայութեան  
վլորձութիւնները կրեցիք : Ստուգիւ դուք ման-  
կահասակ , դուցէ խոկ խիստ մանկահասակ էիք .  
բայց կրնա՞ք երեւակայել արդեօք թէ այս՝  
բացաբակ առանձնութեան , ամեն տեսակ  
ուսման չգոյութեան կանոնը , եւ դարձեալ  
Սրբոյն Խցնատիոսի այն սոսկալի հոգեւոր կըր-  
թութիւնները տամն եւ չորս տարեկան տղու-  
մը վրայ դրուելու որ ըլլան , անոր սաստիկ ե-  
ռանդը որ աստիճան պիտի առաւելուն :

Ես մանուկ հասակէս քարոզութեան հա-  
մար նշանաւոր տաղանդ մը յայտնեցի : Այս  
բանը պարզաբար կ'ըսեմ ձեղի , ըստ որում  
կեզծ համեստ ձեւանալ չեմ ուզեր ձեր առջին :  
Ես ճարտարախօս ծնած եմ , եւ աշխարհի մէջ  
կրնայի ուամկապետի մը յատուկ ամեն հան-  
գամանքներն սւնենալ , այսինքն ինքզինքս կա-  
տարեալ ճանչելուս հետ մէկտեղ ժիր միտք եւ  
խանդալի եռանդ մ'ունենալ : Այս երկու հան-  
դամանքները կարծես թէ զիրար կը վանեն ,  
եւ սակայն ես դանոնք երկուքն ալ ունէի մի-

անգամայն : Իմ սրտիս յափշտակութեանը հետեւելով , իմ ճարտարախօսութեամբս չէի յոխորանար եւ դիտէլ չափաւորութիւնն պահել :

Երիտասարք Ֆրեները քարոզչութեան մէջ վարժելու ժամար անոնց վրայ դրուած կրթութիւնն ընուն մէջ , իմ աշակերտակիցներս եւ սուբքն իսկ դասատուներս կը յաղթահարէի : Կամքս ինչպէս որ ուղելու ըլլար , կամ զանոնք ահարեկ կ'ընէի , եւ կամ յարասառս ցնդել կուտայի զանոնք . կամ Թափոր լեռան վրայ կը տանէի զիրենք եւ կամ Գեթսեմանիի բաժակը իրենց շուրթերուն կը մատուցանէի : Զօրութիւն մը կար հոգւոյս մէջ որուն ի՞նչ ըլլալը չէի կարող իմանալ . նա կը գրաւէր զիս , եւ անկախ էր իմ կամքէս : Բնաւ աշխատանք քաշած չէի զայն ստանալու համար , ի՞նչպէս ուրեմն կարող էի գոռոզանալ անով : Եւ սակայն աշակերտակիցներս յաջողութեանդս վրայ նախանձ ըլլալով , մուր կը քսէին վրաս թէ սնապարծ եմ : Բայց մեծաւորները որոնք տմեն լանէ առաջ Միաբանութեան շահերը կը դիտեն , մեծ կարեւորութիւն չէին տար դասընկերներուս ինծի դէմ ըրած ամբաստանութեանց որոնք իրենց ականջը կը հասնէին : Բաւական կը համարէին անոնք , Աստուծոյ ինձ տուած ձիրքերուն վրայ հպարտանալու վտանգին վրայով դայլու աւետարան կարդալ զըլխուս : Անգամ մը , կարծեմ չարախօսներու բերանը գոցելու համար , արդերք դրուեցաւ ինծի

որ երկու ամիս ճարտասամնական հրահպնդնեարու մասնակից չըլլամ։ Ես այս արգելքին վրաց բնաւ չնեղացայ ։ շիտակի ռաելով, ճարտարախօս մ'ըլլալս բէմը ելած սամանակս միայն միտքս կուգար ։ ոչ թէ արուեստ չ'էր այս իմ ունեցածս, այլ բնազգում մը որ ասու ատեն կ'արթննար եւ զոր յետոյ կարող չէի մանր քննին հետազօտել։ Երբեմն կուգային խորհուրդ կը հարցընէին ինծի ։ բայց անկարելի էր ինծի արուեստին վրայով պէտք եղածը կանոնի մը տակ դնել ։ ճարտարախօսական արուեստին կանոններէն բան մը չէի հասկնար ես եւ չէի կարող ՚ի կիր վարել զանոնք, եւ եթէ երբէք խօսած ճառս այն կանոններուն համաձայն ըլլար, ներշնջութեան արդիւնքն էր այն։

Այն կանոնը որ կը պատուիրէ թէ աշակերաները իրենց խօսելիք ճառերը շարագրեն եւ բերնուց ուսանին, սաստիկ դժկամակութիւն կը պատճառէր ինծի, եթէ անոր հետեւելու հարկազգուէի։ Կրնամ ըսել թէ բոլոր այն ճառերս որ թղթի վրայ գրած եմ, վերջին աստիճան հետեւակ բաներ եղած էին։ Զէի կարող խորհուրդս արտայայտել անոնց մէջ ։ հոգիս կենդանութիւն մը չէր տար այս ցուրտ տողերուն, եւ ներշնջութիւնը կը հեռանար աներեւոյթ կ'ըլլար, այն ինչ գրիչ քանի մը խօսք շարագծել սկսէր։

Եւ սակայն հնազանդել պէտք էր, սւստի եւ կը հնազանդէի ։ բերնուց կ'ուսանէի այս

անգոյն երեսները եւ տեսնելով թէ շատ զէշ  
եղած էին, սաստիկ կը հեղասրտէի :

Աւազ, այս կրտութիւնը միայն բաւական  
էր դիս խօսարութեան կոչելու . բայց հաղիւ  
թէ բէմը լունէի, միտքս հաստատապէս դրած  
որ ուրուց ուսած ճառս բառ առ բառ զրու-  
յամ, յանպատրաստից խօսելու դեւը փորս կը  
մտնէր . իմ՝ ճարտարախօսի ընդլայնումներս  
ուղեղիս խորշերէն կծիկը կը դնէին, ես որ  
զանոնք դժուարաւ մտուցեր էի այն խորշե-  
րուն մէջ, եւ այն ատեն ես իմ անձիս տէր  
կըլլայի :

Թէ որ այս օրինակ վրայ կը խօսիմ ձեղի, որ-  
դեակ իմ, այս՝ ճարտարախօսի կոչմանս վկայ,  
պատճառն այն է որ իմ պինդ մեծ ուրախու-  
թիւններս եւ պինդ դառնալի կոկիծներս նմա  
պարտական եղած եմ . իմ պինդ ուրախու-  
թիւններս կըսեմ, վասն զի կը հաւատամ որ  
իմ եղբարցս հոգիններուն բարիք մ'ընելու բա-  
րերազգութիւնն ունեցած եմ :

Մեր մէջ հաղիւ ուրեք կը պատահի որ  
գեռահաս կրօնաւորի մը, երեսուն կամ երե-  
սուն երեք տարեկան հասակէն յառաջ, քա-  
հանայական աստիճան տրուի : Եւ որովհետեւ  
հիմայ քահանայ շատ կայ եւ դարձեալ հիմայ,  
աճապարելու համար, չկան այն պատճառները  
ի՞նչ որ կային իմ ժամանակս, հաւանական է  
որ դուք : սիրելիդ իմ Աէնթ—Մօր, եօթ ութ  
տարիէն միայն քահանայութեան պիտի կոչուիք :

— Հայր իմ, ըսի իրեն, ոչ ապաքէն մեր  
Միաբանութիւնը յայս մասին մեծ խոհեմու-  
թիւն ցոյց կուտայ : Կազմաէ որ բանավարու-  
թիւնը կատարեալ զարդանալով, երիտասարդը  
իւր խոստումներուն հաւատարի մնալու հա-  
մար ճանչէ այն կիրքերը որոց հետ պիտի  
մարտնչի եւ կարենայներքին գիտակցութեամբ  
համոզուիլ թէ անոնց դէմ գնելու համար հո-  
գին գօրութիւն ունի<sup>o</sup> թէ չէ :

— Այդ ամենը ըստ տեսականին դեղեցիկ  
է . բայց դուք զարդացեալ բանավարութեան  
վրայ կը խօսիք : Խմացէք, Սէնթ—Մօր, որ  
երբ մարդ տաս, տասն եւ հինգ, տասն եւ  
եօթ տարի կանցնէ Ուխտին մէջ, այլ եւս  
մարդ չէ այլ իրմ'է այն, եւ այդ իրը Ընկեր-  
ութեանն է . նա նիւթ մէ՛, զոր Ընկերու-  
թիւնը մանրած եւ զանազան ձեւեր տուած է  
անոր : Ընկերութիւնը կը խնայէ անհատու-  
թիւնը իւր անդամներուն, եւ թէ որ մաս մը  
անոնց կը թողունէ՛, ոչ թէ մարդուն պէտք  
եղածին՝ այլ նոյն խսկ իւր շահերուն պէտք ե-  
ղածին չափ կը թողու որ ունենան : Ութ տա-  
րեկան հասակէս 'ի վեր, ես ձիվուիթներունն  
էի . անոնք իրենց պատկերը տուեր էին ինծի .  
իրենց զրքերը միայն ունէի . իրենց Միաբա-  
նութենէն զատ վսեմ՝ ազնիւ՝ գեղեցիկ՝ դիւ-  
ցազնական բան չէի ճանչեր . երկրիս կերպա-  
րանքը վերանորոգելու կարող զայն միայն կը  
համարէի , Մինչեւ իսկ եթէ կանոնէն չխոտո-

բելով, երեսուն կամ երեսուն երեք տարու ըլլալէս վերջը, զիս քահանայութեան աստիւ ճանը բարձրացնէին, դարձեալ տղայ պիտի մնայի: Ասկէց զատ, ոչ ապաքէն տասն եւ վեցէն տասն եւ ութ տարեկան հասակնուս մէջ, պարզ բայց միանգամայն յաւիտենական ուխտերով կը կապուիմք: Մարդ երբ անգամ մը կապուած է, ի՞նչ փոյթ է թէ կապ մ'ալ աւելի եղեր է կամ չէ: Ուրեմն այս կանոնը որ դուք այդչափ խոհեմ կը համարիք, ինչ որ ալ ըլլայ, երկդիմութիւն մ'է: Հէ՛, եթէ փոխանակ քսանեւվեց տարեկան հասակիս մէջ զիս քահանայ ընելու, ինծի ըսելու ըլլային. —Դարձի՛ր յաշխարհ, կեցիր քանի մը տարի հոն եւ յետոյ թէ որ քահանայ եւ կրօնաւոր ըլլալու սիրտ կ'ընես նէ, դարձիր մեր մէջ... Սակայն այս խօսքը ըսող չկայ. բայց եթէ ըսող գտնուէր, կարծես շատերը պիտի դառնայի՞ն: Ես չեմ համարձակիր հաստատական կարծիք յայտնել այս մասին:

—Իսկ ես սիրելի Հայր իմ, կը հաւատամ եւ ապահով եմ իսկ որ պիտի դառնայի գայի:

—Ատի անկարելի չէ, եւ դուք այն առենը կրնայիք իւրովի ըսել. ձիզուիթ եղայ վասն զի կա՞քս ձիզուիթ ըլլալ էր: Բայց եւ այնպէս, թէ որ ձեզ նման շատերը ետ դառնային գային, Միաբանութիւնը իսկոյն կերպարանափոխ կըլլար. այն առեն փոխանակ հսկայ՝ բայց մարդկային ընկերութեան թշնա-

մի ուժ մ'ըլլալու, անոր կենդանի ուժերէն սին եղած կըլլար այն, եւ մենք իրեն համար եւ իրմուլ կը գործէինք այն ատեն: Մի՛ կարծէք, որդեակ իմ, թէ ձեր ընդունած վիճակին վրայօք՝ ձեզ զղուանք աղղել է իմ փափաքս: Ես երևուն եւ ուժ տարեկան եմ, հասուն տարիքիս մէջ թեւակոխած եմ, եւ զեռ չեմ կրցած բաւական թոթուել նախնական դաստիարակու թեանս աղղեցութիւնները, չըսեմ նախապաշարումները, որոշելու համար թէ ձիղուիթաց Ընկերութիւնը այն կատարելութեան կամաց է՝ կամ չէ, առ որ պարախմք ձզտիլ: Զեզ կը մնայ հետազօտել, քանի որ զեռ քանի մը տարի ունիք, այսինքն է, քահանայութեան ուխտը դնելու համար, թէ մարդկային ընկերութեան ապագան ձիղուիթաց Ընկերութեան բլաններուն կատարուելէն կախում ունի՝ արդեօք. թէ ժողովուրդները փրկելու համար, հարկաւոր է զանոնք 'ի մի խումբ գումարել իբրեւ տիեզերական հանրապետութիւն մը որոյ ասառածպետական կառավարողն ըլլայ Եկեղեցւոյ գլուխը եւ ձիղուիթները ասոր օգնականներն ըլլան. եւ թէ այսպէ՞ս հասկնալու է մի՛ Աւետարանին սա խօսքերը. «Եւ Եղիցին մի հօտ եւ մի հովիւ: Խակ ես երկար ատեն այնակս հաւատացի. եւ թերեւս ասի կարելի իսկ եղած կ'ըլլար, եթէ Մարտանութիւնը բացարձակ անշարժութեան ուխտաղիք եղած չըլլար, եւ եթէ վախանակ

իւր կանոնադրքերու գրոյն մէջ ամբափակուելու, անոնց միտքը եւս մեկնած ըլլար: Աւաղ, որդեակ իմ, մենք սա պահանջուիք ունիմք թէ օր մը աշխարհի տէրերն պիսի ըլլամք, բայց չեմք նշմարեր թէ աշխարհ Սուրբ Խղնատիոսէն՝ի վեր կերպարանափոխ եղած է. հիմայ նա, մեր հաւերուն հետեւած շաւիդներուն վրայ քալել չուզեր. մեր խօսած լեզուն չի հասկնար. մեր վարդապետարաններուն մօտէն անցած ատենը արհամարհանօք գլուխը կ'երերցնէ. միայն կիները առ մեղ կուղան, որովհետեւ մեր արարողութիւններուն շքեղութիւնը, մեր եկեղեցիններուն ողջազարդութիւնը՝ երաժշտութիւնը՝ խունկը՝ ծաղիկները, ճարտարիխօսութեան հրապոյրները եւ աւանդական ու հրաշալեաց զրոյցները կը սիրեն:

—Ի՞նչ կ'ըսէք, Հայր իմ, քանն հող հասած է. եւ ժամանակաւ մեր ունեցած ազդեցութենէն ա՞յս միայն մնացած է մեզի:

—Այս միայն մնացած է մեզի մի՛, պատասխանեց ինձի Հայրը. այս միայն մնացած է մեզի մի՛: Եղա՞ծ է որ քան մը ունեցած ըւլամք. Եղա՞ծ է որ ո եւ է ազդեցութիւն մ'ունեցած ըլլամք այն ընկերութեան վրայ, զոր մեր խելքովը իրեւ թէ կառավարելու եւ վերանորոգելու վրայ էինք:

—Բայց Աստուած մեր ուխտը յարոյց հերետութեան դեմ մարտնչելու համար:

—Այսպէս է, մեր պատմաբաննելը եւ գո-

վարանները այդ խօսքը միշտ կը յեղյեղեն .  
բայց մենք հերեսութիւնը յաղթահարեցի՞նք մի' .  
կրցա՞նք մի' արգելուլ որ արեւմտեց աշխարհի  
կէսը պապական Հռովմայ ձեռքէն , որ մեր  
պաշտամնութիւնը ընդունած էր , չփախչի :  
Ըսէք ինծի որմնք են մեր գործերը քաղաքա-  
կիրթ աշխարհի մէջ , օրինակի համար , Ֆրան-  
սայի մէջ :

—Երիտասարդութեան դաստիարակու-  
թիւնը որոյ տէր մնացինք մինչեւ մեր Աւլութին  
բնաշխնջ ըլլալը :

—Տղայ էք զեռ եւ կը մոռնաք որ այդ ե-  
րիտասարդութիւնը զոր մեք կրթեցինք , մեզ  
թողուց եւ գնաց ասան եւ ութերորդ դարու  
կատակող եւ սկեպտիկեան փիլիսոփայութեան  
յարեցաւ . եւ զնենք թէ հոս բարիք մ'ալ ըրած  
ըլլամք . ուրիշ տեղեր խոստովանարանի սա-  
տանութիւններ միայն կը տեսնեմ ես Սեր : Հայր  
Նաշէղը իւր արքայական խոստովանորդ ոյն  
մանր մունք յանցանքներուն համար ա՛յն աս-  
տիճան ներողամտութիւն ցոյց կուտար որ մին-  
չեւ արժանի եղաւ որ իւր անունը անարդ  
բառախաղութեան մը առարկայ մ'ըլլայ : Իրմէ  
վերջը մեր Հայր Նըթէլիէն , չէ թէ մեր՝ այլ  
զմեզ չսիրող կնոջ մը ձեռօք ուղղափառու-  
թեան դարձող թագաւորը մոլեռանդութեան  
ամեն չափազմնցութեանց մէջ կը ձգէր . եւ  
մինչդեռ մեր Հայրերը , Յանաւենեաններուն  
խիստ բարոյականին գէմ , իրենց՝ թոյլ եւ մեղկ

բարոյականութեան զրքերը կը դրէին, Արթէ-  
իէ ձայն կը կարդար Դրակոնադներու եւ հերեւ-  
տիկոմներու տաննջանաց եւ արտասահմանու-  
թեան, զոր մենք անկարող եղած էինք հա-  
ւատքի քերել մեր ճարտարխօսութեամբ: Հա՛,  
տեսա՞ր, քիչ մնաց կը մոռնայի, ըստ Հայրը.  
հոգետեսի մը, այսինքն Մարի Ալաքօքի երա-  
զատեռութիւնները պաշտպանեցինք եւ տարա-  
ձցինք. Քրիստոսի Սուրբ Սրտին ջերմեռան-  
դութիւնը, 'ի չնորհս մեր անսահման բազմա-  
ցաւ: Մենք ասոր վրայ խծրծելով վիճեցինք,  
մէկ մը պնդելով որ այս ջերմեռանդաւթեան  
մէջ միմիայն հաւատոյ հանգանակ մը տեսա-  
նելի էր, եւ այլուր թէ, իրօք սիրտ մ'էր,  
այսինքն Քրիստոսի բուն իսկ միսը, իւր մարմ-  
նոյն մէկ մասնիկն էր որ երկրպագութիւն կ'ըն-  
դունէր: Եւ յետոյ մարդկային բանականու-  
թեան իրաւունքները մեծապէս յարգած կար-  
ծեցինք երբ արդելք դրինք որ հանդանակին  
եւ իրականութեան վրայ վիճաբանութիւն  
չըլլայ:

' Ուրիշ մեծ բան մ'ալ ըրինք, այսինքն Յան-  
սենեանները հալածեցինք. Խեղճ աղջիկներ յա-  
փշտակեցինք այն տունէն ուր կ'ուզէին ապ-  
րիլ եւ մեռնիլ, եւ ինչու, վասն զի անսնք կը  
դժկամակէին իրենց կարծիքը յայտնելու այն-  
պիսի խնդիրներու վրայօք զորս չէին հասկնար-  
վասն զի իրենց աննենպութիւնը չէր ներեր  
իրենց որ հալատակութեան երկդիմի ձեւեր

ընդունելով գլուխնուն ճարը սեմնէին :

Նանթի հրովարտակին ետ կոչուելուն պատճառ ըլլալ գրգութեամք , Մարի Ալաքօքի երաղատեսութիւնները աարածել , խեղճ աղջիկներուն վանքի մը պատերը քերել տալ եւ Ֆրանսացի մուրացիկ մը՝ Պընուա Լոտպար անունով , երանելեաց կարգը դասել , ահաւասիկ մեր՝ տասն եւ եօթերորդ եւ տասն եւ ութերորդ դարերու հաշուեկշիոր : Այս այսպէս ըլլալէն վերջը , պէ՞տք է մի՛ ա՛լ զարմանալ թէ ինչու աշխարհ մեր լուծին տակ խոնարհիլ յանձն չառնուր . ինչու մեր յաւիտենական երկդիմութիւնները կասկածելի եղած են իրեն . ինչու այս աղքատները որ միլիոններ ունին , այս վոքրիկ ընկերութիւնը որ տիեզերական իշխանութիւնը ձեռք ձգելու հետամուտ է , անվատանելի են անոր : Ուխտին հաստատուելէն մինչեւ կղեմէս Ճ.Դ.ի ձեռօք չնջուիլը ի՞նչ ըրած ունիմք . ոչինչ : Պիտա Է.ի մէկ կոնդակովը վերահաստատուելնէս 'ի վեր ի՞նչ ըրած ունիմք . ոչինչ : Երկար ատեն մութին մէջ պահութացանք որ շըլլայ թէ աշխարհ խրտեցնեմք որուն աչքէն ընկեր էինք . Մեր դրամական վիճակը կարգի դրինք եւ ի՞նչ հսարք որ արդի ընկերութիւնը կը բանեցնէ իւր վարկը եւ իւր հարստութեանց աղքիւները աւելցնելու համար , զանոնք չարհամարհելով Քվոններ լուղունէն հետ սատանութեան մէջ սկսանք մրցիլ թէ ով աւելի յաջողակ է , եւ յաջողեցանք

բազմապատկել մեր նիւթական բարեկեցութիւնը աւելին քան ինչ որ էր, երբ գժրազդ նիշի Աէնթ—Անժ գղեկին մէջ բերդարգել եղաւ : Մենք մեզի համար աշխատեցանք . մասունքրու աեղ հոյակապ մայր եկեղեցիներ կառուցինք եւ ապարանքներ շնուցինք ֆուրշի Ընկերութեան գպրոցներ ընելու համար . այս ամենը «Ազքատ եմք եւ ամենն բանէ ձեռք քաշած եմք ըսելով» :

—Եւ սակայն Հայր իմ, մեր Կարգը որ այս չափ գիմացաւ ընդգէմ ամենն քարնդոաներու ընդգէմ ամենայն ատելութիւններու, ընդգէմ ամենայն դժկամակալութեանց, ընդգէմ իւր յանցանքներուն, —որովհետեւ կրցաւ, պարտաւորեցաւ յանցանքներ գործել, —ընդգէմ իւր թշնամիներուն եւ թերեւս ընդգէմ իւր անխոննեմ բարեկամներուն, պէտք է որ նա իւր մէջ զօրութեան տարր մ'ոճնեցած ըլլայ : Այս տարրը երեք գար զինքը կանգուն պահեց, եւ անշուշտ անով է որ իւր անկեալ վիճակէն բարձրացաւ այսօր :

—Երաւ է ձեր ըսածը, որդեակ իմ, մեր Միաբանութեան մէջ զօրութեան տարր մը կայ . այս տարրը ընկերակցութիւնն է . ընկե, ըակցութիւնը՝ որուն բոլոր զօրութիւնը տակաւին ծանօթ չէ արդի աշխարհի, ընկերակցութիւնը՝ զոր սակայն աշխարհ օր մը իւր քաղաքակրթութեան խափան եղող արգելքները բառնալու համար իբրեւ լծակ պիտի զործածէ :

ձիզուիթները սքանչելի կերպով ինելամուտ եւ-  
զած են ընկերակցութեան . որովհետեւ այն-  
պէս կ'երեւի որ մեր Ընկերութիւնը որ հոգե-  
ւոր շահերու նկատմամբ այնչափ անբաւական  
է , աշխարհային շահերու վերաբերեալ ամեն  
բան հրաշտալի կերպով դէմ յանդիման կը տես-  
նէ : Ընկերակցութիւնն է որ զմեզ , վտանգա-  
ւոր կ'ընէ , մինչդեռ նա կրնար փրկութեան  
միջոց մ'ընել զմեզ եթէ մենք մեր զանուան  
ժամանակները ճանչելու ըլլայինք :

Տակաւին Ընկերութիւնը այնչափ կը սի-  
րեմ , սիրելի որդեակ իմ , թէ եւ այնպէս կ'ե-  
րեւի ձեզ թէ մեծ խստութեամբ կը դատեմ  
զայն , որ շատ ուրախ <sup>ո</sup>կ'ըլլամ երբ կը տես-  
նէմ սր կորովամիտ մարդեր անոր մէջ կը մըտ-  
նէն , մանաւանդ երբ անոնք ֆրանսացի ըլլան :

Կը յուսամ թէ օր մը այս ընտիր հանճար-  
ներէն մէկը Միաբանութեան վերանորոգմանը  
սիրախ ձեռնարկէ . եթէ յաջողելու ըլլայ , մեծ  
բան մը գործած սիրտի ըլլայ . իսկ եթէ ընկ-  
ճուելով յազմուելու ըլլայ , այլք սիրտի շա-  
րունակեն իւր գործը որ քիչ մ'ատեն երեսի  
վրայ մնացած սիրտի ըլլայ . եւ եթէ ամենքն  
եւս անշարժ եւ անմիտ ընդդիմութեան մը  
դէմ բաղխելու ըլլան , բա՛թէ , այն ատեն Ըն-  
կերութիւնը իւր յանցանքները դէզադէզ սիրտի  
կուտակէ , եւ անոնց ծանրութեանը տակ ան-  
յարիր սիրտի կործանի առանց կարենալ ըսելու  
թէ . Ես մեծ գործ մը կասարեցի :

ԿԱՐՃԱԶԳԵՍՏ ՃԻՇՈՒԻԹ ՄԸ

Այս առաջին անգամն էր որ ականջներս այսպիսի խօսակցութիւն մը կր լսէին։ Մինչեւ հիմայ Ըսկերութիւնը աշխարհիս վրայ իրացիալ իրեւն մը համարած էի։ Խնչպէս որ դասատուս կ'ըսէր, բնական արամախոհութիւն մ'ունէի որ ապահով առաջնորդ էր ինձի եւ ամեն բանի կեղծ կամ ճշմարիտ կողմը կը ցուցըներ ինձի։ Ստուգիւ այս արամախոհութիւնս շատ զարգացած չէր իմ վրաս։ բայց եւ բաւական զարդացած էր որով կարենայի որոշել թէ Հայր Մանկազէնի փաստերուն մէջ բնաւ չափազանցութիւն չկար։ Անոնք խօրին կերպով մտքիս մէջ տպաւորեցան, եւ անտարակոյս ժամանակէ մը վերջը մտքիս մէջ կատարուելիք յեղաշրջման՝ մեծապէս նպաստեցին անոնք։

Բայդ հիմայ կ'աշխատէի Ըսկերութիւնը՝ իրեն դէմ ուղղուած մեղադրանքներէն՝ եւ մանաւանդ մեծ գործ մը գործած չըլլալու մեղադրանքէն արդարացնել։

— Հայր իմ, կը մոռնա՞ք ուրեմն մեր առաքելութիւնները, ըստ իրեն :

— Յուսամ թէ, ըստ ինծի, առաքելութիւնները ըսելով չեք ակնարկեր այն կրօնական կատակներու՝ զորս Պուրագօններու վերահաստատութեան ժամանակ խաղացինք . անոնց գեղեցիկ արգասիքները այսօր ակներեւ կը տեսնէք դուք : Զեր խօսքը՝ օտար երկիրներու մէջ մեր ունեցած առաքելութեանց կ'ակնարկէ : Այս', որդեակ իմ, անիրաւ եղած կ'ըլլամ' եթէ չխոստովանիմ' թէ այս մասին ձիգուիթները ճշմարտապէս մեծանուն հանդիսացան . եւ զիտէք թէ ի՞նչ է պատճառը . պատճառն այն է որ, առաքելութեանց մէջ աւելի մեծահաւատ մարդերու, մեծահոգի մարդերու պէտք կայ քան թէ սատանորդի մարդերու . պատճառն այն է որ մարդ անոնց մէջ պէտք է մինչեւ դիւցազնութիւն բարձրանայ, եւ արհամարհէ մահը, ոչ թէ պատերազմի դաշտի մը վրայ պատճած մահը, այլ նահատակութեամբ մահը . սկատճառն այն է որ մարդ առաքելութեանց մէջ, կրօնատան մը անձուկ եւ խեղդուկ մթնոլորտին մէջ չապրիր ալ : Երբ առաքեալը շոճիներու անտառներու մէջ կը ճանապարհորդէ, քսութիւնը իւր քովիկէն չի քալեր :

Առաքելութեանց մէջ, կրօնաւորը կը սիրէ իւր ընկերակից եղբայրները որոնք իւր հոգնութիւններու եւ իւր վասնզներու հաղորդ

կ'ըլլան . մանրակրկիտ պատուիրաններու շըր-  
ջանին մէջ փակուած չէ . կրնայ անձնիշխան  
ըլլալ եւ անձնդիւր գործել բարին՝ ինչպէս որ  
խելքը կը հասնի , անոր համար որ կանոնա-  
գիրքը անակնկալին վրայ կանոն սահմանած  
չէ . գուք այն ատեն ոչ թէ հրամանաւ՝ այլ  
ինքնարերաբար դիմագրաւ կ'ըլլաք մահուան :

Սիրելիդ իմ Աէնթ—Մօր , իմ փափաքս այն  
էր որ այս գեղեցիկ քարոզչութեանց յուղար-  
գուէի , վասն զի իմ ճաշակներս ալ հոն կը կո-  
չէին զիս : Ա՞հ , քրիստոնէական քաղաքակրր-  
թութիւնը մինչեւ աշխարհի ծայրերը տանելով  
համայն ժողովուրդները կռապաշտութենէ ա-  
ղատելը ո՞ր աստիճան հիանալի գեղեցիկ բան  
մը կ'երեւէր ինծի : Եայց սակայն մեծաւորներս  
այս բաղձանացս չուզեցին հաւանիլ :

Դիւցազնութեան եւ անծանօթ վտանգնեւ-  
րու սաստիկ տենջ մը կ'իմանայի ներսիդիս .  
բայց անոնք պնդեցին թէ այս եռանդը խիստ  
բնական էր եւ թէ Աստուծոյ հոգիէն ներ-  
շնչուած չէր : Ես տակաւին վերացական լեզ-  
ուին լուծին տակ էի , վասն որոյ հաւատացի  
թէ մեծաւորներս ինէ աւելի կը ճանչէին հոգ-  
ւոյս խլրտումները . թէ անոնք կրնային որո-  
շել հոգւոյս մէջ որ ինչ շնորհաց գործ՝ եւ որ  
ինչ բնութեան դործ էր : Առանց գանգատելու  
հնաղանգեցայ մեծերուս կամքին : Քանի մը  
տարի առաջ կրկին ինսդիրք ըրի որ օտար եր-  
կիրներ քարոզչութեան յուղարկուիմ . այն ա-

անն զօրաւոր պէտք մը , այն է հոգւոյս ան-  
դորրութեան պէտքը , իբրեւ մարդ եւ իբր  
քահանայ ունեցած պատուոյս պէտքը կը պատ-  
ուիրէր ինծի որ փախչիմ Եւրոպայէն : Այս ան-  
դամ , որդեակ իմ , թախանձեցի , պաղատե-  
ցայ , բայց անոնք դարձեալ մերժեցին անկա-  
րեկիր խստասրառութեամբ : Մարմնոյն կեան-  
քէն գեր 'ի վերոյ էր իննդրած բանս , վասն զի  
հոգւոյս կեանքը կ'ուզէի պահպանել . բայց ա-  
նոնք պատասխան տուին թէ պարտական էի  
Աստուածային շնորհքով շատանալ եւ թէ ա-  
զօթքով կրնայի միշտ գէմ զնել փորձութեան :

Հայր Մոնկաղէն այս խօսքերը ըսելով գը-  
լուխը երկու ձեռներուն մէջ դրաւ , եւ սկահ  
մը , իւր ցաւադին մտախոհութեանց մէջ թաղ-  
ուած մնաց : Կ'իմանայի թէ իւր ընելիք խոս-  
տովանութիւնը խիստ ծանր պիտի դար այս  
պատուականագոյն մարդուն : Իւր առջին ես  
տղայ մը՝ փոքրաւոր մ'էի . նոտ իւր վստահու-  
թեամբը զիտ կը պատուէր , բայց չէի ուզեր  
որ այդ վստահութիւնը իրեն համար դժնդակ  
նուաստութիւնն մ'ըլլաց :

Հայր , ըսի իրեն , եթէ ձեր յիշատակները  
յոյժ կը տիսրեցնեն զձեղ , կիսկատար թողէք  
այս պատմութիւնը : Եթէ ձեր քահանայական  
եւ մեծաւորական արժանապատուութիւնը գէթ  
փոքր ինչ պիտի վիրաւորի , մի՞ խօսիք . ես ա-  
ռանց ձեր վշտերուն անհունութիւնը ճանչե-  
լու ցաւակից պիտի ըլլամ ձեղ , եւ ինչ որ ալ

ըլլան ձեր այդ վշտերուն պատճառները , ևս  
միշտ զձեզ պիտի սիրեմ եւ մեծարեմ :

— Ստոյգ է , որդեակ իմ , պատասխանեց  
ինձի Հայրն Առնկաղէն , որ եթէ իմ գաղանի-  
քիս մէկ մասը երեւան հանող չարաղէտ պա-  
րագայները չըլլային , երբէք մտքէս չպիտի  
անցնէր որ այս տիսուր գաղանիքները մտեր-  
մարար ձեզ հաղորդէի որչափ որ ալ ձեր ան-  
խարդախ բնաւորութեանը համար կը յարգեմ  
եւ կը մեծարեմ զձեզ : Դեռ ո՞չչափ մանկա-  
հասակ էք . . . Հիմայ որովհետեւ դուք իմ  
գաղանիքիս մեծադոյն մասը արդէն զիտէք ,  
վախ մը չունիմ մնացածը ձեզ պատմելու :  
Վերստին կ'ըսեմ թէ ձեր մաային ուղղախո-  
հութեան վրայ վստահութիւն ունիմ :

— Մանաւանդ թէ , սիրեցեալդ իմ Հայր ,  
իմ առ ձեզ ունեցած սիրոյս վրայ վստահ եղիք :

— Այո' , կը հաւատամմ ձեր բարեկամու-  
թեանը , վասն զի կրից փոթորիկները ճանչելէ  
վերջը սիրելի է հանդչիլ քաղցրիկ եւ հանդար-  
տիկ զդացման մը վրայ որոյ անկեղծութիւնը եւ  
միանդամայն ամրութիւնը աներկրայելի են :

Ապահով եմ որ յիմար մնապարծութիւն  
մ'ունիս չպիտի ըսէք ինձի . այլ սակայն , որդ-  
եակ իմ , երբ ժամանակէ մը վերջը Ընկերու-  
թեան ոգւոյն աւելի թափանցելու ըլլաք , այն  
ատեն պիտի իմանամք թէ քանի որ ինձի պէս  
տարփալի պերծախօս քարտզիչ մը , դողդոջ եւ  
որտագրաւ ձայն մը՝ վայելուչ հասակ մը՝ բա-

ւական նշանաւոր, մինչեւ իսկ շատ նշանաւոր Փիզիքական գեղեցկութիւն մ'ունեցող քարոզիչ մը իրենց ձեռքը ունէին, անշուշտ չպիտի ուզէին որ ձաբօն կամ Նոր Աշխարհի անապատները յուղարկեն զայն որ հոն կորսուի: Ասոնց վրայ յաւելցուցէք նաև թէ հարաւային Ֆրանսայի պինդ գեղեցիկ անուններէն մէկը կը կրէի: Վայրենսիները ազնուական տիտղոսներու բնաւ յարդ չեն ընծայեր. բայց Ֆրանսայի մէջ ասի միշտ մասնաւոր ներգործութիւն մ'ունի որոյ յարգը դիտեն մեր Հայրերը: Բազմութիւնը արտաքուստ երեւցած բաններու այնչափ յարդ կ'ընծայէ որ բնաւ միշոց մը ձեռքէ չեն թողուր զայն հրապուրելու համար: Ես անոր առջեւ ձգուած խայծն էի:

Ուստի քսան եւ չորս տարեկան հասակիս մէջ սրբազան աստիճաններու բարձրացայ. Քսան եւ վեց տարեկան հասակիս մէջ, քահանայ, ուխտադիր, Հայր Շիզուիթ էի: Ոչ թէ մարդ մը այլ ինքնաշարժ մեքենայ մը կազմելու սովորաբար գործածուած տասն եւ եօթտարիէն հինգը կրծատեր էին: Վարժապետութեան դասերս հարեւանցի անցեր էի. սակայն տստուածաբանական ուսումներու աւելի ժամանակ ծախեր էի, թէ եւ դիպուածագիտական (Casuistique) նրբամտութիւններու համար մեծ տրամադրութիւն մը չէի ունեցած:

1822 ին Փարիզ յուղարկուեցայ. դուք այն տաեն Սէնթ—Աշէօլի դպրոցին մէջ կ'աշակեր-

տէիք, քանի մ'անգամ տեսայ ձեր մայլը որ իւր դաւակներուն վրայօք, իւր անդրանիկ որդւոյն Համալսարանի մէջ ընդունած դաստիարակութեան իրեն տուած մտմտուքներուն վրայօք, եւ վերջապէս իւր կրտսեր որդւոյն վրայ ունեցան ակնկալութեանց վրայօք խօսեցաւ ինծի, բատ մեծի մասին դուք, ձեր սիրուն բնաւորութիւնը եւ ձեր կանխահաս խելացիութիւնը իւր խօսքերուն սովորական նիւթն էին : Այս ամենուն մէջ քիչ մը մայրենի չափազանցութիւն կը կասկածէի որ ըւլայ, բայց եւ այնպէս սա ստոյդ է որ երբ պարագայները զմեղ Սէնթ—Աշէօլի մէջ իրարու մօտեցուցին, զծեզ սիրելու արդէն դիւրապատրաստ էի :

Գրեթէ չորս տարիէ 'ի վեր ծիզուիթները աշխարհիկ քահանայի մը՝ արբայ տը նոզանի ձեռօք Ֆրանսայի մէջ կարգադրուած առաքելութեանց հաղորդ կ'ըլլային :

Պ. Յորթայիս 1806 ին Կայսեր աեղեկագիր մը մատուցեր էր այս առաքելութեանց գործին վրայով : Նարուէօն Ա. անոր կարեւորութեան եւ օդտաւէտութեան խելամուտ ըլլալով, իւր պաշտօնեայն ինչ որ ինդրեր էր 'ի նպաստ այս գործի՝ չնորհեր էր զայն : Այս քարոզչութիւնները անշշուկ եւ առանց ցուցամոլութեան կը կատարուէին . բայց Պուրապօններուն վերահաստատութեան ժամանակ, Ֆրանսայի +աբովյան թիւր անբաւական

ըլլալով, անոնք մեր Հայրերը օգնական առին իրենց, բայց շատ չանցաւ անոնք իրենց վրայ տիրացան :

Ճիզուիթաց կարգը թէ եւ Պիոս Է.ի մէկ կոնդակով հանդիսապէս վերահաստատուեցաւ, բայց եւ անպէս մեր Հայրերը Կայսերութեան ժամանակ վրանին առած Հայը Հաստափոյ անունը կը պահէին տակաւին Ֆրանսայի մէջ . նոյն իսկ իրենց հիմնած հաստատութիւններու, կղերանոցներու եւ դաստիարակութեան տուններու մէջ եսկակոպոսաց իրաւասութեան տակ դըրուած աշխարհական քահանայներու կերպարանք առած էին : Մեծ հակառակութեանց առարկայ եղող Ճիզուիթ անունը հրապարակի հանեռու մարդ չէր համարձակեր . Ճիզուիթները Պ. Ռոզանի կարդին միաբան ըլլալով Քարողինչ Ֆրանսայի անունը կը կրեն եւ ուրիշ անուն չեն ուկեր ունենալ : — Կ'ըսուի թէ Ճիզուիթ էք եեր, անա՞նկ է ; — Մենք Ճիզուիթ մի՛, ամենեւին . մենք Ֆրանսայի +արողինչներ եմք : Այս օրինակ Երկդիմի խօսքերով կը պրծէին :

Դուք, սիրելիդ իմ Սէնթ—Մօր, ձեր արդայութեան ատեն այս քարողշութեանց ականատես եղած էք . անշուշտ միտքերնիդ կուդայ այն հանդիսաւոր ցոլցը, այն թափօրները, այն լուսացնցուղ չքեղ սեղանները զործնք մինչեւ տաճարներուն կամարները կը բարձրացնէին, եւ ուր մեծագին օթոցներով զարդառուած եւ երկու քովերը ծաղկանց թաղարնեւ

բով չքեղազարդ աստիճաններով վեր կ'ենուէր Կը յիշէք մ'լրտութեան Ուխտերու վերանորոգման , Սրբութիւն Սրբոցէն հրապարակաւ մեղաց քաւութիւն խնդրելու , եւ առ Սատուածածին սրբագործութեան երեք մեծահամբաւ արարողութիւնները : Քարողչութիւնը որ հասարակօրէն հինդ վեց շաբաթ կը աեւէր , կը վերջանար հանդիսաւոր թափօրով մը հանդերձ դրօչակներով եւ օրէ ֆլանժէլով , եւ յետոյ խաչը անկելու արարողութիւնը կը կատարուիր :

Այս ամենը դերասանական արուեստով հնարուած էր հասարակութեան միտքը յսվըշտակելու համար . եւ արդարեւ կը յափշտակէին անոր միտքը , բայց չէին կրնար բոնել հասարակութիւնը , եւ հազար , հազար երկու արիւր հոգիէն տասը հոգի անդամ չէր դտնուեր , — բաց ՚ի անոնցմէ որոնց կեանքը միշտ քիւտոնէ ալայել եղած էր , — որ հետեւեալ տարին հաղորդութիւն առնուին :

— Բայց եւ այնպէս , ըսի Հայր Մոնկազէնի , այդ քարողչութիւնները բարիք մը կը դործէին անշուշտ :

— Որդեակ իմ , ես կը կարծեմ թէ աւելի չարիք քան թէ բարիք կը դործէինք մենք : Մեր ձեռք ձգած դոյզն արդիւնքները չէին կրնար փոխարինութիւն մ'ըլլալ այն գըրգուութեան զոր մեր ներկայութիւնը կը պատճառէր մեր հասած քաղաքներուն մէջ , եւ այն դժուութեան զոր ընտանիքներու մէջ կը սեր-

մանէինք : Ոչ թէ խաղաղութիւն այլ կագ եւ  
կոփւ կը բերէինք մեր հետ , եւ մեր յաղթու-  
թիւններուն մէջ կրօնքը աւելի կը կորուսնէր  
քան թէ կը շահէր : Խոհ ըրած ունէինք մենք .  
հաւատքով մեռած քանի մը հոգիներ ելեք-  
տրացուցեր էինք , բայց չէինք կրցած անոնց  
յարութիւն տալ . վերջապէս ըրածնիս շատ ու  
շատ քիչ բան էր : Ժողովրդին մէջ քրիստոնէ-  
ական ոգին այնչափ արագութեամբ ետ չի  
դառնար դար . անի ժամանակին գործն է :  
Մեր ճամբայ ելած օրը հետերնիս գալով ժո-  
ղովուրդը կը գոչէր . Կեցցեն Քարոզէլ : Այն օրը  
քաղաքին երեք քառորդը մեր կողմն էր . ամե-  
նին կատաղի աղատականներն ալ քարոզներուն  
կուգային :

Ասոնք նախ սկսեր էին բարկացայտ խօս-  
քեր արձակել . եկեղեցւոյն մէջ . մենք արդէն  
այս գէշ կատակին վարժած էինք :

Մեր մեծ մեծ սեղանները տեսնելով աճ-  
պարարներու կը նմանցնէին զմեղ , եւ իրաւցնէ  
ալ այս բաղդատութիւնը կերպով մը ճիշդ էր .  
յետոյ եթէ մեր մէջ ճշմարիտ տաղանդոյ տէր  
Հայրեր պատահէին , — եւ իրաւցնէ անանկ  
Հայրեր ալ պակաս չէին , — այդ մարդերը ո-  
րմնք նախ ոխերիմ թշնամի էին մեղ , գրեթէ  
ամենքն ալ ընդհանուր հրապուրանաց ենթա-  
կայ կ'ըլլային . բայց այս ամենը արուեստակ-  
եալ ըլլալով գէշ բաներ էին . վասն դի կրօնա-  
կան շաղփաղիութիւն մ'էին եւ ոչ ուրիշ բան .

բայց երբ իրենց պատրանքը փարատէր, առելութիւնները մեզ գէմ աւելի կը սաստկանացին։ Ասոր ապացոյցը մեզ տրուեցաւ 1828 ին երբ մեզ վոնտեցին, դարձեալ 1830 ին երբ կործանեցին այն խաչերը զորոնք անպատմելի ցնծութեամբ մեր առջին անկեր էին։

Որեստի մէջ 1849 ին ժողովուրդը չուղեց մեզ պահել։ Առաքելութիւնը 24 ին սկսաւ։ 26 ին մեր Հայրերը ստիպուեցան քաղաքը ձրգել երթալ։ ասի մեծ գայթակղութիւն մ'հղաւ, բայց չեմ կարծեր թէ ասով կրօնի շահերը մեսս կրեցին։

1826 ին այսօրուան պէս չէի խորհեր ես։ զիս առաքելութեան խրկեցին Մարսիլիա մեր Հայրերէն տասն եւ չորս հոգիի հետ մէկտեղ։ հոն ապահով էինք որ լաւ ընդունելութիւն պիտի գտնէինք։ տասն երկու ձիզուիթ եւ երեք ալ Ֆրանսայի +որովէներ էինք։ ամենուս ալ այս վերջին անունը կը տրուէր։ Հոն Մայր նկեղեցւոյն մէջ քարոզ կը խօսէի, եւ գրեթէ քարոզ խօսելու առջի օրերէս աշխարհք արտարան իմացեր էր որ Հայրն Մոնկազէն Առաքելութեանց Ռւխտին պինդ նշանաւոր ճարտարախօսներէն մէկն էր։ Նաեւ անունս որ Ֆրանսայի Հարաւակողմը ամենուն ծանօթ էր, կը կախարդէր մարդերը։ Երբ նորընծայարան մըտայ ուղեցի հրաժարիլ այն ազնուական տիտղոսներէն՝ որոնք թէ եւ աշխարհի մէջ վայելուչ կը թուէին ինծի, բայց եւ այնպէս ժանոբչի Ըն-

կերտութեան անդամի մը համար արհամարհելի կը թուէին ինծի : Եթէ հաւասարութիւնը տեղ մը պիտի թագաւորէ , մանաւանդ թէ միաբանութեան մը մէջ թագաւորելու է այն : Վասն որոյ մեծաւորներուն զրած նամակներուա մէջ կը ստորագրէի Մանկապէն : Հրաման ըրին ինծի որ գործածեմ անուանս մակղիրը որուն եւ կարեւորութիւն չէի տար . կ'երեւի թէ անոնք իմ տեղս կարեւորութիւն կուտացին այդ մակղիրին :

Առաքելութեան բացուած օրը՝ բէմը ելայ : Այս առաջին անգամն էր որ բազմաթիւ ունակնդիրներու առջին պիտի խօսէի , ուստի քիչ մը զգածուած էի : Ինծի թոյլ չէին տուած որ խօսելիք ճառիս նիւթը որոշեմ . ամեն բան կանխաւ կարգադրուած էր . այն օր առաքելութեան օգուաներու վրայ պէտք էր խօսիլ : Երջանկաբար եւ այն ատեն համոզուած էի թէ ֆրանսայի Առաքեալները , մանաւանդ եթէ անոնք ձիզուիթմներէ բազկացած ըլլային , սեղանին եւ դահուն Փրկիչը պիտի ըլլային : Զերս մագին խօսեցայ եւ յաղթանակս կատարեալ եղաւ : Այն ատեն ընդհանուր եղած սովորութեան մը հակառակ խելացութիւն ընելով քաղաքական ակնարկութիւններ շատ չըրի . Վոլթէոր եւ Ռուսօն եւ տասն եւ ութերորդ դարու բոլոր փիլիսոփայները , քարոզիս առաջին մասին մէջ՝ երկու անգամ , երկրորդ մասին մէջ՝ անգամ մը , եւ վերջաբանին մէջ չորս

անդամ միայն անիծեցի : Ամեն անոնք որ մի միայն հետաքրքրութենէ շարժեալ Մայր եկեղեցին եկած էին , խոստովանեցան թէ տառանդով եւ մեղմութեամբ խօսած էի : — Իրաւոր շատ մեղք , որ այս գեղեցիկ քարոզիչը փաստաբան չէ եղած , կը յարէին այդ հետաքրքիրները . պատժական դատերու մէջ մինչեւ իսկ ոստիկանները՝ կը մար ՚ի գութ շարժել :

Մեր Գաւառապետը նամակ մը տուած էր ինծի Ֆլավիաքէնց մարքիզին համար որ Մարտիլիայէն մղճն մը հեռաւորութեամբ՝ Միջերկրականի ափանց վրայ զմայլելի ամարանոցի մը մէջ կը բնակէր : Մարդիզը եօթանասուն տարեկան ծերունի մ'էր որոյ տարիքը յիսուն տարեկանէն աւելի չէր երեւեր . իւր բոլոր ակռանները անկորուսա մնացած էին , եւ մազերը հաղիւ հազ ներմինալ սկսեր էին : Չորչուկ եւ ջղապիհնտ կազմուածք մ'ունենալով երիտասարդի նման ժիր եւ կայտառ էր , եւ քաջ կը ձիավարէր ձիշդ այն ժամանակուան պէս երբ Թագուհոյն հրացանակիրներու գնդապետ էր . կարծես թէ ժամանակը իրեն համար առաջ չէր քալած . մտքով եւս կայտառ էր : Մարդիզը երբէք հանճարով աւագ մարդ մը չէր . բայց եւ այնպէս կենցազավարութեամբ ստացած խելացութիւն մը եւ հարաւայնոց յատուկ առուգութիւն մ'ունէր : Իւր դաստիարակութիւնց նիզութիթներէն ընդուներ էր . դեռահաս մարդիզը տասն եւ վեց տարու եղած ատեն գործի

մտեր, քսան երկու տարու եղած ատեն սիրուհիներ, պարտքեր եւ մենակոխներ ունեցեր էր. յետոյ ազնուական սերունդէ մեծահարուստ մանկամարդ աղջկան մը տարփանօք սիրահարելով ամուսնացեր էր անոր հետ։ Աղջկան ծնողքը նախ դէմ կեցեր էին Մարգիղին հետ ամուսնանալուն . բայց ձիղուիթ Հայր մը որ ժամանակաւ ուսմանց դասատու ըլլալով Մարգիղին, երիտասարդ փախուկին, — Հայրը այս անունը կուտար անոր, — վրայ ունեցած սաստիկ սէրը երբէք չէր կորուսած, դործին մէջ միջամտելով ամեն դժուարութիւն դիւրացուցեր էր :

Ֆլահիաքէնց մարգիղը ամուսնանալէն վերջո բաւական խելօքցաւ, փառասիրութիւնը իւր վրայ տակաւին մնացած կրից առաւելութիւնը հանդարտեց։ Արքունեաց աչքը մը առաւ եւ իւր կինը, թագաւորին հօրաքոյրերուն՝ Խանութներուն ապարանքին մէջ սպաշտօն մը ստացաւ :

Երբ 1789ի շարժումը երեւան եկաւ, մարդիղը անոր պինդ ոխերիմ հակառակորդներէն մէկն եղաւ . 1890ին վերջերը իւր կնոջը հետ ֆունսայէն գաղթեց :

Կղեմէս ԺԴ. ի կոնդակը որ ձիղուիթաց Ընկերութիւնը բնաջինջ կընէր, կարծես մահացու հարուած մը հասուցած էր այն կուսակցութեան որ հանասլաղ զայն Ֆրանսա վերադարձնելու ջանք ըրած էր . բայց ասոնց

ջանքերը 'ի դերեւ ելան : Այս ատեն յոյսեր-նին նոր քահանայապետութեան մը վրայ դրին . Պիոս Զ. 1773 ին պապ անուանեցաւ . կը կար-ծէին թէ նա ձիզուիթներուն թէկն կարծէ , ուստի մեքենայութիւնը վերստին սկսան : Ֆը-լավիաքէնց երիտասարդ մարգիղը ձիզուիթնե-րու շահերը արքունեաց մէջ պաշտպանող կու-սակցութեան պինդ ժրաշան դործողներէն մէ-կըն եղաւ : Խւր կինը որ մոլի ջեռմեռանդ էր , եւ իրեն պէս հարաւցի էր, որ քաջ գիտէր թէ իւր ամուսնութիւնը եւ արքունեայ մէջ ունե-ցած կացութիւնը Հայր Ֆ . . . ի պարտական էր , կը կարծէր թէ ի՞նչ որ ալ ընէր քիչ էր երբ Միաբանութեան շահերը պաշտպանել հարկ ըլլար :

Լուի ՓԶ. Երիտասարդ թագաւորը կեր-պով մը միտում ունէր ձիզուիթները վերահաս-տատելու . խւր հայրը դանոնք պաշտպանած էր : Ընդհակառակին թագուհին Պ. ար Շուադէօլի քաղաքականութեան հաւատարիմ մնալով , եւ յիշելով որ իւր մայրը Մարիա—թէրէզա Ընկե-րութեան խոփանմանը հաւանութիւն տուեր էր , անտի—ձիզուիթական կուսակցութեան պարագլուխ եղած էր . բայց այս ըրածը ան-խոնեմութիւն մ'էր , վասն զի արքունեաց ձիզ-ուիթական կուսակցութիւնը որոյ կեդրոնը թագաւորին հօրաքոյրերուն այսինքն խաթուն-ներուն ապարանքին մէջն էր , Մարի—Աթու-անէթի ոխերիմ թշնամին եղաւ , եւ նորա դէմ

արձակուած առաջին չարախօսութիւնները  
կուի մ. ի աղջիկներու սրահներէն ելան :

Ֆլավիաքէնց մարդիղը, ձիգուիթաց Ըն-  
կերութեան միաբաններուն մէջ ստուգիւ ա-  
մենէն նախանձաւորն էր .

—Ի՞նչ, ըսի Հայր Մոնկազենի, դուք աշ-  
խարհական ձիգուիթներուն կը հաւատա՞ք :

—Անոնց գոյութեանը վրայօք տարակոյն  
ունիք :

—Այո՛, եւ իմ կարծիքս այն եղած է  
միշտ որ Միաբանութիւնը եւ Էպանդիտնեաց ձիգ-  
ուակները խրտուիլակ մ'էին զորոնք ընդդի-  
մադիր կուսակցութիւնը՝ Պուրապոններու վե-  
րահաստատութեան ժամանակ, դիւրահաւափն-  
ները եւ ապուշները վախցնելու համար կը  
դործածէր :

—Իրաւ է որ մենք ձիգուիթներս այդպէս  
կըսենք, սիրելի որդեակ իմ, թէ եւ ուրիշ պա-  
րագայններու մէջ Միաբանութեան էութիւնը  
անխօսուկ կը խոսքովանիմք : Պուրապոններու  
վերադարձի ժամանակ իսկ, պատդամաւորաց  
Խորհրդոյն մէջ անոր գոյութիւնը հրապարակ-  
ուեցաւ, հիմայ մենք կը պնդեմք թէ անի ա-  
ռասպել մ'է : Բայց հաստատելու համար թէ  
Միաբանութիւնը եւ կարճազգեստ ձիգուիթ-  
ները ազատականներու հնարած գիւտը չեն,  
բաւական կը համարիմ յիշատակել թէ 1764 ին,  
Պըանսոնի Խորհրդարանին մայիս 7 ի նիստին  
մէջ, երբ բոլոր Խորհրդադները 'ի մի խմբուած

էին, զրուցող եղաւ թէ ու Անոնք որ պարունակ-  
բու Միաբանութիւն անուն կրող ուխտին միւ-  
աբան են, — որովհետեւ ուրիշ մ'ալ կար որ  
այս առաջարկ ու ընթացակարգութիւն կ'անուա-  
նէր, — ձիզուիթներու վերաբերեալ գործի մը  
մէջ ժողովոյն որոշմանցը չպիտի կրնան մաս-  
նակցիլ, ըստ որում այս Միաբանութիւնները  
Ընկերութեան Ժէնէրալնեն եւ միւս մեծաւորնե-  
րուն անմիջական հրամաններու տակ էին եւ  
ըստ որում հետեւաբար ձիզուիթներու դատը  
Պարոններու միաբանութեան դատն էր :

Արդէն 1772 ին, նոյն Խորհրդաբանին մէջ  
երբ ատենակալ Քէռուա կը խնդրէր պատգա-  
մաւորներէն որ Ընկերութեան վերաբերեալ  
գործի մը համար ըլլալիք խորհրդակցութեանց  
մասնակց չըլլայ, հարցում եղաւ իրեն ու Ար-  
դէօք ինքը կարծադիւնու ձեղուին մ'է կը տես-  
նէք որ բառը արդէն հին է եւ թէ այս ազա-  
տականները որուն հետ կծու չարախօսու-  
թիւններ առինք տուինք, այդ բառին հնարող-  
ները չեն :

Որովհետեւ կուղեմ կատարեալ լուսաւո-  
րեմ ձեր միտքն այս մասին, անոր համար կը-  
սեմ թէ Միաբանութեան անդամները ձիզուիթաց  
Ընկերութեան հետ չահերով կապուած են :  
Անոնք Ժէնէրալնեն կախում ունին. Դարձեալ ա-  
նոնք կամ Միաբանութեան անդամները՝ կամ  
Ընկերութեան ցոյց տուած մարդերը իրենց

լոստովանահայր ընտրելու են : Բայց բայց 'ի  
այս մայր Միաբանութենէն եւ ուրիշ շատ մը մա-  
նրը մունք մասնաւոր Միաբանութիւններէ ո-  
րոնք վանադան աստիճաններով Ուխտին հետ  
կապուած են , որտեղից Թաբանները կան , եւ  
մասնաւորապէս ասոնք որոշուելու են կար-  
ճազգեստ ձիգուիթ անունով : Ֆլավիաքէնց  
ծեր մարդիզը ասոնցմէ մէկն էր :

Ա. Եթէնէր Թաբանները երդմամբ կը խոստա-  
նան Միաբանութիւնը պաշտպանել եւ ըստ  
կարեաց ամեն բարի ծառայութիւն մատուցա-  
նել անոր . առոնք պարզութէս հնագանդութիւն  
է՛ուխտեն ժէներալն : Միաբանութիւնն ալ իւր  
կողմանէ կը խոստանայ զանոնք պաշտպանել  
եւ օդնել անոնց այն ամեն պարագայներու մէջ՝  
որ իրենք եւ իրենց մարդիկը պաշտպանու-  
թեան եւ օդնութեան պէտք ունենան : Որտե-  
նէր Թաբանները վրանին կնքուղաւոր վերարկու-  
մը (scapular) կը կրեն միշտ , որոյ ձեւը , գոյնը  
եւ կերպասը ամենուն համար աշ միօրինակ է :

Ֆլավիաքէնց Մարտիզը Յրանսսա դարձաւ ,  
երբ տակաւին չէր հրատարակուած այն հրո-  
վարտակը որ գաղթողներուն թոյլ կուտար ի-  
րենց հայրենիքը վերադառնալու : Իւր որդին  
Ֆլավիաքէնց գեռահաս կոմսը Հաւատոյ Հայ-  
րերուն չձեռօք դաստիարակել տուաւ . ձիգ-  
ուիթները այն ատեն այս անուան տակ կը պար-  
ակուէին : Պուրպոններուն վերադարձէն ժա-  
մանակ մը ետքը , Ֆլավիաքէնց կոմսը գեսպա-

նսողի վութեան մէջ մտաւ , եւ Յրանսայի շահերուն ծառայելու ատեն , միանգամայն մեծամեծ ծառայութիւններ մասոյց ձիզուիթներուն : Այսպէս Ֆլավիաքէնց գերդաստանը , ինչպէս առաջ՝ նոյնպէս եւ ցարդ բոլորանուէր եղած է մեզ : Երիտասարդ կոմսը որ իւր կրթութիւնը մեր Հայրերէն ընդունած էր , անոնց ձեռօք Լանկտոքի պինդ աղնուական գերդաստաններէն մէկուն այսինքն Սալմէրօնէնց մեծահարուստ ժառանգությն հետ ամուսնացաւ . այս գերդաստանն ալ Ֆլավիաքէնց գերդաստանին համահաւասար՝ անձնուէր է մեր Ընկերութեան :

Կրնայ ըսուիլ թէ Ռւխախն հաստարութենէն 'ի վեր Խղնատիոս Լոյօլայի եւ Ֆլավիաքէնց ու Սալմէրօնեանց մէջ մտերիմ դաշնակցութիւն մը հաստատուած էր : Կ'ըսեն թէ Սալմէրօննենք՝ որոնց ծագումը սպանիականէ , Ալփոնսոս Սալմէրօնի՝ այսինքն Սրբոյն Խղնատիոսի ընկերակիցներէն մէկուն գերդաստանէն սերեալ են :

Ֆլավիաքէնց ծերունի մարդիզը իւր որդւոյն ամուսնանալէն 'ի վեր Փարիզ չի բնակիր : Իւր ստացուածքները Յեղափոխութեան ժամանակները վաճառուեր էին . անոնց մեծագոյն մասը վերստին զնեց եւ այն տեղը ուր ժամանակաւ աւատական դղեակը կը բարձրանար , շքեղ ամարանոց մը շինել առւաւ Միջերկրականի ափանոց վրայ , եւ ամարանոցին երեք կողմը սոսիներ , հնդիկ արմաւենիներ եւ

այլանգակ՝ ձեւերով կորացած հինաւուրց թը-  
թենիներ տնկել տուաւ :

Առաքելութեան բացուելուն հետեւեալ  
օրը մարդիզին ամարանոցը դացի : Աւելորդ կը  
համարիմ ըսել ձեղ, սիրելիդ իմ Սէնթ—Մօր,  
որ պատուական ընդունելութիւն մը դաայ հոն :

Այսպիսի փառաւոր ընդունելութիւն մը  
զանելուս պատճառը ո'չ թէ Մոնկազէնեանց՝  
երկոտոսաներորդ գարու մէջ Ֆլավիաքենց հետ  
ինամութիւն ունեցած ըլլալն էր, որ սակայն  
մարդիզին առջին մեծ արժէք ունէր . դար-  
ձեալ այն պատճառը քահանայ ըլլալս ալ չէր  
որով Ֆլավիաքէնց մարդիզին պէս սաստիկ  
կրօնաւէր մարդու մը յարգանացը կ'արժանա-  
նայի . մանաւանդ թէ այսպիսի ընդունելու-  
թիւն մը զանելուս բուն պատճառը ձիգուիթ-  
ըլլալս էր . սիրելի բարեկամս, խօսքը մէջերնիս  
մնայ, թեմա'լոն քահանայ մը երբեմն ազնու-  
ական տուներու մէջ այնպիսի անհոգ եւ ան-  
հրաւէր եղանակաւ մը կընդունուի որ մինչեւ  
դժպատենութիւն կերթայ, մինչդեռ վանա-  
կան կրօնաւոր մը ո'վ ոք ալ ըլլայ, պինդ յար-  
գալից ակնածանաց առարկայ է միշտ : Կերեւի  
թէ ձիգուիթին կարծընուկ պարեղօտը կամ Ֆը-  
րանչիսկեանին՝ տրեխները՝ ըստ ինքեան այնպի-  
սի զօրութիւն մ'ունին, որոնք ա մենէն ամբար-  
հաւած գլուխներն ալ կրնան խնարհեցնել :

Ֆլավիաքէնց Մարդիզը առջի օրուան ի-  
շառագույն նարդուանի օւստանեած վրայ սովորական

շնորհաւորութիւնները ընելէն վերջը , ըստ  
ինձի . —թէպէտ եւ եօթանտառուն երկու տաւ  
րեկան եմ , բայց եւ այնպէս կը յուսամ թէ  
այս սուրբ առաքելութեան բոլոր հրահանգնեւ-  
րուն անպակաս դանուիմ . ընախը ձիեր ունիմ  
որոնք քսան վայրկենի մէջ զիս Մարտիկա  
կրնան աանիլ . ես այնպէս կը հաւատամ թէ  
այս կրթութիւնը որը երկու անգամ կրկնուե-  
լու որ ըլլայ , խստ փրկաւէտ պիտի ըլլայ ին-  
ձի : Ահ , սիրելի լոմ Հայր , ժամանակ է որ  
իմ աարիքս հասնող մարդ մը մտադիւր իւր  
փրկութեան ճարը մտածէ : Արդարեւ ձեր Ռւխ-  
տին հիմնադիրներէն մէկուն՝ սուրբ Շանհուա  
Պործիայի յաստուածուստ եղած խոստման վրա-  
տահ եմ որ երեք հարիւր տարոււն մէջ ամեն  
անոնք՝ որ Ռւխտին միաբանակից գւնուելով  
մինչեւ վերջը անոր մէջ յարատեւելու ըլլան ,  
աներկրայ պիտի ըլլան իրենց փրկութեանը  
վրայ , եւ զիտէք որ եղբայրակցութեամբ հա-  
ղորդ եմ ձեր սուրբ Ըսկերութեան :

Հայր Մոնկազէնի խօսքը կարեցի եւ ըսի .  
—Իրա՞ւ է արդեօք յաստուածուստ առ  
Ֆուանսուա Պօրծիա այս յայտնութիւնը ըլլալը :  
—Չեմ զիտեր թէ , ըստ Հայրը ծիծաղե-  
լով , առ Ֆրանսուա Պօրծիա այդպիսի յայտ-  
նութիւն մ'եղած է , թէ ծոմապահութեամբ  
եւ խստամբերութեամբ իւր ուղեղը սաստիկ  
գրդուելով ատոր նման բան մը երազեր է  
մի՛ , ես կը հաւատամ թէ Աստուած իւր բոլոր

արարածներուն փրկութիւնը կ'ուղէ , անոր համար ըստ ինձ ձիգութիթաց Ընկերութեան հետ Աստուծոյ ըրած երեք հարիւր ապրուան դաշինքը լինծի շատ կասկածելի կ'երեւի :

Հայր Մոնկազէն շարայարեց .

—Մարսիլիա կեցած առևե՛ռ խմացայ որ մարդիզը , անչուշտ առ սուրբ ձիգութիթն եղած խոսամանը վասահանուալով իւր երիտասարդութեան մեղքերուն մէջ կը դառնար երբեմն անձնազիւր : Հոււաւաղի է որ քարոզութիւնը զինքը ճամբու բերած լլաց :

—Հայր իմ , ըստ ինծի , ինծի համար պի՛նդ հա՛յալի եղող այցելութիւն մը պարտական եմ ձեզ , ըսել կ'ուղեմ թէ իմ հարսս Ֆլավիաքէնց կոմսուհին ձեզ աղիոի ներկայացնեմ : Եփուէք որ նա ձեր վասաւորեալ Ալփոնսոս Սուլմերոնի գերդաստանին է . անոր համար Սուլմերոնինց անդրանիկ մանչ դաւակները Ալփոնսաս անունը՝ եւ անդրանիկ աղջիկները Ալփոնսին անունը կը կրեն միշա : Ավատ'ս , ահաւասիկ աղնուական գերդաստան մ'ալ որ մարելու վրայ է . իմ հարսս Սուլմերոնինց վերջին շառաւիզն է ինչպէս դաւակս ալ Ֆլավիաքէնց անդրանիկ զարմին վերջին շառաւիզն է : Այս անուսմբ միմիւյն մէկ եղբօրորդի մը մնացած է Շիմոյ որ շիստկը ըսելով սիրուն տղայ մ'է . լույս դժբաղչաբար արդի վիլիսուփայութեամի քիչ մը շաղախուած է : Բայց ինչ որ է գոնէ Յանսէնեան չէ . որովհետեւ

Վոլթէր, Խուսօ, Տիտրօ մեղ այնչափ չարիք չհասուցին քան որչափ Յանսենեանները հասուցին : Կըտեմնէք Հայր իմ, շարունակեց մարդիզը, եթէ Ֆլավիաքէնց անունը մարելու վախը Ըլլարներուդիմ<sup>5</sup>, մարդերուն պինդ երջանիկը եղած կ'ըլլայի : Եղբօրորդիս տաս տարիէ 'ի վեր ամուսնացած է եւ միայն մէկ մանչ զաւակի մը տէր է . եւ հարսս, թէ եւ հինդ տարիէ 'ի վեր ամուսնացած է , տակաւին զաւակ չունի : Երկու անգամ մեր յոյսերը 'ի դերեւ եղան . ասի մեծ վիշտ է ինծի համար : Խնչ, այսպիսի գեղեցիկ անուն մը վեց տարեկան տղու մը գլխուն վրայ դնել բոլորովին , ատիցաւալի բան է : Կը խոստովանիմ թէ ծերունի մարդիզին կակիծը դիս այնչափ չէր շարժեր . մեր Գտւառապետին նամակը իրեն յանձնեցի եւ առի քալեցի :

Սիրելի որդեակ իմ, կը հաւատամ թէ դուք իրեւ ճարտարախօս մեր Ընկերութեան փառքերէն մէկը պիտի ըլլաք . ուստի երբ դուք քարողիսելու ըլլաք, իսկոյն պիտի տեսնէք թէ քարողիչին մանաւանդ յանպատրաստից քարողիչին եւ իւր ունկնդիրներուն մէջ այնպիսի յարաբերութիւններ կը հաստատուին՝ որ իւր խօսքերուն յառաջ բերած տպաւորութիւններէն եւ ոչ մէկ բան կը վրիպի իւր աչերէն : Յանպատրաստից քարողիչները իրենց հասարակութեան աւելի կամ նուազ նապատաւոր տրամադրութիւններուն սպագ հետազօտութեան

մէջ իրենց հարկաւոր եղած խանդը կը գտնեն : Խօսողին եւ ունկնդիրներուն մէջ դաղափարաներու հոսանք մը կը հաստատուի . փոփոխակի կուտան եւ կառնուն : Քարողիչը կիմանայթէ մինչեւ ուր կրնայ երթալ եւ թէ ընդհակառակն որ կէտին կանդ առնուլ հարկէ : Խսկ ես շարժում մը , նայուածք մը , զլուխ բարտել մը , ծիծաղ մը չէի կորուսաներ . ամենայն ինչ նշանակութիւն ունէր ինծի համար : Ես որ խորագիառութեան մէջ ամենէն ստորին եմ . ունկնդիրներուս պինդ ներքին մտածութիւն ներն խսկ կը գուշակէի այն առևն . եւ այսպէս շատ մը դաղանիքներու վրայ հասած եմ որոնց այն տեղը միայն ծանօթացայ :

Ֆլավիաքէնց Մարգիղին ըրած այցելութեանս երրորդ օրը իրիկուան դէմ քարոզ պիտի խօսէի : Եկեղեցին շքեզ կերպով լուսաւորուած եւ խոներամ բազմութիւն մը հաւաքուած էր հոն . արանց կողմը Ֆլավիաքէնց մարգիղը տեսայ :

Զայնաւորներու դասուն ետին դրուած աթոռներուն առաջին կարգին վրայ եւ գրեթէ ամպիսնին դիմացովը կին մը տեսայ զոր նախընթաց կրթութիւններուն ժամանակ տեսած չէի : Իւր զարդարանաց շքեղութեամբը եւ պերճութեամբը այնչափ նշանաւոր եղած էր, որ անկարելի էր որ աննշմարելի մնար աչքէ : Միտքս եկաւ որ Ֆլավիաքէնց մարգիղին հարսը ըլլալու էր . ի՞նչ փոյթս էր ասի . ան-


շուշտ իմ հող լնելու մէկ բւհսա չէր , միայն  
պարզ հետաքրքրութեան զգացում մը կէմանացի  
եւ ոչ ուրիշ բան . ուստի չէի կրցած ինչնու-  
գին իմանալ թէ ինչո՞ւ համար չփոթեցայ հոն  
Ռւզեցի ինքզինքիս դէմ դառնալ , այս անձա-  
նօթին վրայ պակասութիւններ փնտեցի .  
Թող ով կուզէ ըլլայ այն . կըսէի թէ ծաղրելի  
բան էր եկեղեցիի մը մեջ թաւիչներու փե-  
տուրներու եւ աննելնէր . այսպիսի շոայլու-  
թիւն ցուցընել . եւ միտքս գրի որ յարմեր  
տոիթովք քաջ դաս մը առաջ աշխարհի այն կի-  
ներու՝ որտեղ Տէրոջը տաճորը եթէ կուկան ,  
անմիտ զարդարան ներով ուրիշներուն նայ-  
ուածքը իրենց ձուելու համար է միայն : Երբէք  
զմարդիկ խստիւ դատելու այսպիսի որակնար-  
բութիւններ չէի զւացած իմ մէջս եւ այն ալ  
սա կնկանը պատճառու որուն դէմքը ակա-  
լին չէի տեսնծ :


### ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՀԱՅՈՐԾ











2728

2729

27 30

27 31

27 32

2013

